


ՎԱԶԳԻՆ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ



ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ



Հասցե՝


**Vazken ANDREASSIAN
5, Rue des Sables, VIROFLAY (S.-et-O)
France**

Դրամական առաքումները կատարել փոստի միջոցաւ։

Compte Chèque Postal 4530-40 Paris.

Ամէն իրաւունք վերապահուած է։

ՀԱՅ ՍԿԱՌԻՏԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ



ՎԱԶԳԻՆ Ա. ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

ՀԱՅ ՍԿԱՌԻՏԻՆ
ԱՌԱՋՆՈՐԴԸ


ՀԱՏՈՐ Ա.



Փ Ա Ր Ի Զ
1 9 4 6



Digitized by
Digitized by
Digitized by
Digitized by



•Բրոգս՝
ՎԱՐԴԱՆՈՅՆ ԶԵՐԱԶԻՆ



ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲԵԱՆ
Նախաճեռնարկ-Հիմնադիր Հ.Մ.Լ.Մ.Փ
Եւ
Սկսուտներու Ազգային Ընդհ. Պետ

ՅԱՌԱԶՄԱՆ

Այս գրքին հեղինակը՝ էնժեն. Վազգեն Անդրեաս-
եան, Պոլսէն՝ առաջին օրերու սկառատ մըն է: Այսօր իր
սկսուտական երդումն գրեթէ բառորդ դար մը յետոյ,
երբ իրեւ նարտարագէտ նախանձելի դիրքի մը հասած
է, ընտանիք կազմած ու գաւակներու հայր, պրտառուչ
է դիտելը որ ոչինչ պակասած է իրեն իր առաջին օրերու
հաստիքն ու խանդավառութենէն:

Պոլսէն, ազգային այդ օրերու մեծ ոգեւորութենէն
շատերուն պէս կտրուելով հանդերձ, ուսար աննպաստ
պայմաններու տակ անիկա շարունակեց շաղկապուած
մնալ Հ.Մ.Ը.Մ.ի մեծ ընտանիքին հետ, անոր հետ
մեծցաւ, անոր փայլուն օրերուն հրնուանեռվը, ճախող
օրերուն դառնութիւնովը ապրեցաւ և լքումն ու վհասու-
թիւնը բացաբար մերժեց:

1914 - 1918ի մեծ Եղեռնին հակադրուած բազմազան
ուժերէն մէկն էր Հ.Մ.Ը.Մ.ը, իրեն վերակառաւցման,
վերաշինութեան յատուկ ծրագրովը: Այդ՝ Խանդավա-
ներու ու հաւատաւորներու կազմած շինարար վլանին
առաջնագոյն հիմք - գործութեութիւնը սկսուտականու-
թիւնն է:

Սկսուտը մարդկային բարձրագոյն տիպի նախա-
գիծն է: Երկար շրջան մըն է պատրաստութեան, հաս-
տատուն եւ ամէն փորձութեան դիմացող նկարագրի
կազմութեան: Մարդու այդ տիպի առաջին ստորոգիլին՝
ծառայութեան անսահման ոգին է:

Այս գրքին թղթատումով եւ հանոյքով հաստատեցի որ Վազգէն Անդրէասենին մէջ ծառայութեան այդ ողին ժամանակին եւ տարիքին հետ զօրացած ու գիտակցական դարձած է: Այս հաստատումիս վկայութիւնը այս գիրքն իսկ է: Վազգէն Անդրէասեն այս դրժուարին օրերուն իր սեփական միջոցներով կրատարակելով այս գիրքը, քանիշագին ծառայութիւն մը կը մատուցանէ առեասարակ սկառտական շարժման եւ մասնաւորապէս մեր սկառտսներուն:

Այս գիրքը՝ այբ-քէն-գիմն է հայ սկառտականութեան: Ան առաջինն է իր տեսակին մէջ, առաջին գործի մը բալոր առաւելութիւններով ու նուազագոյն թերութիւններով:

Սկառտ գաւակներս, վլուգումէն, աւերումէն ու ցրաւմէն՝ անմիջապէս յետոյ, հաւատէի ու խանդավառութեան օր մը երբ մենք Պոլսոյ մէջ եիմը կը դբնէինք սկառտական շարժման, կ'ուզէինք մեր դեռատի սերունդին ամուր բարոյական մը, տոկուն նկարագիր մը տալ: Գրեթէ մեր բնավայրին մէջ ալ կարծես կը մը տածէի ու կը մտածէինք մայրենի լեզուի մասին: Այդ օրերէն շատ հեռացանք, դուք օտարութեան մէջ ծնաւ, ձեր բերնին մէջ մայրենի հեշտ բարբառը դնելը ազ բային խնդիր դարձաւ:

Զեր բարոյականի ու նկարագրի կազմութեան մէջ հայերէն լեզուն ալ չափանիշ մըն է: Մեր մէջ սկառտական գիրքեր չկան հայերէն լեզուով; ահա այս գիրքը կը լրացնէ նաև այդ պակասը: Անիկա սկառտական գիտելիքներու, ծանօթութեանց շտեմարան մը ըլլալէ բացի, իր ընդհանուր հայեացքով նաև պատմութիւնն է մեր մէջ, հայ ժողովութդին մէջ մարգական, շարժաշական կազմակերպութեանց, շարժումներու:

Ամէն հայ սկառտ պէտք է գիտնայ այդ պատմու-

թիւնը : Սկառտականութիւնը արտասահմանի մէջ , մեր պէտքերուն , պահանջներուն , կարելիութեանց պէտք է յարմարի :

Թագում զիկզակներով քառորդ դարու նամբայ մը կտրեց հայ սկառտականութիւնը , այն պայմաններուն մէջ ուր կը գտնուինք , անոր անարգել զարգացման առջև բնական արգելքներ շատ կան արդեն , եթէ ամէն Հայ ժիշ մը խորիի գոնէ , այլ ներքին արգելքներէ պիտի խուսափի , նոր դժուարութիւններ պիտի չյարուցանէ :

Սկառտութեան անարգել , անկաշկանդ զարգացումը մեր կեանքի պայմաններէն մէկը պէտք է նկատուի : Օտարութեան մէջ անոր պէտք ունինք : Անոր պէտք ունինք մասնաւորաբար այսօր , երբ բովանդակ Հայութեան աչքները յառած են Հայաստանի վրայ եւ փոխադարձարաբար Հայաստանը իր աչքները դարձուցած է մեր «օտար աշխարհ թափառող» սիրելի գաւակներուն վրայ :

Վազգէն Անդրէասեանի այս գիրքը արժանի է ոչ միայն սկառտմերու , այլ անոնց ծնողներուն ուշադրութեան : Ապրի՛ւ Վազգէն , որովհետեւ , հաւատացած եմ որ այս գրքովդ սկառտութիւնը կրկին օրակարգի վրայ կը դնես :

Հայ Սկառտմերու

Ազգային Ընդհանուր Պետ՝

ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Երբ կը վերյիշեմ համաշխարհային առաջին մեծ պատերազմի տասնեակ տարիներու (1914 - 1918) ընթացքին հայ ժողովուրդի ահաւոր ազգումները, իր կը բած տառապանքները, պարտութիւնները ու յաւէտ կործանումէ մը իր հրաշամերձ վերելքը, յիշողութեանս մէջ կը պայծառանայ, մասնաւորաբար, սփոփարար եւ կորովի, յուսալից ու խանդավառ ցնցումը, որ նորակազմ Հ. Մ. Ք. Մ. ը իր սկառուտական եւ մարզական ճիւղերով համակեց որբացած, այլասէրած ու մարդկային ընկերութենէ գուրս նետուած մեր ազդին վերապրող մնացրդները:

Սկառուտական շարժումը, առաւելապէս, այնքան ձչգրաօրէն պատշաճեցաւ մեր ինքնապաշտպանութեան պայքարին ու այնքան յարմար ժամանակի մը զուգագիպեցաւ իր յայտնութիւնը, որ ան, այսօր ալ գեռ կը մնայ հզօրագոյն ազգակներէն մին ցիրուցան եւ հայրենավտար մեր բեկորներուն ազգապահպանման:

Արդարեւ, սկառուտութիւնը շարժում մըն է, եւ ոչ թէ կաղապարուած եւ սեղմ ծրագրով միութիւն մը: Ան նպատակ ունի ամէն գարաշընանի ընկերային վիճակին ամենահարազատ եւ ամենամաքուր արտայատութիւնը հանդիսանալ եւ ոչ թէ անդիտանալ յարաճուն փոփոխութիւններով բեղուն ընթացքը մարդկային ընկերութեան եւ նկատի ունենալ որոշ ըրջան մը, զայն ընդունիլ որպէս մօտել ու անոր պաշտպանութեան համար ամբարտակի դեր կատարել:

Մեր պարագան աւելի յատկանշական է :

Այսօր, Հ. Մ. Լ. Մ. ի հիմնարկութենէն քառորդ դար անցած է ու մեր ժողովուրդին ոչ միայն ընկերային վիճակը փոփոխման ենթարկուած է հիմնովին այլ եւ անոր աշխարհագրական դիրքը, որով անհրաժեշտ է սկաուտական շարժումի մասին մեր ոչ միայն ըմբռնումները վերադասարկուել, այլ պատշաճեցնել զանոնք ըլլայ ժամանակին հետ ըլլայ միջավայրին :

Դէտք է ընդունիլ նաև որ սկաուտական շարժումին կատարած արագ յառաջդիմութիւնը եւ երկրագունդի վրայ ամենուրեք գտած լայնածաւալ ընդունելութիւնը փոխած են մասսամբ իր հիմնադրին սկզբնական նպատակը, որ զուտ ազգային մտահոգութիւններու ձնչումին ծնունդն էր : Գէթ իր որբանէն, Անդլիայէն դուրս, սկաուտական գաղափարաբանութիւնը, լատին ցեղերու ազգեցութեամբ կորսնցուց իր կէս զինուորական հանդամանքը ու գարձաւ քաղաքացիական դաստիարակութեան նոր ձեւ մը : Շարժումին գտած յաջողութիւնները եւ անոր ստացած միջազգային համբաւը պատճառ գարձան որ հիմնադրին ու իր գործակիցները սիրայօժար ընդառաջ երթան այս փոփոխութեան, ու այսօր Հայերս եթէ կ'ուզենք «Սկաուտ» բառին ձիշդ ըմբռնումը արտայայտել կընանք գործածել «Ճիշպար» անունը, քանի որ ինչպէս պիտի տեսնենք յետազայ էջերուն մէջ, Սկաուտը Տիֆար մը ըլլալ կը ձգտի :

Հայ սկաուտութեան զեկավարները աւելի խոր գիտակցութեամբ պէտք է փարին մեր ազգին առանձնայատուկ պահանջներուն եւ իրենց թանկագին զոհաբերութենէն անհրաժեշտ է որ վանեն ամէն տեսակի ցուցարարութիւններ, եթէ չեն ուզեր ժամագան ըլլալ ու որքան կարելի է շուտ հաւաքուիլ անկեղծ եղբայրակցութեամբ տոգորուած, միակ եւ հզօր սկաուտական հարա-

զատ կազմակերպութեան մէջ, որպիսին է Հ.Մ.Լ.Մ.ի սկառառութիւնը եթէ կ'ուզեն սկառատի վայել ընթացքի մէջ դտնուիլ:

Սկառառութիւնը, պաշտօնապէս կազմակերպուած, Միջազգային շարժում մըն է այսօր, որմէ սակայն հայ սկառառութիւնը իր լաւագոյն մասովն ու զանգուածովը կը մնայ բացակայ: Այս պարագան արդիւնք է, ոչ թէ օտար սկառատ զեկավարներու չկամութեան կամ քմահաճոյքին, ինչպէս պիտի տեսնուի սկառառութեան հիմնադրին Հ.Մ.Լ.Մ.ի ուղղած իր նամակէն, այլ կատարուած անձունի եւ սկառատի անվայել, տղել յափշտակութեան մը, որ այնքան ալ մեծ չարիք մը չէ ինչպէս կ'ենթագրեն ոմանք: Կարծես հայ ազգին վիճակուած է ամէն մարզի մէջ մնալ կղզիացած, ինքնատիպ, ու մարդկութիւնը յուզող բոլոր վարդապետութիւններուն տալ բնոյթ մը որ ինքնարերաբար կամ հարկագրաբար ըլլայ գերազանցապէս սոզգային: Այդպէս է այսօր պարագան Հ.Մ.Լ.Մ.ի սկառատական շարժման, այդպէս է նաև պարագան, հայ լեզուին, հայ զրին ու Հայ. Եկեղեցիին, որ սակայն մեզ սլաշտապանեց երկար գարերու գերութեան ընթացքին, եթէ ոչ միշտ փայլուն կերպով, բայց ի վերջոյ յաղթական:

Ահա այս խոր համոզումներն են որ մեզ կը մղեն, սեփական միջոցներով, մեր ժողովուրդի զոյութեան յաւերժացման սատարելու քաժին մը բերել, սկառատական շարժումին նախասով սոյն երկհատոր աշխատութեամբ:

Յուսով ենք որ այս առաջին հատորը բոլոր սկառառներու եւ սկառատի բարեկամներու մօտ պիտի գանէ համակրալից ընդունելութիւն ու պիտի վայելնք լայն քաջալերանք ազգապահպանման նախանձակնդիր անհատներէ եւ մարմիններէ փութացնելու համար Բ. հա-

սորին հրատարակութիւնը։ Առ առթիւ փափաքելի է
որ բոլոր շրջաններէն ստանանք թելաղբանքներ, զրու-
թիւններ եւ լուսանկարներ, որոնց համար կանխայայտ
չնորհակալութիւններ կը յայտնենք։

Մեր խորին չնորհակալութիւնները մասնաւորապէս,
սիրելի աղջային Սկառուս ոչետ Գրիգոր Յակոբեանին,
որ մեր Ֆրանսայի շրջանի սկառուտապետութեան շրջա-
նին, որ զուգագիպեցաւ նախապատերազմեան տնտեսա-
կան եւ միութենական ամէնէն տագնապալի տարինե-
րուն, մեղ շռայլեց իր կատարեալ վստահութիւնն ու բա-
րեկամութիւնը, զորս դեռ կը շարունակէ պահել ան-
խախտ եւ նոյնքան անկեղծ։

ԾԵՐ ԱՐԾԻԻ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ



ԼՈՐՏ ՊԵՏԾԵՆ ՓԱՌԻԲԼ
Ակառուտական շարժումին հիմնադիրը

ԶՕՐ. ՊԵՏՀՆ ՓԱՌԻԼՀԻ ՆԱՄԱԿԻ

ՈՒՂԴՈՒԱԾ ՀԱՅ ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒԻ

ՊՕՅ ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ

25 Պլքինկըմ Բէլէս Բօս

ԼՈՆՏՈՆ, 8 Յունիս 1921

Քէփթըն Թէսիկըր Զեր Սկառուտներուն տուած մէկ այցելութեան մասին ինծի տեղեկագիր մը զրկած է եւ այնչափ նպաստաւոր կերպով կը զրէ որ պարտաւորուած կը զգամ չնորհաւորութիւններս յայտնել Զեր տղոց կրթութեան մէջ սկառուտական գաղափարներուն այսչափ յաջող կիրարկման համար :


Մասնաւորաբար ինծի հաճոյք պատճառեց լսելը թէ ձեր սկառուտները լաւ զգացումներ կը տածեն իրենց Անդ-լիացի եղբայրներուն եւ իմ անձիս հանդէպ եւ կը յուսամ որ յանձն պիտի առնէք անոնց տեղեկացնելու թէ որքան կը հետաքրքրուիմ անոնց յառաջդիմութիւններովը եւ թէ որքան ուրախ եմ լսելով որ բաղդատաբար կարճ ժամանակւայ մէջ այնքան լաւ գործ մը կատարած են :

Վերջերս Պաղեստինէն, Եգիպտոսէն եւ Հնդկաստանէն վերաբարձայ եւ շատ կը փափաքէի որ ժամանակ ունենայի Պոլիսն ալ այցելել : Պաղեստին իմէջ իրը «լրատար» հայ սկառուտ մը ունենալու բախտաւորութիւնը ունեցայ եւ եթէ ան ձեր տղոց տիպարը կը ներկայացնէր , այն տաեն ձեր տղաքը շատ բարձր կարգի սկառուտներ

ըլլալու են — եւ նոյն ատեն զուարթերես — որովհետեւ
այդ տղան միշտ եռանդով կաշխատէր եւ միշտ կը ժըպ-
տէր ու աւելին բնելու պատրաստ էր, հակառակ որ
պատերազմի միջոցին իր պարագաներուն կորուսոր
զինքը բաւական առավեցուցած էր եւ ինքն ալ իր հա-
րեւաններու խումբի մը կողմէ հրացանազարկ ըլլալու
սարսափէն հաղիւ ազատած էր, բայց բարեբախտաբար
վիրաւորուելէ վերջ մեռած կարծուած :

Հաճեցէք Զեր սկառուտներուն հաղորդել կաթողին
իշխանութեան:

ՊԵՏՐՈՎ ԳԵՐԱԴԱՎՈՅՆ



ՔԵՓՔ-ԸՆ ԹԵՍԻԼԿԸՐԻ այցելուքիւնը
ԲԵՐԱՋԻ (Պոլիս) Սկառուտական խումբին

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ՍԿԱՌԻՏՈՒԹԵԱՆ ՅԱՌԱՋՈՆԹԱՑՆԵՐԸ

ԵՒ

Հ . Մ . Բ . Մ . Ի ՀԱՄԱՊՈՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ



Ազգային Հերոս ԶՕՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ
Մեր օրերու ազատագրական շարժումին
մեծագոյն Հայ Ասպետը

ԱՍՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ասպետականութեան ծնունդ տուող պատճառերը հասկնալու համար, անհրաժեշտ է պեղել նախամիջնադարեան թագաւորութիւններու պատմութիւնը։ Պէտք է թափանցել Հռովմէական կայսրութեան տապալումովը յառաջ եկած ընկերային կարգուսարքին, ինչպէս նաև հիւսիսային ժողովուրդներու զանազան յատկանշական գիծերուն։

Անկարգութիւն եւ աւազակութիւն, իրարանցում ու թալան, ընչափաղութիւն եւ ոճիր այդ ժամանակուայ տիրող կարգերն էին։

Բազմաթիւ աւատապետներ եւ ցեղազետներ, առաւել կամ նուազ հզօր, իրենց իշխանութիւնը կրցածնուն չափ կը ջանային տարածել իրենց շուրջը։ Երբեմն մէկզմէկու դէմ պատերազմելով, շատ անդամ միացած՝ առպատակող ուժեր ետ մղելու, պատերազմ մը շահելու կամ ըրջակայ երկիրներ կողոպուտի ենթարկելու համար, առոնք էին իշխող դասուն առօրեայ մտահոգութեան առարկաները։

Շատ բնական է որ նման պարագաներու տակ, յարձակման ենթական խոնարհ ու խաղաղ զասակարգն էր, ու առանց արգելիչ ոյժի մը ընկերութիւնը հետզհետէ պիտի իյնար բարբարոսութեան ծիրաններուն մէջ։

Այդ արգելվէ ոյժին երեւումը հնարաւոր պիտի ըլւար չնորհիւ աւատագետ իշխաններու իրարու հանդէպ տածած հակառակութեան եւ նախանձի թշնամական ուղիին : Այդ ոյժը, կազմակերպութեան չնորհիւ, անոր ստեղծման դրդապատճառները ինչ որ ալ ըլլան, անշահամբնդիր թէ անձնասիրական, ունեցաւ իր անժխտելի օգտակարութիւնը, ան հանդէս կուգար տկարներու պաշտպանութեան ուխտովը ու այդպէս ալ գործեց :

Ասպետականութիւնը մղում կը ստանար ժողովրդական բնածին յատկանիշներէն, ինչպէս՝ պատերազմասէր ոգի, սէր արկածախնդրութեան, փառքի ծարաւ, վեհանձնութիւն եւ ուղղամտութիւն, կանանց հանդէպ յարդանք եւ կրօնական ջերմեռանդութիւն :

Այս տոհմային առաքինութիւնները, միացած անհատական բեղուն արժէքներու, բարոյական առողջ սկըզբունքներու՝ յարդանք մեծերու հանդէպ, բարեկրթութիւն հանդէպ հաւասարներու, գութ հանդէպ տկարի, ջերմեռանդութիւն հանդէպ եկեղեցւոյ՝ կազմեցին կորիզը Ասպետականութեան խոհալին :

Ասպետներու մեծ ընկերակցութիւնները հիմնուեցան մօտաւորապէս հազար հինգ հարիւր տարիներ առաջ :

Ասպետութիւնը ըմբոստութիւն մըն էր բիրտ գործերու եւ աղիտութեան դէմ, բողոք մը՝ ոյժը իրաւոնքէն զերադաս համարող գաղափարականութեան դէմ :

Ասպետներու նպատակն էր՝ մաքուր ապրիլ, ճիշդը խօսիլ, ինչ որ սխալ էր ու անիրաւ՝ շտկել եւ հետեւիլ մեծաւորին : Անոնք անտառները վայրի կենդանիներէն մաքրեցին, հալածեցին եւ ջնջեցին գող, աւազակ պառօնները, օրէնքէ դուրս հռչակուածները մահուամբ պատժեցին, գիմազուրկ ըրին սուտ կտրիճներն ու կեղծ

ասպետները, որոնք յանուն ասպետականութեան չարիք-ներ կը գործէին :

Ասպետականութիւնը, իր յառաջադրած ծրագիրնե-րը իրագործելու համար, իր անդամներուն կուտար շատ խիստ եւ չարքաշ դաստիարակութիւն մը: Ասպետը, կա-տարելագործուելու համար, պարտաւոր էր անցնիլ ե-րեք շրջաններէ, սպասաւոր, բինակիր եւ Ասպետ, ու իր կեանքը նուիրելով ասպետականութեան, կը խոստանար կատարել միշտ իր լաւագոյնը հանդէպ Աստուծոյ և Հայ-րենիքին:

Ի հարկէ, արդարութեան եւ իրաւունքի սրբազնու-թեան համար մղուած պայքարը, ասպետութեան հիմ-նուած օրերէն չէ որ ծնած է, այս ընկերակցութիւնները ծնունդն էին պարզապէս այն երկարամեայ պայքարնե-րուն որոնց գրդապատճառներն էին իրաւունքը դարձնել մարդկային կեանքին առաջնորդը:

Այդ պայքարները շարունակուեցան ասպետութեան քաւքայումէն ալ յետոյ, ու Փրանսական Մեծ Յեղափո-խութիւնը, հակառակ իր դաժան արարքներուն եւ գոր-ծած նախճիրներուն, արտայայտութիւնն էր ճնշումի դէմ մղուած իտէալական մաքառումին:

Անձնուրացութիւնն էր ասպետականութեան նկա-րագրի հիմնական գիծը: Օգտակար ըլլալ իր նմանին, ու գիշերուան քունէն առաջ ծառայութիւն մը մատու-ցանել որեւէ մէկուն: Այս չէ՞ նաեւ այսօրուան Սկառ-տին գաւանանքը: Որով, ասպետները պէտք է անուանել Միջին Դարու Սկառտներ:

Միայն թէ ասպետ ըլլալու իրաւունքը տրուած էր յայտնի եւ հարուստ ընտանիքներու երիտասարդու-թեան, որովհետեւ ասպետի մը գէնքերը, զրահը եւ ձին շատ սուր արժող բաներ էին. բաց ի այլ, անհրաժեշտ էր որ անոնք ըլլային նիւթական որոշ անկախութեան

տէր : Ան ունէր իր հետեղորդները , սպասաւոր մը և խուժը մը զինուած մարդիկ , որոնք կեանքի ու մահուան ուխտով նուիրուած էին իրենց պետին եւ կը բաժնէին մինչեւ անդամ անոր մտածելակերպը :

Պատերազմի պարագային , անոնք կը փութային ծառայել իրենց վեհապետին բանակին մէջ , ուր իրենց կը յանձնուէր որեւէ հրամանատարութիւն , բերդի մը կամ ամրոցի մը պաշտպանութիւնը :

Հաշտութեան ատեն , որպէս պալատականներ կը մասնակցէին արքունի կեանքին , բայց կային որ երկրին զանազան մասերուն մէջ կը թափառէին պատուարեր արկածախնդրութիւններ փնտուելու մտօք : Ասոնք կը կոչուէին քափառական ասպետներ : Ուրիշներ՝ կը հիմնէին հիւանդանոցներ աղքատները խնամելու , պատերազմի կամ արկածի հետեւանքով վիրաւորեալները բժշկելու համար : Այս հիւանդանոցները կը պահուէին չնորհիւ ասպետներու խնայած դրամներուն : Քաջ զինուորներ ըլլալով հանդերձ , անոնք միանգամայն հիւանդապահներ եւ բժիշկներ եղած են : Այս ասպետները կը ճանչուէին հիւրբենկալ ասպետներ անունով եւ երուսաղէմի Ս . Յովհաննէս միաբանութեան ասպետներն էին Կիխաւորաբար , որ այս գործին նուիրուեցան :

Ասպետականութեան ամենափայլուն զրջանը 12րդ դարն է , 14րդ դարուն շարժումը կը սկսի տկարանալ ու 15րդ դարուն տեղի կ'ունենայ իր անկումը :

Այսօր ասպետ անունը կը տրուի , բնորոշելու համար բարեկիրթ եւ աղնիւ գործի մը հեղինակը : Ան ծընունդ տուած է հերոսական ներշնչումներով եւ դործերով լի գրականութեան մը : Մարդկութեան վրայ իր գործած խոր ազդեցութենէն բղիսած են Խաչակրութիւնները եւ աւելի վերջ , միջնադարեան խաւարէն յետոյ ,

քաղաքակրթութեան մը որուն Վերածնունդ անունը տըրուած է :

Խաչակիր բանակներու նպատակն էր Քրիստոսի գերեզմանը անհաւատներու ձեռքէն խլել զէնքի ոյժով : Թէեւ իրենց բուն նպատակն մէջ Խաչակիրները ձախողեցան, սակայն Եւրոպայի յառաջդիմութեան եւ առհասարակ քաղաքակրթութեան յառաջացման նպաստող շատ մեծ եւ պատմական շարժում մը եղաւ :

Մենք, Հայերս ալ, Կիլիկիոյ մէջ, Ռուբինեանց օրով, ընկերախն շատ մեծ յեղաշրջումներ կրեցինք Խաչակիրներու հետ չփում ունենալով, բայց քաղաքական տեսակտով այդ շարժումը մեզ համար շատ աննպաստ եւ աղէտալի հետեւանքներ ունեցաւ :

Խաչակիր բանակները միմիայն ասպետներէ բաղկացած չէին, բայց առաջին անգամ Երուսաղէմը գրաւող բանակը ասպետներէ կազմակերպուած բանակն էր որուն կը հրամայէր Կոտփրուա տը Պույյոն :

Ասպետները ունէին իրենց պաշտպան սուրբը՝ Սուրբ Գէորգ. միակ ձիաւոր սուրբը, որ հեծելազօրաց պաշտպանն էր :

Սուրբ Գէորգ Անգլիացւոց ամենէն աւելի պաշտած սուրբն է, եւ Սկաուտութեան հիմնադիրը զայն ընտրած է նաեւ որպէս սկաուտներու հովանաւորող սուրբը : Եւ իրը այդ ընդունուած է զրեթէ բոյոր երկիրներու սկաուտներու կողմէ (1) :

(1) Հայ Սկաուտներու հանդիսաւոր եւ պաշտօնական տօնի օր կ'առաջարկենք ընտրել Վարդանանց տօնի օրը, նկառուական մարմիններու նախաձեռնութեամբ սարքելով թէ՛ ժողովրդական հանդիսներ եւ թէ զուտ սկաուտական նաշկերոյթներ :

Ս . Գէորգի տօնակատարութեան օրն է Ապրիլ 23ը :

Ասպետական եւ Սկառտական շարժումները բաղդատելու համար թուենք այն կանոնները եւ օրէնքները որոնք ասպետի մը կեանքին ուղեցոյցը եղած են :

Ասպետ մը սրտանց կը սիրէր իր Աստուածը, պատրաստ էր ի հարկին մեռնիլ իր սուրբ հաւատքին պաշտպանութեանը համար, հաւատարիմ էր իր թագաւորին եւ իր հայրենիքին : Պատիւը իրեն համար սրբութիւն մընէր, իր խոստումը չէր դրժէր բնաւ եւ ստախօսութիւնը իրեն նողկանք կը պատճառէր ու մահը անպատիւ կեանքին նախամեծար կը համարէր :

Օգնութեան կը փութար որեւէ մէկուն, կը պաշտպանէր տկարը եւ ճնշուածը, այրին ու որբը : Իր դրամը եւ հացը կուտար չունեւորին ու այդ կարենալ ընելու համար խնայող էր : Քաղաքավար էր հանդէպ կանանց, տղոց եւ անկարներու :

Իր նմաններուն հետ կ'ապրէր հաշտ, անոնց իրաւունքները կը յարդէր : Անարդարութեան եւ չարութեան դէմ՝ իրաւունքի եւ ստացուածքի պաշտպան ախոյեան մըն էր :

Զարախօսութիւններով մէկը վիրաւորելէ կը զգուշանար, եւ իր պարտականութիւններուն նկատմամբ չափազանց խղճամիտ էր :

Զէնքի արուեստին կը վարժուէր՝ կրօնքը եւ հայրենիքը թշնամիին դէմ պաշտպանելու համար . կը սիրէր իր զէնքի ընկերը եւ կ'օգնէր անոր իր կեանքի տեւողութեան ընթացքին, լաւ կամ դէշ օրերու մէջ :

Ինքզինքը ուժեղա առողջ եւ կորովի կը պահէր այս բոլորը կատարել կարենալու համար եւ մինչեւ իր ամուսնութիւնը կը մնար մաքուր եւ կոյս :

~~~~~

## ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՀԻՆ ՀԱՅՈՑ ՄԷԶ



Սկառուտի իմաստը տուող կամ նման կազմակերպութեան մը չուրջ, հին հայերէն մեզի որեւէ յիշատակութիւն չէ հասած : Սակայն անոնց մօտ ալ, ինչպէս պիտի տեսնենք, պատանիներու դաստիարակութիւնը մեծ յարդ կը վայելէր, որուն մէջ առաջին կարգի հոգածութեան առարկան էր կրօնականը, ոչ նուազ մարմնական դաստիարակութիւնը ու ապա միայն մտաւորը :

### ԿՐՕՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Մեր նախնեաց մասին պատմական տեղեկութիւնները կը վերաբերին մասնաւորապէս Քրիստոնեայ Հայաստանի շրջանին : Այդ ատենները անոնք մեծ կարեւորութիւն կուտային իրենց զաւակներու հոգեւոր կրթութեան, քանի որ իրենք շատ մօտ եւ շատ գիտակից հետեւորդներ եղած են Աւետարանին եւ վերջին ծայր բարեպաշտ էին :

Դաստիարակութեան այս մարդին մէջ գլխաւոր դեր կատարողն էր հայ մայրը, որ բարեպաշտ, աստուածավախ եւ իր զաւկին յաւիտենական երջանկութեանը նախանձախնդիր, իր կաթին հետ մէկտեղ անոր կ'ուսուցա-

նէր Քրիստոնեայ Աստուծոյ պաշտամունքը : Այնպէս որ  
երբ Պարսիկները Վարդանանց շրջանին ուզեցին իրենց  
Մազդկական կրօնքը Հայոց պարտագրել, պահանջեցին  
որ ամենէն առաջ կիները սորվին մոգերու վարդապետու-  
թիւնը, որպէսզի կարենան իրենց գաւակներուն ուսու-  
ցանել :

Հայ պատմիչ մը, Ղազար Փարավեցի, կը պատմէ որ,  
հոչակաւոր Մամիկոնեան Վահանի մայրը, Տիկին Զուիկ,  
որ կանուխէն այրի մնացած էր, Վրացի բգեշխի մը հետ  
ամուսնացած իր քրոջ տան մէջ անձամբ կրօնական դաս-  
տիւրակութիւն կուտար իր գաւակներուն :

Կրօնական դաստիւրակութեան իրը միջոց կը ծա-  
ռայէր Ս. Գրքի ընթերցումը, մեկնութիւնը եւ անոր  
մէջ ձեռք բերուած հմտութիւնը : Ըստ Եղիշէի, Մեծն  
Վարդան որ քաջ տեղեակ էր Ս. Կտակարաններուն, Ա-  
ւարայրի ճակատամարտէն առաջ Մակարայեցւոց գիրքը  
կը կարգայ իր զօրքին, անոնց հաւատքն ու կորովը ար-  
ծարծելու համար : Դարձեալ ըստ նոյն պատմագրին,  
Ս. Ղեւոնդ Երէց կը վկայէ որ հայ զինուրականու-  
թիւնը իրմէ աւելի տեղեակ էր Ս. Կտակարանաց :

Դեռ մինչեւ վերջերս ալ, Երախային ծնողքը շատ  
մօտէն կը հետեւէին անոր կրօնական դաստիւրակու-  
թեան, ու անմիջապէս անոր կը սորվեցնէին Երեսը խա-  
չակնքնել, հազիւ ոտքի ելած՝ ծունր դնել, լեզու ելե-  
լուն պէս՝ «Հայր մեր»ը արտասանել :

Անշուշտ քրիստոնէական շրջանէն առաջ ալ նոյնքան  
կարեւորութիւն ու ջանք կը դնէին Հայոց հին կրօնին  
ուսուցման նկատմամբ :

### ՄՏԱՒՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Քրիստոնէական շրջանէն առաջ հայ պատանիներու մտաւոր կրթութիւնն ալ մասնաւոր հոգածութեան առարկայ էր, ինչոքէս կը վկայէ արքայորդի Արտաւազդի պարագան, որ յունարէն լեզուով թարգմանութիւններ գրած է :

Սակայն ակներեւ է որ մտաւոր դաստիարակութեան մեծ զարկ տրուած է Քրիստոնէութեան մուտք գործելէն վերջ, որ այդ շրջանին, համաձայն Ագարանգեղպատի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Տրդատ թագաւոր շատ տեղեր դպրոցներ հիմնած են, ասորի եւ յոյն լեզուները եւ զիտութիւն սորվեցնելու համար քուրմերու զաւակներուն եւ ուսումնատենչ պատանիներուն :

Դպրոցներու ծաւալումին զարկ տուած է նաեւ Մեծն Ներսէս հայրապետը, մինչեւ որ Ս. Մեսրոպ, մեր իսկապէս Եղական եւ մեծագոյն մտաւոր հայրը կը հաստատէ նախ իր սեփական կրօնական դպրոցը, ու գրերու գիւտէն յետոյ կրօնական եւ քաղաքական պետերու օժանդակութեամբ, Ս. Սահակ հայրապետ եւ Վռամշապուհ թագաւոր, ամէն կողմ ուսումնարաններ կը հիմնէ, որոնց մէջ իշխող նէւթը կը հանդիսանայ հայ լեզուի ուսուցումը եայ գրերով : Այդ դպրոցներու մէջ կ'ուսանէին ընտրեալ տարրեր, մատաղ, ուշիմ, լաւ ձայն ունեցող եւ ընդունակ պատանիներ :

Շնորհիւ Ս. Մեսրոպի, հայ գրականութիւնը ոչ միայն չուտով կը տիրանայ առաջնակարգ գրիչներու, կ'ունենայ իր Ռոկեֆարը, կը փթթի զարգացած սերունդ մը որոնցմէ ամէնէն յաջողակները Ս. Մեսրոպ կը տանի յոյն եւ ասորի ուսման բարձր կեղրոններ, որպէսզի օտար գիտութեան եւ գրական լաւագոյն նմոյշներն ալ

մուտք գտնեն Հայաստան, հայ մտաւոր վերելքը փութացնելու համար :

Այդ շրջանի կարող ոյժերէն մին հանդիսացած է հոչակաւոր իմաստասէր Եզնիկ Կողբացին, որ բաց ի քաջ հայագէտ մը ըլլալէ, տեղեակ էր նաեւ յոյն, ասուի, պարսիկ եւ երրայական լեզուներուն, բնագիտութեան, աստղաբաշխութեան, եւ բնականաբար կրօնական գիտութեանց :

Յովիան Մանեակունի նշանաւոր կը հանդիսանայ որպէս ճարտար պեր՝ լիոս :

Գիւտ, յետոյ կաթողիկոս ձեռնադրուած, եղած է քաջահմուտ թուաբանութեան, երկրաչափութեան, աստղաբաշխութեան եւ քժկութեան :

Դաւիթ անյաղիթ կը հանդիսանայ իմաստասիրութեան մեծ վարպետ մը :

Աշուարհական ռասէն բնականաբար ազնուականութիւնն էր միայն որ աւելի միջոցներ եւ պէտքն ունէր իր զաւակներուն մտաւոր կրթութեան հոգ տանելու, անոնք իրենց տղաքը կը զրկէին օտար անուանի կեղրոններու մէջ ուսանելու. Պատմութենէն գիտենք որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ ուսած է Յոյներու մօտ, իսկ Տրդատ թագաւոր Հոռովմի մէջ: Լուսաւորիչի տղաքը նոյն պէս կ'ուսանին օտար երկրի մէջ բայց իր թոռնուերը Գրիգորիս եւ Յովիակի որ թագաւորին փեսան եղաւ, կ'ուսանին հայ արքունիքին մէջ: Կեսարիոյ մէջ կ'ուսանին Մեծն Ներսէս եւ Ս. Սահակ Պարքեւ որ քաջահմուտ էր յոյն երաժշտական արուեստին, փիլիսոփայութեան եւ հուետորութեան ու անձամբ կը զբաղի Մամիկոնեաններու դաստիարակութեամբ. ան մեծ հայրն էր Քաջն Վարդանի:

Բագրատունեաց շրջանին Հայաստանի ծաղկեալ վեճակը, չքեղ քաղաքներն ու հոչակաւոր եկեղեցիները կը

վկայեն հայ առաջնակարգ ճարտարագիտներու գոյութիւնը, ու եթէ նկատի ունենանք որ Հայոց թագաւորութեան վերահաստատումը կը պարտինք Բագրատունի իշխաններու դիւնագիտական ճկունութեան, այդ կը նշանակէ որ մեր հայրերը իսկապէս մեծ հոգ տարած են նաեւ մտաւոր զարգացման։ Կ'ըսուի որ Կարսի Գագիկ թագաւորը դիւնագիտ մը ըլլալէ զատ ուսեալ մէկն էր եւ հմուտ Ս. Գրոց, իմաստամիրութեան եւ պերճախօսութեան։ Նոյնպէս ծանօթ է Գագիկ Բ. վերջին Բագրատունի արի թագաւորին իմաստամիրութեան մէջ ունեցած հմտութիւնը։

Ու վերջապէս մենք կը հասնինք Ներսէս Շնորհալիի եւ Գրիգոր Նարեկացիի նման մեծ եւ տաղանդաւոր բանաստեղծներու։

### ՄԱՐՄՆԱԿՐԹԱՆՔ

Ինչպէս բոլոր Հին Երկիրներու ազնուականութիւնը նոյնպէս Հայոց մէջ մարմնակրթանքը կը գրաւէր պատուաւոր տեղ մը։

Հայաստանի հսկայ եւ խիտ անտառներու որսերը, Երկրին լեռնոտ հանգամանքը անշուշտ կը նպաստէին ժարմնական ճկունութեան տիրանալու անհրաժեշտութեան։ Այն անընդհատ պատերազմները որ Հայերը կը մէկին սեփական կամ գրացի ու տիրապետող երկիրներու գրօշին տակ, կը հարկադրէին տիրապետելու բաղկի եւ անդամներու զօրութեան եւ ճարպիկութեան։

Հայոց ինչպէս նաեւ գրացի պարսիկ կամ վրացի արքաներու մէջ աղնուական նորածինները կը յանձնըուէին զինուորական արուեստին փորձ եւ նախարարական տոհմերու պատկանող վստահելի անձերու որոնց

դայեակ անունը կը տրուէր եւ որոնք կը դանէին նաեւ  
մանկան համար կաթնառու մը:

Արշակ Բ.՝ Տիրան թագաւորի զաւակը որպէս դայ-  
եակ կ'ունենայ Մամիկոնեան իշխան մը, ու իրենց կար-  
դին Մամիկոնեանց կամաւորականներու եւ բոլոր միւս  
նախարարներու զաւակները ունէին իրենց դայեակները:  
Հստ Եղիշէ պատմագրին, Պարսից Յազկերտ արքայի եղ-  
բայրներն անդամ հայ նախարարներու մօտ հայկական  
կաթով սնուցուած էին ու մարզուած:

Երբ մանուկը այլեւս դայեակի ինամքին պէտք չու-  
նենար, զայն կը յանձնէին դաստիարակի մը որուն պաշ-  
տոնն էր քաջութեան եւ զինուորական արուեստին մէջ  
հրահանգել պատանին, գեր մը որ յաճախ կը կատար-  
ուէր դայեակին կողմէ:

Հստ Խորենացիի Արտաշէս թագաւոր իր որդին՝  
Տիգրաննը կը յանձնէ նետաձղութեան մէջ շատ նշանաւոր  
պատանիի մը, Վարած անունով, որպէսզի արքայորդին  
մարզուի այդ զէնքի գործածութեան մէջ:

Գնիէլ՝ Արշակի եղբօրորդին եւս շատ անուն հանած  
եւ սիրուած էր, ու հայ իշխանները իրենց զաւակները  
անոր կը յանձնէին զինավարժութեան արուեստին վար-  
ժեցնելու համար:

Դազար Փարպեցի պատմիչը խօսելով Մամիկոն-  
եանց տոհմի մասին կ'ըսէ թէ անոնք նետաձղութեան  
մէջ էին «գեղեցկաձիգը եւ դիպեցուցողը», որսորդու-  
թեան մէջ էին «թեթեւաշարժք եւ նախասպանք»,  
վարժ էին ձախ ձեռքն ալ աջի պէս գործածելու, «յեր-  
կոցանց ձեռաց աջողակք», «յամենայն կողմանս ուղղա-  
կիք եւ չնորհալիցք»:


Դարձեալ նոյն տոհմին մէջ անուանի դէմք մըն է  
պատանին Արտաւագր, Դ. դարուն, «պատանեակ մի

կայտառ եւ անմօրուս, երեսօք գեղեցիկ», որ ըստ Փաւատոսի, գլուխը ժամանակի մանկական սովորութեան համաձայն ածիլած էր եւ գազաթէն մազէ երկար փունջ մը կախած: Օր մը Արտաւազդ, կ'ուզէ Մերուժան մատնիչին դէմ կռուի մանակցիլ, Մանուկը սպարապետ կը մերժէ, բայց պատանին բանակին հետեւելով, գազատգողի կռուի վայըը կը հասնի աղեղը ուսին, «պատկանդարանը ուսընդանութ» կախած, սուրը մէջքին, եւ հայրենազաւ բանակին շատ մարդ կը սպաննէ: Կռուի ընթացքին, մատնիչը գրօշակիրը զինքը նշմարելով, վրան կը խոյանայ, բայց յանդուզն պատանին, Արտաւազդ Կորիւնը, կը կանիսէ իր հալածիչը, իր նետը հասցնելով կը տապալէ զայն ու վրան վաղելով անոր նիղակը կը խլէ, կ'իյնայ փախչողներու ետեւէն ու իր սուրովը նոր զոհեր իրելով, յաղթական տուն կը դառնայ:

Նետաձգութեան մէջ Արտաւազդ պատանիի յաջողականութեան պարզաբան բացառութիւն մը չէ, այլ այդ պարծանքը ամբողջ հայութեան սեփականութիւնը եղած է դարերու ընթացքին, այնպէս որ հոռվմէացի Որատիոս քերթողը կը վկայէ թէ Հայերը անուանի նետաձիզներ են ու կ'ըսէ՝ «անոնք փախչելու ժամանակ իսկ ահաւոր են իրենց աղեղներով»:

Պատանեկութեան սահմանուած կրթութեան կարեւոր եւ գլխաւոր մասերէն մին ալ որսորդութիւնն էր, ըլլայ Հայոց թէ Պարսիկներու մօտ: Հայ ազատանիի զաւակները, գեռ շատ փոքր հասակի մէջ, իրենց դաստիարակներու եւ ծառաներու առաջնորդութեամբ, կը տարուէին թռչուններ որսալու, իսկ մանկութենէն պատանեկութեան անցնելու օրէն, անոնք կ'երթային Երէներու որսորդութեան մաս առնելու չափահաս իշխաններու հետ եւ ոտքով կը վաղէին այծեամներու ետեւէն, ձիով եղջերուներ կը հալածէին, նետով սպաննելով դա-

ԴՊՁՄԿՎԱՐԱ ՀՊՆԵՐԻ ԴՋԱՄ Կ ՑԽԱԲ ՎԱՍՎԱՆ  
ԱՎՐԱՄՀԱԳՔ ՄՎԱՐԱՐՈՒ



նոնք, գալով վարագներուն, անոնց դէմ կը ճակատէին սուբով :

Որսորդութիւնը իր բազմազան տեսակներով անոնց ամէնօրեայ զրօսանքն էր, որուն համար սահմանուած կային կազմակերպութիւններ եւ յատուկ վայրեր, բացի աղատ վայրերէն, ուր կը ձգուէին հիւսուած ցանցեր, կը լարուէին թակարդներ, կը զետեղուէին երէներ տագնապեցնող գործիքներ ու կային որսերը հայածող բարակներ :

Մարմնակրթանքի սահմանուած խաղերն եւս անզակաս եղած են Հին Հայոց մէջ, անոնք տեղի կ'ունենային մրցակցութեան ձևել տակ որոնց պատմիչը կ'անուանէ «մրցանաց կրթութիւն» :

Խաղերը սահմանուած էին զանազան հասակի պատանիներու որոնցմէ ամէնէն առոյգները կը նույրուէին աղեղնաւորութեան, սուսերաձգութեան, մականախաղերու, ձիավարութեան, ըմբամարտի եւ բոնամարտի, տէղընկեցութեան, նիզակահարութեան, պարագարութեան :


Շատ հին ատեններէն սկսեալ Հայաստան ընտրեալ ձիերու կեդրոն մը եղած է եւ ունեցած է անոնց արժանի հեծեալներ, ու հայկական այրուէին համբաւաւոր էր :

Մեծն Տրդատ քաջ ձիաւոր մըն էր, անդամ մը Պարսից դէմ ճակատամարտի մը մէջ իր ձին կը սպաննուի, Տրդատ հետիոտն կը յարձակի թշնամիին վրայ, անոնցմէ շատերը կը սպաննէ ու անոնցմէ մէկուն ձին խլելով կը հեծնէ ու կոիւը կը շարունակէ :

Հոչակաւոր ձիաւորներ եղած են նաեւ Ատամ Մոկացի, Արշաւիր Կամսարական, Դերենիկ Արծրունի, որսէս անհատներ, իսկ հայկական հեծելաղօրաց համբաւը եւ ճարտարութիւնը նոյնպէս ունեցած են շատ յիշատակելի դրուագներ :

Այս բոլորէն կը հետեւի որ Հայոց անհատական եւ հաւաքական ճարպիկութիւնը ձիավարութեան մէջ պարզապէս արդիւնք էր պատանեկութենէ սկսեալ առանձին մարզանքներու :

Վերջապէս, ամէն տարի Սեպտեմբեր ամսուն, Արածանիի ափին, Աշտիշատի մօտ տեղի ունեցող Նաւասարդական խաղերը, աւելի ճիշդ մըցումները ապացոյց են մարմնակրթանքին Հայոց մէջ գրաւած ամենառաջնակարգ գիրքին, ու եթէ ճիշդ է որ արուեստի զանազան արտայայտութեանց մէջ Հայերս չենք ունեցած միջազգային դէմքեր, ճիշդ է նաեւ որ մարմնական ուժի եւ պատերազմական թէ աշխագործութեանց մէջ Հայերը գրաւած են բացառիկ տեղ մը հին աղքերու շարքին :



«ԿՏՐԻՃ»ՆԵՐՈՒԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՀՆԱԽԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ

Սկառւտութիւնը 17րդ դարուն գոյութիւն ունեցած է Հայոց կեանքին մէջ։ Արդարեւ, Ս. էջմիածնայ «Արարատ» ամսագրի հին թիւերէն մէկուն մէջ, կը գրէ Հ. Ա. Լ. Ա. ի հիմնադիրներէն Տիգրան Խոյեան, կը հանդիպինք կանոնագրութեան մը, որ 1680ական թուականներէն սկսելով մինչեւ 19րդ դարու սկիզբները յաջորդաբար վաւերացուած է Եղիպար, Աղեքսանդր եւ Արդութեանց Յովսէփի Կաթողիկոսներէն։ ամենէն վերջը՝ Պետարապիոյ Գրիգոր Արքեպիսկոպոսէն։

Կանոնագրութիւնը կը վերաբերի Մոլտավիոյ Պոթուշան ուրիշան եւ ուրիշ քաղաքներու հայ պատանիներու կաղմակերպութեան (Պրասրավալա), որուն անդամները Կլինքին բառով կ'որակուէին։

Այդ կաղմակերպութիւնը նպատակ ունէր յիշեալ քաղաքներու պատանեկութեան հովեկան ու մարմնական աղնուացումը։

Յիշեալ կանոնագրութեան համաձայն, իւրաքանչիւր պատանի որ կը թեւակոխէր 12 տարին, պարտաւոր էր արձանագրուէի իւրեւ նախընծայ՝ Պրասրավալային եւ հաղորդուէլէ ու երգուէլէ ետք, պատկանիլ այդ կաղմակերպութեան Կտրին անունով, մինչեւ ամուսնութիւնը։

Կտրիճները, իրենց թիւին համեմատ, կ'ունենային խմբագետ մը կամ խմբագետներ, որոնք կ'ընտրուէին պատանիներու ժողովին կողմէ և կը վաւերացուէին քաղաքին մեծերէն։

Կտրիճներու պարտականութիւններն էին.

— Ամէն օր, եւ մանաւանդ ամէն կիրակի, անպայման կերպով եկեղեցի երթալ ու ներկայ ըլլալ Ս. պա-

տարագի արարողութեան :

— Համայնքին ուեւէ մէկ անհատին (հարուստ թէ աղքատ) պսակի, յուղարկաւորութեան եւ թաղման արարողութիւններուն ներկայ ըլլալ անպատճառ եւ մասնակցիլ երդեցողութեան :

— Տօնական օրերուն չնորհաւորութեան համար իրենց խմբապետին տունը երթալ, ուրկի, անոր առաջնորդութեամբ պարտաւոր էին բոլոր հայ քաղաքացիներուն տունները այցելել եւ չնորհաւորել զիրենք :

— Ամէն շաբաթ օրերը, պատանիները կամ կարիճները պարտաւոր էին մեռնող կարիճներու հոգուն համար պաշտօն կատարել տալ :

— Կարիճներէն պահանջուած ամենախիստ յատկութիւններն էին՝ կարգապահութիւն եւ բացարձակ հնագանդութիւն իրենց խմբապետին, որուն պարտքն էր գործադրել տալ վերոյիշեալ կանոնները իրենց ամբողջ խստութեամբը եւ հսկել կարիճներու բարոյական եւ մարմնական վիճակին :

— Այս կանոնագրութեան որեւէ մէկ մասին հանդէպ տեղի ունեցած թերացումը կը պատժուէր դրամական տուգանքով, որ թերացողին յանցանքին կամ աստիճանին համեմատ կը փոխուէր, թերացողը եթէ իրը-բապետ ըլլար, այդ պատիժը ա՛լ աւելի կը սաստկանար :

— Խմբապետները (վատահ), ամբողջ քաղաքին եւ կարիճներուն վստահութիւնը գրաւող արդարակորով երիտասարդներ էին, եւ իբր այդ իրենց պարտք կ'իյնար, վարուիլ կարիճներուն հետ չափազանց անկողմնակալ եւ արդարադատորէն :

— Խմբապետը երբ գինով կամ սրտնեղած վիճակի մը մէջ գտնուէր, այդ վայրկեանին ո՛չ մէկ դատավարութիւն պէտք էր ըներ, քանի որ այդ վիճակին մէջ,

պահանջուած ողջմտութիւնը պիտի չունենար արդար որոշում մը տալու համար : Բոլորովին սթափելէ վերջն ալ, երբ կը դատէր կտրիճը, անոր գործած մէկ յանցանքին համար, այդ մասին իր տուած որոշումին բացարձակապէս չէին կրնար միջամտել Կտրիճին ծնողքը կամ բարեկամները, եւ կտրիճն ալ չէր կրնար բողոքել եղած կարգադրութեան դէմ, հակառակ պարագային, թէ՛ ինքը եւ թէ ծնողքը գրամական տուգանք մը կը վճարէին, առանց դարձեալ որոշումը կարենալ փոխելու :

— Խմբապետը պարտաւոր է նոյնպէս իր խումբի նիւթապէս զօրանալուն համար ամէն առիթ օգտագործել, եւ զիտնալ մանաւանդ տնտեսել (ինչ որ ներկայ սկառուտական դաւանանքին մաս կը կազմէ) եւ իր գործունէութեան ալ տեղեկատուութիւնը պէտք էր ընել զինքը ընտրողներուն առջեւ :

— Բոլոր կտրիճները պարտաւոր էին հսկել նոյնպէս իրարու վրայ վոխակարձարար, եւ իրենցմէ մէկուն անպատշաճ մէկ ընթացքը տեսնելու պարագային, զգացնել իրեն այդ :

Խմբապետը միշտ պէտք էր առիթներ ստեղծէր, որպէսզի որքան կարելի է, յաճախակի կերպով Կըտրիճները կարենան մէկտեղ հաւաքուիլ եւ իրարու հետ շիման մէջ ըլլալ : Իսկ իր հրաւերին չպատասխանելու յանցանքը գործող կտրիճը կը յանդիմանուէր եւ դրամական տուգանքի կը դատապարտուէր :

Ինչպէս կը տեսնուի, Մոլոտիկոյ Հայերուն այդ կազմակերպութիւնը չափազանց նմանութիւն ունի մեր սկառուտականին հետ, ու Կտրիճն բառը գեղեցիկ ընտրութիւն մըն է : Խմբական կազմակերպութիւնը, ընդունելութեան պայմանները, բարոյական պարտագրութիւնները, բոլորը, չափազանց կը մօտենան Պէտըն

Փառւըլի կազմակերպութեան :

Թէ ուսկի՞ց ծագում առած է այդ կանոնագրութիւնը, այդ ժամկն որեւէ հետք չկայ: Թերեւս Մոլտավիոյ Հայերը իրենց հետ բերած են զայն, բայց հաւանական է որ դաղթականութիւնը ինք ստեղծած է զայն, որպէսզի իրենց զաւակները մնան հայկական շրջանակին մէջ, կրթուին իրենց ոգիով եւ չայլասերին: Եւ որպէս զի աւելի ազգու ըլլայ, վաւերացնել տուած են զայն այն առենուան ազգային թէ կրօնական ամենաբարձր անձնաւորութենէն՝ Կաթողիկոսէն:

Կտրիթներու եւ Ակադեմիու տարբերութիւնը կը կայանայ իրենց 200 տարի առաջ կամ ետք ըլլալուն մէջ: Առաջինները, զաւակներ՝ ոչ անկախ եւ կրօնական ոգիով սնած համայնքի մը, իրենց կարգախօսը կ'ընտրեն՝ աւելի, կրօնքին բանաձեւած սկզբունքներուն մէջէն, իսկ վերջինները 200 տարի ետք, նոյն սկզբունքները աւելի արդիական կերպով բանաձեւելով է որ կը կազմեն իրենց դաւանանքը:

Կտրիթները չըլլալով զինուորական ազգի մը զաւակ, հասարակական կեանքին կը զինուորագրութիւն, մաս առնելով անոր ամէն ճեւերուն մէջ, իսկ սկառատութիւնը, ծնունդ՝ երկար պատերազմէ մը ելլող մեծ պետութեան մը, իր զաւակները կը պատրաստէ՝ զօրաւոր բարոյականի տէր բանակի մը զինուորագրութեան:

Երկուքն ալ կը ձգտին սակայն միեւնոյն նպատակին. նոր սերունդի փրկութիւն եւ ազնուացում:



## ԶԱՐՔԱՇԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

(Մինաս Զերագէ, գրուած 1920ին)

«Արեւուն տակ նոր բան չկայ» ըսած է իմաստուն մը: Պօյ-Սքառուդ բացատրութիւնը, զոր արիի տեղ արեակ կը թարգմանեմ պօյին իմաստը պահպանած ըլլալու համար, նոր է անշուշտ այլ գաղափարը չատ հին է: Սպարտացիները արխական կրթութիւն կու տային իրենց պատանիներուն, եւ Պալէարեան կղզիներուն մայրերը, բարձր ծառերու գագաթը հացի նկանակներ կապելով, կը ստիպէին իրենց որդեակները որ պարսատիկով վար ձգէին զանոնք, եթէ չէին ուղեր անօթի մեռնիլ:

«Զրհեղեղէն անցնինք»: Ասկէ 50-60 տարի առաջ, ինչպէս ամէն զպրոցի մէջ, մեր Հասդիւղի Ներսէսեան վարժարանին մէջ ալ զդալի եղաւ մտքին հետ մարմինը կազդուրելու պէտքը, մանաւանդ երբ կարդացինք Խորենացիէն, Եղիշէն ու Բիւզանդէն յետոյ, Սպարտայի եւ Հռոմի պատմութիւնները: Զէյթունի ապստամբութեան արձագանդը եկաւ բորբոքել մեր մատղաշ երեւակայութիւնը: Կիրակի առաւտոները, Ս. Ստեփաննոսի գասին մէջ, Ռ. Պէրլէրեանի եւ Ե. Տէմիրճիպաշեանի հետ իրար կը գտնէինք ընդհանրապէս, եւ, հեթանոսին անմատչելի այդ սրբավայրին մէջ, չէինք կշտանար կարդալով Պէշիկթաշեանի լոմբոստ երգը.

«Հապա՛, իմ քաջ Զէյթունցիներ,

Հայկայ անյապք զաւակներ,

Յառաջ անցէք, ազգք գարմանան,

Հայք ի քագուկ մեր յուսան :

Կարապետ վարդապետ Շահնազարեան Հասդիւղի մէջ վախճանելէ առաջ, կտակած է որ 10 ժառանգաւոր աշակերտաներու համար բարձրագոյն դպրոց մը հիմնուէր Կիլիկիոյ մէջ: Իր թողած 1000 ոսկիին վրայ 3000

աւելցուց Նուպար Փաշա, սպայման գնելով որ վարժարանը իր հանդուցեալ եղբօր անունով կոչուէր «Առաքել Նուպարեան եւ Շահնազարեան» եւ հիմնուէր Հասդիւղի մէջ, քարոզիչ Ներսէս Վարժապետեանի վերատեսչութեանը տակ: 1866ին բացուեցաւ այս կրթարանը, ուր փոխադրուեցան Ներսէսեան վարժարանի բարձրագոյն կարգը իբր կորիզ, եւ ուր գաւառներէն բերուեցան 10 ուշիմ պատանիներ, ժառանգաւոր ըլլալու համար:

Այս ուսանողները Կիլիկեցի էին ընդհանրապէս: Մին, Յակոր Պահլաւունի, Հաճընէն էր, որդին քաջ Հայու մը, որ ձերբակալած ու թուրք կառավարութեան յանձնած էր ապստամբ Գօղան Օղլու մը. երկուքը կորովամիտ Սսեցիններ էին, Աջապահեան գերդաստանէն. Երկուքն ալ Զէյթունցի, կտրիճ եւ համակրելի Խաչատուրն ու Ճարօնցիի պէս կարճ ա/լ ջլուս Փիլիպպոսը:

Կիլիկեցի ուսանողները Ռուբինեան գրամներ բերած էին եւ իրենց Պոլսեցի դասընկերներուն նուիրեցին զանոնք. մասունքի պէս պահեցինք այդ տաշած-մաշած պղինձները, «կարողութեամբն Աստուծոյ շինեալ ի քաղաքն Սիս», որոնց վրայ կը նշմարէինք հայատառ արձանագրութիւններ, Լեռններու, Հեթումներու, Կոստանդիններու, թաղաւորական անուններ, պատկերներ, խաչի եւ առիւծի քանդակներ: Ազգային պատմութիւնը որ սոսկ գասագիրք մըն էր, յանկարծ իրականութիւն դարձաւ մեզ համար: Այդ փառաւոր անցեալին յարութիւն աւալու բուռն փափաք մը վառեցաւ մեր սիրտերուն մէջ:

Խաչատուր եւ Փիլիպպոս սկսան պատմել Զէյթունի վերջին կոխները, որոնց ականատես եղած էին: Միթէ կարելի՞ էր այդ դիւցազնական դրուագները լսել ու անտարբեր մնալ: Միթէ բնական չէ՞ր որ անկախ Կիլիկիա-յի մը գաղափարը յղանայինք, Զէյթունը ոստան նշա-

նակելով :

Այս խորհուրդն իրավործելու համար, պէտք պիտի ըլլար՝ ուսումնաւարտ ըլլալէ յետոյ՝ հոն երթալ ու մասնակցիլ լեռնականներու մաքասումներուն, անոնց պէս՝ հրացանը գրկած՝ ժայռերուն վրայ պառկելով ու կոչտ սնունդով մը շատանալով։ Ուստի, վարժարանին պահպանողական տեսուչ Սիմէոն Միքայէլեանէն եւ նոյն իսկ աշակերտաներէն զաղտուկ, Կիլիկեցի ժառանգաւորներուն հետ միութիւն մը կազմեցինք, Զարքաջական Ընկերութիւն անունով, նախապատրաստուելու համար մեր ապագայ խստամբեր կեանքին։ Չուզեցինք կանոնագիր ունենալ, գիտալով թէ գիրը օտարի ձեռք իյնալով, կրնայ վատանգել որեւէ գաւադրական ընկերութիւն։ Խիստ քննութենէ յետոյ կ'ընդունէինք նոր անդամներ, եւ հրահանգները բերանացի կը հալորդէինք անոնց։ Հետաքրքրութեան համար, յիշատակեմ այս հրահանգները, պատանեկան ծայրայեղութեամբ տոգորուած, զորոնք մեր տասնաբաննեայ պատուիրանքը կը կոչէինք.

1. — Տախտակի վրայ պառկիլ, ամրացնելու համար ոսկույթին գրութիւնը :

2. — Զբոսանքի ատեն, մարմնամարզով միայն զբաղել :

3. — Մէյմէկ ատրճանակ ունենալ եւ նշանառութեան փորձեր ընել :

4. — Ամուրի մնալ, գիրութեամբ նուիրուելու համար ապստամբական գործունէութեան :

5. — Մերթ ընդ մերթ ճաշակել Զէնթունցիներուն սիրական յօշուածը (ֆէօֆթէ), կիսեփ միաով ու մեծաքանակ պղպեղով, գուլարամարս եւ որկրակէզ ուղնունդ մը, Սպարտացիներուն սեւ ու կոչտ կերակուրը յիշեցնող :

6.— Դաշտային խնձոյքի ատեն, կրիայի արիւն խառնել խմելիք գինիին, քացառիկ զօրութիւն ստանալու համար իբր թէ :

7.— Սորվիլ Զէյթունի գաւառաբարբառը : Հացի տեղ ըսել հօց : Զիւրս հոգու թէն իլլու (Զորս հոգի կոնակ ելլես, այսինքն մեռնիս եւ չորս հոգի շալկեն ու գերեզման տանին զքեզ) : Զիւրս հազօր թեռ Աւտարէօն վօկո) Զորս հազար թեռ Աւետարանը մէկ Աւետարանէն շատ աւելի ծանր կը կշռէ) :

8.— Գոց լնել Գամառ Քաթիպայի երգերը, զորս իրեն հետ բերած էր Էջմիածնէն վերադարձին Ներսէս Վարժապետեան :

9.— Քալելու, վազելու, մագլցելու ատեն քար մը կապել մէջքէն, չյուղնելու համար, ինչպէս կ'ընեն եղեր Զէյթունցիները :

10.— Կուրծքին վրայ կրել հմայեկ մը, որ հող պարունակէր այն ուազմագաշտէն ուր Զէյթունի մարտիկները յաղթական կանգնած էին այլազգիներուն դէմ : (Այս հմայեակներով զինուած, անպարտելի կը կարծէինք զմեզ : Միշտ կը յաղթէինք հրեայ դպրոցի մը մեզմէ քազմաթիւ աշակերտներուն, որոնք մեղ պէս պլատոյտի կ'ելլէին Օդ Մէյտանի դաշտին մէջ : Զմեռը ձիւնածեծի կը բռնուէինք թուրք պատանիներու հետ, քար դնելով մեր ձիւնեղէն ուումքերուն մէջ, եւ, երբ անոնք կծիկը դնէին, մեր հմայեակներուն կը վերադրէինք մեր յաղթանակը) :

Այս խիզախ արարքներուն մէջ մեդ քաջալեր կը հանդիսանային վարժարանին Փրանսացի կառավարիչը՝ Պօն Կէն, որ Խրիմի պատերազմին մասնակցած ըլլալով, Մէջաստորովի կոկոները կը պատմէր մեզ, եւ հայ կառավարիչը՝ Գարեգին Երամեան անուն իանդալառ բանաս-

տեղծ մը, որ երկու կիրք միայն ունէր, Պայրընի քեր-  
թուածները կարդալ եւ Վոսփորի մէջ ձուկ բանել:

Զարքաշական Ընկերութեան անդամները օր մը ճա-  
շի հրաւիրեցին Նազարէթ աղա անուն Զէյթունցի մը,  
որ սուլսահայ գաղութին մէջ կը չըջէր, իր քաղաքին  
զինուորական տարազը հազած ու մէջքին թուր մը կա-  
խած: Վարժարանին սեղանատան մէջ, ճառեր խօսե-  
ցանք ու բաժակներ պարպեցինք, եւ մեր հիւրը այնքան  
ոգեւորուեցաւ, որ յանկարծ թուրը քաշեց ու սկսաւ ճօ-  
ճել օդին մէջ, իբր թէ աներեւոյթ թշնամիի մը դէմ մա-  
քառելով: Եւ չէնքը գորդեցաւ անվերջ ծափերովը գիշե-  
րոթիկ ու արտաքին աշակերտաներուն, որոնց բոլորն ալ  
ազգին պատիւ բերին ու ծառայեցին ապագային մէջ:

Պահաւունի, հօր հայրենասէր այլ տկար քերթող,  
Մարսէյեզի եղանակին վրայ յօրինեց երդ մը, որոյ  
միակ տունն էր հետեւեալը.

Հայկազնորդիք, ազատ ի դրօշ,

Մեր հայրենի դիմենիք ի դաշտ:

Սուր, հրացան, գեղակ, վառող

Մեզ միշտ ըլլան ազ քաջութեան.

Զարնենիք, զնշենիք քուրք զօրքեր

Եւ Հայն ազատ ձայնենիք, ազատ

Օ՛ն ի սուր, օ՛ն ի քուր,

Աչք ի հուր, սիրտ փրփուր.

Ի ոազմ, ի ոազմ, ի պատերազմ.

Յառաշ, լանջք պնդակազմ:

Յօրինեց սա քառեակն ալ, պարզ եղանակ յարմար-  
ցնելով անոր. Կեցցէ՛ Լեւոն, օծցի՛ Լեւոն,

Թագ կապիսցէ Հայոց արքայ.

Զէյթուն լիցի մայրաքաղաք,

Եւ Կիլիկիա ազատ աշխարհ:

Ահա թէ ի՞նչ երդերով կը թնդացնէինք Հասդիւղի

լեռները, խմբական պտոյյաներու ատեն; Լամարթին իւրաւունք ունէր երբ կ'ըսէր թէ ամէն մարդ յեղափոխական է՝ քսան տարեկան հասակին մէջ:

Բնազդով կը զգայինք թէ, ոխերիմ ոսոխներէ պաշարուած ցեղի մը համար, չարքաշութիւնը ինքնապաշտապանութեան առաջին դէնքն է: Եւ արդարեւ, Հայութիւնը անով միայն կրցած է տոկալ այն հարուածներուն որոնք իր վրայ տեղացին դարերէ ի վեր: Զուցերիփացի մարդասէր մը, թիշկ Հարտի, որ Թաքսիմի Փրանսական հիւանդանոցին մէջ դարմանած էր՝ պոլսական ջարդերու ատեն վիրաւորուած գաւառացի Հայեր, կը վկայէ իր մէկ յօդուածով թէ՝ «անոնցմէ ոմանք, 20-30 ծանր վէրքերով ծածկուած ըլլալով հանդերձ, ողջ մը նացած էին եւ կրցան բժշկուիլ, մինչ, եթէ եւրոպացի մը այդ վէրքերուն 2-3ը միայն առած ըլլար, անպատճառ կը մեռնէր»: Մեր ցեղին այս տոկուն կազմը աւագ կարեւորութիւն մը ունի կեանքի պայքարին համար, եւ հայ արեակները, Տորքերու, Տրդատներու, Վարազդատներու հարազատ սերունդ, մեր ազգային շէնքին ամրագոյն սիւներն ըլլալու կոչուած են:

Կեանքի անողոք պայմանները չներեցին Զարքաշական Ընկերութեան անդամներուն, իրագործել իրենց վեհ այլ միամիտ երազը: Միհրան Սվաճեան եւ Պահաւունի կիւլիկիա գացին, առաջինը իրը տեսուչ Վարդանեան վարժարանի, երկրորդը իրը հնչակեան գործիչ, պաշտօն մը՝ որոյ հետեւանքով ձերբակալուեցաւ եւ Ֆէզզան աքորդուեցաւ: Միւս ընկերները, որոնց գրուածները կը դարդարէին Երկրագունդի էջերը, զանազան ասպարէդներու հետեւեցան, այլ միշտ իրենց սրտին մէջ վառ պահեցին հայրենասիրական բոցը, անուշահոտութեան շիշի մը պէս որ հեղուկին սպառումէն յետոյ ալ կը պահէ անոր բոցը:

ՍԿԱՌՈՒՏՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Առողջ, կայտառ, զուարթ, ձեռներէց, կորովի եւ կրթուած պատանի մը:

Որ բլուրներուն վրայ, ձորերու եւ անտառներու բացուտներուն մէջ կ'անցընէ իր պարապոյ ժամերուն մեծագոյն մասը, փոխանակ փողոցները չափչիելու, ծըխախոտի դլանիկը բերնին, դլմարկը եւ կուրծքը ծուած:

Որ բազմապիսի կերպերով գիտէ ցուցնել երկրագունդին գլխաւոր ինչպէս նաեւ բոլոր երկրորդական կողմերը, անոնցմով առաջնորդուիլ գիտէ ու շատ քիչ ենթակայ է կորսուելու վատանգին:

Որ անքակաելի կապեր կապելու գաղտնիքին տիրացած է, որ ուրիշի մը կողմէ անկարելի համարուած ծառ մը մագլցելու ճարտարութիւնն ունի : Գիտէ առավաստ մը բանալու եւ փաթթելու կերպերը, կարճ ժամանակի մը մէջ կը լարէ զանազան տեսակի վրաններ : Բլուրներ, լեռներ կը բարձրանայ առանց քարեր գլորելու եւ աջ ու ձախ անխօնեմութեամբ ձեռքով կամ պարսատիքով քարեր չի նետեր :

Անտառներու մէջին ան կը քալէ անազմուկ ու անշշուկ : Իր սուտ եւ վարժ աչքերով, ան կը նշմարէ հետքեր եւ նշաններ որոնք իրեն կը յայտնաբերեն բնութիւնը եւ սովորոյթները այն էակներուն որոնցմէ այդ հետքերն ու նշանները ձգուած են : Անտառի մէջ թէ այլուր շատ բան կը ջանայ տեսնել ու շատ քիչ տեսնուիլ : Գիտէ որսալ կենդանիներ եւ թուզուններ զանոնք ուսումնասիրելու, ինամելու, իսկ վնասակարները անդտանդ կերպով փացացնելու համար : Գիտէ նաեւ անտառի բոլոր բնակիչներուն անունները, անոնց յատկանշական կողմերը : Կը ձանչնայ աղի եւ թէ անուշ ջուրի ձուկերուն

տեսակները : Թունաւոր հունաերը եւ բոյսերը ոչ-թունաւորներէն զանազանել սորված է :

Սկառուտը իր հագուստին պատուածքները կարկտել գիտէ :

Մէկ լուցկիով կընայ անտառին երկու փայտերու զը կրակ վառել : Եթէ լուցկի չունի , երոկւ փայտերու շփումէն կրակ ստանալու կերպը գիտէ ու կը գործադրէ , ինչպէս կ'ընէր նախամարդը : Տեղեակ է նաեւ որ իր զմելիին կոնակը կայծքարի մը զարնելով՝ կայծեր կըրնայ արտադրել : Բայց ան գիտէ անտառի մէջ կրակ վառելին առաջ գալիք վտանգները ու կը վառէ այնպիսի կրակներ որ չեն տարածուիր ու այդ կրակներովը գիտէ ախորժահամ կերակուրներ պատրաստել :

Սկառուտը բանակումի կրակին նշանակութիւնն ու կանոնները գիտէ , ինչպէս նաեւ զայն պատրաստելու ձեւերը : Այդ հանդիսաւոր առիթներու ամբողջ տեւողութեան իր ուրախութեան բաժինը կը բերէ ու կը մասնակցի հաւաքոյթը զուարձալի դարձնելու սահմանուած իսպերուն :

Սկառուտը կը խօսի փափկութեամբ , կը պատրասխանէ պարկեցութեամբ : Ան կը ճանչնայ պարծենկուրը ու անոր հաւատ չընծայեր , թոյլ տալով որ ան շատախօսութեամբ իր տղիտութիւնը պարզէ : Իր դիտութիւնը տանիքներէն չ'աղաղակեր , այլ կը տիրապետէ այն հանդարտ ու կշոււած ուժին որ իր ունեցած դիտութեան արդիւնքն իսկ է :

Պատիւը , սկառուտին ամէնէն թանկազին դգացումն է , ու կը նախընտրէ մեռնիլ քան արատաւորել զայն , ուստի նախանաձախնդիր է անոր անաղարտ պահպանման ինչպէս էին ասպետները ու այսպիսով իր շուրջիններուն վստահութեան կ'արժանանայ եւ անոնցմէ կը յարգուի :

Պատուախնդրութիւնը՝ ահա՛ իր միակ բռնակալը։  
Կը ճանչնայ իր պարտականութիւնները ու ազատ  
կամքով, գիտակցաբար եւ խղճմտօրէն կը կատարէ ա-  
նոնցմէ բղխած իր բոլոր պարտաւորութիւնները։ Ճիգ  
կ'ընէ ինքղինքին տիրապետելու, վասնզի ան որ կ'ուզէ  
աշխարհի խորհուրդներուն թափանցել, պէտք է ինքն-  
իր տէրը ըլլայ։

Սկառուալ պազարիւն է, ինքնիրմէ ելած, իր գլուխը-  
կորսնցուցած, ուրիշներուն ծիծաղելի չերեւար։ Իր-  
խօսքերուն չափը գիտէ եւ բարեկիրթ է, երդում չ'ըներ,  
որովհետեւ ատիկա տկարութեան նշան է։ չի ստեր, որ-  
պէսզի չլարկաբեկուի։

Վտանգի մը պահուն չ'ընկրկիր, ու շատ լաւ կը գի-  
տակցի թէ այդպիսի վայրեկաններուն իր ամէն ուժերը  
պէտք է պատրաստ պահէ, ինքղինքը եւ ուրիշները վը-  
տանգէ զերծ պահէլ կարենալու համար։ Ան գիտէ իր  
ընելիքը հրդեհի մը պահուն կամ խուճապի մը պարա-  
գային, նաւաբեկութեան եւ այլ պատահարներու բն-  
թացքին։ Ինչպէս օրինակ, փայտէ ձող կամ թիակ նե-  
տել ջուրը ինկած մէկը աղատելու համար, ու ի հարկին,  
ահճամբ փութալ անոր օգնութեան, որովհետեւ գիտէ  
ջրամոյն մը ազատելու կերպերը։

Ան բարեկամ է ամէն ապրող էակի, գիտէ որ շատ  
մը կենդանիներ, որոնցմէ մասնաւորաբար ընտանիները,  
իրենց գոյութեան իրաւունքն ունին, ու անոնց հանդէպ-  
ունի սէր եւ հոգածութիւն։

Անչնչացած մէկու մը կենդանութիւն տալու համար  
ան անմիջապէս կը ձեռնարկէ արուեստական չնչառու-  
թեամբ արեան շրջանը վերսկսիլ տալու։

Բայց նամանաւանդ, ինքղինքին թոյլ չի տար ար-  
կածի մը պարագային ձգել ու հեռանալ, այլ օգնութեան

կութալ կամ մեկնիլ օգնութիւն հայցելու համար միայն։ Կտրուածքի մը պարագային, ան գիտէ արիւնը կասեցնելու կերպը եւ հողածութեամբ ու ազնուութեամբ կը կապէ արկածեալին վէրքերը։ Երբ այրուածք մը պատահի, գիտէ թէ ցաւը ինչպէս պէտք է ամոքել։ Իր ապոհովութեան մասին մտածելով հանդերձ, կը մը տածէ նախ իր շուրջինները ապահովել, միշտ իր ուշադրութեան առարկան դարձնելով տկարն ու անօդնականը։

Սկառուտը կը մարզէ թէ՛ իր մարմինը եւ թէ իր միտքը, վասնզի եթէ միտքը անհրաժեշտ է անձին ղեկավարութեան համար, մարմնի առողջութիւնը հարկաւոր է իր լաւագոյն մտադրութիւնները գործադրել կարենալու համար։ Սկառուտը հնարամիտ է, ու ամէն անել վիճակէ գուրս զալու հնարք կը գտնէ։

Ինչպէս հին ասպետները, սկառուտը ինքզինքը կը պարտադրէ ամենօրեայ բարի գործ մը կասարելու ու իր օրը բեղմնաւոր օր մը եղած չըլլար եթէ իր բարի գործը կասարած չէ։

Քաջածանօթ ինքզինքը առողջ եւ աշխոյժ պահելու, սկառուտը ժուժկալ է։ Գիտէ իր ախորժակին չափ դնել եւ կ'ուտէ չափաւորութեամբ, կը ճանչնայ այն բոլոր ուտելիքները որոնք ամէնէն աւելի կը դօրացնեն իր կաղմը։ Ալքօլով ըմպելի բնաւ չի գործածեր, քանի որ ալքօլը թոյն մըն է։ իր միտքը յստակ եւ գործօն պահելու համար կը զգուշանայ նաեւ ծխելէ։

Սկառուտը, որեւէ երկրի մը կամ քաղաքի մը մէջ գտնուող իր սկառուտ եղբօր ինքզինքը ճանչցնելու կերպը գիտէ, ու վստահ է որ ինքզինքը յայտնելէ յետոյ պիտի արաժանանայ լաւագոյն ընդունելութեան։

Ցարդանքի եւ հիացման արժանի կը դարձնէ սկառուտ անունը և արժանաւորութեամբ կը կրէ իր համազգեստը։

Ան շատ լաւ կը գիտակցի այն ճշմարտութեան թէ մարդիկ աւելի խստապահանջ են իրեն հանդէպ քան ուրիշ որեւէ տղու մը, ու իր վերաբրեմունքը եւ խօսքերը կը չափէ այնպէս մը որ իր պատկանած կազմակերպութեան հասցէին որեւէ արատ չհասնի:

Սկառուս մը կը ճանչնայ իր բնակած քաղաքը եւ անոր շրջակայքը, եւ մեծ ձեռնհասութեամբ կրնայ օտարական մը առաջնորդել: Գիտէ ոստիկանատուներու, ջրհանկիրներու, բժիշկներու եւ հիւանդանոցներու հացէները, պաշտօնական անձնաւորութեանց անունները եւ անոնց պարտականութիւնները: Կը սիրէ իր քաղաքը, հպարտ է անով ու պատրաստ անոր բարդաւաճման համար մատուցանելու իր ծառայութիւնները:

Սկառուս անշահախնդիր եւ անկաշառ հայրենասէր մըն է եւ ամէն վայրկեան պատրաստ ծառայելու իր երկրին ու ոչ մէկ կերպով պիտի հանդուրժէ որ թշնամի մը իր հայրենի հողը ոտնակոխ ընէ, ու կը մարտնչի իր հայրենիքի պատագրման համար:

Իր մեծագոյն տենչն է տէրն ըլլալ, առողջ մարմնոյ, սուր եւ արթուն մաքի, աննուածելի ոդիի մը, ու իր կեանքը կը կաղապարէ մեծ հայրենասէր Հայերու կեանքին վրայ, որոնք իրենց լաւագոյնն ու առաւելագոյնը տուած են ազգի եւ հայրենիքի վրկութեան համար:

Հ. Մ. Բ. Հ. կ Հայ Սկառուտին նշանաբանն է՝ Քարձագի՛ր, բարձրացո՛ւր:

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒԻՆԸ  
ԵՒ ԻՐ ՑԱՌԱՋԴԻՄՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Քաղաքակրթութեան սկիզբէն ի վեր, իւրաքանչիւր երկրամասի մէջ տիրող դասակարգին համար, ինչ ալ որ ըլլայ ընկերային կարգուսարքը, պատանիներու դաստիարակութիւնը մասնաւոր հոգածութեան առարկաներէն մին եղած է եւ զայն կատարելագործելու համար զանազան կերպեր ջատագովուած են դարերու ընթացքին :

Սկառուտական շարժումին հետապնդած նպատակներն ալ կը ձգտին տղաներու յատուկ կրթութեան այդ բազմազան մեթոններուն ամբողջացման, եւ մասնաւորաբար անոնց նկարագրի կազմութեան :

Նկարագիրը, անձի մը իր ճշմարիտ կողմերը երեւան քերող գիծն է, եւ ոչ թէ այն՝ ինչ որ կ'ուզէ ցուցնել: Ան իր մտաւոր, բարոյական եւ Փիղիքական դործերուն նշանն է:

Զօրեղ եւ ջղուտ նկարագիր մը իր մէջ կ'ընդգրկէ մտածումի եւ դործելու անկախութիւն, անհատականութիւն եւ լաւագոյն մտաւորական ու բարոյական խառնուածք:

Տղու մը մէջ նկարագրի կազմութիւնը կախում ունի ասպետական եւ բարոյական սկզբունքներու նկատմամբ իր ցոյց տալիք հասկացողութենէն եւ անոնց կերառութենէն: Քսան տարեկանէն վար տղոց նկարագրի եւ անհատական ձեռներէցութեան զարգացման համար, անհրաժեշտ է մասնաւոր ուշադրութեան առարկայ ընել շարք մը առաքինութիւններ, ինչպիսիք են՝ ասպետական ողի, քաջութիւն, հնազանդութիւն, կարգ կանոն, զրկանքի տոկալ, կոկիկութիւն, բարոյական ուժ, ուղղամտութիւն, կենցաղայլարութիւն, աշխուժութիւն,

զուարթութիւն, ֆիզիքական գօրութիւն եւ համբերութիւն:

Անկախ այս բոլորէն, սկառտութիւնը բաղադրութիւնն է՝ դիտող ըլլալու, եզրակացնել կարենալու, ձեռքի եւ մարմնական ճարտարութիւն ունենալու եւ ճարտարօրէն գործելու:

Սկառտութիւնը՝ հայրենասիրութեան մասնաւոր ըմբոնում մը եւ դիտակցութիւն մը կը ջանայ ներշնչել պատանիին, կը հրահրէ զայն գործելու ոչ թէ միմիայն իրեն այլեւ ուրիշներու համար:

Սկառտութիւնը տղան կը վարժեցնէ ծանօթանաւու շարք մը պայմանագրական նշաններու, խոհարարութեան, բանակումի, բնութեան եւ առողջապահական կանոններու, վիրաւորի մը անմիջական օգնութեան անհրաժեշտ դիտութեանց:

Ասոնցմէ ոմանք թէեւ իրաւ է որ մաս կը կազմեն զինուրական կրթութեան, սակայն սկառտի մը անհրաժեշտ են անոնք՝ իրեն վերապահուած դերը կատարել կարենալու համար, ու հակառակ այս իրողութեան, սկառտութիւնը, զուտ մարմնակրթական, մարզական եւ զինուրական կազմակերպութիւններէն կը տարբերի, որովհետեւ ան ունի իրեն յատուկ ոգի մը:

Այդ ոգին, ինչու ըսուած է, հին ասպետականութեան, գեղեցիկ եւ ազնուական հիմնարկութիւններուն ոգին է, զորս սկառտութիւնը կը վերստեղծէ, զայն պատշաճեցնելով դարու պահանջներուն, որն է իր հոգածութեան գլխաւոր առարկան դարձնել՝ ծառայել եւ բարիք գործելը:

Շնորհիւ այդ ոգիին, սկառտութիւնը, տղուն մէջ, գիտակից եւ կամովիին ընդունուած կարգ ու կանոնով եւ կարգապահութեամբ, կը զարգացնէ մարմնական ու-

Ժը, պատուախնդրութիւնը, կամքը եւ իմացական ձիրքերը:

Համանմանութեան, համաշափութեան եւ ներդաշնակ ոգիի տեսակէտով, սկառտական գործունէութեան համար անհրաժեշտ համարուած է համազգեստի գրութիւնը, ինչպէս նաև խմբակներու եւ խումբերու բաժանումները:

Մինչդեռ չնորհիւ խումբի եւ խմբակներու դրութեան կը ստացուի գործունէութեան գիւղութիւն, համազգեստի նմանութեամբ անոնք ա'լ աւելի կը թափանցեն սկառտական ոգիին՝ ըլլալ բարեկամը բոլորին եւ եղբայրը ամէն սկառտի:

Արդիական սկառտառութեան հիմնազիրը Լորտ Պէջտըն Փառւը, սկառտական գաստիարակչական իր մեթունին անունը դրած է Միծ Խառը: Իր գտած յաջողութիւնները թուել երկար պիտի ըլլար, կը բաւէ յիշել միայն, որ քառասուն տարիներ առաջ հիմնած իր այս կազմակերպութիւնը այսօր միլիոնաւոր հետեւորդներ ունի աշխարհի զանազան կողմերը եւ դրեթէ բոլոր երկիրներուն մէջ:



## ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՀԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բոլոր դարերու մէջ ալ սկառտաներ գտնուած են, ու անոնց գործունէութեան ասպարէզը շատ ընդարձակ է ու բարդակողմանի, ինչպէս պիտի տեսնենք:

Բանակին մէջ անոնց տեղը ամենավանդաւոր գիծերու վրայ է, ուր իր պաշտօնն է՝ երկու ընդհարուող բանակներուն մինչեւ անդամ թիկունքն անցնիլ ու տեղեկութիւններ բերել թշնամիին շարժումներուն ու անոր

բոնած գիրքերուն վրայօք, ու ի հարկին անոր թիկունքը շփոթութիւն առաջ բերել:

Սկառալ բանակին աչքն է, այլ անուամբ դեսը:

Սկառատներ եղած են նաեւ քաղաքակրթութեան յառաջացման սատարող գիտութեները, ժողովուրդներուն առաջնորդները՝ երբ անոնք ժողովրդասէր ժամադասէր եւ անձնուրաց գործունէութիւն մը ունեցած են, ինչպէս նաեւ առհասարակ բոլոր երկրախոյզները որոնց օտարները պիօներ անունը կու տան:

Ասոնք ոչ միայն անցեալի սկառատները եղած են, այլ նաեւ այսօր, քանի որ իրենց կեանքն ու գործունէութիւնը օրինակելի գրուագներ են այժմու սկառատներուն համար:

Ասոնք կարելի է անուանել հաշտութեան օրերու սկառատներ:

Սակայն իրենց ողիով եւ յառաջադրութիւններով, հին ատենները գոյութիւն ունեցող կազմակերպութիւններէն, Քրիստոնեայ ասպետական ընկերակցութիւններն են այսօրուան սկառատական շարժումին ամենամօտիկները:

Սկառտ՝ անդիերէն բառ մըն է, Scout: Ան կը մասնաւորէ այն խելացի եւ յանդուգն զինուորը, որ իր բանակը կ'առաջնորդէ, թշնամիի շարժումներուն շուրջ իր կատարած խուզարկութիւններուն օգնութեամբը:

Սկառատին՝ հայերէն բառացի թարգմանութիւնն է հետախոյզ կամ դետ: Հայոց մէջ, երբ, չնորհիւ նամանաւանդ Հ. Մ. Լ. Մ. ի., ան մեծ ընդունելութիւն զտաւ. անդիերէն բառը հայերէնով մը արտայայտելու շուրջ եղան բաղում ճիգեր: Առաջարկուած անուններէն յլ-շատակութեան արժանի են՝ Արի, Արեակ (Boy Scout) իշտագոյն իմաստը տուող) եւ Դէտ, Տիպար:

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ

Արդի սկառուտական չարժման հիմը գնողն եղած է անդլիական գաղթային բանակի նախկին սպայ ու այժմ լորու՝ Պէտքն Փառըլ:

Իր սպայ իր կեանքը անցուցած ըլլալով անդլիական գաղթավայրերու մէջ, առիթներ ունեցած է շրման մտնել բնիկներու հետ, հիացումով դիտած է անոնց ձեռներէցութիւնը, աչքբացութիւնը, անձնուրացութիւնը, Փիզիքական եւ բարոյական չարքաշութիւնը, կորովն ու անձնուրիութիւնը։ Իր ուշադրութեան առարկան ըրած է մասնաւորապէս ամերիկացի Cow-Boy երու կենցաղը։

Նկատելով որ զինուրներու ստացած դաստիարակութիւնը անբաւական է զիրենք ձեռներէց, հաւատարիմ եւ փորձ գարձնելու, ինքը 1897ին, Հնդկաստանի մէջ իրեն յատուկ դրութեամբ մը սկսած էր մարզել զանոնք, ու իր փորձները յարատեւօրէն շարունակած մինչեւ 1900 թուականը, Թրանսվալի պատերազմին սկիզբը։

Անդլօ-պօէր այդ հռչակաւոր պայքարի ատեն, ինքն էր Մելչֆիննկ քաղաքի պաշտպանը, ուր առիթն ունեցաւ մօտէն ճանչնալու պօէր տղոց մօտ վերոյիշեալ առաքինութիւնները։ Արդարեւ, զինուրած ուժերու պակասը մեծ ըլլալով, Պէտքն Փառըլ գաղափարն ունեցաւ լրաբերի, գէտի, օգնական հիւանդապահի եւ քաղաքամէջի կարգ մը պաշտօններ յանձնել տեղացի պատանիներու։ Անոնցմէ խմբակներ կազմեց, անոնց ներշնչեց պատույ զգացում, անոնց տուաւ իր նշանաբաննը՝ Պատրաստ Եղիր (Be - Prepared), որուն բառերուն սկզբնապառերն են։ Ու ապագայ Սկառու գերագոյն պետը այդ պատանիներէն

ստացաւ այն բոլոր ծառայութիւնները զորս տղայ մը  
երբեւիցէ կարող է մատուցանել :

Իր Անդլիա վերադարձին, Մէյֆեխնկի պաշտպանը,  
շուտով նկատեց որ վերոյիշեալ առաքինութիւններու  
տեսակէտով իր հայրենակիցները գաղթավայրերու բը-  
նիկներուն կատարեալ հակապատկերներն են :

Նկատեց որ կեանքի պայքարը կը տարուի սխալ  
ուզութեամբ եւ ուժերու վատնում մըն է կատարուա-  
ծը. մարդիկ իրենց կորովը կը վատնեն մէկզմէկ բըրկ-  
տելու, ու իրենց բովանդակ կարողութիւնը դրած են  
սրբազն եսասիրութեան մը ի սպաս :

Պէտքն Փառուը ուզեց նաեւ պատանեկութիւնը քա-  
ղաքներու վատառողջ միջավայրէն մասամբ հեռացնել  
ու միանդամայն տալ անոր արի եւ ուժեղ դաստիարա-  
կութիւն մը :

Ան ուզեց, եթէ կարելի է այդպէս ըսել, վայրենի-  
ներու կեանքը մտցնել պատանիներու գաստիարակու-  
թեան մէջ, աւելորդ համարելով չափահաններով զբա-  
զիլ, որոնք, ըստ իրեն, թերեւս ալ անուղղելի են :

1907ին, Պէտքն Փառուը հիմնեց երեսուն հոգինոց  
իր առաջին խումբը, եւ առաջին բանակումը տեղի ու-  
նեցաւ Պրատնսի կղզիին մէջ: Առաջին անդամն էր որ  
պատանիներ վրաններու տակ կը գիշերէին, իրենց բա-  
նակավայրի անկողինը կը պատրաստէին, իրենց ճաշը  
եւ ժամանցի պահերը կը կազմակերպէին, կը հետեւէին  
անտառի հետքերուն՝ իրենց փորձառու պետին առաջ-  
նորդութեամբ: Այս առաջին ելքը անօրինակ խանդավա-  
ռութեամբ վերջ գտաւ. յաջողութիւնը ամէն ակնկալու-  
թենէ վեր եղած էր. սկառտական շարժումը հիմ-  
նուած էր :

Այդ յաջող քայլերուն իբր հետեւանք, Պէտքն  
Փառուը 1908ին հրատարակեց իր սկառտական գիրքը՝

Scouting for Boys, որուն ազգեցութեան տակ եւ տըրուած ցուցմունքներուն չնորհիւ, անդլիացի պատանիներ իրենց սկսան խումբեր կազմել, ու ապա եղան խնդրելու հեղինակէն որ ըլլայ իրենց առաջնորդը եւ պետք :

1910ին արգէն Անդլիոյ մէջ սկաուտներու թիւը կը հասնէր 100,000ի, եւ Պէտըն Փառըլի իր պատասխանատուութեան մեծութիւնն զգալով, որոշեց բոլորովին նուշիրուիլ իր փայփայած դործին, եւ հրաժարեցաւ զօրավարի իր պաշտօնէն :

Շատ չանցած, անդլիացի օրիորդներն եւս խանդավառուելով իրենց եղբայրներու վարած բացօթեայ կեանքի հրապոյրէն, իրենց կարգին եկան խնդրելու պետէն որ իրենցմով ալ զբաղի : Ու այսպէս է որ նախ Պէտըն Փառըլի քոյրը եւ ապա իր տիկինը նշանակուեցան կազմակերպելու համար Անդլիոյ Արենոյշներու խումբերը Girl Guide անունին տակ :

Աւելի վերջերը հիմնուեցան Գայլիկներու Հոյլերը, 8էն 12 տարեկան տղոց համար, իսկ 18 տարեկանէն վերաբիներու համար ալ ներկայացներու փաղանգներ :

Պէտըն Փառըլի հիմնած սկաուտական այս գեղեցիկ շարժումը շատ շուտով անցաւ Անդլիոյ սահմաններէն եւ որդեգրուեցաւ Եւրոպայի գրեթէ բոլոր երկիրներէն, անդլիականին յար եւ նման եւ կամ շատ չնչին փոփոխութեամբ :

Հայոց մէջ եւս այս շարժումը տեսնող եւ գնահատողներ գտնուեցան յանձին մեր այժմու Ազգ . Սկաուտապետ Գրիգոր Յակոբեանի, մտաւորականներէն Պ. Յովհ. Հինդլեանի, ինչպէս նաև «Մարմնամարզ» թերթի խմբագիր ողբացեալ Շաւարչ Քրիսեանի կողմէ :

ստացաւ այն բոլոր ծառայութիւնները զորս տղայ մը  
երբեւիցէ կարող է մասառցանել:

Իր Անդլիս վերագարձին, Մէյֆինկի պաշտպանը,  
ըուտով նկատեց որ վերոյիշեալ առաքինութիւններու  
տեսակէտով իր հայրենակիցները դադթավայրերու բը-  
նիկներուն կատարեալ հակապատկերներն են:

Նկատեց որ կեանեի պայցարը կը տարուի սխալ  
ուղղութեամբ եւ ուժերու վատնում մըն է կատարուա-  
ծը. մարդիկ իրենց կորովը կը վատնեն մէկզմէկ բարկ-  
տելու, ու իրենց բովանդակ կարողութիւնը դրած են  
սրբազան եսասիրութեան մը ի սպաս:

Պէտքն Փառուըլ ուզեց նաեւ պատանեկութիւնը քա-  
ղաքներու վատառողջ միջավայրէն մասամբ հեռացնել  
ու միանդամայն տալ անոր արի եւ ուժեղ դաստիարա-  
կութիւն մը:

Ան ուզեց, եթէ կարելի է այդպէս ըսել, վայրենի-  
ներու կեանքը մտցնել պատանիներու դաստիարակու-  
թեան մէջ, աւելորդ համարելով չափահաններով դրա-  
պի, որոնք, ըստ իրեն, թերեւս ալ անուղղելի են:

1907ին, Պէտքն Փառուըլ հիմնեց երեսուն հոգինոց  
իր առաջին խումբը, եւ առաջին բանակումը տեղի ու-  
նեցաւ Պրատւնսի կողիին մէջ: Առաջին անդամն էր որ  
պատանիներ վրաններու տակ կը գիշերէին, իրենց բա-  
նակավայրի անկողինը կը պատրաստէին, իրենց ճաշը  
եւ ժամանցի պահերը կը կազմակերպէին, կը հետեւէին  
անտառի հետքերուն՝ իրենց փորձառու պետին առաջ-  
նորդութեամբ: Այս առաջին ելքը անօրինակ խանդավա-  
ռութեամբ վերջ գտաւ. յաջողութիւնը ամէն ակնկալու-  
թենէ վեր եղած էր. սկառտական շարժումը հիմ-  
նուած էր:

Այդ յաջող քայլերուն իբր հետեւանք, Պէտքն  
Փառուըլ 1908ին հրատարակեց իր սկառտական գիրքը՝

Scouting for Boys, որուն ազգեցութեան տակ եւ տըրուած ցուցմունքներուն չնորհիւ, անգլիացի պատանիներ իրենք իրենց սկսան խումբեր կազմել, ու ապա եղան խնդրելու հեղինակէն որ ըլլայ իրենց առաջնորդը եւ պետը :

1910ին արդէն Անգլիոյ մէջ սկաուտներու թիւը կը հասնէր 100,000ի, եւ Պէտըն Փառւըլ իր պատասխանաւուութեան մեծութիւնն զգալով, որոշեց բոլորովին նուիրուիլ իր փայփայած գործին, եւ հրաժարեցաւ զօրավարի իր պաշտօնէն :

Շատ չանցած, անգլիացի օրիորդներն եւս խանդավառուելով իրենց եղբայրներու վարած բացօթեայ կեանքի հրապոյրէն, իրենց կարգին եկան խնդրելու պետէն որ իրենցմով ալ զբաղի : Ու այսպէս է որ նախ Պէտըն Փառւըլի քոյրը եւ ապա իր տիկինը նշանակուեցան կազմակերպելու համար Անգլիոյ Արենոյշներու խումբերը Girl Guide անունին տակ :

Աւելի վերջերը հիմնուեցան Գայլիկներու Հոյլերը, 8էն 12 տարեկան տղոց համար, իսկ 18 տարեկանէն վերաբիներու համար ալ Երկցներու փաղանդներ :

Պէտըն Փառւըլի հիմնած սկաուտական այս գեղեցիկ շարժումը շատ շուտով անցաւ Անգլիոյ սահմաններէն եւ որդեգրուեցաւ Եւրոպայի գրեթէ բոլոր երկիրներէն, անգլիականին յար եւ նման եւ կամ շատ չնչին փոփոխութեամբ :

Հայոց մէջ եւս այս շարժումը տեսնող եւ գնահատողներ գտնուեցան յանձին մեր այժմու Ազգ . Սկաուտակեա Գրիգոր Յակոբեանի, մտաւորականներէն Պ. Յովհ. Հինդեանի, ինչպէս նաեւ «Մարմնամարզ» թերթի խմբակիր ողբացեալ Շաւարչ Քրիսեանի կողմէ :

ՄԱՍՈՒՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՄՈՒԱԾ  
1920 ԹՈՒԻ ԼՈՒՏՈՆԻ ՃԱՄԲԱՐԻ ԱՌԻԹՈՎ  
ԻՐ ՀԻՄՆԱԴՐԻՆ ԿՈՂՄԵ

1893-94 տարիներու ընթացքին, այն միջոցին երբ Հուսարներու 13րդ խումբին մէջ կը ծառայէի, խելամուտ եղայ որ պատերազմող զինուորները պէտք եղածին չափ գործնական կերպով մարզուած չէին սովորաբար՝ խաղաղութեան ատեն։ Հետեւաբար որոշեցի իմ գունդիս համար անհատական հրահանդումի դասընթացքներ կազմակերպել՝ թէ՝ հետազօտիչ եւ թէ պատերազմող զինուորներու համար։

1897-98ին, Անձնապահ վիշտախումբերու ճրդ գունդին հրամանատարութիւնը ստանձնած ըլլալով, նըմանօրինակ հրահանդում մը առաջ տարի, բայց աւելի աղէկ ուսումնասիրուած յատակադիմ մը համաձայն, — զինուորներու թէ նկարագիրը (այսինքն՝ առնականութիւնը, անձնավստահութիւնը, վստահելիութիւնը) կազմելու եւ թէ անոնց զինուորական կարողութիւնները զարգացնելու կրկին նպատակով, նկատելով որ անոնք, դպրոցէն ելած ատեն, մեծ մասամբ զուրկ էին այս բարեմասնութիւններէն։

Իմ դասախոսութիւններս եւ հրահանդներս ամփոփուած են Աids to Scouting անունով գրքոյկի մը մէջ։

Հարաւային Ափրիկէի պատերազմին միջոցին (1899-1900), սպայակոյտի պետու, Մէնքը լորտ Էտլըրտ Սկսի, Մէֆքինկի երիտասարդներուն մէջէն կազմեց խումբ մը, որ կազմակերպուած էր աւելի սկաուտական քան զինուորական պատրաստութեան հիմերուն վրայ։ Փորձը կատարեալ յաջողութեամբ պսակուեցաւ։

Այս փորձը ապացոյց՝ նախ թէ՝ երիտասարդները շատ չուտ կը սորվին, երբ իրենց հաճելի հրահանգումի մը ենթարկուած ըլլան. եւ յետոյ՝ թէ անոնք կարծուածէն շատ աւելի կարող են պատասխանատուութիւն մը ստանձնելու, բաւական է որ վստահութիւն ցոյց տրուի իրենց հանդէպ: Խումբը սակաւաթիւ երիտասարդներէ կը բաղկանար; որպէսզի պետը կարող ըլլար գիտակօրէն զբաղիլ իւրաքանչիւր սկառուտով՝ զատ զատ. խըմբակներու դրութիւնը հաստատուեցաւ, վեց սկառու՝ մէկ պէտի առաջնորդութեամբ: Երբ հարաւային Ավրիկէի Ոստիկանական մարմնոյն կազմակերպութեամբ զբաղեցայ, նոյն մեթուոը կիրարկեցի աւելի մեծ չափով:

Ուստի երիտասարդ ենթասպաններու վրայ դրուեցաւ պատասխանատուութեան բաժին մը, եւ խմբակներու միջեւ ստեղծուած մըցումը առաջ քերաւ լաւազոյն ոգի մը եւ բարձրացուց կարողութեանց ընդհանուր մակարդակը: Երիտասարդներու մարդկային զդացումներուն կոչում եղաւ եւ անոնց յանձնուեցան պաշտօններ՝ որոնք կ'ապացուցանէին թէ ինչ մեծ վստահութիւն ցոյց կը տրուէր իրենց պատասխանատուութեան մասին: Իւրենց համազգեստը կը բաղկանար Cow-Boyի գլխարկէ մը, շապիկէ մը, կանաչ փողկապէ մը եւ կարճ տափատէ մը: Պատուանշաններով կը քաջալերուէին յառաջդիմութիւն ցոյց տուողները:

1907ի Պրաւուն սի-ի կզզիեն բանակումի փորձը կատարուեցաւ ամէն դասակարգի երիտասարդներու վրայ, արդիւնքը ակնկալութիւններս զերազանցեց, ուստի որոշեցի յառաջ տանիլ գաղափարս:

Այս հրահանգումը հիմնուած էր նոյն կերպին զորս զինուորներու եւ ոստիկաններու համար կիրարկած էի, պատշաճ փոփոխութիւններով, հրահանգումը մատչէլի ընելու համար երիտասարդներուն: Զուլուններուն եւ ափ-

րիկեան ուրիշ ցեղերու կողմէ որդեգրուած սկզբունք-ները ընդունեցի որոնցմէ մէկ քանիները կը ցոլացնէին Եպիկտետի գաղափարները եւ այն մեթոսները զորս ի դործ կը դնէին Սպարտացիները եւ հին Անգլիացիներն ու Իրլանացիները՝ իրենց զաւակները կրթելու համար։ Ինձի առաջնորդ ունեցայ նաեւ ճափոնական Պուշիտօն, ինչպէս նաեւ աւելի նորերուն մէջն ձօն Փառնուսի մեթոսը՝ տղայոց դաստիարակութեան համար, ձօնի մեթոսը Փիդիքական մշակոյթի համար, առանց մոռնալու այն մեթոսները որոնք ներկայիս ի դործ կը դրուին Սըր Ռուիլիամ Սմիթի եւ ուրիշներու կողմէ։

1908ի Յունուարին հրատարակեցի հրահանգումի դաստիթքս վեց մասերէ բազկացած եւ Սբառութինի ֆօր Պօյզ կոչուած։ Դաստիթքը գեռ ամբողջովին չի հրատարակուած, միացեալ-թագաւորութեան զանազան մասերուն մէջ բազմաթիւ խումբեր կազմուեցան։

1910ին, սկառուտական շարժումը այնպիսի զարգացում մը ստացած էր (129.930 սկառուտ) որ անհրաժեշտ նկատեցի բանակէն հրաժարիլ սկառուտական ձևնարկին վարչութիւնը ձեռք առնելու համար։

Զեռնարկը երիտասարդներու հաճելի ընծայելու եւ արկածախնդրական իրենց ճաշակին գոհացում տալու համար, իբր իտէալ անոնց առաջարկեցի արուեստով որսորդներու, թափառաշրջիկ ասպետներու եւ երկրախոյդներու գործունէութիւնը։ Այս գիւղազները, զորս իրենց ցոյց տուի իբր հետեւելի օրինակներ, Սբառութունով յորջորջեցի։

Վրանարնակ եւ նաւու մէջ կեանքը, երկրախոյդի գիտութիւնը եւ բնութեան ուսումնասիրութիւնը երիտասարդներու համար հրապուրիչ բաներ պիտի ըլլային եւ միեւնոյն ատեն ուսման եւ դաստիարակութեան միջոցներ։

Մերուսը .— Հրահանգումը այնպիսի ձեւ մը չունէք որ երիտասարդը կրառորապէս ընդունի զիտելիքը, հապա այնպիսի ձեւ մը ըստ որում երիտասարդը անձնական գործունէութիւն մը ունենայ:

Դրագիբը .— Մասամբ իմ անձնական փորձառութեան, մասամբ ալ ուրիշներուն փորձառութեան վրայ հիմնուելով, փափաքեցայ լնուլ այն թերիները որոնք կը գտնուէին գաղրոցներէն մեծ մասին կրթական դրութեան մէջ:

1.— Նկարագրին եւ իմացականութեան մշակումը, առհասարակ:

2.— Զեռական աշխատանք:

3.— Ֆիզիքական զարգացումը և առողջաբանութեան գիտութիւնը:

4.— Ուրիշներուն եւ պետութեան հանդէպ պարտականութիւններ :

Հետեւաբար, սկառատական աշխատութիւնները եւ հրահանգները այնպէս մը կազմակերպուեցան որ անձնական գործունէութիւնները զարգանան ըստ թիւ 1, 2, 3ի, եւ յետոյ անհատականութիւնը համայնքին ի նպաստ գրուի, եւ կամ, ուրիշ բառերով, քաղաքացիական ուղին զարգանայ:

Իտէալ .— Իբր բարձրագոյն իտէալ՝ պատիւը առաջարկուեցաւ երիտասարդներուն: Սկառատական օրէնքը, որ հիմն է ամբողջ ձեռնարկին, ասպետութեան օրինադիրքէն առնուեցաւ:

Վարչութիւնը կարելի եղածին չափ ապակեղբոնացուեցաւ, որովհետեւ տեսած էի որ կարգ մը ուրիշ ձեռնարկներ կազմալուծուած էին՝ ծայրայեղ կեղբոնացումի մը պատճառաւ:

Կազմակերպութիւն .— Որպէսզի խմբապետը անձնապէս կարենայ ճանչնալ իր սկառատներուն ամէն մէկը

եւ այսպիսով նախանձախնդիրը ըլլայ իւրաքանչիւրին նկարագիրը զարգացնելու, յանձնաբարուեցաւ սակաւաթիւ սկառատաներէ բաղկացած խումբեր կազմել: Կը կարծենք թէ 40ը առաւելագոյն թիւն է:

Խմբակներու դրութիւնը որդեգրուեցաւ, ինչպէս սստիկանական մարմնոյն մէջ, եւ նոյն պատճառներով: Պէտիրու ընդարձակ դրութիւն մը հաստատուեցաւ, ինչպէս ծովային զինուորներուն եւ ոստիկանական մարմնոյն մէջ, ծրագրին այս կամ այն մասին մէջ ցոյց տըրուած գերազանցութեան ի նշան:

Զեռնարկին նպաաակը աղէկ քաղաքացիներ հասցնել ըլլալով, զինուորական պատրաստութիւնը աւելորդ համարուեցաւ:

Սկառատական գիտութեան միջոցաւ, ամէնէն անզգայ սինլիքորն անգամ կրնայ ազնուանալ եւ դարձի գալ: Սկառատական օրէնքը, որուն լրացուցիչ մասը կը կաղմէ ամէն օր բարի գործ մը կատարելու պարտականութիւնը, կերպով մը հիմն է մեր վարքին՝ հանդէպ Աստուծոյ եւ մեր նմանին, Հիմ՞ որուն վրայ կրնայ դիւրաւ ձեւուիլ որեւէ կրօնական հաւատալիք:

Զեմ կարծեր որ այս արդիւնքը կարենայ ձեռք բերուել պարզ բանաձեւի մը միջոցաւ:

«Կրնաք մանչու մը Cow-Boycի, զինուորի կամ նաւազի հագուստ հագցնել, կրնաք զայն մարզել այնչափ որ սպատկերի մը մէջ երեւցածին չափ շիֆ երեւայ, ասկէ անպատճառ չի հետեւիր որ, երբ վրայի մասը քերթէք, իրաւցնէ դիւցազն մը կամ սուրբ մը ըլլայ:»

Արդիւնքը ներքին ողիքն եւ ոչ թէ արտաքին խաւէն կախում ունի: Արդ, այս ողին կայ ամէն տղու մէջ, խնդիրը գտնելուն եւ երեւան բերելուն մէջն է:

Մեր կարգապահական միջոցն է այն խռատամբը զորսկառատը կ'ընէ իր պատոյն վրայ, կարողութեանը նե-

բած չափովը յարգելու սկառտի օրէնքը, 100ին 99 պարագաներու մէջ ընտիր արդիւնք կու տայ:

Սկառտական շարժումը սունկերէն աւելի շատ ծառալիցաւ: Միացեալ թագաւորութեան մէջ ամէն տեղ սկառտական ախտը արմատ բռնեց եւ քիչ ատենէն զադութներուն մէջ ալ մտաւ: Հայրենասէրներէն ոմանք, իւրինց հայրենիքին բարօրութեան եւ բարգաւաճման նախանձախնդիր, կ'ըսէին. «Արդեօք կարելի չէ՞ բարձի ենթարկել սկառտառութիւնը, որպէսզի մըցակից ազդ մը գայն չյափշտակէ: — Հոգ մի՛ ընէք, կը պատասխանուէր անոնց, սկառտութիւնը զուտ անզլիական դըրոշմ կը կրէ, եւ այս պատճառով հաճելի չի կրնար ըլլալ օտարականներուն»:

Սխա՞լ: Այսօր ամբողջ աշխարհի մէջ մարդուող 750,000 սկառտաներէն հազիւ 250,000ը Անդլիացի են: Եւ ինչ որ հետաքրքրաշարժ է՝ սա է թէ սկառտութիւնը ինքնիրենը տարածուեցաւ:

Սկառտական ձեռնարկին էական յատկանիշը անոր ողիին մէջն է, եւ անտառային արկածախնդրական զըրոյցներով եւ բնութեան սիրովն է որ կարելի է այդ ողին դրոշմել:

Ո՞ր աղան կրնայ անզգայ մնալ, նոյնիսկ նիւթապաշտ մեր գարուն մէջ, կոյս բնութեան կամ ազատ ուղիին հրաւէրին: Կրնայ ըլլալ որ մեր նախնական բընտպն է որ երեւան կ'ելլէ այս առթիւ:

Ինչ որ ալ ըլլայ, այս բնազգը կայ ու կը մնայ, եւ մողական բանալիի մը պէս լայն կը բանայ այն դուռը ուրկէ կը թափանցեն մաքուր օգբը եւ արիւնը, առանց որոնց այնքան կեանքեր տրտում եւ միօրինակ պիտի մընային:

Բայց սկառտական դրութիւնը ասկէ անդին ալ կ'երթայ: Վայրի գաւառներու դիւցազները, հետախոյդ-

ները եւ աշխարհաղէտերը, ծովերը ասպատակողները, ինչպէս նաեւ օդի աշխարհակալները երիտասարդներուն համար փայլուն նմոյշներ են, որոնց ամէն տեղ հետեւերու պատրաստ են: Ու կայտառ, զուարթ պիտի երթան անոնց ետեւէն, բաւական է որ առնականութեան եւ յանդգնութեան, արկածափնդրութեան, ճիգի, կարողութեան ճարպիկութեան, ուրիշներու համար անձնագոհութեան երգը երգեն իրենց: Այս ամէնը տղու մը հոգիին ալ, մարմինին ալ մնունդ կը ջամբէ:

Տեսէ՛ք սա լաճը որ փողոցն ի վար կ'իջնէ, իր աչքերը հեռուն կը դիտեն, մարդագետինը, ծովը կը տեսնէ հոն: Ամէն պարագայի մէջ, ուշադրութիւնը ուրիշ տեղ է, ապահովաբար, կրնամ ըսել ձեզ ասիկա:

Սկառուտութեան չնորհիւ, տղան, սկառուտի տարադին տակ, անտառաբնակ մարդոց մեծ եղբայրակցութեան անդամի մը կը փոխուի: Կը սորվի հետքի մը հետեւիլ եւ նշանները ճանչնալ, նշաններով խօսիլ, կրակ վառել, ապաստարանը շինել եւ կերակուր եփել:

Իր միութիւնն է վեց ընկերներու խմբակ մը՝ որուն կը համայէ իրենց պետը, իր ընկերներէն մէկը: Ահա՛, իրեն համար կազմուած, բնական խումբը, որ կրնայ ըլլալ բարերար կամ վնասակար: Ահա՛, անհատին համար, անձնազպումի եւ պատասխանատուութեան առիթը: Ահա՛ արուեստակցական ոգին կազմուած՝ խմբակին պատրյն համար, այնքան ուժեղ՝ որքան որեւէ դպրոցի մը տեղական ոգին:

Օտար ազգերու համար, բոլորովին տարբեր բան մը կը ներկայացնեն անոնք: Իր գաւազանը, իր սեփական քոքեմովը (անասունի պատկերովը) եւ իր մասնաւոր նշաններովը զարգարուած, առանձնայատուկ դըրոշմ մըն է. իր գաւազանին նման, սկառաը բազմութեան մէջ, անհատականութիւն մըն է որ ունի իր ա-

առանձնայատուկ գիծերը, իր առանձնայատուկ կարողութիւնները։ Հօտին մաս կը կազմէ բայց իր յատուկ էութիւնը ( Entity ) ունի։ Կեանքին ուրախութիւնները ճանչնալ կը սորվի՝ բացօթեայ կեանքի միջոցաւ։

Կայ նաեւ իմացական կողմը։

Տակաւ տողորուելով բնութեան գիտութեամբը, տիեղծ հոգին կը մեծնայ եւ իր չուրշը կը դիմէ։ Բացօթեայ կեանքը գերազանց պարոց մըն է, այն պարոցը որ թոյլ կուտայ դիտել եւ հասկնալ հրաշալի տիեզերքին հրաշալիքը։

Աշխարհին բոլոր տարբերը (նիւթական, հոգեկան, առեւտրական, քաղաքական, տնտեսական, մարդասիրական), պատերազմին ևուղեռ հալոցին մէջ նետուած են։ Ի՞նչ դուրս պիտի դայ հոնկէ՝ երբ եռուղեռը դադրի։ Ո՞վ կարող է ըսել։

Եթէ յառաջ գալիք խառնուրդը անարժէք նիւթ մը ըլլայ, այն ատեն իրաց պատերազմը ողբերգութիւն մը եղած պիտի ըլլայ։ Մեր զաւակները, մեր ցեղին լաւագոյն արիւնը եւ մեր հարստութիւնները ընդունայն վատնուած պիտի ըլլան։

Եթէ, ընդհակառակը, մեծ ազգերուն ձուլումը, շատ աւարածուած եւ շատ վսեմ խտէալ, կարենայ կատարուիլ պատշաճ եղանակաւ, ան պիտի կրնայ արտադրել զատ մետաղ մը՝ որուն չնորհիւ կարելի պիտի ըլլայ աշխարհի աշխատութիւնը կազմակերպել մինչեւ հիմա դորձագրուած ծրագրէն աւելի ազնիւ ծրագրով մը։

Բարի գործելու կարելիութիւնները ներկայիս անհուն են եւ անհախընթաց։ իցի՛ւ թէ մէնք եւ մեր յաջորդները պատրաստ ըլլայինք անոնցմէ օդառուելու։

Միութիւնը, սրտակցութիւնը, առողջ սամկավարութեան մը մէջ բարձր խտէալ մը, մեզի պիտի օդնեն այն նպատակին իրագործումին։

Բայց պատերազմը մեզի ցոյց տուաւ թէ մեր այն-քան դովուած քաղաքակրթութեան մակերեւոյթին մօս ուրքան վտանգաւոր կերպով կը շարժին տակաւին բար-բարոսները . կոյր վայրենութիւնը եւ վատառողջ լը-պիրչ ազատութիւնը :

Պատերազմը չէ աւարտած , յաղթանակը ամբողջո-վին ձեռք չէ բերուած , թէեւ պատերազմի դաշտերուն վրայ կոփւները վերջացած են :

Մինչեւ որ պատերազմին կողմանէ դարձնուած մե-տաղը ձեւ մը առնէ եւ գործածելի դառնայ , մեր երկի-րը , ինչպէս հանուր աշխարհը , տակաւին շատ վտանգ-ներ եւ անձկութիւններ ունին անցընելիք :

Եթէ մեզմէ շատեր չուզեն աեսնել իրողութիւնը , ընկերային յեղափոխութիւնը առաջ կ'ընթանայ : Կըր-նայ ըլլալ որ յետ-պատերազմի վերաշինութիւնը լաւա-գոյն ուամկավարական կառավարութիւնը , եւ ի վերջոյ տիեզերական խաղաղութիւնը հաստատէ . բայց , եթէ զգոյշ ըլլանք , կրնայ ճիշդ հակառակն ալ առաջ բերել :

Մեր նպատակը , սկառուտական շարժումին մէջ , վաղուան մեր մարդիկը յստակատես եւ չափոյասէր ը-նել է , կարենալ արդարամիտ ըլլալու ամէնուն հանդէպ եւ ցոյց տալու թէ անշահախնդիր , արի եւ անվեհեր են : Մեր ծրագիրը ինքինքը կը յանձնարարէ աշխատող դա-սակարգի վարիչներուն :

Այսօրուան երիտասարդներէն շատերը քիչ ատե-նէն ձայն պիտի ունենան կառավարական դործերուն մէջ եւ , առանց քաղաքական խնդիրներով դրազելու , այս դերին կը պատրաստենք զանոնք , սորվեցնելով անոնց նախ ինքվինքնին կառավարել :

Երեւակայեցէք 4-500 երիտասարդներ՝ բանախօսու-թեան մը համար հաւաքուած , եւ անոնց մէջ , մէակ մարդ մը հասուն հասակով , ամէնէն ետեւը նստած :

«Ի՞նչ խառնաշփութութիւն պիտի կարծէք. ես ինքս ալ այնպէս կ'երեւակայէի երբ առաջին անդամ ներկայ եղայ այսպիսի ժողովի մը : Բայց այնուհետեւ, տասներկուքին աւելի նմանօրինակ բանախօսութեանց ներկայ եղայ խմբագետներու միջեւ, եւ ամէն անդամ աւելի տպաւորուած վերագարձած եմ :

Խօսակցութեանց բարձր մակարդակը, ներկաներուն լրջութիւնը եւ բարեկրթութիւնը, ատենաբաններուն միանդամայն իսկատիպ եւ կորովի արտայայտութիւնը, քուէներու միջոցաւ ի յայտ բերուած ողջմտութիւնը եւ հաստատամտութիւնը, ամէն բան պատուաբեր էր քաղաքացիական առաջինութեանց այդ գպրոցին համար :

Ուրեմն կրկնենք, եթէ պէտք եղած աջակցութիւնը նույրուի մեղի, առաջ երթաւ եւ առաջ տանիլ գործ մը որ կրնայ ամենամեծ օգտակարութիւն ունենալ մեր ցեղին եւ մարդկութեան ապագային համար :

Կտակներ եւ հանգանակութիւններ թանկաղին Են մեր ձեռնարկին ընդարձակմանը համար, բայց որքան դրամի նոյնքան ալ մարդու պէտք ունինք :


Շատ մանչեր մեծ փափաք ունին սկառւտութեան : Ու մենք ստիպուած ենք դժբախտաբար ամէն օր ճամբել անոնց մէկ մասը, միայն նոյն պատճառաւ որ զանոնք մարդկուու կարող մարդիկ չունինք : Սկառւտ-մասդը-ներու պէտք ունինք, փորձագէտներու եւ մասնագէտներու պէտք ունինք, կիներու պէտք ունինք, եւն . , եւն . :

Ահաւասիկ իր հայրենիքին բարօրութեան նպաստել փափաքող որեւէ էրիկ-մարդու եւ կնոջ համար հրաշալի առիթ մը՝ ուրախ եղբայրութեան մը զգացումովլ լրծուելու զուարթ աշխատութեան մը որ կրնայ արտադրել մեծագոյն օգուտոը զոր մարդ մը կրնայ մաղթել այս աշխարհին մէջ :



## ՍԿԱՌԻՑՈՒԹԵԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅՈՑ ՄԵԶ

Պէտքն Փառւըլ արդիական սկառւտութեան հիմք  
դրած է ուրեմն 1907ին եւ հազիւ հինգ տարին բոլորած,  
այս շարժումը, իր արձագանգը կը դանէ Հայոց մէջ:  
Թէ ո՞վ առաջին նախաձեռնողն եղած է Պոլսոյ մէջ,  
վերջերս դարձած է վէճի նիւթ, մինչ այդ ինդրոյն  
լուծումը, մեզ սկառւտներուս համար, այդ անձն է մեր  
ընդհանուր սկառւտապետ Գրիգոր Յակոբեան:  
Մամուլով, առաջին անգամ, ողբացեալ Շաւարչ



Պոլսոյ Սկառւտական առաջին խումբերէն մին  
(Սկիւտար 1913)

Ճիմնադիր-դեկանար Պ. Գրիգոր Յակոբեան  
(նստած), որուն յանձնուած է նաեւ Պ. Յովհ.  
Ճինդիեանի կազմած «Նոր Դպրոց»ի Սկառւտ  
խումբին դեկանալութիւնը

Քրիսեանի «Մարմնամարզ»ն է որ 1912 Յունուար 15 թիւով անդրադարձած է, «Տղայոց Գումարտակներ» վերնագրով։

Բայց, սկառատական գրականութեան գալով, Յովհաննէս Հինդլեանն է խոկական նախակարապետը։ Առաջին անգամ համակրելի եւ բազմարդիւն մանկավարժն է որ նոյն »Մարմնամարզ« թերթին մէջ գրած է սկառատական շարժման մասին 1912 Մայիս 15ի թիւէն սկսեալ։ Իր յօդուածները իբր խորագիր ունեցած են «Պօյ Սկառատը եւ իր կեանքին նպատակը» եւ «Հայ Պօյ-Սկառատներ» որոնք առանձին հատորով լոյս տեսած են 1913ին։

Հինդլեան, տեսականնէն գործնականի անցնելով, իր սեփական դպրոցին մէջ «Նոր դպրոց» հիմնած է սկառատական խումբ մը, ոմանք կ'ըսէն առաջին սկառատական խումբը, զոր նախ վարած է Գրիգոր Յակոբեան եւ յետոյ, այս վերջնոյն թելադրութեամբ՝ Շաւարչ Քրիսեան։

Սկառատական խումբ կազմուած է նաեւ Սկիւտարի մէջ, ինչպէս կը վկայէ «Մարմնամարզ» թերթի մէջ լոյս տեսած «Հայ Աքառուդներու կազմակերպութեան առժամեայ Տնօրէն Ժողովոյ» յայտարարութիւնը, տրուած 1913 Մարտ 16ին Սկիւտարի Յառաջդիմասիրաց Միութեան սրահին մէջ, Շ. Քրիսեանի կողմէ կատարուած բանախօսութենէ մը վերջ։ Հոն որոշուած է՝

1. — Առժամեայ հանգամանքով կազմել Հայ Սկառատիկմի Տնօրէն Ժողովը, թէ՛ ներկաներուն մէջէն յարմարադրյաններով եւ թէ Պոլսոյ մէջ ուրիշ համակերներով ու հեղինակաւոր անձնաւորութիւններով։

2. — Ներկաներու միացեալ թիւով կազմել, միշտ առժամեայ հանդամանքով, Սկիւտարի Հայ Աքառութիղմի Տեղական Ժողովը, որ անմիջապէս սլիտի սկսի դործունէութեան՝ պատրաստելով թէ՛ օժանդակ սկառա-

ներու եւ թէ բուն սկառուտներու խումբերը, զորս վա-  
ւերացնելու պաշտօնը կը վերաբերի յառաջիկայ վերջ-  
նական Տնօրէն Ժողովին :

3. — Հայ Սկառուտիզմի ընդհ. ժողովը որ կը կադ-  
մուի բոլոր չափահաս երկսեռ սկառուտներէ, պիտի գու-  
մարուի անմիջապէս որ գէթ Պոլսոյ երեք տարրեր թա-  
ղերու մէջ սկառուտական կազմակերպութիւն տեղի ունե-  
նայ, եւ պիտի տայ Հայ Սկառուտիզմին իր վերջնական



1913ին կազմուած Սկիւտարի Սկառուտական  
խումբը (առնուած «Մարմնամարզ»էն) ,որ իր խոս.  
տումը կատարած է տեղույն Ս. Խաչ Եկեղեցիին  
մէջ : Ոտքի վրայ աջ կողմինն է Հ.Մ.Բ.Մ.ի հիմ-  
նադիր Պ. Գառլօ Շահինեան :

Հանդամանքը :

4.— Բնարուելիք Տնօրին Ժողովին յանձնել մշակումը Հայ Սկառատիզմի վերջնական ծրագիր-կանոնագրին, զոր պիտի վաւերացնէ առաջին ընդհանուր ժողովը :

Հոն ձեռնարկուած է առժամեայ Տնօրին Ժողովի ընտրութիւնը, որուն անդամներն եղած են՝ Տիկնայք Նիկողոսսեան, Բարսեղեան և Շէհրիկեան ու Տեարք Նիկողոսսեան, Հինդլեան, Տոքթ. Ուզունեան, Շ. Քրիստոն, Գ. Շահինեան, Լ. Թաշճեան, Մ. Մկրեան, Վ. Թէքէեան և Սարգիս Մինասսեան :

Իսկ Սկիւտարի առժամեայ Տեղական Ժողովի անդամ ընտրուած են՝ Օրիսրդք Տայեան, Տէր Սահակեան, Պուչաքեան, Վ. Կէվրէկեան, Մ. Գալուստեան, Յովակիմեան, ու Տեարք Ուչաղլեան, Հանէսսեան, Կէօգիպէյլեան, Զ. Ճիզմէնեան և Տէր Աւետիսսեան :

Իսկ գաւառներու մէջ սկառուտական շարժումը մուտք գործած է, առաւելապէս, չնորհիւ Հինդլեանի հրատարակութեանց, ան չուտով արձագանք գտաւ գաւառի հայաշատ և յառաջդիմասէր կեղբոններու մէջ, այսպէս օրինակ՝ գրեթէ միաժամանակ 1913ի դարնան վերջաւորութեան, կորիզը դրուած է Զմշկածագի (Խարբերդի նահանգ, Տէրսիմ) Իւչպէկ թաղի դպրոցական սկառուտախումբին(\*) որուն հիմնադիրներն եղած են բարձրագոյն ուսումն սահացած ու հայրենիք վերադարձած երկու երիտասարդ նահատակ ուսուցիչներ՝ Ղազարոս Գույումճեան և Պօղոս Զէննէեան :

Քսան հոգիէ բազկացած այդ առաջին խումբը ունէր կոկիկ համազգեստ մը, որ պառուզն էր տիկիններ Գույումճեանի և Վարդանոյշ Զէննէեանի, ու յետոյ՝ Տիկին Վահան Զերապ, ձեռներէց ողիին ու շատ մօտիկ էր այսօրուան կառուցուածքին, միայն թէ տարբառը կու

(\*) Որուն մաս կազմած է Վազգէն Անդրէասսեան :

գար կոճկուելու ծունկէն անմիջապէս վար, վեր բարձրացող գուշականերուն ծայրը, գլխաբաց, պարզ գօտիով, փողկապով եւ գաւաղանով։ Խումբը ունեցած է սկառատական գործունէութիւն, կատարելով զանազան հեռաւոր արշաւներ։

Պոլսոյ մէջ թէ գաւառի, սկառատական չարժումը հաղիւ հիմ դրած էր, երբ ընդհ. պատերազմի աղէտը (1914-1918) մասնաւորաբար պայթեցաւ հայ ժողովուրդի գլխուն, պահ մը շատ մոայլ հեռանկարով։

Գալով Արեւելահայութեան, պէտք է սպասել մինչեւ Հ. Մ. Բ. առաքելութիւնը հոն սկառատական խումբեր կազմակերպուած տեսնելու համար, ու մինչդեռ արեւմտահայութեան մէջ մարզանքը շատ կանուխէն մուտք գործած էր եւ հետզհետէ փայլուն արդիւնքներ կ'արձանադրէր, Կովկասահայութիւնը անհաղորդ մնացած էր եւ արեւելահայ երիտասարդութիւնը անտարբեր էր մարզանքի վերաբերմամբ։ Արդարեւ, ըստ Գ. Խաժակի, 1912 Սեպտեմբերի «Մարմնամարզ»ի մէջ բերած վկայութեան «Կովկասահայութիւնը մարզում է միայն ուղեղն ու սիրու, եւ անտես է առնում մի ամբողջ աշխարհ — մարդու Փիզիքականը»։

Հոն՝ մարմնակրթանքի հանդէպ այս արհամարհանքը շարունակուեցաւ մինչեւ ընդհ. պատերազմի եւ Ռուսական Յեղափոխութեան ատենները երբ առաջին անդամ Թիֆլիզի մէջ, Եգիկի Քաջունի սկսաւ նախաձեռնել մարզական շարժումը ու ապա հետզհետէ նորակազմ կառավարական շրջանակներն ալ սկսան ուշադրութեան առարկայ դարձնել նոր սերունդի Փիզիքական դաստիարակութիւնը։

Այնուհետեւ Պոլսոյ մէջ կազմուած Հայ Մարմնակրթական Ընդհ. Միութիւնը ճանչցուեցաւ որպէս պետական կազմակերպութիւն ու Հայաստան դրկուցան

Վահան Զերազ, Տ. Խոյեան եւ Օ. Եազմաճեան, իբրեւ կազմակերպիչներ մարմնակրթական եւ սկառուտական շարժումին:

Հայաստանի խորհրդայնացումէն յետոյ, Հայաստանի մէջ, պատանիներու գաստիարակութիւնը դարձեալ մնաց որպէս սղետական մենաշնորհ եւ գործ, ու Հ. Մ. Լ. Մ. ի սկառուտական շարժումին յաջորդեց Պատկումներու, Պիոներներու եւ Կոմսոմոլներու կազմակերպութիւնները:



Հ. Մ. Լ. Մ. Ի ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ  
ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Հ. Մ. Լ. Մ. ի նման կազմակերպութիւն մը ստեղծելու գաղափարը վաղուց է կար, պատերազմէն իսկ առաջ: Երբ Օսմանեան Սահմանադրութենէն յետոյ, հայերիտասարդութիւնը սկսաւ չունէ առնել Պոլսոյ մէջ, եւ հետզհետէ սկսան կազմակերպութիւն մարզական միութիւնները, անհրաժեշտութիւնը ծագեցաւ անհատական ձիգերը համախմբելու, եւ հաւաքական աշխատանքով իրականացնելու մեր վաղուան սերունդին Փիղիքական դաստիարակութեան գործը:

1911ին, հայկական առաջին ողիմպիականէն յետոյ, մարզական շարժման նուիրուած քանի մը ընկերներով փորձեցինք մարմնակրթական ընդհ. կազմակերպութեան մը կորիզը ստեղծել իրարու մօտ համախմելով գոյութիւն ունեցող միութիւնները, որոնցմէ զլիսաւորներն էին «Շափֆի»ն, «Տորք»ը, «Արաքս»ը, «Արտավագ»ը, եւայլն, անոնցմէ բղխեցնելով դեկավար մարմի-



Հ. Մ. Լ. Մ. ի հիմնադիր Պ. Հայկ Ճիզմենեան

նը: Ապարդիւն անցան մեր առաջին փորձերը: Շատ էին մեր ճամբռն վրայ խոչընդոտները: Մարզական միութիւններէն ոմանց անտարբերութիւնը եւ կարդ մը անձնական, եսի խնդիրներ շարժման զեկավարներուն մէջ, մեր ճիգերը կեցուցին: Դառն է այդ խոչընդոտները յիշելը: Կ'ըսեմ անոր համար որ գիտցուի թէ պատերազմէն առաջ ալ հասունցած էր հայ մարմնակրթական ընդհանուր միութեան մը կաղմութեան գաղափարը, եւ զայն իրադորձելու համար քանիցս ձեռնարկ իսկ եղած: Պատերազմը խորտակեց նաեւ հայ երիտասարդութիւնը: Ոչ միայն կոտորակեց անոր թիւը, այլ լղբճեց

անոր մարմինն ու հոգին : Եթէ նոր սերունդ մը չգար՝ սրտով ու մարմնով առողջ, իր կամքին ու ջիղերուն տէր, անկարելի էր խորհիլ ցեղին վերականգնումին մասին : Գոնէ այս էր մեր մտատանջութիւնը պատերազմի օրերուն : Այդ կէտը անջեր է յաճախ իմ ալ ուղեղս՝ երբ խորհեր եմ պատերազմէն առջի մեր անմիջական յոյսերուն, եւ այն հեռանկարին մասին որ կը սպառնար մեզ գտնել պատերազմէն անմիջապէս յետոյ : Ո՞վ պիտի տէր կանգնէր հայ երիտասարդութեան, երբ բարի օր մը վերջ գտնէր համայնաւեր սպառնը :

Զինադադարը եկաւ : Իր բերած առաջին սփոփանքին հետ բերաւ նաեւ ահաւոր հոգեր : Հասաւ որբերուն եւ գաղթականներուն առաջին կարաւանը : Կը խշխար մարդուս սիրտը անոնց վիճակը տեսնելով : Հայ երիտասարդութիւնը շարժման մղելու եւ մարզական ողեւոր կեանք մը վերսկսելու ծրագիրը բեւեռուած էր մտքիս մէջ, երբ տարագիրներու և որբուկներու պարզած աղենարշ պատկերը տեսայ : Ու խորհեցայ որ հայ երիտասարդութիւնն ալ պէտք է բաժին ստանձնէ հայ ժողովուրդի վերապրոզներուն ուսեբուն բարդուած բեռը վերցնելու աշխատանքին մէջ : Ահա ուրկէ՛ ծագեցաւ մարզանքն ու սկառտութիւնը միակ կազմակերպութեան մը մէջ միացնելու գաղափարը : Մարզանքը մեզի պիտի տար մարմնով եւ հոգիով ալ առողջ սերունդ մը, եւ սկառտութեան չնորհիւ՝ այդ նոր սերունդին մէջ պիտի մտնէր պարտքի գիտակցութեան, զոհողութեան, ժուժկալութեան եւ հայրենասիրութեան ողին : Պէտք էր սակայն մարմին տալ այս գաղափարին : Խնդիրը կը դառնար նախաձեռնութիւնը ստանձնելուն մէջ : Առաջին աշխատանքը բարեկամի մը հետ ունեցանք մեր տունը : Պատրաստեցինք ծրագրի մը ուրուազիծը : Մարմնակըրժութիւնը եւ սկառտութիւնը հաւասարապէս հիմը կազ-

Ու աւելցնեմ որ առանց պատճառի չէր որ որդեգրեցին «Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն» վերտառութիւնը։ Մարմնամարզական բառը բաւական չէր հիմնադիրներուն իտէալը պարզելու համար։ Մեր որդեգրածը մարմնամարզը չէր միայն, այլ մարմնակրթութիւնը իր լայն, ամբողջական եւ բարերար իմաստով։

Հետաքրքրական է յիշել թէ այդ նիստին մէջ էր որ «Հ. Մ. Լ. Մ.» կրծատումն ալ ստեղծուեցաւ։ Առաջին պահուն խորթ եկաւ մեր ականջներուն իսկ Բայց ան կամաց կամաց ընդհանրացաւ, սիրուեցաւ, մինչեւ դարձաւ համազգային գուրգուրանքի առարակյ։ տեսակ մը խորհրդանշան է ան հիմա բովանդակ հայ երիտասարդութեն համար։



Կիմուած 1918 ին

Հայ ժողովուրդին զլիուն պայթած կոթորդիկները մեր գործն ալ խանդարեցին պահ մը։ Բայց չկրցան ջընջել նետուած բարերար սերմը։ Հ. Մ. Լ. Մ. կանգուն է, եւ վստահութեամբ կը դիմէ ապադան։ Ան կը հաւատայ իր ճիգերուն ուժին, ու իր իտէալին յաւերժութեանը։ Ան կը հաւատայ թէ պիտի դայ իր երազած սերունդը։



մեցին այդ ուրուագծին։ Պէտք էր սակայն որդեզըել տալ մեր մարզական շարժման վերապրողներուն, եւ հաւաքական աշխատանքով մարմին տալ գործին։

Որոշեցինք խորհրդակցութեան մը կանչել մեր մարզական շարժման վեթերաններն ու ամենամօտ բարեկամները շատ սահմանափակ թիւով։ Նոյեմբեր 1ին էր որ մեր գրասենեակին մէջ տեղի ունեցաւ այդ պատմական նիստը։ Հոն էին Հայկ ձիզմէնեան, Վահրամ Փափազեան, Տիգրան Խոյեան, Գաւալո Շահինեան, Աեւոն Յայկուրեան, Յիրումի։ Պարզեցի մեզ ոգեւորող իտէալը եւ հրաւիրեցի անմիջապէս աշխատանքի լծուիլ։ Հարկ չկայ ըսելու թէ բոլորին ալ սրտին մօտիկ էր գաղափարը, — մարմնակրթանքն ու սկառութիզմը ծաւալել մեր ժողովուրդին մէջ՝ իրեւ հոգիով եւ մարմնով առողջ սերունդ մը պատրաստելու ամէնէն ուղիղ ճամբան, եւ աշխատանքը սկսիլ դպրոցներէն ու երիտասարդութենէն, այսինքն ուշադրութեան առարկայ ընել վաղուան սերունդը։

Այդ ժողովն էր որ հիմը եղաւ։ Ամէնքն ալ տողորուած էին անմիջական աշխատանքի լծուելու տենչով, առանց միրճուելու ձեւակերպութեանց մէջ։ Ներկաներն էին որ պիտի կաղմէին առաջին խարիսխը՝ իրեւ Կեդրունական Վարչութիւն, քանի մը բացականեր կցելով իրենց, ինչպէս Յովի. Հինդեան, Գ. Խօրասանեան, Գ. Մերինանօֆ։ Սիրունին խոստացաւ դուրսէն աշխատիլ։ Ցետոյ էր որ, երբ ցանցը տարածուէր, պիտի խորհուէր ընդհ. ժողով հրաւիրելու եւ ընարովի ստեղծելու կեղրոնական վերին մարմինը։

Առաջին նիստին իսկ, մարմնակրթանքը եւ սկառութիզմը միացուեցան միակ դրօշի մը տակ, իրեւ լրացուցիչ մաս իրարու։ Ապագան ցոյց տուաւ որ իրաւունք ունէին հիմնադիրները։


## Հ. Մ. Ը. Մ. Ի ՀԱՄԱՌՈՏԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻԾԵՐԸ

1918 Նոյեմբեր 1.— Հիմնարկութիւն։ Գրիգոր Յակոբեանի հրաւէրով՝ խորհրդակցութիւն մը տեղի կ'ունենայ Պոլիս, 7, Վելաթ Խան, Յակոբեան եղբայրներու գրասենեակին մէջ, հիմք գնելու հայ վերելքը փութացնող կազմակերպութեան մը։ Ներկայ ևն Գրիգոր եւ Լեւոն Յակոբեան, Տիգրան Խոյեան, Հայկ Ճիզմէճեան, Գառլամ Փափաղեան եւ Սիրունի։ Կազմուած կը հոչակուի Հ. Մ. Ը. Մ. ը։ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը։

1918 Նոյեմբեր ամիս— Պոլայ բոլոր թաղերուն մէջ արձագանդ կը դոնէ Հ. Մ. Ը. Ի. նորակազմ վարչութեան կոչը։ Ամէն թաղի մէջ մարզական հին Ակումբներու մնացորդ տարրերն են որ առաջին կորիզը կ'ըլլան Հ. Մ. Ը. Ի. մասնաճիւղերուն։ Կը կազմուին սկառատական խումբեր, զիլաւորաբար հայ դպրոցներու աշակերտներէն։

1918 Դեկտեմբեր ամիս— Ազգ. Կեդր. Վարչութեան Քաղաքական Ժողովը կը վաւերացնէ Հ. Մ. Ը. Ի. Մ. ի ծրագիրը։

1919 Յունուար եւ Փետրուար— Գաղթականները կը սկսին Պոլիս լիցուիլ իրենց քառամեայ տարագրութենէն դասնալով։ Ամէն մարմին ու անհատ դործի լծուածէ՝ ապաստան, մնունդ, սփոփանկ հայթայթելու անոնց։ Ասպարէդ կ'իջնէ Հ. Մ. Ը. Ի. ը, եւ Ղալաթիոյ Եկեղեցւոյ ըրջափակին ու Սկիւտարի մէջ կը հիմնէ առաջին ձրի դեղարանը եւ շարժուն հիւանդանոցը, սկառա-



Հ . Մ . Է . Մ . Պ ո օ թ միջադր . սկսառտական տառանցքին (20 Յունիս 1920 , Պոլիս)

ներ կը յատկացնէ այդ գործին համար, եւ ամբողջ երկու ամսուան ընթացքին կը խնամէ 1500ի. մօտ գաղթական ու կարօտ հիւանդներ, որոնցմէ երկուքը միայն զոհ կու տայ՝ պարզ այն պատճառով որ հիւանդները իր ձեռքը կը հասնին մահամերձ վիճակի մէջ։ Հայ Կարմիր Խաչի կազմութեամբ՝ Հ. Մ. Լ. Մ. ը աւարտած կը համարէ այս դերը։


Սկիւտարի մէջ, սկառւտները չորցած ծառեր կը կարեն ու կը բերեն տարագլելոց կայանին իբր վառելիք, կ'օդնեն որբերու հաւաքման ու տեղաւորման, Գուրու-Զէշմէի եւ այլ տեղերու հրղեհները մարելու կ'օդնեն, հանրային հանդէսներու ատեն կը հոկեն կարգապահութեան, եւն., եւն.։

1919 Յուլիս 14.— Թրանսական Ազգ. Տօնին առթիւ կազմակերպուած հանդիսութեանց մասնակցելու համար՝ Հ. Մ. Լ. Մ. ը ջահագնացութիւն մը կը սարքէ մօտ 200ի չափ սկառւտներով եւ ընկերակցութեամբ «Քնար» Ֆանֆառին, ամենազգի բազմութեան մը խանդավառ արտայացութիւններուն մէջ, ի մեծ զարմանս բոլոր աննց որոնք Հայը մեռած կը կարծէին, ու հայկական հարցը ջնջուած։

1919 Յուլիս 28.— Հ. Մ. Լ. Մ. ի Կեղրոնական Վարչութիւնը, օրհնութեան դիր մը կը ստանայ Զաւէն Պատրիարքէն, ուր կ'ըսէ ։ «Կազմակերպուեցէք, ազնուացէք, բարձրացէք որքան կրնաք, Եցուցէք ձեր սիրոն ու միտքը, վասնդի զուք պիտի ըլլաք վաղուան սրբադան հայրենիքին հրաշակերտ տաճարին սիւները։»

1919 Սեպտեմբեր.— Հ. Մ. Լ. Մ. ը հող կը գտնէ Պոլսոյ մօտաւոր զաւառներուն մէջ ալ, ինչպէս Ատափազար, Բոտոսովո, Պրուսա, Պարտիզակ, Իգմիթ։

1919 Հոկտեմբեր.— Հ. Մ. Լ. Մ. ը ունի Պոլսոյ եւ շրջականերու մէջ 25 մասնաճիւղ, որոնցմը 10ը արդէն



«Նոր Դար» Սկզբանին (1919) Աջ կողմին է գայլ ձիզման

ունին իրենց սեփական մարզարանը :

1919 Հոկտեմբեր 7. — Բերա, Սկառուտներու կեղծ քոնական կայանին մէջ տեղի կ'ունենայ Սկառուտական միջազգային ժողով մը՝ անդլիացի, ամերիկացի, Փրանսացի, Հայ, ուսև եւ յոյն ներկայացուցիչներով, նպատակ ունենալով ներդաշնակ եւ համախոհ գործելու միջոցներ անօրինել : Հ. Մ. Բ. Մ. ը կը ներկայացնեն Պ. Պ. Գրիգոր Յակոբեան, Արտաշէս Գաւանողեան եւ Ժիրայր Խորասանձեան :

1919 Հոկտեմբեր 25. — Լոյս կը տեսնէ «Հայ Սկառուտ»ը իբր կիսամսեայ օրկան, եւ կը տեսէ մինչեւ 1922ի ամառը, խմբագրութեամբ Կարօ Ռւշագլեանի :

1920 Ապրիլ 11. — Պոլսոյ թաղերուն մէջ տեղի կ'ունենայ որբերու սկառուտական հանդերձանքին ի նպաստ քոքարտի բաշխում, որմէ կը գոյանայ 4000 թրք. սոկի :

1920 Մայիս 9. — Էսահեան Վարժարանին մէջ տեղի կ'ունենայ պատգամաւորական ժողով։ Կեդր. Վարչութեան անդամ կ'ընտրուին Արշակ Յակոբեան, Գրիգոր Յակոբեան, Ժ. Խօրասանձեան, Տոքթ. Մութափեան, Յովհ. Շապոյեան, Գ. Մերձանօֆ :

1920 Յունիս 20. — Միջազգային սկառուտական շքերթ՝ մասնակցութեամբ Հ. Մ. Բ. Մ. ի, ներկայութեամբ Սկառուտական միջազգային կազմակերպութեան նախագահ դնդ. Մաքսուէլի։ Հայ սկառուտները՝ իրենց կարգապահութեամբ, կարգուսարքով եւ ձկունութեամբ կ'արժանանան բացառիկ դնահատութեան :

1920 Յուլիս 26. — Հ. Մ. Բ. Մ. ի Կեդր. Վարչութեան կողմէ Վահան Զերազ, Խոյեան, Եազմաձեան կը մեկնին Հայաստան, կազմակերպելու համար մարմնակրթական եւ սկառուտական շարժումը :

1920 Նոյեմբեր 1-25. — Մոյն 24 օրերը հոչակուած

Ըլլալով «Ակառւար Հայրենիքին համար» օրեր, բոլոր  
մասնաճիւղերը տուներէն դրամ եւ հազուստ կը հաւա-  
քին Հայաստանի սկառւաներուն համար :

1921 Փետրուար 7.— Հ. Մ. Լ. Մ. ոտք կը կոխէ  
Նոր Աշխարհը: Կը հիմնուի Նիւ Եորքի մասնաճիւղը,  
կեղրսնի բնոյթով: Մասնաճիւղեր կը հիմնուին նաեւ  
Ֆիլատէլֆիս եւ Պոսթոն:

1921 Մարտ 20.— Շիշլիի Գարակէօգեան որբանոցին  
մէջ տեղի կ'ունենայ ընդհանուր պատգմ. ժողով, 16 մասնա-  
ճիւղերէ դրկուած 46 պատգամաւորներով:

1921 Մարտ.— Սկառւաները բոլոր թաղերուն մէջ  
Հայաստանի սկառւաներուն համար կը հաւաքին 24 հակ  
հազուստ եւ մօտ 2500 ոսկի:



Պուլքիշի (Թումանյան) Հ. Մ. Լ. Մ. ի  
սկառւան եւ գայլիկներու խումբ մը

1921 Ապրիլ 12. — «Քօյլը Ճօրճ» անդլիական տրէթ-նօթին հրամանատար Մ. Թէսիկը աչքէ կ'անցընէ Բերա-Շիշի մասնաձիւղի մարզարանին մէջ հայ սկառուտ-ները:

1921 Նոյեմբեր. — Բնդհ. Պատգմ. Ժողովը Կեդր. Վարչութեան անդամ կ'ընտրէ Պ.Պ. Զ. Խօրասանձեան, Խաչիկ Ալեանաք, Արամ Կեսարեան, Տոքթ. Սալքի, Թ. Մէծառուրեան, Հայկ Ճիզմէճեան, Լեւոն Յակոբեան, Որդիք Քէմհաճեան, Քրիս Ֆէնէճեան:

1921 Եղիսեմբեր 9. — Իզմիրի Պօյ սկառուտները մաս կը կարգեն Հ. Մ. Բ. Մ. ի:

1922 Մարտ 22. — Կեդր. Վարչութիւնը հրապարա-կաւ կը պախարակէ փրոֆեսիոնէլութիւնը՝ ազգուած հայ կոփամարտիկ Բագարատի մահէն:

1922 Մայիս 28 – Յունիս 5. — Սկառուտական ցուցա-հանդէս Պրիւքսէլի մէջ, որուն կը մասնակցի Հ. Մ. Բ. Մ. Պոլսէն զրկուած դոյքերով:


1922 Ապրիլ 2. — Դաշտահանդէս Թագսիմի պարտէ-ղին մէջ, անդլ. բանակի կոյր զինուորներուն ի նպաստ, հայ սկառուտներու մասնակցութեամբ: Այս առթիւ Հ. Մ. Բ. Կը ստանայ հետեւեալ գիրը. —

« . . . . իրենց բերած անմիջական օգնութիւնը ա-պացոյց մը եղաւ որ Հայ սկառուտները ամենաբարձր ար-ժանիքներ ձեռք բերած են: Անոնք «պատրաստ» են ա-մէն վայրկեան: Հանդէսին մէջ անոնց աշխուժութիւնը և ընդհ. տողանցքը հիանալի էին, մասնաւորաբար կ'ու-ղենք յիշել խմբապետներուն ծառայութիւնները, մասն-ւանդ իրիկուան սկառուտական հետաքրքրաշարժ պարե-րը: Ներկաները դոհ մնացած ին իրենցմէ»:

1922 Յունիս. — Տեղական ողիմպիական՝ Հ. Մ. Բ. Մ. Կեդր. Վարչութեան նախաձեւնութեամբ:

1922 Սեպտ. 11. — Պէյքօղ, Արբահամ Փաշայի

ՆԱԴՅՈՒՐԱԿԻՆ ( ռվեմոկլիպ ) ՎԽԵՎՄԹԵՑ ՄԱ-ՃԱ-Գ Ն-ԳԻՆՎԼՎԾ



Փարքին մէջ տեղի կ'ունենայ Հ. Մ. Բ. Մ. ի սկառուտական ձեռական աշխատանքներու առաջին ընդհանուր ցուցահանդէսը եւ միեւնոյն ատեն ընդհանուր գանակումը որ կը դանէ մեծ ընդունելութիւն եւ որուն սակայն վերջ կը դրուի հապճէպով, վերահաս քաղաքական դէպքենու պատճառով:

1922 Սեպտեմբեր 16. — Հ. Մ. Բ. Մ. ի կեդր. Վարչութիւնը կը գումարէ իր վերջին նիստը եւ լուծուած կը հռչակէ Հ. Մ. Բ. Մ. թուրքիոյ սահմաններուն մէջ՝ քաղաքական դէպքերը անհնար դարձուցած ըլլալով որեւէ հայ հանրային գործունէութիւն:

1922 Հոկտեմբեր 11. — Հ. Մ. Բ. Մ. ի կողմէ կարգուած առաքելութիւն մը Արշակ Յակոբեանի գլխաւորութեամբ՝ Յունաստան կը մէկնի 650 դադթականներով:

1922ի մայիսը. — Ծնդարմութեան ըրջան մը ամենուրեք արտասահմանի մէջ: Զայութիւնը ցան ու ցրիւ աշխարհի չորս կողմը, իր օրական հացին ու զլիսու բարձին հոգովը կը գալարուի: Զանազան երկիրներու՝ ֆըրանսա ի, Առումանիոյ, Պուլկարիոյ եւ Ամերիկայի մէջ կազմուած Հ. Մ. Բ. Մ. ի մասնաճիւղերն են առաւելապէս, որոնք զօրացած Պոլսէն եւ Իդմիրէն իրենց մօտ ապաստանող անդամներով, հետզետէ նոր կեանքի մը ազգանշանը կու տան:

1923 Սեպտեմբեր 30. — Ամերիկահայ անչբանիկ Ողիմպիական, մասնակցութեամբ Նիւ Եռլքի, Պոսթընի եւ Ֆիլատէլիփոյ մասնաճիւղերուն:

1924 Յուլիս. — Մարտէլի մէջ կը հիմնուի Հ. Մ. Բ. Մ. ի մասնաճիւղ մը, այցելութեամբ Պ. Յարութիւն Պօղոսեանի եւ նախագահութեամբ Վաղգէն Անդրէսեանի, անմիջապէս կը կազմուի 25 հոդինոց սկառտական խումբ մը, ինչպէս նաեւ Ֆութպոլի խումբ:

1924 Հոկտեմբեր 26. — Առաջին ըլջանային ժողով


Պուլկարիոյ շրջանին : Շրջ . Վարչութեան անդամ կ'ընտրուին Տոքթ . Թումասեան , Կարօ Ղաղարռուեան , Թագուոր Թագւորեան , Կարապետ Փափաղեան , Ներսէս Առաջածառուրեան , Հայկունի Քիրիշեան :

1925 Մայիս 17.— Պէյրութի մասնաճիւղին առաջին տարեկան մրցահանդէսը :

1925 Յուլիս 19.— Գասովար Առաքելեանի ջանքերով կը հիմնուի Մեքսիկայի մէջ մասնաճիւղ մը :

1925 Սեպտեմբեր .— Հիմնարկութիւն Պրիւքսէլի մասնաճիւղին :

1925 Հոկտեմբեր 1.— Հիմնարկութիւն Հալէպի մասնաճիւղին :



Դամասկոսի Հայ եւ Արար սկառտներու  
եղբայրակցութիւնը

**ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ**

---

**ՍԿԱՆԻՏԱԿԱՆ ՃԱՐՔԵՐԸ**

(մասունքն) Ամբողջով առնելունիկ հոգ բռնևած



### ՍԿԱՌԻ-ՏԱԿԱՆ ՇԱՐՔԵՐ

**Սկառուտական կազմակերպութիւնը բաղկացնող շարքերն են .—**

**Ա .— Գայլիկներ եւ Արենոյներ՝**

**Եօթնէն տասնըմէկ տարեկան մանչ մը՝ կը մըս-  
նէ Գայլիկներու, իսկ աղջիկ մը՝ Արենոյնե-  
րու շարքին մէջ :**

**Բ .— Սկառուտներ եւ Կայտեր՝**

**Տասնըմէկն քասն տարեկան պատանի մը՝  
Սկառուտներու, իսկ պատանուհի մը՝ Կայտե-  
րու շարքին մէջ :**

**Գ .— Երեցներու Փաղանգներ՝**

**Քսանէն վեր ամէն Սկառուտ կամ Կայտ մաս կը  
կազմէն Երեց Սկառուտներու կամ Կայտերու  
փաղանգին (\*):**



### Ի՞՞ՉՉՈՒՄ ՍԿԱՌԻՏ ԸԼԼԱԼ

**Հ . Մ . Բ . Մ . ի Գայլիկներու հոյլերուն չպատկանող  
որեւէ հայ պատանի երբ իր տասնըմէկերորդ տարին  
թեւակոխած է, կրնայ, անձամբ դիմելով Միութեան  
մասնաճիւղի տեղույն խմբապետին թեկնածու Սկառուտ  
արձանագրուիլ:**

**Սկառուտ արձանագրուելու համար առաջին պայման-  
ներն մին է իր ծնողաց կամ պաշտպանին դրաւոր հա-  
ւանութիւնը :**

---

(\*) Տարիներու այս նշանումը բացարձակ պէտք չէ  
նկատել:

Մեծ քաղաքներու մէջ, ուր կը գտնուին Ակառւտական մարմիններ, դիմումը պէտք է ըլլայ ոչ թէ խըմբագետին, այլ վերոյիշեալ մարմնոյն Ատենապետին:

Հոն ուր գեռ սկառւտական ոչ մէկ կորիզ գոյութիւն ունի, կարելի է զայն կազմակերպելու նախաձեռնութիւնն ստանձնել: Անհրաժեշտ է այս պարագային Շըրջանային Վարչութեան կամ ամենամօտիկ քաղաքի մէջ գոյութիւն ունեցող մասնաճիւղային վարչութեան արտօնութիւնը ստանալ նախապէս ու հետեւիլ անոնց կողմէ տրուած ցուցմունքներուն: Այս առթիւ կը թելադրենք հայթայթել Հ. Մ. · Լ. Մ. · ի սկառւտական Ծրագիր-Կանոնագիր կոչուած գրքոյկը (1932), Լ. Գաղանճեանի Գայլիկին Գիրքը (Պուլկարիա) եւ սոյն հատորը:

Նոր խումբ մը կազմելու համար, նախ պէտք է նըկատի ունենալ նոյն դպրոցը յաճախող պատանիները, կամ նոյն թաղը բնակող տղաք: Երբ դպրոցը որպէս կուիզ ունենալով կազմուած խումբը ոգիի եւ կարգապահութեան տեսակէտով գոհացուցիչ մակարդակի մը վրայ հասած է, այն ատեն կարելի է ոչ դպրոցական կամ աւելի հեռաւոր կապեր ունեցող պատանիներ ալ հրաւիրել:

Նոր խումբը կազմուելուն պէս, եթէ սկառւտական մարմինները իրենց կողմէ տրամադրելի խմբագետ մը չունին, խումբը իր թեկնածուն կը ներկայացնէ առ ի վաւերացում: Որպէս խմբագետութեան թեկնածու կարելի է նկատի ունենալ ուսուցիչ մը կամ տղայոց դաստիարակութիւնը եւ սկառւտութիւնը իրեն սրտին մօտիկ նկատող անձ մը:



### ԵԱԿԱՆ ՊԱՅՄԱՆ ՄԸ

Սկառատական խումբի մը համար, յաջողութեան եթէ ոչ միակ այլ ամենաշական պայմանն է կարգապահութիւնը:

Մասնաւորապէս մեծ քաղաքներու մէջ բնակող պատանիներ ու անոնք որ առիթ ունեցած են ճամբորդութիւններ կատարելու, գիտեն որ խոչը հաստատութիւններ, պետական պաշտօնատուններ, առեւտրական թէ ճարտարարուեստական մեծամեծ տուններ կան ուր հազարաւոր մարդիկ կ'աշխատին: Շատերը կը չուարին մտածելով թէ ի՞նչպէս կարելի է այսքան մարդոց գործ կամ խօսք հասկցնել. բայց այդ կարելի իրականութիւն մըն է, չնորհիւ հոն աիրող կարգապահութեան:

Անոնք որ չողենաւով ճամբորդած են, տեսած են թէ հոն ինչպէս ամէն նաւաստի կամ ծառայող ամենաարագ եւ ճշղբարէն կը կատարէ նաւապետին հրամանները: Հոն, ամէն ոք, առանց աեղեակ ըլլալու թէ ի՞նչ կ'անցնի կը գառնայ գուրսը, կուրօրէն կը հնագանդի տրուած հրամաններուն, որովհետեւ շատ լու գիտէ թէ՝ չկատարուած կամ նոյնիսկ ուշ կատարուած հրաման մը կրնայ անդարմաննելի աղէտներու պատճառ դառնալ: Նաւուն վրայ իւրաքանչիւր պաշտօնեայի տըրամադրութենէն կախում ունի թէ՛ իր սեփական կեանքը եւ թէ հոն գտնուող միւս կեանքերը. ահա թէ ինչո՛ւ ան առանց տատամաելու կը հնագանդի իր պետին որուն հանդէպ կը տածէ բացարձակ վատահութիւն:

Սկառատ խումբ մը պէտք է նոյնքան կարգապահ ու գիւղյաց տայ, եթէ կուզէ որ իր ձեռնարկը զարգանայ ու իր նպատակը իրագործուի:

Սկառատական շարժումին մէջ ալ պէտք է փոխարձ յարգանք եւ կոյր վատահութիւն դէպի պետը:

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԿԸ

Սկառուտներու առաջին խմբաւորումը կը կոչուի իմբակ որ կը բաղկանայ առ առաւելն ինը սկառուտէ :

Խմբակներու գրութեան նպատակն է կարելի եղածին չափ շատ թիւով տղոց հնարաւորութիւն տալ պատասխանատուութիւններ ստանձնելու, անոնց նկարագիրը զարգացնելու համար :

Հին ատեններու ասպետներն ալ մէկ քանի հողիէ բաղկացած խումբերով կը կատարէին իրենց ամէնէն յաջող ձեռնարկները :

Արշաւներու, բանակումներու, մարզանքի եւ խաղերու ատեն խմբակը կ'առաջնորդուի զինքը կազմող սկառուտներու արժանաւորագոյնին կողմէ որ կը կոչուի Առաջնորդ եւ կը կարգուի խմբագետին կողմէ : Առաջնորդն ալ իր կարգին կ'ընտրէ օդնական մը որուն դեր առաջնորդ անունը կը տրուի :

Խմբակի սկառուտներէն իւրաքանչիւրը կ'ունենայ կարգաթիւ մը, որուն թիւ մէկը վերապահուած է Առաջնորդին, իսկ թիւ 2ը՝ Դեր Առաջնորդին :

Իրենց ցոյց տալիք արժանիքին համաձայն առաջնորդը կրնայ իւրաքանչիւր երեք ամիսը անգամ մը նոր կարգաւորում մը ընել, սկսելով դեր առաջնորդէն :

Ամէն խմբակ ունի զինքը բնորոշող խմբակի դրօշ մը կամ նիզակադրօշ մը զոր կը կրէ առաջնորդը :

Նիզակագրօշը վրան կը կրէ խմբակը զատորոշող կենդանիին կամ թուչունին զլուխը կամ ամբողջ մարտմինը ներկայացնող պատկերը : Այս անասունը կը դառնայ խմբակին տուխմը, այսինքն նուիրական կենդանին :

Խմբակի սկառուտները, արշաւներու միջոցին, որպէսզի մէկղմէկ ճանչնան առանց զիրար տեսնելու, կը կանչեն կամ կը ձայնեն զիրենք խորհրդանշող անասու-

Նին ձայնովը, որուն յաջող նմանութիւնը ձեռք ձգելու  
համար պէտք է յաճախակի վարժութիւն ընեն :

Պատուախնդրութեան հակառակ է ուրիշ խմբակի մը  
կենդանին ձայնը կեղծել :

Դրօշին գոյներն են խմբակին տրուած կենդանին սահ-  
մանուած գոյները, ու խմբակի սկառատները կը կրեն  
իրենց ձախ ուսերուն վրայ նոյն գոյներով երիզներ :

Օրինակ.— Աղուէս խմբակին նիզակագրօշի գոյներն  
են եռանկիւնաձեւ գեղին կտաւի վրայ կանաչ կերպասով  
աղուէսի գլուխ մը, իսկ սկառատին երիզներուն գոյներն  
են գեղին եւ կանաչ :

Սկառատական խմբակներուն կողմէ ընտրուելիք քա-  
նի մը կենդանիներու պատկերները եւ իրենց համապա-  
տախան ձայներն ու գոյները կու տանք ստորեւ :



### ԱՌԱՋՆՈՐԴՅ


Իր եռանդովը, ուշիմութեամբը, նկարագրովը եւ ազգային եւ ասպետական գիտակից ողիովը խմբապետին ուշագրութիւնը գրաւող սկառուս մըն է առաջնորդը: Սկառուտական շարժումին հիմերն են առաջնորդները, որոնց համար մեծագոյն պատուախնդրութիւնն է դաւանանքը իր սկառուտ եղբայրներուն յարգել տալը:

Առաջնորդը մղիչ ոյժն է, նախաձեռնութեան եւ լաւ գործերու թելագրիչը: Ան ո՛չ թէ հետեւող մըն է այլ կ'առաջնորդէ: Ան իր տղոց կարգապահութեան եւ բարքին համար պատասխանատու է հանդէպ իր խմբապետին: Ան պէտք է ջանայ որպէսզի խմբակի բոլոր սկառուտները հաւասարապէս կարող ըլլան եւ զանազան նիւթերու շուրջ ու ոչ թէ ունենալ երկու կամ երեք ճշմարիտ սկառուտ, ու այն ալ մասնագէտներ այս կամ այն ճիւղին մէջ:

Սկառուտական ողիի տեսակէտով, արդիւնքի հասնելու համար անձնական օրինակը լաւագոյն կերպն է: Եթէ առաջնորդ մը ծոյլ չէ, հնազանդիլ գիտէ, բարեկիրթ է, չուտով իր տղոց վասահութիւնը, սէրը եւ յարգանքը կը վայելէ:

Խմբակի գրօշը կրողն է առաջնորդը, իր բացակայութեան՝ դեր-առաջնորդն է որ կը կրէ զայն ինչպէս նաև կը ստանձնէ առաջնորդին մնացեալ դերերը:

Առաջնորդը իր սկառուտական շապիկին ձախ գրպանին վրայ կը կրէ իր աստիճանը ցուցնող երկու ճերմակ երիզներ, իսկ դեր-առաջնորդը մէկ երիզ միայն, ուղղահայեց դիրքով եւ ճերմակ:



Հեղինակը՝ երբ Բերայի (Պոլիս) «Արծիւ» խմբակին  
Առաջնորդն էր :

### ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԵՐ

Սկառւական խումբ մը կը բաղկանայ առաւելապոյն չորս խմբակներէ : Լաւագոյնն է երեք խմբակ, որպէսզի խմբապետը աւելի գիւրութեամբ կարենայ հետեւիւ իւրաքանչիւր սկառւտի կենցաղին :

Մասնաճիւղ մը կրնայ շատ մը խումբեր ունենալ, որոնք իրարմէ կը զանազանուին յատուկ գոյներով խըմբագրօշներով :

Խումբերը իրենք է որ կ'որոշեն գոյները, անշուշտ դոյութիւն ունեցող խումբերու գոյները նկատի ունենալով, որպէսզի կրկնութիւն չըլլայ :

Խմբագրօշին վրայ գծած է Միութեան նշանակը, եւ աջ կողմը՝ պատկանած մասնաճիւղին թիւր, լատինական թուանշանով :

Իւրաքանչիւր խումբի սկառւտներուն վգկապերը կ'ունենան խումբին գոյները :

Մէկ խումբէն միւսը կամ մէկ խմբակէն միւսը անցնիւ ուղելու պարագային, անհամաժշտ է ունենալ խմբապետին հաւանութիւնը, որ իր կարգին կը զիմէ տեղական Խորհուրդի արտօնութեան :



### ԽՄԲԱՊԵՏԸ

Ամէն խումբ կ'ունենայ իր Պետը, որմէ կ'առաջնորդուի ու կը հրահանգուի :

Խմբապետը աղոց հանդէպ գորսովոտ, անբասիր նկարագրով կըթիչ մըն է :

Իւրաքանչիւր երեք ամիսն անգամ մը առնուադն, խմբապետը հրահանդներ կը ստանայ իր անմիջական

պետէն կամ շրջանային պետէն ու իր կարելին կ'ընէ դանոնք լիուլի գործադրելու:

Խմբապետը 21 տարին լրացուցած պէտք է ըլլայ, ան պատասխանատու է իրեն յանձնուած խումբին բարոյականին, կարգապահութեան, նիւթականին եւ գոյքերու լաւ պահպանումին:

Ան գաւանանքին քաջածանօթ է. պէտք է հմտութիւն ունենայ սկառուտական գիտելիքներու շուրջ եւ կատարեալ ըմբռնում, խոր համոզում սկառուտական կազմակերպութեան աղդային եւ բարոյական քարձր արժէքին:

Իր պաշտօնը յարատեւութեամբ եւ կորովի կերպով կիրարկելու յամառ կամք եւ անձնական բարձր գիրք եւ նկարագիր պէտք է ունենայ, տղոց վրայ աղդեցութիւն ներգործելու համար:


Խմբապետը կը մասնակցի իր սկառուտներուն աշխատութեան, ան խումբին պետը եւ բարեկամը պէտք է ըլլայ միանգամայն. իր խումբին առաջին սկառուտը ինքն է: Խմբապետ մը պէտք է ըլլայ համբերատար եւ բնաւորութեամբ ճկուն: Սկառուտ արձանագրելու մէջ պէտք է ըլլայ աչալուրջ, շատ թիւով խումբ մը ստեղծելէ հեռու պէտք է մնայ մինչեւ որ իր խումբը պէտք եղած բարձրութեան հասցուցած չէ: Առաջին սկառուտները պէտք է ըլլան տիպար, ուժեղ կորիզ մը ունենալու համար, որուն շուրջ հետզհետէ խումբը պիտի աճի քանակով եւս:

Մօտէն պարտաւոր է հետեւիլ իր տղոց գործունէութեան. ունի յատուկ յուշատեար մը անոնց լաւ կամ վատ գործերն ու կողմերը արձանագրելու եւ փոփոխութիւնները երեւան հանել կարենալու համար:

Իր խումբին ամէն մէկ քայլին տեղեակ ըլլալու է.

բոլոր պատյաները, իմբակներու ամբողջական թիւ-  
ովք եւ իր հաւանութեամբ միայն պէտք է տեղի ու-  
նենան։ Պէտք է ուշադիր ըլլայ որ իր տղաքը սկառուտա-  
կան համազգեստը որեւէ առթիւ եւ առանց իր հաւանու-  
թիւն չկրեն։

Ինքն է որ պարտի հետամուտ ըլլալ նորընծայի  
քննութեանց, որ կրնայ առնել անձամբ կամ յանձնա-



Սա Բառելոյի (Պրագիլիա) Սկաուտական խումբը

խումբի մը ներկայութեամբ եւ համապատասխան նշա-  
նակը յանձնել։

Այս առաջին քննութիւնը եւ նշանակին յանձնումը  
կարելի եղածին չափ պէտք է ըլլայ հանդիսաւոր եւ  
տպաւորիչ, ներշնչելու համար մանաւանդ կարգապա-  
հութեան ոգին։

Իր հրամանները զինուորական գոյն պէտք չէ որ ունենայ, յաճախ ձեռքի կամ դաւագանի պարզ նշաններ տալով միայն պէտք է բաւականանայ:

Խմբապետը պէտք է հրահանդէ տղոց առողջապահական եւ մարմնի կրթութեան վրայօք ու զանոնք պիտի թելադրէ որ ըլլան չարքաշ, յանդուզն եւ պատրաստ ամէն անակնկալի:

Խմբապետը շատ մեծ կարեւորութիւն պիտի տայ խաղերուն, որոնք պատուական միջոց մըն են նկարագիրը և յայտ բերելու համար, պիտի հսկէ որ խաղի ընթացքին խարդախութիւն չըլլայ եւ անոնք որ կը կորսընցնեն կամ կը յազթուին, պէտք է խոստովանին ինքնարերաբար:

Վերջապէս ան պէտք է մղէ իր տղաքը սկառատական գիտելիքներուն տիրապետելու, գիտելիքներ որոնց մասին պիտի խօսինք աւելի հեռուն:

Ամէն խումբ կ'ունենայ նաեւ օդնական խմբապետ մը որուն կը տրուի փոխ-լսմբապետ անունը:



### ԽՈՒՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Խումբ մը պէտք է ունենայ սեփական քարտուզարմը, որուն պաշտօնն է խումբի գործունէութեան մանրամասն յիշատակութիւնը դրի առնել խմբապետի կամ փոխ-խմբապետի հսկողութեան ներքեւ:

Քատրաստել խումբի ծաւալման ծառայող անհրաժեշտ նկարներ, հաւաքել ձեռական աշխատութիւնները, որոնք հանդէսներու կամ ծնողական թէյասեղաններու ընթացքին կը ցուցադրուին կամ կը վաճառուին:

Քարտուղարին պաշտօնն է նաեւ ամէն տարի պատ-

րաստել ընդհանուր տեղեկադիր մը որը կը մնայ խուժ-  
բին սեփականութիւնը :



### ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Սկառուտական կազմակերպութիւնը ունի հետեւեալ  
վարչական բաժանումները . . .

Ա. — «Սկառուտական Ընդհանուր Ներկայացուցչա-  
կան ժողով», որմէ կը բխի Սկառուտական Վերին Մար-  
մինը եւ կ'ընտրէ Ազգային Ընդհանուր Պետը :

Բ. — «Սկառուտական Շրջանային Ներկայացուցչա-  
կան ժողով», ուրիշ կը բխի Սկառուտական Շրջանային  
Գործադիր Մարմինը :

. . . «Ճեղական Առաջնորդական Խորհուրդ» :



Ա. — ԸՆԴՀԱՆՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅԹԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Ընդհ. ներկայացուցչական ժողովը հայ սկառուտա-  
կան շարժման գերազոյն մարմինն է, որ կը դումարուի  
երեք տարին անգամ մը՝ Սկառուտական Վերին Մարմնոյ  
հրաւերով :

1-10 խուժբ ունեցող շրջան մը Սկառուտ. ընդհ. ներ.  
կայացուցչ. ժողովի կը մասնակցի մէկ ներկայացուցի-  
չով, իսկ 10էն վեր՝ իւրաքանչիւր 10 խուժբի համար  
մէկ ներկայացուցիչ։ Առոնցմէ զատ, նոյն համագու-  
մարին կը մասնակցի նաեւ իւրաքանչիւր շրջանի Շրջա-  
նային խմբագետը, ինչպէս նաեւ Հ. Մ. Լ. Մ. ի Ընդհ.  
կեղը. Վարչութեան ատենապետն ու ատենադպիրը՝  
ձայնի իրաւունքով :

## ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

Սկառւտական վերին մարմինը կը բաղկանայ ինը  
անդամներէ, որոնց երկուքը իգական սեռէ, մէկ բժիշկ  
եւ մէկ մանկավարժ որպէս խորհրդական, իսկ գիւանի  
կազմն է՝ Ատենապետ, Ատենապղիր, Գանձապահ, ար-  
տաքին յարաբերութեան պաշտօնատար եւ Ազգային  
ընդհանուր պետ:

Իր պաշտօնն է՝

— Վարել սկառւտական կազմակերպութեան ընդհանուր պարձը:

Բ. — Շրջաններ կազմակերպել եւ անոնց դուրս դու-  
նէութիւնը քննել :



Երուսաղէմի Հ. Մ. Լ. Մ. կ Սկառւտները

### ՇՐՋԱՆԱԴԵՐ

Երբ երկրի մը մէջ կը գտնուին մէկ կամ աւելի սկառուտական խումբեր, այդ երկիրը կը ձեւացնէ շրջան մը, որուն կազմութիւնը կը հաստատուի սկառուտական վերին մարմնոյն կողմէ :

Իւրաքանչիւր շրջան կ'ունենայ իր Շրջանային ներկայացուցչական ժողովը եւ Շրջանային գործադիր մարմինը :



### ՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Շրջանային ներկայացուցչական ժողովը կը գումարուի երկու տարին անգամ մը, կը բաղկանայ շրջանին սկառուտ խմբապետներէն եւ ամէն մէկ խումբէն ընտրուած պատգամաւորէ մը, եւ որուն կը մասնակցին Հ. Մ. Լ. Մ. ի Շրջանային Վարչութեան երկու ներկայացուցիչները։ Զայնի իրաւունքով կը մասնակցին Շրջանային սկառուտական մարմնոյ ներկայացուցիչը եւ Շրջանային պետը (գօմիսէր) նախագահելու իրաւունքով եւ կամ իր փոխանորդը։

Ներկայացուցչական ժողովին կը բիսի Շրջանային գործադիր մարմինը. ան կ'ընտրէ նաեւ Շրջանային Սկառուտ Ընդհ. Պետը։



### ՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԴԻՐԻ ՄԱՐՄԻՐ

Շրջանային Գործադիր մարմնոյ պաշտօնը կը տեւէ երկու տարի։ Կը բաղկանայ 7 անգամներէ, որոնց 3ը սկառուտներ, 2ը անկախ մտաւորականներ, ուսուցիչ կամ բժիշկ եւ 2ը խորհրդականներ։ Այս մարմնոյ ժողովնե-

քուն կը մասնակցի նաեւ Հ. Մ. Լ. Մ. ի Շրջանային  
Վարչութեան ներկայացուցիչը : Իր նիստերուն կ'ատե-  
նապետէ Շրջանային սկառուտ պետը :



### ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹՅՈՒՆԵՐ

Սկառուտական խումբերը կ'ունենան իրենց տեղա-  
կան խորհուրդները որոնք կը բազկանան տեղական  
խումբին գործօն կամ ոչ, փոխ-առաջնորդներէն, առաջ-  
նորդներէն, վարիչ առաջնորդներէն, փոխ-խմբապետնե-  
րէն, խմբապետներէն եւ մասնաճիւղի վարչական ներ-  
կայացուցիչէն :

Փոխ-առաջնորդները կը մասնակցին իբր դիտող :

Տեղական խորհուրդներուպաշտօնն է՝

Ա. — Ապահովել խումբերու գործունէկութիւնը :

Բ. — Խտացնել սկառուտական շարքերը :

Գ. — Գործադրել Շրջանային գործադիր մարմնոյ

կողմէ տրուած համանուները :

Դ. — Հսկել սկառուտաներու ընտանեկան, ուսումնա-  
կան եւ հանրային կեանքին :


Ե. — Մշում տալ անոնց սկառուտական դաստիարա-  
կութեան :



### ՀԱԽԱՔԱՏԵՂԻ ԵԽ ԺՈՂՈՎԱՏԵՂԻ

Ամէն խմբակ կամ խումբ պէտք է շաբաթը դոնէ  
մէկ անգամ հաւաքուին որոշ աեղի մը մէջ : Տեղական  
խորհուրդները եւ Հ. Մ. Լ. Մ. ի վարչութիւնները պէտք  
է ջանապիր ըլլան հաստատ հաւաքատեղի մը ունենալ,  
որուն կահաւորումն ու զարգարումը կը կատարեն սկա-  
ռուտաները :

Ավելասակ Մարդաբանութեա մէջ, 3 նոյեմբեր 1920



Հաւաքումի այս կայանը ի ոկզբան կրնայ ըլլաւ տեղւոյն ազգային իշխանութենէն փոխ տրուած վարժարանի սրահ մը : Մտաւոր եւ բարոյական զարդացման հիման վրայ գործող թաղային միութեան մը չէնքը, կամ շատ համեստ յարկ մը զոր գործին համակիր սեփականատէրը կը տրամադրէ մինչեւ որ մնայուն պատշաճ չէնք մը տրամադրուի վեհանձն պատուակալ անդամի մը կողմանէ եւ կամ վարձուի տեղական մասնաւոր պիտօնէով :

Հաւաքատեղիին մէջ արդիլուած է վիճարանիլ քաղաքական եւ կրօնական հարցերու շուրջ, ան միմիայն սկառուտական ու մարմնակրթական՝ դասախոսութեանց յատկացուած պիտի ըլլայ :

Իսկ որպէս ժողովատեղի կարելի է ընտրել տեղական խորհուրդի նախագահին տունը, անդամներէն մէկուն տունը, հաւաքատեղիին մէջ, ու միմիայն անկարելիութեան մը պարագային՝ լաւ յաճախուած սրճարանի մը մէկ սրահին մէջ :



## ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹՅԵԱՆՑ ՕՂԱԿԱԽՈՐՈՒՄԸ ԵԽ ԿԱՐԳԸ

- 1.՝ Հովանաւորող Մարմին (Փաքոննաժ)
- 2.՝ Սկառուտական Ընդհ. Ներկայացուցչական Ժողով
- 3.՝ Սկառուտական Մայր Դիւան
- 4.՝ Սկառուտական Վերին Մարմին
- 5.՝ Ազգային Սկառուտ Ընդհանուր Պետ
- 6.՝ Շրջանային Ներկայացուցչական Ժողով
- 7.՝ Շրջանային Մայր Դիւան
- 8.՝ Շրջանային Գործադիր Մարմին

9. — Շրջանային Սկառւտ Բնդհանուր Պետ
10. — Ենթաշրջանային Ներկայացուցչական Ժողով
11. — Ենթաշրջանային Մայր Դիւան
12. — Ենթաշրջանային Գործադիր Մարմին
13. — Ենթաշրջանային Սկառւտ Պետ
14. — Մասնաճիւղային կամ Տեղական Ներկայաց . Ժողով
15. — Մասնաճիւղային կամ Տեղական Մայր Դիւան
16. — Մասնաճիւղային կամ Տեղական Խորհուրդ
17. — Աւագ խմբապետ
18. — Խմբապետ
19. — Փոխ-Խմբապետ
20. — Վարիչ Առաջնորդ
21. — Առաջնորդ
22. — Փոխ-Առաջնորդ
23. — Սկառւտ




Պոլսոյ Գարակիօզեան եւ Եսայեան Որբանցներու  
Սկառւտներուն միացեալ արշաւը

**ԵՐՈՐԴ ՄԱՍ**

---

**ՍԿԱՆԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ**



Բերայի Սկաուտներու խոստման արարողութեան վերջ  
Ս. Երրորդութեան Եկեղեցւոյ բակը  
Մէջտեղը՝ Կ. Պոլսայ Պատրիարք՝  
Տ. Տ. Զահէն Արք. Տ. Եղիայէան  
(25 Յունուար 1920)

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ

ԵՒ

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՆՈՐԸՆԾԱՅ

ԹԵՂՆԱԾՈՒ մը նորընծայ սկառւտ ըլլալու, սկառւտական համազգեստը կրելու իրաւունքը ունենալու եւ իր դիմարկին վրայ «Քարձրացիք Քարձրացուք» նշանակը կրելու համար՝

Ա.՝ Պէտք է առնուազն երեք ամիս հրահանգութ սկառւտ պետի մը, առաջնորդի մը կամ Ա. կարգի քննութիւն անցնել փափաքողի մը կողմանէ, որոնք կ'երաշ-խաւորեն անոր բարոյական եւ Փիզիքական կարողութիւնները եւ զայն կը նրեկայացնեն քննութեան :

Բ.՝ Պարտի գիտնալ եւ բացատրել՝

1.՝ Սկառւտին երդումը եւ դաւանանքը, նշանաբանը եւ նշանակին բացատրութիւնը :

2.՝ Սկառւտական բարեւին նշանակութիւնը եւ պատ-չաճ բարեւելու կ'երպերը :

3.՝ Սկառւտական կարգերը, աստիճանները եւ բա-րազները :

4.՝ Առլիչով հրամանները եւ խմբական վարժութիւն-ները :

5.՝ Հետախուզական վեց նշաններն ու հանգոյցները :

6.՝ Կողմացոյցի ութը կողմերը :

7.՝ Իր ցեղային ծագումը :

8.՝ Հայերէն կարդալ սահուն կերպով :

9.՝ Քարտէսին վրայ ցոյց տալ Հայաստանի դիմաւոր

- լեռները, լիճերը, լեռնադաշտերը եւ կարեւոր քաղաքները :
- 10.— Ազգային եւ Միութեան դրօչներու հանդամանքները, զանոնք պարզելու, յարդելու եւ բարեւելու եղանակը :
- 11.— Գիտնալ եւ բացատրել մարմնոյ գլխաւոր մասերը :
- 12.— Պահակի մը պարտականութիւնները :
- 13.— Քիմի խաղին ծագումն ու պատմութիւնը :
- 14.— Վարժ կերպով պատէ մը, ձողէ մը կամ ժայռէ մը վեր մագլցելու կերպերը :
- 15.— Մէկ տարուան մէջ առնուազն չորս ձեռական աշխատանք ներկայացնել :
- 16.— Առաջին օգնութեան համառօտ ծանօթութիւն :



Խոստման արարողութիւն Պոլսոյ  
Էսահեան Որբանոցի խումբին  
1920



Նորբենծայի նշանակ

## ՍԿԱՌԻՏԻՆ ԽՐԱՏՈՒՄԸ

Պատւոյս վրայ կը խոստանամ՝

Ըլլալ հաւատարիմ Աստղծոյս  
Նու ծառայել հայրենիքին .

Միշտ օգնել ուրիշին եւ գործել իբր  
Պարտականութեանը զիտակից՝ արի եւ վեհանձն մարդ  
Հնագանդիլ Հայ Ակադեմի դաւանահեքին :



Հ. Մ. Ը. Մ. Ի ՍԿԱՌԻՏԻՆ

ՆՇԱՆԱԲԱՆՆ է

## ԲԱՐՁՐԱՑԻՌ, ԲԱՐՁՐԱՑՈՒԻՌ



ԽՈՍՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Սկառտական յատուկ յանձնախումբի մը կողմէ, նորընծայի քննութեան յաջող ելքէն յետոյ, տեղի կ'ունենայ խոստման հանդիսաւոր արարողութիւնը:

Հին ատենները Հայոց ինչպէս օտար ասպետական կազմակերպութեանց մէջ, թեկնածու ասպետը եօթը տարեկանէն մինչեւ քսան տարեկանը անընդհատ մարդուելին յետոյ ցոյց կու տար իր ընտրած ասպարէցին ընդունակ ըլլալու կարողութիւն ու ձեռք բերած առաքինութիւնները եւ այդ փորձերու յաջող արդիւնքն յետոյ ան ասպետներու կարգին կ'ընդունուէր յատուկ արարողութեամբ:

Ան նախապէս կը յայտարարէր որ ինք ո'չ հարստութիւն, ո'չ փառք եւ ոչ հանգիստ կեանք կը հետապնդէ, եւ կ'երդնուր ասպետական օրէնքին ճշգրտօրէն ծառայել:

Այնպէս ալ սկառտ մը պէտք է հանդիսաւորապէս եւ հապարակաւ, կամովին եւ գիտակցաբար առնէ իր յանձնառութիւնները որպէս Հ. Մ. Լ. Մ. ի սկառտական կազմակերպութեան մէկ անդամը:

Խոստման արարողութիւնը կրնայ կատարուիլ եկեղեցւոյ մէջ, հոգեւորականի մը նախագահութեան ներքեւ, Մ. պատարագէն վերջ:

Սկառտական վերին մարմնոյ կողմէ յատուկ արարողութեան ձեւ ընդունուած չէ, ուստի իւրաքանչիւր խումբի կամ մասնածիւղի պետ կրնայ իր լաւագոյնը ընել, ամէն պարագայի անոր տալով անհրաժեշտ նույնականութիւն մասնաւորապէս ուշադրութիւն դարձնելով կարգապահութեան եւ կարգ կանոնին:

Թեկնածուն պէտք է հագուած ըլլայ սկառտական տարագ, բայց առանց գլխարկի եւ գաւազանի:

Խմբապետը կը կանչէ իւրաքանչիւր թեկնածուի ա-  
նունը որը կը յառաջանայ նախապէս իրեն ցոյց տըր-  
ուած տեղը, պատրաստ դիրքը կ'առնէ, կը բարեւէ ձեռ-  
քը ձակտին գրած եւ կ'արտասանէ խոստումին երեք  
յօդուածները:

Խոստումը արտասանուած միջոցին, մնացեալ սկա-  
ռուսները պէտք է գտնուին պատրաստ դիրքի մէջ:

Արտասաննելը լրանալէն վերջ, թեկնածուն կը մօտե-  
նայ իր խմբապետին, անկէ կ'ընդունի իր գլխարկը նշա-  
նակով միասին, կը սեղմէ խմբապետին ձախ ձեռքը՝  
սկառուտական նշանը տալով, կ'ընդունի պատրաստ դիր-  
քը, կը բարեւէ ձեռքը զլիսարկին տանելով, կը բարեւէ  
իր սկառուտ եղբայրները, կ'ընդունի անոնց բարեւը եւ  
կ'անցնի իր խմբակի շարքին մէջ, հոգեւոր պաշտօնեա-  
յին ձեռքի խաչը համբուրեւէ վերջ:

Բացառիկ պարագաներու ատեն, ինչպէս հայկական  
եկեղեցիի մը չգոյութեան պարագային եւ ուրիշ լուրջ  
արդելքներու պատճառաւ կարելի է խոստման արարո-  
դութեանը ընել բաց դաշտի վրայ ընդհանուր արշաւի մը  
առիթով կամ տարեկան բանակումներու ընթացքին:  
բայց էական է որ խոստման հանդէսը ըլլայ լաւ պատ-  
րաստուած, չափազանց լուրջ եւ տպաւորիչ:

Եկեղեցիի գուրս արարոդութեան մը պարագային,  
բանակումի կամ բանակատեղիի կայմին վրայ ազգային  
դրօշին ներկայութիւնը անհրաժեշտ է, բայց ուր որ աւ  
ըլլայ, խոստման սեղանին կամ պաշտօնէին երկու կողմե-  
րը պէտք է մէյ մէկ սկառուտ բռնեն՝ ա) Միութենական  
դրօշը ձախ կողմը, թ) խումբի դրօշը աջ կողմը, իւրա-  
քանչիւր խումբի սկառուտ իր խումբի դրօշի ներկայու-  
թեան պէտք է կատարէ իր խոստումը:

Բոլոր թեկնածուները, խոստում ընելէ յետոյ, ըլլայ՝

Հոգեւորական նախագահը, ըլլայ մասնաւորապէս հրա-  
ւիրուած պաշտօնական անձ մը խօսք կ'առնէ, բացատրե-  
լու խոստման արարողութեան իմաստը, որմէ ետք խըմ-  
բապետը կազմակերպութեան համառօտ պատմականը ը-  
նելէ յետոյ կը վերջացնէ իր նախապէս որոշած եւ կար-  
դադրած ձեւով :



Ս Կ Ա. Ռ Ի Տ Ի Ն Դ Ա Ն Ք Ը

- 1.- Սկառտին խօսքը նուիրական է :
- 2.- Սկառտը հնազանդ է :
- 3.- Սկառտը հասաւտարիմ եւ ուղամիտ է :
- 4.- Սկառտը միշտ կ'օգնէ ուրիշներուն :
- 5.- Սկառտը բարեկամ է ամենօւն եւ եղայր ամէն  
ուրիշ սկառտի առանց ընկերական կարգի  
խորութեան :
- 6.- Սկառտը բարեկիրք է :
- 7.- Սկառտը մաքուր հայերէն կը խօսի ամէն ասեն  
եւ ամէն տեղ :
- 8.- Սկառտը անասունները կը պաշտպանէ եւ կը սիրէ :
- 9.- Սկառտը միշտ զուարք եւ խանդավառ է :
- 10.- Սկառտը աշխատասէր եւ կորովի է :
- 11.- Սկառտը տնտեսող է :
- 12.- Սկառտը մաքուր է մտածումով, խօսքով եւ  
գործքով :



ԴԱԻԱՆԱՆՑԻ ՅՈՒԹԻԱԾՆԵՐՈՒՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ

Դարերէ ի վեր բոլոր ժողովուրդներու մէջ գոյութիւն ունեցեր են զրաւոր կամ անդիք օրէնքներ, չինուած առաջնորդելու եւ զեկավարելու մարդկային ընկերութեանց գործունէութիւնը:

Այսպէս օրինակ Ճափոնցիք ունին իրենց համար նըւիրականութիւն դարձած օրէնքներ Սամուրայի պատերազմիկ ընկերակցութենէն մնացած: Հրեաները ունին Մովսէսի Տասնաբանեան կամ օրինատախտակը: Միջին դարուն գործող ասպետական գանազան միաբանութիւններ ունեցեր են իրենց օրէնքները, ու վերջապէս ասկէ հարիւրէն հարիւր յիսուն տարի առաջ, տասնըութերորդ դարուն, երբ Պարսից Շահ Աբրասի օրերէն հայկական գաղթականութիւններ հաստատուեցան Արևել. Եւրոպայի մէջ, ձուլումին դէմ եւ իրենց լաւագոյն ազգային աւանդութիւնները անաղարտ պահելու մտահոգութենէն մղուած, գաղթական հայ ընտրանին հիմնած է տեսակ մը սկաուտական խումբեր, ինչպէս որ տեսանք «կըտրիծ»ներ անունով որոնք ունեցած են նաեւ իրենց գաւանանքը:

Հ. Մ. Բ. Մ. ի սկաուտին դաւանանքը փոքր յաւելումով մը եւ շատ քիչ տարբերութեամբ նոյնն է, ինչ որ է որեւէ ուրիշ երկրի մը սկաուտին դաւանանքը:

1.— Սկաուտին խօսքը նուիրական է: Խօսքի նուիրականութիւնը պատիւին համարէք է: Սուտ խօսելով, խարէութիւն ընելով, իր խոստումը չյարգելով, գաղտնապահ, ճշգապահ չդտնուելով՝ սկաուտ մը կ'արատաւորէ իր պատիւը, իր պատկանած Միութեան վարկը եւ արժէքը իր անձին:

Որեւից գործի համար երբ խօսք կու տայ, պէտք է ամէն գնով կատարէ, հիւանդութիւն կամ այլ կարդի արդելքներ ջանալով զանց առնել, որովհետեւ տրուած

խոստում մը չյարգել շատ յաճախ առիթ կու տայ վը-  
տանդներու ու դրեթէ միշտ բարոյական անփոխարինելի  
վնասներու :

Լաւ է խօսք չտալ քան չկատարել, լաւագոյն է բը-  
նաւ չխօսիլ քան չպիտցածէն ճառել :

Երբ սկառւտ պետ մը իր մէկ տղուն գործ կը յանձ-  
նէ, անոր պատուաինդըրութեան ապաւինելով, սկառ-  
տը իր պարտականութիւնը պէտք է կատարէ իր ուժերու  
ներած չափէն աւելի ճիպ թափելով :

Սկառւտի մը խօսքը բաւարար համարելու է, զայն  
ճշգել աւելորդ է, ու երբ պատահի որ սուտ խօսելու  
փորձութեան մը ենթարկուած է եւ կ'անդրադառնայ իր  
ըրածին, պէտք է քաջութիւնը ունենայ վայրկենաբար  
խոստովանելու, քանի որ ստախօս եւ անպարտածանաչ  
սկառւտ մը իր նշանակը կրելու իրաւունքէ կրնայ զըր-  
կուիլ ի վերջոյ, ինչ որ մեծագոյն անպատութիւնն է :

2.— Սկառւտը հնագանի է: Ան կը հնազանդի իր  
ծնողաց, իր պետերուն, առաջնորդին, իր ուսուցչին եւ  
քաղաքացիի յատուկ բոլոր օրէնքներուն:

Երբ հրաման մը կը ստանայ, նոյնիսկ իրեն անհա-  
ճոյ, պէտք է հնազանդի անմիջապէս, ինչպէս պիտի ը-  
նէր զինուոր մը. հնազանդիլ իր պարտականութիւնն է  
ու հրամանը կատարելէ յետոյ է միայն որ անոր դէմ  
ունեցած դիառութիւնները յայտնելու իրաւունք կ'ու-  
նենայ: Այս է կարգապահութեան պահանջը եւ կարգա-  
պահութիւնն է սկառւտական միութեան նախապայմանը,  
որուն համար անհրաժեշտ է հնազանդ ողիով տոգոր-  
ուած տղաք: Սկառւտը իրեն տրուած հրամանը կ'ընդու-  
նի ժպտադէմ, եւ գայն կը կատարէ զուարթ ողիով:

Սկառւտ մը պէտք է ջանադիր ըլլայ ինքինքը զըս-  
պելու. անհնագանդութիւնները արդիւնք են յաճախ  
վայրկենական կիրքին եւ պաղաքիւնէ զուրկ անհատնե-

րու։ Սկառտը պէտք է խուսափի այնպիսի գործքերէ որոնց համար դրուած արգելքները կրնան զինքը անհընազանդութեան մղելու փորձութեան առաջնորդել։

Ու վերջապէս հնագանդիլ գիտցողը կամ սորվողը՝ կարող կ'ըլլայ հրամայելու արուեստին նրբութիւններուն թափանցել։

3. — Սկառտը հաւատարիմ եւ ուղղամիտ է։ Սկառտական առաքինութիւններու մէջ պարտականութեանց հանդէպ հաւատարմութիւնը ամենակարեւորներէն մին է։ Իրեն յանձնուած գործը պէտք է կատարէ հաւատարմութեամբ, ան հաւատարիմ է ինչպէս իր սեփական շահերուն նոյնպէս եւ ուրիշներու շահերուն։

Ան կ'օգնէ իր առաջնորդին եւ իր խմբապետին եւ կազմակերպութեան բոլոր կոչերուն կը պատասխանէ պատրաստակամ ողիով։

Զարախիօսութիւն չըներ, իր աշխատանքի մեծերուն դէմ, ըլլայ գործատէրին դէմ։

Կը պաշտպանէ իր ծնողքը եւ անոնց դէմ եղած անուանարկութիւններուն չի հանդուրժեր, կը պաշտպանէ նաեւ իր հայրենիքը, ու արիութիւնն ունի ամէն կերպով դէմ դնելու այն բոլոր արգելքներուն որ իրեն անհաւատարմութեան պատճառ կը գառնան։

Ուղղամտութիւնը իր առաջնորդն է, սկառտի մը մտքէն չարութիւն չ'անցնիր ու իրեն յանձնուած գործի մը մէջէն ապօրէն իւրացումներ ընելէ բացարձակապէս հեռու է։

4. — Սկառտը միշտ կ'օգնէ ուրիշներուն։ Ինչպէս որ հին ատեն ասպետները իրենց կարողութիւնները աըկարի մը արամագրութեան տակ կը գնէին, նոյնպէս պէտք է ընէ սկառտ մը իրմէ տկարի մը նկատմամբ։ Ան ամէն վայրկեան պէտք է պատրաստ ըլլայ մէկու մը կեանքը պատելու, օգնէ վիրաւորեալի մը, կատարելու

իր տնական պարտականութիւնները, ինչպէս նաև բարեգործ մը ընելու ամէն օր, լոիկ ու առանց իր ըրածին համար պարծենալու:

Սկառատի մը տալիք գլխաւոր ապացոյցներէն մինէ բարի գործը, ասիկա անոր համար տեսակ մը կրօնքէ: Ան կրնայ սկառատական ամենազեղեցիկ համազգեստը հազնիլ, կրել բոլոր տեսակի արհեստի եւ գիտութեանց նշանակները, գիտնալ սկառատական բոլոր գիտելիքները, բանակումի, անտառաձանաչութեան, ևայլն մասին բոլոր անհրաժեշտ ծանօթութիւնները ունենալ, բայց եւ այնպէս իրական սկառատ մը չըլլալ:

Բարի գործ ըսելով, սկառատ մը ամէն օր խեղդուելու վրայ եղող մէկու մը չի հանգիսկիր եւ կամ ասոր նման ծանրակշիռ պարագաներ ներկայացնող գէպքերու հանգիստաես չըլլալ եւ բարեբախտաբար, ուստի ան իր չուրջը պէտք է փնտոէ օգտակար ըլլալու առիթներ: Օրինակ, տունին մէջ ծնողքին գործերը մասամբ կատարելու պատրաստակամ ըլլալ, գարոցին մէջ՝ իրմէ նուազ նպաստաւորուած ընկերոջ մը գիրք եւ այլ իրեր փոխ տալ, փողոցին մէջ՝ անցորդի մը անհրաժեշտ ցուցմունքներ տալ, կոյրի մը, անդամալոյժի մը կամ ծերի մը օգնել փողոցներէն անցած պահուն, հեծելանիւի գործիքներ փոխ տալ մէկու մը որ պէտք ունի, եւ այս կարգի աննշան համարուած փոքր օգնութիւններ:

Աղքատներու գանձանակին մէջ մէկ քանի մանր գրամ նետել, նստարան հրամցնել աւելի տկար անձի մը, ծարաւ կենդանիի մը ջուր տալ, մայթին վրայէն պտուղի կեղեւները վար նետել՝ անցորդի մը սահիլ եւ իյնալը կանխելու համար:

Բայց բարի գործ մը իր իսկական նշանակութիւնը կ'ունենայ սկառատին համար երբ ան իր մատուցած փոքր

ծառայութեան վորսարէն նիւթական վարձատրութիւն  
չ'ընդունիր :

5.— Սկառտը բարեկամ է ամենուն եւ եղբայր ա-  
մէն ուրիշ սկառտի, առանց ըմկերական կարգի խտրու-  
թեան : Հնազանդելով միեւնոյն օրէնքներուն, սկառտ-  
ները կ'ըլլան եղբայրներ ո՛ր երկրին մէջ ալ ծնած ըլլան  
անոնք : Իւրաքանչիւր սկառտ իր սեփական հայրենիքին  
հաւատարիմ ըլլալով հանդերձ, կը ձգտի ստեղծելու  
փոխակարձ ճանաչողութեամբ միմեանց շահերու հան-  
դէպ հասկացողութեան եւ յարգանքի ոգի մը որուն շը-  
նորհիւ օր մը պատերազմները կը դառնան աւելորդ եւ  
մարդկութիւնը կ'ազատի մեծադոյն չարիքէ մը :

Սկառտ մը երբ ուրիշ սկառտի մը կը հանդիպի,  
պէտք է մօտենայ անոր եւ իր ծառայութիւնը առաջար-  
է ու օգնէ անոր որեւէ ձեւով եթէ հարկ ըլլայ : Սկառ-  
տը մեծութիւն ծախելու հիւանդութենէն զերծ է, ան  
հաւասարապէս եղբայր է հարուստ թէ աղքատ սկառ-  
տին :

Սկառտը բարեկամ է ամենուն, անոնց որ սկառտ  
չեն եւ կամ նոյնիսկ սկառտական կազմակերպութեան  
դէմ են, ու կը ջանայ իր վարքով տարհամոզել զիրենք :  
Ան բարեկամ է անոնց որ իր կրօնական կամ իմաստափ-  
րական եւ ընկերային ըմբռնումները չեն բաժներ ու ոչ  
մէկ խարութիւն կը դնէ մարդկային դասակարգերու մի-  
ջեւ, ինչպէս նաեւ հարուստին եւ աղքատին միջեւ, եւ  
ինքզինքը ուրիշներէն վեր դասելու մեծամասութիւնը  
չունի :

6.— Սկառտը բարեկիրք է : Ան քաղաքավար է բո-  
լորին հանդէպ, մասնաւորապէս կիներու, մանուկներու,  
ծերերու, տկարներու եւ անօգնականներու ու ատոր հա-  
մար ոչ մէկ նիւթական վարձատրութիւն կ'ակնկալէ :

Իր բոլոր խնդրանքները ինչպէս նաեւ հրահանգները կ'ընէ քաղաքավար լեզուով։ Խօսքի մէջ մտնելով ուրիշի մը խօսակցութիւնը չ'ընդհատեր, չի պարծենար։ Գիշերները փողոցի մէջ աղմուկ չի հաներ, ուրիշները խանգարող իրարանցումներ չի յարուցաներ, բազմութեան մէջ իր եղունգները մաքրելէ կը զգուշանայ։

Բազմութեան մէջ քալած ատեն չի հրմշտկեր, այլ կը ջանայ կարելի եղածին չափ ուրիշներու տեղ տալ եւ կամ չնեղել, իր տեղը կու տայ կնոջ մը կամ ծեր մէկու մը։

Սկառուտ մը, վերջապէս, պարտաւոր է ինքինքը կատարեալ եւ ճշմարիտ ակնուտական մը դարձնել ուրիշներու փոքր օգնութիւններ ընելով։

7.— Սկառուտը մաքուր հայերէն կը խօսի ամէն առ տեն եւ ամէն տեղ։ Պէտք է ըսել որ հայ սկառուտական կաղմակերպութեան դլիսաւոր նպատակը, գաղութներու մէջ, կը կայանայ պատանի սերունդին հայերէն սորվելու միջոցներուն մղում տալ. հետեւաբար սկառուտական դործունէութեան պահերուն ան պէտք է նախանձախինդիր ըլլայ միմիայն մաքուր հայերէն խօսելու առանց ոչ իսկ օտար բառ մը արտասանելու։ Ան պարտաւոր է իր չգիտցած բառը հարցնել իր խմբապետին կամ սկառուտ եղբայրներուն, եւ անմիջապէս ուղղել ինքնքը։ Ասիկա միակ միջոցն է իր բառերու պաշարը առելցնելու։

Ամէն սկառուտ պարտաւոր է նաեւ իր ուրիշ մէկ եղբօր արտասանած օտար բառը վերյիշեցնել ու անոր հայերէն բառը սորվեցնել, իսկ երբ ինքն ալ չի դիտեր, խմբապետին հարցնել։

Իւրաքանչիւր խմբապետի եւ առաջնորդի աչալըր-ջութեան եւ ճարպիկութեան չափանիշներէն մին է իր

խումբին կամ խմբակին տղոց մաքուր մայրենի լեզուով արտայայտուիլը : Խմբակներու բաժանումները կատարուած միջոցին պէտք է ուշադրութեան մասնաւոր առարկայ ընել որպէսպի իւրաքանչիւր խմբակ ունենայ իր հայերէնը սահուն խօսող սկառտները :

8.— Սկառտը անասունները կը պաշտպանէ եւ կը սիրէ : Սկառտը կենդանիներու բարեկամ է : Կը պաշտպանէ ամէն անվնաս կենդանի ու անպէտք տեղը ուեւէ ապրող էակ կեանքէ չի զրկեր ու մանաւանդ զանոնք չի վիրաւորեր, այլ կը հետաքրքրուի անոնցմով, զանոնք կը գիտէ, կ'ուսումնասիրէ անոնց բարքերուն եւ սովորութիւններուն կը ծանօթանայ ու ի հարկին կ'օգնէ :

Իր օրական բարի գործը, ինչպէս տեսանք, միմիայն մարդկային էակներու չի վերաբերիր, այլ կենդանիներու ալ : Փոսի մը կամ վտանգաւոր դիրքի մը մէջ ինկած կենդանի մը ազատել, թուչունները կերակրել ու անոնց համար բոյներ չինել, չուն մը խնամել կամ կառու մը ծեծէ ազատել, ընտանի կենդանիները չչարչարել, անոնց ջուր եւ կերակուր տալ, դէշ թափուած կամ սանձուած ձի մը իր նեղութենէն ազատել, ասոնք ալ բարի գործեր են :

Ով որ չի սիրեր կենդանիները ու զանոնք չի պաշտպաներ, իր նմաններուն հանդէպ ալ բարի եւ ազնիւ չի կրնար ըլլալ :

9.— Սկառտը միշտ գուարթ եւ խանդավառ է : Սկառտ մը ընաւ կախերես տեսնուելու չէ շարքերուն մէջ, ատով իր ներքին տակնասլը կը մատնէ եւ իր ընկերակիցներուն զանազան ենթադրութիւններ ընել կը մղէ, իրեն աննպաստ անշուշտ, ու կ'ազդէ նաեւ խումբին ընդհանուր տրամադրութեան վրայ : Ան պէտք է ըլլայ միշտ ժպտուն եւ զուարձախօս : Պայծառ դէմք և զուարժ

Խօսքեր, արեւու ճառագայթներու ազգեցութիւն ունին  
ուրիշներու վրայ:

Սկառւտը իր պետերուն եւ ծնողաց կը հնազանդի  
հաճոյակատարութեամբ եւ զուարթօրէն: Գործ մը ի-  
րեն յանձնուած պարագային չի քթմնջեր, փախուստ չի  
տար, այլ կը գործէ խանդավառ տրամադրութեամբ  
որ յաջողութեան մեծագոյն պայմաններէն մին է:

Ամենադժուարին պարագաներու մէջ սկառւտը պէտք  
է փնտուէ կացութեան ծիծաղելի կողմերը, խնդալու հա-  
մար, հաճելի կողմերը, որպէսզի զրկանք կամ տառա-  
պանք աւելի տանելի ըլլայ: Ան պէտք չէ երբեք իր համ-  
բերութիւնն ու պարագիւնը կորսնցնէ ու կոշտ ու կո-  
պիտ խօսքերով աջ ու ձախ վիրաւորանքներ թափէ ո-  
րոնց համար յետոյ անպայման պիտի զղջայ:

10.— Սկառւտը աշխատասէր եւ կորովի է: Ըլլայ  
արշաւի միջնցին, ըլլայ բանակումի մէջ եւ կամ այլուր  
տունէն զուրս սկառւտը ինքն է որ պիտի հոգայ իր պէտ-  
քերը, ան երբեմն ալ պարտաւոր է օգնել ընդհանուրին  
յատուկ աշխատութեանց, ան ըլլալու է հետեւաբար  
աշխատասէր, տունին մէջ, դպրոցին մէջ թէ բնութեան  
ծոցին մէջ:

Իր ժամանակը ամենագլխաւոր կերպով գործածե-  
լուն կերպը պէտք է գիտնայ, ըլլայ օգտակար ընկելով  
ինքինքը, ըլլայ սորպելով, ուսումնասիրելով այն ամէն  
բաները որոնցմով կը հետաքրքրուի եւ որոնք կապ ու-  
նին իր ապագայ յաջողութիւններուն հետ:

Ան իր աշխատութեան ընթացքին անտարակոյս կը  
հանդիպի զանազան գժուարութեանց որոնց յաղթելու  
համար անհրաժեշտ է ճիգ եւ կորով, հոն ուր ան կորով  
չի գներ, իր գործը կը տնտնայ եւ արդիւնքը կ'ըլլայ  
միջակ եւ նոյնիսկ թոյլ:

11.— Սկառւտը տնտեսող է: Սկառւտը ոչ մէկ ա-

ուարկայ չի փճացներ : Ան խնամքոտ կը վերաբերի իր եւ ուրիշներու ոսնեցածներուն հետ եւ զանոնք կը գործածէ լաւագոյն կերպով : Իր գոյքերը կը յարդարէ Խընամքով, չկարսնցնելու համար զանոնք :

Կ'աշխատի խղճմտօրէն, հաւատարմութեամբ, ու մսխող չէ : Իր չահած դրամը կը խնայէ, նիւթապէս անկախ ըլլալ կարենալու համար, եւ սակայն առատաձեւն է չքաւորներու եւ արժանաւոր գործերու հանդէպ :

Ան կ'աշխատի վճարուելու համար, բայց բարեկըրթութեան մը եւ բարի գործի մը համար ոչինչ կ'ակընկալէ :

12.— Սկառուտը մահուր է մարմնով, մտածումով, խօսեով եւ գործով : Սկառուտը իր մարմինը կը պահէ մաքուր, առողջ եւ զօրաւոր ըլլալու համար, ան կը հագուի մաքրութեամբ, կը լուացուի խնամքով, եւ առ հասարակ ջուրէն չի վախնար :

Ան մաքուր է իր նկարագրով, չի լրտեսեր, չի բամբասեր, չի զբարսեր, չի ստեր եւ չար գործքերէ հեռուէ : Աղտոտ ընկերներէ եւ աղտոտ խօսակցութիւններէ կը խուսափի, ու փոխանակ չարէն փորձուելու եւ տարուելու՝ իր սեփական ճիգերով կը դիմակալէ զանոնք, կը յաղթէ եւ կ'ըլլայ զօրաւոր անհատ մը :

Սկառուտ մը փողոցէն անցած պահուն անձի մը կամ կենդանիի մը վնաս հասցնելու եւ զուարձանալու գիտաւորութեամբ անմիտ խաղեր չի մտածեր : Մոլորուած մէկու մը սխալ ճամբայ ցոյց տալով ու անոր յոգնութիւն պատճառելով չի զուարձանար :

Իր ընկերակիցներու, ուսուցիչներու եւ սկառուտերուն նկատմամբ վրէժինդրական մտածումներ չւ անուցաներ :

Ամէն պատանի կը հանդիպի զանազան մոլութիւն-

ներու եւ գէշ օրինակներու, տկարները կը տարուին անոնցմէ, իսկ զօրաւորները կը դիմաղրեն եւ կը յաղթեն, ասոնք պատրաստ են աւելի մեծ դիւրութեամբ չահելու կեանքի յաղթանակը:

Դաւանանքի այս յօդուածը կը խտացնէ իր մէջ ասպետական ոգին եւ գործելակերպը ու ամէն բանէ աւելի ասոնք են սկառուտի մը մտասեւեռումին առարկաները:

Այսպէս զինուած ան պիտի քալէ ճակատաբաց եւ զուարթ, մաքուր սրտով, առողջ մարմնով կեանքի ճամբան իւր երջանիկ:

### ՆՇԱՆԱԲԱՆ ԵՒ ՆՇԱՆԱԿ

Հ. Մ. Բ. Մ. Ի սկառուտին նշանաբանն է «Բարձրացի'ր, Բարձրացուր»: Սկառուտը իր նշանաբանը կը կրէ իր գլխարկին եւ գոտիին նշանակին վրայ: Նշանակը մետաղեայ է եւ կը ներկայացնէ «Արարատեան երկու Մասիսները, Արաքսը իրենց փէշերուն, չուրջը բարձրացիր բարձրացուր բառերով»:

Անոր մէջ հայ սկառուտը կը տեսնէ իր մաքին, հոգւոյն եւ մարմնոյն տիպարը ու կը ձգտի արիօրէն բարձրանալ դէպի իր ազնիւ իտուալը եւ չանալ վճռական կամքով, անկեղծ նկարագրով, ուղղամիտ նուիրումով հոն բարձրացնել այն ընկերութիւնը որուն ինք կը պատկանի:

Արարատեան Մասիսը կը ներկայացնէ մեր ազգային իտէալին վեհութիւնն ու անմահութիւնը, ան կը ներկայանայ որպէս հայ ոգիին պատարարը ու անոր կը սեւեռին աչքերը այն բոլոր Հայերուն որոնք ցրուած են ծագէ ի ծագ: Ան կը ներկայացնէ անպարտելին ու անկորնչելին, որ ըստ Վահան Զերապի անմահ բացարութեան, «չմեղդուեցաւ ջրերով, չպիտի խեղդուի եւ ա-

րիւնով» :

Միշագգային սկառտական նշանակիր համար առհաս-  
սարակ ընդունուած է շուշանածաղիկը, որուն գործա-  
ծութիւնը կու գայ շատ հին ժամանակներէ ու ոչ մէկ  
կապ ունի թաղաւորական նշան մը եղած ըլլալու հանգա-  
մանքին հետ :

Շուշանածաղիկը ծովագնացութեան մէջ, կողմնա-  
ցոյցերու վրայ հիւսիսը ցուցնող նշանն է եւ ծովու վը-  
րայ նաւարկութեան չափ հնութիւն ունի անոր գործա-  
ծութիւնը : Զինացիք Ք. Ա. 2634ին զայն գործածած  
ըլլալնին կը յիշենք որ Մարգօ Փօլօի կողմէ կողմնացոյ-  
ցին հետ միասին Եւրոպա ներմուծուած է :

Սկառտական գործածութեան մէջ իւրաքանչիւր  
ազգ զայն ընդունած է բարեփոխելով եւ փոքր յաւելում-  
ներով, եւ այսպէսով ան դարձած է նշանը միջաղկա-  
յին սկառտական եղբայրակցութեան, բաերկամութեան  
եւ պարտաճանաչ քաղաքացիութեան :

Շուշանածաղիկի երեք ծայրերը կը մատնանշեն  
սկառտի խոստումին երեք յօդուածները :

Մեր շուշանածաղիկը կը գործածուի որպէս առա-  
ջին կարգի սկառտի նշանակ եւ խմբապետի գլխարկի  
վրայի նշանակին, ինչպէս պիտի տեսնենք :



### Բ Ա Ր Ե Ւ Ը

Սկառտը կը բարեւէ աջ ձեռքին ափը դէպի դուրս  
դարձած, մէջտեղի երեք մատները բարձր վեր, որոնց  
առջեւ կը ծալլէ բթամատին ծայրը ձկոյթին վրայ ծած-  
կելով : Բարձրացած երեք մատները (պատկեր 1) կը յի-  
շեցնեն սկառտի խոստումին երեք հատուածները, իսկ  
ձկոյթին փոքր մատին վրայ դարձած ըլլալը կը յիշեցնէ .

թէ գօրաւորը պարտաւոր է պաշտպանել տկարը:

Սկառտը իր պետերը կամ ծանօթ սպաները կը բարեւէ ձեռքը վերեւը բացատրուած դիրքին մէջ բարձրացնելով մինչեւ ճակատը, որուն այս վերջինները կը պատասխանեն նոյն ձեւով կամ աղատ բարեւով, գլխարկ դրած պարագային ձեռքը պարտի տանիլ գլխարկի ծայրին որուն պէտք է դպչէ ձեռքը (պատկեր 2): Նախաբաղուկը բազուկին հետ կը կազմէ 4օ աստիճան անկիւնմը, բազուկը ըլլալով հորիզոնական դիրքի մէջ:

Իր ընկերներուն կը բարեւէ նոյն ձեւով, միայն թէ ձեռքը այս անդամ կը բարձրանայ մինչեւ ուս. իր բարեւը կը փոխադարձուի նոյն ձեւով: Այս ձեւին կ'ըսուի կէս-բարեւ: (Պատկեր 3):

Բարեւի զանազան կերպերը



Սկառտական բարեւը կը տրուի աջ ձեռքով: Բարեւելու համար սկառտ մը պէտք է դիտնայ պատշաճօրէն ներկայանալու ձեւը ու յետոյ միայն պիտի բարեւէ: Աշխարհի բոլոր սկառտները նոյն ձեւով կը բարեւեն

Բարեւ տալ երբեք նուաստութիւն չէ, այլ պատիւմը: Բարեւը պէտք է ըլլայ խրոխտ շարժուձեւով մը,

գլուխը վեր ցցած եւ բարեւ տալիք անձին նայելով չեշ-  
տակի :

Իր պետին ներկայանալու ատեն, սկառւտ մը պէտք  
է երեք քայլ հեռու կանգ առնէ, կրունկները միացնէ  
եւ բարեւ տայ կուրծքը եւ մարմինը ուղիղ եւ պետին  
դէմքին ուղղելով նայուածքը :

Քալած ժամանակը բարեւը տալու է բարեւելիք ան-  
ձէն կամ խումբէն չորս քայլ հեռու գտնուած պահուն  
եւ բարեւելէ դադրելու է անցնելէ վերջ :

Մէկզմէկու հանգիպած պահուն, առաջին տեսնո-  
ղը կը բարեւէ, ինչ կարգի կամ աստիճանի տէր ալ ե-  
ղած ըլլայ :

Լման բարեւ պէտք է տալ՝ ազգային դրօշին, ազգա-  
յին երգի պահուն, ինչպէս նաեւ յուղարկաւորութեան  
թափօրին :

Գաւազանով եւ կեցած ատեն բարեւը կը տրուի  
պատկեր 4ի վրայ ցոյց տրուած կերպով, իսկ քալելու  
պահուն պատկեր 5ի համաձայն : Բարեւի ատեն աչքերը,  
հետեւաբար դլուխը միշտ պէտք է դարձնել բարեւելիք  
անձին կողմը :

Դրօշի պարզումի ժամանակ, սկառւտները կը բարե-  
ւեն ձեռքերնին դլամարկի ծայրէն բարձրացնելով, իսկ  
դրօշը վար առնելու ժամանակ, աջ թեւը դրօշի կայմին  
ուղղութեամբ բարձրացուցած, որու ընթացքին աչքե-  
րը կը հետեւին դրօշի շարժումներուն : (Պատկեր 6) :

Կեցած ժամանակ բարեւ տալու ատեն պէտք է առ-  
նել միշտ պատրաստ դիրք :

Հին ժամանակները երբ մարդիկ սովոր էին միշտ  
զէնքով պտտիլ, իրարու հանգիպած պարազային իրբեւ  
բարեւ եւ բարեկամական նշան աջ ձեռքերնին վեր կը  
հանէին, ինչ որ կը նշանակէր թէ ձեռքերնին դէնք չեն  
կրեր, հետեւաբար բարեկամական էր հանդիպումնին ..

այդպէս էր նաեւ երբ անոնք հանդիպէին տղու մը կամ  
անպաշտպան կնոջ մը : Մինչդեռ գերիները եւ ստրուկ-  
ները զէնք կրելու իրաւունք չունենալով, աղատ մարդոց  
առջեւէն կ'անցնէին առանց որեւէ նշանի :



### ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՆՇԱՆ ԿԱՄ ԶԵՌՔԻ ՍԵՂՄՈՒՄ

Սկառւութը իր եղբայր ուրիշ սկառւաի մը ձախ ձեռ-  
քը կը սեղմէ, մէջտեղի երեք մատները երկարելով, ո-  
րոնք կը յիշեցնեն միշտ խոստումի յօդուածները, բթա-  
մատը զոցելով եւ ճկոյթը ճկոյթին մէջ անցընելով, ո-  
րոնցմով ան կը սեղմէ միւս մատները :

Զախ ձեռքը սրտին աւելի մօտ ըլլալուն, իրարու  
ձախ ձեռք սեղմելով սկառւաները իրենց սրտերուն մօ-  
տիկ ըլլալը կը յիշեցնեն :



### ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ

Սկառւաները իրենց ցոյց տուած ընդունակութեանց  
համաձայն կամ չնորհիւ իրենց աշխատասիրութեան,  
կլնան հինգ կարգերէ անցնիլ :

Ա. — Նորընծայ սկառւաներ, որոնք իրենց գլխար-  
կին եւ գօտիին վրայ կը կրեն «Բարձրացիր, Բարձրա-  
ցուր»ով նշանակները :

Բ. — Բ. կարգի սկառւաներ, որոնք իրը նշան ձախ  
թեւի նախաբազուկին մէջտեղը կը կրեն արծուի թեւեր  
«Բարձրացիր, Բարձրացուր» վերտառութեամբ :

Գ. — Ա. կարգի սկառւաներ, որոնք Բ. կարգի նշա-  
նին վրայ կը կրեն Շուշանածաղիկ մը, մէջտեղը Արա-  
րատ լեռները քանդակուած :

Դ. — Վեհայեալ սկառւտներ : Իբր նշան կը կրեն աջ ուսէն անցուած կանաչ հիւսուած ժապաւէն մը՝ (քոնտոնի) որուն երկու ծոպերը կը կցուին աջ գրապանին վըրայ :

Ե. — Արարատեան սկառւտներ : Իբր նշան կը կրեն աջ ուսէն անցուած կանաչ եւ դեղին հիւսուած ժապաւէն մը :



### ՍԿԱՌԻՑԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

1. — Փոխ-Առաջնորդ՝

Կը կրէ ճերմակ երիդ մը իր ճախ գրապանին վրայ,  
15 սանթիմէթթ երկայնութեամք, վերէն վար :

2. — Առաջնորդ՝

Կը կրէ երկու ճերմակ երիդ, նոյն գրապանին վրայ,  
նոյն երկայնութեամք եւ դիրքով :

3. — Վարիչ Առաջնորդ՝

Երեք ճերմակ երիդ սւնի եւ կը պահէ իր նախակին  
խմբակի գոյները :

4. — Փոխ-Խմբապետ՝

Կը կրէ չորս կարմիր երիդ իր ճախ սւսին վրայ,  
գլխակին ճախ կողմը կարմիր փետուր մը կարմիր  
ասուի վրայ . առաջին կարգի նշանակ, պղինձէ շըր-  
ջանակի մը մէջ : Կարմիր փողկապ, գորշ գուլպայ  
եւ կարմիր սուլիչի կապ :

5. — Խմբապետ՝

Կը կրէ չորս կանաչ երիդ, կանաչ փետուր, Ա. կար-

գի արծաթեայ նշանակ, կանաչ փողկապ եւ կանաչ  
կապ սուլիչի: Գորչ գոյն գուլպայ:

6.—Աւագ Խմբապետ՝

Կը կրէ չորս ճերմակ փետուր, Ա. կարգի արծաթ-  
եայ նշանակ, կանաչ փողկապ եւ կանաչ կապ սու-  
լիչի: Գորչ գոյն գուլպայ:

7.—Շրջանային Փոխ-Խմբապետ՝

Կը կրէ չորս կապոյտ երիդ, կապոյտ փետուր, Ա.  
կարգի արծաթեայ նշանակ, կապոյտ փողկապ եւ  
կապոյտ կապ սուլիչի: Գորչ գոյն գուլպայ:

8.—Շրջանային Խմբապետ՝

Կը կրէ չորս մանիշակապոյն երիդ, մանիշակապոյն  
փետուր, Ա. կարգի արծաթեայ նշանակ, նոյն գոյ-  
նով փողկապ և սուլիչի կապ: Գորչ գոյն գուլպայ:

9.—Ազգային Պետ՝

Կը կրէ կանաչ եւ դեղին չորս երիդ (երկուական),  
դեղին փետուր, Ա. կարգի ոսկեգոյն նշանակով:



ՍԿՈՒԾԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ

Հ. Մ. Լ. Մ. ի սկառւական պաշտօնական տարա-  
զը կը բաղկանայ հետեւեալներէն՝

1.—Լայն եղրով գլխարկ (պօէու) խաքի գոյնով,  
վրան կաշի մը եւ ճակտէն «Բարձրացիր, Բարձրացուր»  
նշանակը (1): (Տես պատկեր Էջ 131):

2.—Խաքի կերպասէ բուրդէ շապիկ, ուսնոցներով,  
կուրծքին երկու կողմերը մէյ մէկ գրպանով: Թեւերը  
վեր ծալլուած:

3.—Կապոյտ գոյնով կարճ տափառ, ծունկէն վեր,  
շիտակ եւ լայն:

4.— Գոյց կապոյտ գոյնով գուլպայ, կանաչ եղրով, եւ կանաչ ծնրակապերով, մինչեւ ծունկի տակը բարձրացող :

5.— Փողկապ, իւրաքանչիւր խմբակի յատուկ գոյնով (12) : Ծայրը հանդոյց մը որ կը կոչուի բարի գործի հանդոյց (8) եւ օղակ մը (11) :

6.— Կօշիկ, երկար, նա-  
խընտրելի է բնական գոյնով  
մորթէ շինուած :

7.— Կաշիկ դօմի, կեղրո-  
նը՝ «Բարձրացիր, Բարձրա-  
ցուր» նշանակով, աջ եւ ձախ  
կողմերը օղակներ, երկու կե-  
ռեր, ջրաման, դանակ, եւայլն  
առարկաներ կախելու համար :


8.— Ուսի երիզներ (3),  
ձախ ուսին կախուած 20 սան-  
թիմէթր երկայնութեամբ չորս  
ծալք : Երիզները կ'ըլլան զա-  
նազան գոյներով, իւրաքան-  
չիւր խմբակի սկառուտներուն  
յատուկ :

9.— Սուլիչ մը, կապով  
մը վկին կախուած եւ փողկա-  
պին փաթթուած, ձախ դրապա-  
նին մէջ դրուած (9) :

10.— Պայուսակ մը կտա-  
ւէ, անձրեւին եւ ջուրին անթափանց, Ալպեան պայու-  
սակի ձեւով :

11.— Զախ դրապանին վրայ, սկառուտական շարքերուն  
մէջ դտնուած տարիներու թիւը ցոյց տուող աստղանի-  
շեր (2) կանաչ ասուի վրայ հաստատուած եւ շապի-

Ակառիական տարապ



կին կարուած : Աստղերը կ'ըլլան երկու գոյն՝ ճերմակ  
եւ ոսկեգոյն, մէկ ճերմակ աստղ իւրաքանչիւր տար-  
ուան համար, մէկ ոսկեգոյն՝ հինգ տարուան համար,  
վրան 5 դրուած, կամ տասը տարուան համար, վրան 10  
դրուած, նոյնպէս ոսկեգոյն :

12.— Մասնագիտական նշաններ (Եացը) աջ թեւին  
վրայ (10) նախաբազուկին վրայ շարուած, միմիայն  
կարմիր խաչի նշանը երկու թեւերուն վրայ կարուած :  
6 կամ 12 մասնագիտական նշան ունեցողը կը ստանայ  
վկայական մը եւ կ'ունենայ յատուկ նշան մը (4) :

13.— Բ. կարգի նշանակ, եթէ քննութիւնը յաջողու-  
թեամբ անցուցած է : (5)

14.— Ա. կարգի նշանակ, երբ կրցած է արժանա-  
նալ : (6)

15.— Առաջնորդ ըլլալու պարագային, ձախ գրպա-  
նին վրայ երկու ճերմակ երիկներ (7), դեր-առաջնոր-  
դին համար՝ մէկ, իսկ վարիչ առաջնորդի համար՝ երեք :

16.— Գաւազան, 160 սանթիմէթը երկայնութեամբ  
եւ 3 սանթիմէթը տրամագիծով, ամբողջ երկայնքին  
ութ մասի բաժնուած, իւրաքանչիւրը 20ական սանթի-  
մէթը, վերի ծայրէն հինգ սանթիմէթը վար ծակ մը, եւ  
վերէն հաշուելով մինչեւ երկու բաժանում, աստիճա-  
նաւորուած տէսիմէթրով, կէս տէսիմէթրով եւ սանթի-  
մէթրով :

Գաւազանին գլուխը կրնայ քանդակուիլ իմբակի  
Տոտեմին գլուխը եւ կամ անձնական Տոտեմ :

ԿԱՐԴԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. — ՍՈՒԼԻՇՈՎԸ ՀՐԱՄԱՆԵՐ

Սկառուտական կեանքի հրապոյըներէն մին է կարգապահութիւնը իր բոլոր ձեւերուն մէջ, անհատաբար թէ խմբովին :

Տրուած ըլլալով որ սկառուտութիւնը բացօթեայ եւ շարժուն կեանք կը նշանակէ, բնական է որ կան պարագաներ երբ սկառուտները խաղերու ընթացքին իթարմէ կրնան բաւական հեռացած ըլլալ ու զանոնք ի մի հաւաքելու համար առաջնորդը կամ խմբապետը կը դիմեն սուլիչի կամ փողի օգնութեան :

Սկառուտները պէտք է անմիջապէս պատասխանեն սուլիչի հրամաններուն ամէն դործ ձգելով։ Առաջնորդը իր խմբակի սկառուտները հաւաքելու համար նախ կը սուլիչ հաւաքումի սուլիչը ու ապա իր խմբակի կենդանիին ձայնովը՝ վաղելով դանոնք կ'առաջնորդէ հաւաքման վայրը։

Սուլիչով տրուելիք դիմաւոր հրամաններն են՝

1. — Ռւշադրութիւն կամ լոռութիւն. ————— Երկար սուլոց մը։

2. — Հաւաքում կամ շարքի . . . . .  
Քնդհատ ընդհատ։

3. — Ցրում, տարածուեցէք, շարունակեցէք յառաջանալ ————— Զորս փոքր տեւողութեամբ սուլոցներ։

4. — Առաջնորդները հրաւիրել . . . —

5. — Խմբապետները հրաւիրել ————— .

6. — Ռւշադրութիւն, վտանդ կայ, կամ վտանդի սուլիչ . . . . —

7. — Վրաններու տակ կամ քունի պատրաստութիւն  
— — (փողով) : (Փող չգտնուելու պարագային միայն  
ոռուիչով) :

8. — Լոյսերը մարել — — — (փողով) :

9. — Զարթում — . . . — . . . — . . . (փողով) :

10. — Պատրաստ — . կամ կաց (քալով խումբի մը) :

11. — Ուշադրութիւն — . Պատրաստ . Խումբ  
կաց — . (քալով խումբի մը) :



Բ. — ՀՐԱՄԱՆԵՐԻ ԶԵՌՔՈՎ, ԳԱԽԱԶԱՆՈՎ,  
ԿԱՄ ԴՐՕՇԱԿՈՎ

1. — Առարկայ մը կորսուած է, սկառուտ մը կը զըր-  
կուի զայն վնասուելու: Երբ կը գանէ, դետնէն ափ մը  
հող կամ փոշի կամ երեւալիք նիւթ մը օդը կը նետէ,  
որ կը նշանակէ՝ «Փատայ»:

2. — «Գանուած տեղերնիդ կեցէք»: Ափը դէմքին  
դարձած, ձեռքը աջ ձախ շարժել:

3. — «Յառաջանալ, տարածուիլ»: Զեռքը կամ զա-  
ւազանը վեր բարձրացնելով դանդաղօրէն աջ եւ ձախ  
շարժել:

4. — «Վաղէ», «Ճուտ»: Ափը գոց, ձեռքը վերէն  
վար շատ չուտ շարժել, կամ դրօշակը վերէն վար տ-  
րագ շարժել:

5. — «Հաւաքում»: Զեռքը կամ դաւազանը վեր բար-  
ձրացնելով ձախ ու աջ արագօրէն շարժել:

6. — «Այդ ուղղութեամբ գնա»: Զեռքը կամ դաւա-  
զանը անշարժ փափաքուած ուղղութեամբ բռնել:

7. — Զեռքին ամիը դէպի դուրս կամ դաւազանը ան-  
շարժ վեր բռնած՝ «Կա'ց»:

8.— «Ե'տ գնա»: Զեռքը գլխուն վրայ բարձրացնելով լըջանակ դժել:

4.— «Գետինը պառկէ՛»: Ափերը վար դարձած, երկու նախարազուկները ծանրօրէն դէպի վար եւ վեր շարժել, ափերը գլուխի բարձրութենէն վեր չելլելու պայմանաւ:

10.— «Թշնամի չկայ» կամ «Վախնալիք քան չկայ»: Գաւազանը կամ դրօշակը կամ ձեռքը ուղղահայեաց գըլխուն վրայ բռնել:

11.— «Հեռուները թշնամի կայ»: Գաւազանը երկու ձեռքով վեր եւ վար դանդաղօրէն շարժել:

612.— «Մօտերը թշնամի կ'երեւայ»: Գաւազանը երկու ձեռքով բռնած՝ վեր վար արագօրէն շարժել:

13.— «Ո՛չ», «Հոդ չէ», «նորէն սկսեցէք»: Զեռքը շատ մը անդամներ աջ եւ ձախ շարժել, կամ դրօշակը հորիզոնական շարժել:

14.— «Մէկ քանի թշնամիներ կը տեսնուին»: Գաւազանը երկու ձեռքով հորիզոնական դիրքով գլխուն վըրայ բռնել:


15.— Երբ հեռուն գտնուող սկառւտի մը հրահանդ կը տրուի պուալով, որքան ատեն որ այս վերջինը կը լսէ, ձեռքը գլխուն բարձրութեամբ վեր կը բռնէ. Երբ դադրի լսելէ, ձեռքը վար կ'առնէ. այդ պարագային կամ աւելի բարձր պուալու է եւ կամ հրահանդ տալու է որ սկառւտը մօտենայ:

Գ. Ա. ՄԱՐԶԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ

1. Շաբք  
2. Պատրաստ  
3. Հանդիսատ  
4. Աջէն ուղղութիւն ա'ռ  
5. Դէմքերը ա'ռա'ջ  
6. Աջէն թիւ տո'ւր  
7. 15ն 2 թիւ տո'ւր  
8. Զա'խ դա'րձ  
9. Ա'ջ դա'րձ  
10. 15ն 4 թիւ տո'ւր  
11. Աջէն թիւ տո'ւր  
12. Ե'տ դարձ  
13. Մի' շաբք  
14. Ե'րկ շաբք  
15. Զո'րս շա'րք (աջէն  
կամ ձախէն)  
16. Տեղ քա'յլ, օ'ն  
17. Քայլ առա'ջ, օ'ն  
18. Ե'տ կա'յ  
19. Խո'ւմք կա'յ  
20. Տեղ վա'յք, օ'ն  
21. Խումք ձա'խ դա'րձ  
22. Խումք ա'ջ դա'րձ  
23. Վազք յառա'ջ, օ'ն  
24. Զախ շրջան, քայլ  
յառա'ջ, օ'ն  
25. Աջ շրջան, օ'ն, յառա'ջ  
26. Ետ քա'յլ, օ'ն  
27. Պատուի' ա'ռ (բարեւ)  
28. Խմբակներով ձախ  
շրջան, օ'ն, յառա'ջ  
29. Խմբակներով աջ  
շրջան, օ'ն, յառա'ջ  
30. Խմբակներով ձակատ,  
օ'ն, յառա'ջ  
31. Մի' շաբքի վրայ  
ձա'խ դա'րձ  
32. Մի' շաբքի վրայ  
ա'ջ դա'րձ  
33. Ութ շա'րք, օ'ն  
(Աջէն կամ ձախէն)  
34. Պա'ռկի'ր  
35. Ե'լի'ր  
36. Ծո'ւնկ չո'ք  
37. (Քայլու ատեն շաբքերու վերածել)  
Մի' շա'րք, օ'ն, Երկ շա'րք, օ'ն, Զորս շա'րք, օ'ն,  
Ութ շա'րք, օ'ն:



Դ. — ՀԱԽԱՔՈՒՄԻ ՆՇԱՆՆԵՐ



Սկառտական բմբակները, խումբերը պէտք է անձայն եւ ամենաարագ կերպով հաւաքուիլ կարենան, առանց ուշադրութիւնզրաւելու:

Ուստի, ամէն սկսուս պարտի գիտնալ թեւերու միջոցաւ տրուելիք նշաները, յաճախ խմբապետը կը սուլէ, նախ, ուշադրութիւն հրաւիրելու համար, ու ապա թեւերով կու տայ պառչած նշաններ, դորս կը պահէ մինչեւ հրամանի գործարութիւնը:

1.- Պայտաձեւ շարք: Հրամանը տուղը թեւերը կը բանայ հովահարի նման, այն է՝ աջակողմէն մին դէպի ձախ, միւսը դէպի աջ տարածելով: (Պատկեր 1):

2.- Համակեդրոն կամ աստղաձեւ շարք: Թեւերը գլխուն վրայ վեր բարձրացնել լատիներէն **V** դրին ձեւը տալով: (Պատկեր 2):

3.- Մէկ գծի վրայ շարք: Թեւերը հորիզոնական գովլնտի տարածել: (Պատկեր 3):

4.- Խմբակներով երկայնքին շարք, առաջորդները առջեւը կանգնած, սկառուտները ետեւ ետեւի: Զախ թեւը միայն վեր բարձրացնել: (Պատկեր 4):


5.- Խմբակներով սեղմ շարք: Դէմքերը դէպի պետը, խմբակները ետեւ ետեւի եւ սեղմ, 2էն 3 քայլ իւրարմէ հեռու: Թեւերը կուրծքին վրայ ծալել, նախարազուկը գրեթէ կուրծքին կպած: (Պատկեր 5):

6.- Խմբակներով լայն շարք: Նոյն ձետվ շարուիլ, բայց այս անդամ խմբակներու հեռաւորութիւնը 5 քայլի վրայ պահել: Թեւերը գովլնտի բանալվ՝ մարմինին հետ լատիներէն **W** դրին ձեւը տալ: (Պատկեր 6):

### ՆՈՐԾՆԾԱՅԻ ՀԱՆԳՈՅՑՆԵՐ

Հանգոյց շինելը սկառուտի մը ամնէն տարրական դիտելիքներէն մին է. սկառուտական ինուական աշխատանքներու համար քանի մը կործածուկան կապեր կան որոնց վարժ պէտք է ըլլալ: Բանակմի ատեն կապերու կործածութիւնը ամէն վայրկեաի պահանջ մըն է, խմբակին համար պատսպարան կամ իւղակ շինելու համար, խումբին խոհանոցին համար, կամուրջ մը կամ սանդուխ մը շինելու ատեն:

Կապերը պէտք է շինել արաւեւ չատ լաւ. յաճախ մարդկային կեանքեր կախում ուին կապի մը լաւ կամ պէշ շինուելէն:



Լաւ կապեր շնորհու համար պէտք է յաճախակի վարժութիւն, պէտք շինել արագ եւ մութին մէջ, նոյն պէս ձեռքբը կոնակին տարած վիճակի մէջ:

Լաւ շնորհած կար մը կ'ըլլայ դիմացկուն եւ դիւրին ալ կը քակուի. գէշ չնորհած կապը գործածութեան ատեն տեղի կու տայ, բայց ձեռքով քակելու ատեն աւելի դժուարութեան կը մադնէ քակողը եւ իրար կը խառնուի:

Սորվելու ատեն ընտելու է հաստ կապեր:

Նորընծայէ մը պահանջուած կապերը հետեւեալներն են: Թիւով վեց:

1. — Անուորդ կապ (ուօս de Cabestan) : Բնդէահն-ըապէս նաւազներ կը գործածեն զայն . պարանը անուորդին վրայ անցընել եւ անուորդին շարժման մէջ գրուելով նաւը հաստատ կայանի մը մօտեցնելու համար : Սկառաներ այս կապը կը գործածեն երբ պարանի մը ծայրը անփոփոխ բացուածքով օղակ մը ձեւացնելու պէտքը զգան, օղակի մը կամ կեռի մը անցընելու համար :

2. — Օղակ կապ (ուօս droit) : Երկու հաւասար հաստութեամբ պարաններ իրարու հետ հաստատուն կերպով կապելու համար՝ սովորաբար ժողովուրդին կողմէ կոյր կապ կոչուած հանդոյցը :

3. — Զուլիհակ կապ (ուօս de Tisserand) : Երկու անհաւասար հաստութեամբ պարաններ իրսրու կապելու համար կը գործածուի :

4. — Գերան կապ (ուօս de Batelier) : Նաւաստիններ յաճախ կը գործածեն զայն նաւը կայանի մը մօտ կեցընելու համար : Սկառաները այս կապին պէտք կ'ունենան պարան մը պրկուած վիճակով ծառի մը կամ գերանի մը չուրջ հաստատելու համար :

5. — Ջկնորս կապ : Կարթ պատրաստելու կը գործածուի :

6. — Ամփոփ կապ : Երկար պարան մը առանց կտրելու կարճեցնելու համար : Մասնբորապէս վրաններու շինութեան ատեն երկար կապերը ամփոփ պահելու համար կը գործածուի :

Կապերու պատկերները տեսնել էջ 139) :

ՆՈՐԸՆԾԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

Ինչպէս կապերը, նոյնպէս ալ հետախուզական նլցանները սկառուտի մը անհրաժեշտ դիտելիքներն են և չափաղանց հետաքրքրական. արդարեւ, հետքերու հետեւիլը դիւրին ձեռք ձգուելիքներէն չէ եւ կը պահանջէ ուշադիր եւ դիտող միտք եւ մեծ համբերութիւն:

Արշաւներու, բանակումներու, անտառը ճանչնալու համար կատարուելիք պտոյտներու ատեն, խաղերու ընթացքին, երբ սկառուտները քանի մը խումբերու կը բաժնուին, այս նշանները պէտք է գործածեն անպայման կերպով, կորուստի կամ ժամավաճառութեան առաջքը առնելու համար:

Հետախուզական նշանները կը դրուին ճամբռու աջեղերքներուն վրայ եւ հետեւող խումբերուն կամ սկառուտին ճամբայ ցոյց տալու կը ծառային: Այս նշանները պէտք է դրուին այնպէս մը որ զանոնք փնտռելու համար գնացքը գանդաղեցներու հարկ չտեսնուի: Հետեւաբար պէտք է ըլլան դիւրաւ տեսանելի եւ հասկնալի:

Խմբապետները պէտք է շատ յաճախ խաղեր կազմակերպեն, որոնց նպատակն ըլլայ տղաքը հետախուզական նշաններուն վերժեցնել:

Նշանները կարելի է գծել գետնի վրայ կամ պատի վրայ, սկառուտական գաւազանի սուր երկաթեայ ծայրովը կամ զմելիովը: Ծառերու վրայ գծել կաւիճով, եւ ոչ թէ զմելիով:

Գիշեր ատեն կամ անտառի մէջ, փոխանակ գետինը գիծեր քաշելու, պէտք է տեսանելի գոյնով եւ հողի վլրայ ցցուն առարկաներ գործածել, քարեր, ծառի ճիւղեր, խոտի խուրձեր, դրուած միշտ պայմանադրական ձեւերով: (Տես ոլատկերներ Բ. կարգի մասին մէջ):

Նշանները դնող սկառւտը պարտի ստորագրել, նշանին տակը կամ քովը գծելով իր խմբակը ներկայացնող կենդանին գլուխը անոր աջ կողմը իր պատկանած մասնաձիւղին թիւը լատինական թուանշանով (կամ խումբին թիւը) եւ կենդանիի գլուխուն ձախ կողմն ալ՝ սովորական թուանշանով խմբակին մէջ իր ունեցած թիւը, իսկ տակը՝ Հ. Մ. Բ. Մ. :

Հետեւող սկառւտը կամ խումբը, նշանին տեղեկանալէ յետոյ, զայն կը չնջէ, եթէ ինքը անկէ օգտուելու սահմանուածներն վերջինն է:

Պատկերի կարգով նորընծայի վեց հետախուզական նշաններն են՝ (տես էջ 139) .

Ա.՝ Գծուած սլաք մը ցոյց կու տայ հետեւելիք ճամբան:

Բ.՝ Ուղղանկիւն քառանկիւնի մը կարճ կողմին վը-րայ աւելցուած սլաքը ցոյց կու տայ թէ սլաքն երկուերեք մէթր հեռու նամակ մը կայ պահուած:

Գ.՝ Զիրար կտրող գիծերը ցոյց կու տան թէ ճամբան անկէ, անանցանելի:

Դ.՝ Մէջտեղը կէտով շրջանակ մը կը նշանակէ՝ վերադարձ իր տեղը:

Ե.՝ Շրջանակ մը երեք վէտլէտուն արամազիծով կը դրուի ջուրի մը քով, եւ կը նշանակէ՝ յետ քննութեան խմբուելու յարմար ըլլալը հաստատուած է:

Զ.՝ Նոյն ճեւ շրջանակ մը՝ սլաքը չեղակի եւ դէպի վեր՝ կը նշանակէ թէ մօտը խմբելիք ջուր կայ:

Է.՝ Իսկ երբ սլաքը հակառակ ուղղութեամբ դրուած է, կը նշանակէ՝ հեռուն խմբելիք ջուր կայ:


Կ Ա Ղ Մ Ն Ա Ց Ց Ց

Կողմնացոյցը փոքր սկաւառակ մըն է, որուն կեղրոնը հաստառուած ասեղի մը չուրջը կը դառնայ մազնիսացած պողպատեայ սլաք մը : Այս սլաքը մօտաւորապէս հիւսիս հարաւ ուղղութեամբ կը կանգնի միշտ, որուն կապոյտ ծայրը կը ցուցնէ մագնիսական հիւսիսը, որը ըստ երկրագունդի լայնութեան, փոփոխական է եւ որուն ուղղութիւնը բուն Աշխարհագրական հիւսիսը չէ :

Աշխարհագրական եւ մագնիսական միջօրէականներուն կազմած անկիւնին կը տրուի թեքում կամ déclinaison անունը, որը ֆրանսայի համար մօտ 13 աստիճան դէպի արեւմուտք կ'ինայ :

Կողմնացոյցի ըրջանակը առհասարակ բաժնուած է 32 մասերու, չորս ամէնէն գլխաւորներն են՝ հիւսիս ( $\zeta\alpha$ ), հարաւ ( $\zeta\iota$ ), արեւելք ( $\Ա\iota$ ) եւ արեւմուտք ( $\Ա\delta$ ) :

Զորս երկրորդական կողմերն են՝



Հիւսիս-արեւելք (Հս-Ա.ե)

Հիւսիս-արեւմուտք (Հս-Ա.մ)

Հարաւ-արեւելք (Հւ-Ա.ե)

Հարաւ-արեւմուտք (Հւ-Ա.մ)

Ութ երկրորդական կողմերն են՝

Հիւսիս-հիւսիս-արեւելք

(Հս-Հս-Ա.ե)

Հիւսիս-հիւսիս-արեւմուտք

(Հս-Հս-Ա.մ)

Հարաւ-հարաւ-արեւելք

(Հւ-Հւ-Ա.ե)

Հարաւ-հարաւ-արեւմուտք

(Հւ-Հւ-Ա.մ)

Արեւելք-հիւսիս-արեւելք

(Ա.ե-Հս-Ա.ե)

Արեւելք-հարաւ-արեւելք

(Ա.ե-Հւ-Ա.ե)

Արեւմուտք-հիւսիս-արեւմուտք

(Ա.մ-Հս-Ա.մ)

Արեւմուտք-հարաւ-արեւմուտք

(Ա.մ-Հւ-Ա.մ) :

Այս անուանակոչումները դիւրութեամբ մտարերեւ-  
լու համար, նախ ըսել կամ դրել ամենաքիչ բառով կող-  
մը, ապա ամենաշատը:

Կողմնացոյցը կը գործածուի հորիզանական դիրք  
տալով անոր, ու սպասել մինչեւ սլաքին անշարժանալը:

Ուղղութիւն դանելու համար, կողմնացոյցը դնել  
քարտէսին վրայ, կողմնացոյցին վրայ դրուած հիւս-  
հարաւ (N. S.) դիմք քարտէսին շրջանակէն քովըն-  
տի կամ ուղղահայեաց դժին հետ զուգադիպեցնելով,  
յետոյ ամէնը մէկ դարձնել մինչեւ որ սլաքին կապոյտ

ծայրը անշարժ կանգնի հիւսիս կամ **Ն** դիրին ճախ  
կողմը գտնուած փոքրիկ ոլաքին վրայ, այն ատեն քար-  
տէսը ուղղութիւն գտած պիտի ըլլայ:

Երկաթեայ զանգուածներով առարկաներու մօռ  
գործածելու չէ, որովհետեւ կողմնացոյցին ոլաքը ա-  
նոնց ազդեցութեամբ սիսալ չեղում կ'ունենայ, արդէն  
պողպատեայ ոլաքի մազնիսական բեւեռին ուղղութիւնը  
ստանալը արդիւնք է երկրագունդիս մէջ զտնուած հան-  
քերուն այդ ուղղութեամբ աւելի առատ գոյութեանը:

Քարտէսի եւ կողմնացոյցի օգնութեամբ ճամբայ  
գտնելու համար նախ անհրաժեշտ է քարտէսին վրայ իր  
սեփական գտնուած տեղը ճշգել, մասնայատուկ եւ կա-  
րեւոր շէնքերու միջոցաւ, ինչպէս աշտարակ, զանգակա-  
տուն, միսմինակ եղող ազարակ մը, ճամբաներու կըտ-  
րուած տեղ մը, եւայլն: Այս կէտը ճշգելէ յետոյ, եթէ  
կ'ուղուի որոշ ուղղութեան վրայ յառաջանալ, այդ ուղ-  
ղութեամբ քարտէսին վրայ կէտ մը նշանակել ու հոն  
համեմէլ վերջ նոյն գործողութիւնը կրկնելու է: Հետե-  
ւած ճամբան քարտէսի օգնութեամբ ստուգել:

Առանց քարտէսի եւ միմիայն կողմնացոյցով քա-  
լելու ատեն, նախ պէտք է գիտնալ թէ ի՞նչ անկիւնով  
քալելու է, այս պարագային՝ նշանակէտերու ընտրու-  
թիւնը աւելի նրբին խնդիր մըն է:

Երբ խմբակ մը կողմնացոյցի փորձեր կը կատարէ,  
պէտք է տղաքը 50ական մէթը հեռաւորութեամբ իրա-  
րու հետեւին, առաջնորդը կամ փորձը կատարել տուո-  
գը կը մնայ ամէնէն վերջը, որպէսզի ճշգէ թէ իր մա-  
փաքած ուղղութիւնը առնուած է թէ ոչ:



### ՀԱՅԵՐԵՆ ԳՐԵԼ ԵՒ ԿԱՐԴԱԼ

Այս պայմանը դրուած է, նկատի ունենալով գաղութներու մէջ գտնուազ Հայութիւնը, որոնց գաւակները եթէ ոչ զգացումով բայց իր մայրենի լեզուին անձանօթ մնալով, հետզհետէ կը մոռնան հայութիւնն ու իր մշակոյթը:

Սկառու տ մը ոեւէ մէկէ աւելի նախանձախնդիր ըլլալու է իր մայրենի լեզուն կարդալ եւ դրել գիտնալու ու մինչեւ անգամ կարելի եղածին չափ լաւ՝ ուրիշներու կարենալ սորվեցնելու համար :

Առանց հայ լեզուն գիտնալու ան պիտի չկրնայ կատարեալ չայ Սկառու մը ըլլալ, իր ցեղին մշակոյթին թափանցելու եւ իր ազգը սիրելու համար, բացի այդ հայերէնին տիրանալը մայր երկրէն դուրս սկառուի մը կամքի ուժին առաջին փորձաքարն է :



### ՀԱՅՈՑ ՑԵՂԱՅԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Ազգերու ծագման շուրջ առ հասարակ երկու աղբիւրներ գոյութիւն ունին՝ աւանդական եւ քննական :

Մեր աւանդական աղբիւրներէն ամէնէն գլխաւորնէ Մովսէս Խորենացին, Հայոց պատմութեան դրքի առաջին հեղինակը :

Խորենացի Հայոց ծագումը կը բացատրէ շատ պարզ կերպով՝ ժողովրդական եւ Գողթան երդիչներու աւանդութեանց վրայ հիմնուելով :

Հայոց ազգին նահապեան է Հայկ դիւցազնը, կ'ըսէ

ան, եւ անոր անունով է որ կոչուած ենք Հայ եւ մեր երկիրը՝ Հայաստան :

Ու մեր ցեղին ազնուական ծագում մը տալու համար, Հայկը կը հռչակէ թորգոմի զաւակ ու այսպէսով Հայոց ծագումը կը կապէ սուրբ գրոց հետ:

Հայկ կ'ապրէր Բարելոնի մէջ, ուր կ'իշխէր Բէլ անունով հսկայ մը, նոյնական քամ որդիէն սերած, իսկ Հայկ կը համարուի նոյն նահապետի Յարեթ որդւոյն թոռանը թոռը:

Բէլ կ'իշխէր բոնութեամբ եւ սարսափով, ու ինք- զինքը իբր աստուած մը կ'ուզէր պաշտել տալ:

Հայկ չհանդուրժելով անոր այս գոռոզութեան եւ բանակալութեան, Քրիստոսէ իբր 2200 տարի առաջ, կը հաւաքէ իր մօտաւորապէս երեք հարիւր ազգականները, ու լքելով Բարելոնը կը գիմէ գէպի հիւսիս :

Բէլ իմանալով այս, կը հալածէ Հայկը և իր հետեւրդ- ները, ու Վանայ լճի հիւսիսակողմը երկու թշնամիները վերջապէս իրար կը գտնեն :

Հայկ իր բանակը եռանկիւնածեւ կը շարէ, երկու ծայրերը ճարտար աղեղնաւորներով, իսկ ինք կը ստանձնէ կեղրոնի հրամանատարութիւնը :

Հայկեան բանակը առաջին իսկ գրոհին երկուքի կը բաժնէ թշնամի բանակը եւ զայն իրարանցումի կը մատ- նէ, ու կոռուի ամէնէն կատաղի մէկ պահուն, նետի հուժ- կու հարուածով մը կուրծքն կը ծակէ Բէլը ու կը տա- պալէ ամբարտաւան բոնակալը :

Բէլի զինուորները սարսափահար կը փախչին, մեծ հարստութիւն եւ երկիրը թողլով Հայոց ձեռքը:

Այս կուիժն վայրը կոչուած է Հայոց Զոր, Հայկի հիմնած առաջին գիւղը կոչուած է Հայկաշեն, իսկ եր- կիրը Հայաստան :

Ուրեմն, ըստ Խորենացիի, Հայկով կը սկսի մեր

աղբին առաջին իշխանութիւնը, որ կը կոչուի Հայկա-  
քանց Հարատութիւն :

Խորենացին առաջ Հայկ անունը ծանօթ էր որպէս  
երկնակամարի վրայ աստղերու համաստեղութեան ա-  
նուն, որ կը ներկայացնէ Հոկայ աղեղնաւոր մը : Յոյնե-  
րը սոյն համաստեղութեան Որիոն անունը կու տան :

Հայոց ծագումը բացատրող Խորենացիի այս տե-  
սակէտը որեւէ վաւերականութենէ զուրկ է ու մեր հը-  
նագոյն պատմաբանին կողմէ հիւսուած ճարտար զը-  
րոյց մը :

Խորենացին դարեր առաջ ապրող յոյն Ստրաբոն  
պատմիչը, Հայոց ծագման մասին կը պատմէ ուրիշ ա-  
ւանդութիւն մը :

Թեսազացի Արմենոս անուն կտրիճ մը, հետեւելով  
արդոնաւորներու պետ Յասոնին, նատով կ'անցնի Կող-  
քիս ու անկէ դէպի Հայաստան, այժմու Խարբերդի շըր-  
ջանները : Հոն կը հաստատուի իր ընկերներով, ու իր  
անունով Հայերը կը կոչուին Արմեն, իսկ երկիրը Ար-  
մենիա :

Այս ալ անշուշտ առասպել մըն է, եւ սակայն ար-  
ձագանդ մը՝ Հայոց արիական ցեղէ սերած ըլլալուն ի  
նպաստ : Այս զրոյցին իբր փաստ կը տրուի Հայոց եւ  
Թեսազացւոց հազուստներու նոյնութիւնը :

Նոյնպէս, Ստրաբոնին ալ աւելի առաջ, Հերոդոտոս  
անուանի Հին պատմիչը, կ'ըսէ թէ Հայերը Փոխւգիսայէն  
դաղթած են, ու քանի որ Փոխւգիսացիք իրենց կարգին  
դաղթած են Թրակիայէն, կը հետեւցուի որ Հայոց բուն  
Հայրենիքն է Պալքանեան թերակղզին :

Իբր պատմական փաստերու արդիւնք, մեր ցեղին  
ծագման մասին յայտնուած են բազմաթիւ կարծիքներ,  
ու դեռ այսօր իսկ բացարձակ ու բոլորին կողմէ ընդուն-

ուած եղբակացութեան մը յանդած չեն պատմաբանները:

Այսու հանդերձ, Պալքանեան թերակզիին մեր Հայրենիքը եղած ըլլալը շատ մը գիտնականներու կողմէ ընդունուած է, ինչպէս նաեւ լեզուաբանական քննութիւնները հաստատած են Հայ լեզուին հնդեւրուպական լեզուններու արեւմտեան ձիւզին պատկանիլը, որով Հայոց արիական ցեղ մը ըլլալը նոյնքան ստոյգ է:

Հայ եւ օտար բոլոր վկայութիւնները եւ քննական պատմութիւնը կը հաստատեն, Նախր Աւրարդացի ժողովուրդի մը գոյութիւնը Հայաստանի մէջ, որով Հայերը երկրին բնիկները չեն եղած, այլ եկտորներ, որոնք տիրելով Հայկական բարձրաւանդակին, հռն ամբացուցած եւ իրենց մէջ ձուլած են տեղացի տարրերը:

Կ'ենթագրուի թէ, Քիբասոսէ 13 դար առաջ, Փըսիւգիացինները ու Արմէնները, հալածուելով իրենց ցեղակիցներէն, զուրս ելան Մակեդոնիայէն, Վոսփորն ու Տարտանէլը անցան ու նախ հաստատուեցան Փոխգիոյ մէջ, վերջը Արմէնները անցան Կապաղովիկիա, Ալիս գետի վերին աւազանը որ Փոքր Հայք կը կոչուի: Հռն բընակութիւն հաստատելով զօրացան եւ կազմակերպուեցան ու ապա Մալաթիոյ կողմէրէն Եփրատ գետը անցնելով հետզետէ գրաւած են նաեւ Մեծ Հայք:

Որոշ է ուրեմն որ Հայերը փոխգիական սերունդ են Ասքանազեանց ազգակից, ու կը պատկանին արիական մեծ ընտանիքին, ինչպէս Յոյնները, Լատինները, Սլաւնները, Գերմանները, Հնդիկները, Պարսիկները եւ Մարերը:

Գալով Հայ եւ Արմեն անուններուն, ասոնք ալ շատ մը մեկնութիւններու նիւթ եղած են:

Հստ Խորենացիի, Արմեն բառը կամ Արամ նահապետէն առնուած է, որ Հայկի սերունդէն քաջ եւ Հայ-

րենասէր մէկն էր, որ երկիրը գրացիներու յարձակում-ներուն դէմ պաշտպանելէ զատ զայն ընդարձակեց եւ ե-դաւ մէր առաջին աշխարհակալը :

Արմենիա բառը առաջին անգամ գործածուած է Պարսից Դարեհ Վշտասպեանի արձանագրութեան մէջ, խօսելով Նայիրի եւ Ուրարտուի երկիրներու մասին :

Ենսեն Գերմանացին, Հայերը Հիքիք կամ Հատեան-ներ կը համարէ ու Հայ անունն ալ անկէ սերած :

Կ'ըսուի նաեւ թէ Հայկական բարձրաւանդակին վը-րայ, Քրիստոսէ 3000 տարի առաջ կ'ապրէր Խալդի անու-նով ժողովուրդ մը, իր պաշտած Խալդի աստուծոյ ա-նունով ու Հայ անունը այդ բառին փոփոխութեամբը առաջ եկած է, եւ ատոր ապացոյց կը համարուի Վա-նեցոց՝ Հայուն Խայ կոչելու պարագան :

Փալով լեզուաբաններուն, անոնց կարծիքով, Հայկ կը նշանակէ Հայր, պետ կամ նախահայր, հնդեւրոպա-կան Բաքեռ բառն է որ թ եւ ք գրերու փոփոխութեամբ եղած է Հայր, ու Հայկ անոր փաղաքշական մէկ ձեւն է: Ասկէ կը հետեւցնեն որ Հայերը Ուրարդուն գրաւելով, ինքինքնին տիրապետուած ժողովուրդին Հայրը կամ պետը անուանած են, որմէ կու գայ Հայ անունը:

Վերջապէս, ըստ Լեման Հառւբթի, Հայերը Քրիս-տոսէ ութ դար առաջ արդէն Արմեն կը կոչուէին, ու ո-մանք կ'ենթագրեն որ անոնք Եփրատը անցնելով, իրենց առաջնորդին՝ Հայկի անունով իրենք զիրենք կոչած են Հայեր, իսկ երկիրը՝ Հարք, որ յետոյ եղած է Հայոց Աշխարի ու ապա Հայաստան :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐԸ, ԳԵՏԵՐԸ, ԼԻՃԵՐԸ,  
ԼԵՌՆԱԴԱՇՏԵՐԸ ԵՒ ԳԼԽԱԿՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Ա. — ԼԵՌՆԵՐԸ

Հայաստան լեռնակղզի մըն է . կը գտնուի Փոքր Ա-  
սիոյ արեւելքը . իր սահմաններն են՝ հիւսիս արեւմուտ-  
քէն Պոնտական կամ Պարլսարեան լեռները, հիւսիսէն  
Կուր գետը, արեւելքէն Մուրդանի կամ Ատրպատականի  
տափաստանը եւ Պարսկաստան, հարաւէն Կորդուաց եւ  
Տավրոսի լեռները, արեւմուտքէն Անտիոքաւրոսիան լեռ-  
նաշղթան եւ Ալիս գետը :

Հայկական Բարձրաւանդակի տարածութիւնն է մօ-  
տաւորապէս 250,000 քառակուսի քիլոմէթր :

Հայաստանի լեռներն են .—

Պոնտոսի կամ Պոնտական Պար, որ կ'երկարի Հա-  
յաստանի եւ Մեւ Ծովու միջիւ :

Հայկական Տավրոս, Հայաստանի հարաւագողմը,  
ինչպէս նաև Կորդուաց լեռները, Վանայ Լիճին հա-  
րաւը :

Կիլիկեան Տավրոս կամ Անտիոքաւրոսիան լեռնաշղ-  
թայ :

Հայկական Պար, որ Հայաստանը կը բաժնէ արե-  
ւելեան եւ արեւմտեան բաժիւներու, ունի մօտ 320 քի-  
լոմէթր երկայնութիւն, որուն արեւելեան ծայրը կը  
գտնուին զոյլ Մասիսները :

Մեծ Մասիս կամ Մեծ Այրարատ, 5157 մէթր բար-  
ձրութեամբ, գագաթը մշտատեւ ձիւնով ծածկուած,  
Փոքր Արարատ կամ Փոքր Մասիս, 4030 մէթր բարձր,  
կը գտնուին Արաքս գետի աջակողմը, ու ամէն սկառու-  
քարտէսին վրայ գոյց աչքերով պէտք է կարենայ ժուցնել  
իր նշանակը կազմող այս նուիրական լեռները :

1. Ա. հայք

2. Բ. "

3. Գ. "

4. Դ. "

5. Բարձր հայք

6. Առողջաբերան,

7. Աղջիկիք

8. Մոլք

9. Կործէք

10. Վասպորական

11. Կարսկահայք

12. Մինչիք

13. Արցախ

14. Վայսպաշտական

15. Ուշիք

16. Օուշարք


17. Մայք

18. Այրարագ

Կիրիկիս

----- խորհրդային հայաստան

..... Աթե՛ն թաշնագրի սահմաններ





## ՀԱՅՑԿԻԿԻՆ ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆԴԻԿ

Քարտոսական 1 : 4.000.000:  
0 60 120 180 240  
45° կազմի սեգմենտ

Հայկական Պարին արեւմտեան կողմը կը գտնուին թարքողեան լեռները, որ հարուստ են աղահանիբերով:

Արարատի հարաւ արեւմտեան կողմը կ'երկարին Ծաղկաց լեռները, որուն գագաթներն են՝ Նպատ պատմական լեռը եւ Թանդուրեկ հրաբխային լեռը, որ Վեսուվի պէս կը ծխայ:

Արաքսի եւ Սեւանայ լճին միջեւ, Արարատեան նահանգին մէջ, կը բարձրանայ Արագած քառակապաթ լեռը, հարուստ ջրերով եւ բուսականութեամբ, 4100 մէթր բարձրութեամբ:

Բիւրակնենեան կամ Պինկէօլ լեռները, որոնցմէ կը բիւր Արաքս գետը, ինչպէս նաեւ Եփրատն ու Արածանին: Այս լեռներուն բարձրութիւնն է 3700 մէթր:

Բիւրակն լերանց հիւսիսակողմը կը գտնուին Կարսոյ կամ Շողալար լեռները:

Իսկ հարաւ արեւմտեան կողմը կան Տերսիմի լեռները:

Վանայ լիճին արեւմտեան ափին վրայ կը բարձրանայ Սիփան լեռը, 3800 մէթր բարձրութեամբ, ձիւնածածկ զագաթով:

Վարագայ լեռ, որ կը գտնուի Վանայ լիճի արեւելակողմը:

Հայաստանի արեւելեան կողմը, Արարատեան նահանգի արեւելակողմը կը գտնուին Ղարաբաղի կամ Սիւնեաց եւ Զանգեզուրի լեռները, որ կ'երկարին Սեւանայ լիճին մինչեւ Արաքս գետը:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կ'երկարի Փոքր Կովկասեան լեռնաշղթան եւ Գուգարաց կամ Փամբակի լեռնաշղթան որ կը վերջանայ Սեւանայ լճին հիւսիսակողմը: Նոյն լճին արեւմուտքը կը գտնուին Գեղամայ լեռները իսկ արեւելեան կողմը, Աւետիք կամ Շահտաղ լեռնաշղթան:

Բ. ԳԵՏԵԲՐԼ

Հայաստանի մայր գետն է Արաքսը այլ անունով Արագ կամ Երասխ. կը բխի Բիւրակնեան լեռներու Սըրմանց գաղաթէն ու հայկական պարին զուգահեռաբար կը հոսի դէպի արեւելեան Հայաստան, իր մէջ ընդունելով Կարս, Ալսուրեան, Զանգու եւ ուրիշ մանր գետեր եւ Ատրպատականի մէջ միանալով Կուր գետին կը թափի Պարսից ծով։ Իր բուն երկայնութիւնն է 880 ֆիլոմեթր։

Հայաստանի երկրորդ եւ Առաջաւոր Ասիոյ մհծագոյն գետն է Եփրատ, որ կը բխի Կարնոյ մօտերէն, Արեւմտեան Եփրատ կամ Սեւ չուր անունով եւ ունի 430 քիլոմէթր երկայնութիւն. իսկ երկրորդ ճիւղը կը բխի Ծաղկաց լեռներու Թանտուրեկ կատարի մօտէն եւ կը կոչուի Արածանի. կ'անցնի Ալաշկերտի, Մուշի եւ Խարբերդի գաշտերէն։ Մեծ ու Փոքր Հայքի սահմաններուն վրայ իրար կը միանան, : Իր երկարութիւնն է 2800 քիլոմէթր։ Արածանին հին ատենները հայկական սրբազն գետն էր որու ակունքներուն մօտ կը կատարուէին նաև առարդեան խաղերը։ Այս գետին մէջ է որ մկրտուեցան առաջին քրիստոնեայ Հայերը, որոնց կարգին Տրդատ թագաւորը՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի ձեռքով։

Երրորդ գետն է Տիգրիս, 1250 քիլոմէթր երկայնութեամբ, նոյնպէս երկու ճիւղէ կազմուած. արեւմտեանը կը բխի Տաւրոս լեռներէն եւ իր մէջ կ'ընդունի Սասունի գետը։ Արեւելեանը կը բխի Կորդուաց լեռներէն ու իր մէջ կ'ընդունի Բաղէշի գետը։ Հայաստանէն դուրս Տիգրիսի երկու ճիւղերը իրար միանալէ յետոյ, Եփրատի հետ կը խառնուին ու իրենց ջուրերը կը թափին Պարսից ծովը։

Ճորոխ գետը կը բխի Սպեր լեռներէն ու Պոնտոս-

եան լեռներու մօտերէն անցնելով Պաթումի մօտ կը թափի Սեւ ծով, իր մէջ ընդունելէ յետոյ Օլթի եւ Թորթում գետերը: Ունի 40 մէթր բարձրութեամբ գեղեց կասեսիլ ջրվէժ մը:

Փոքր Հայքի գետերն են Ալիս եւ Իրիս, որ կը թափին Սեւ ծով:

Կիլիկիոյ գետերն են Սիհուն եւ Ճիհուն. կը թափին Միջերկրական ծով:

Հայաստանի հիւսիսը կը գտնուի Կարք գետը. կը բխի Կարսի Զարեշտի լեռներէն, ունի 1180 քիլոմէթր երկայնութիւն. Կ'անցնի Վրաստանէն ու Մուղանի դաշտին մէջ Արաքսի հետ խառնուելով կը թափին Կասպից ծով:

### Գ. Լիճերի

Հայաստանի մեծագոյն լիճն է Վանայ լիճը, ծովէն 1700 մէթր բարձր եւ 2900 քառ. քիլոմէթր տարածութեամբ: Վանայ լիճը ունի Աղթամար կղզին իր նշանաւոր վանքով, ինչպէս նաև Կտուց եւ Լիմ: Լճին ջուրը շատ աղի է եւ ձուկով աղքատ. միակ ձուկն է Տարեխը:

Հայաստանի հարաւ-արեւելեան կողմը, պարսկական բաժնին մէջ կայ Ուրմիսյ կամ Կապուտան լիճը: Աղի ջուրով եւ ձուկէ աղքատ:

Սեւանայ կամ Գեղամայ լիճը կը գտնուի հիւսիսասահմանին վրայ, ծովէն 1900 մէթր բարձր եւ 1370 քառ. քիլոմէթր տարածութեամբ: Իր Եշխան ձուկը համբաւաւոր է: Այս լճին մէջ կը թափին մօտ 28 գետեր. անկէ կը բխի Զանգու գետը որ կ'անցնի Հայաստանի Մայրաքաղաք Երեւանէն: Լճին մէջ կայ հոչակաւոր Սեւանայ կղզին համանուն վանքով:

### Դ. ԼԵՌՆԱԴՐԱՇՏԵՐԸ

Արարատեան դաշտը, ամէնէն մեծն է եւ կը գըտնուի ծովէն 1000 մէթր բարձրութեան վրայ, Արարատ եւ Արագած լեռներու միջեւ: Ասոր մաս կը կազմեն նաև Շարուրի եւ Նախիջեւանի դաշտերը:

Շիրակայ դաշտը որ հին առեն Հայաստանի շտեմարանն էր:

Կարսի կամ Վանենդի դաշտը, Ախուրեանի մէջ թափուող համանուն գետի երկայնքին փռուած:

Ալաշկերտի եւ Բասենի դաշտերը, Հայկական պարի հարաւակողմը:

Կարենյ դաշտը, որ կը տարածուի արեւմտեան եփրատի վրայ, ծովէն 1500 մէթր բարձր:

Երգնակայի դաշտը, Եփրատի հովիտին փռուած:

Խարբերդի եւ Սուշի դաշտերը, Արածանիի ափերուն Վրայ Տաւրոսեան լեռնաշղթային հիւսիսակողմը: Վահայ լճին շուրջը կան Տոսպայ եւ Ապարայի դաշտավայրերը:

Տիգրանակերտի դաշտը որ կը գտնուի Տիգրիսի վըրայ, Տաւրոսեան լեռներու հարաւակողմը:

Կիլիկեան դաշտավայրը:

### Ե. ԳԼԽԱԽՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Հայաստանի մայրաքաղաքն է Երեւան, իր չուրջը կը գտնուին կաթողիկոսանիստ մայր Աթոռը՝ Էջմիածնին, Վաղարշապատ քաղաքին մէջ:

Գլխաւոր քաղաքներն են՝ Լենինական, Կիրովական (նախկին Ղարաքիլիսա), Աշտարակ, Ստեփանավան, Դիլիջան, Ալլահերթի, Իջևան, Շուշի, Գորիս, Մեղրի եւն. որ կը գտնուին Խորհրդային Հայաստանի սահմաններուն մէջ:

Իսկ պատմական Հայաստանի գլխաւոր քաղաքներն են Կարս, Արտահան, Ախալքալաք, Օլթի, Կարին, Բաբերդ, Քղի, Բալու, Վան, Մուշ, Բաղէջ, Պայազիս, Վարագագ, Երգնիա, Տրապիզոն, Սեբաստիա, Շապին Գարահիսար, Խարբերդ, Ակն, Զմշկածաղ, Արտեկիր, Մալթիա, Տիգրանակեր:

Կիլիկիոյ գլխաւոր կեղբոններն են՝ Ատանա, Սիս, ուր Կիլիկիոյ Կաթողիկոսը կը նստի (այժմ փոխադրուած Լիբանան), Զէյթուն, Հաճըն, Մարաշ, Տարսոն եւ Մերսին նաւահանդիսար:



### Դ Բ Օ Շ Ն Ե Ր

Դրօշլ Հայրենիքին խորհրդանիշն է, անոր պատկերը: Ան ոչ միայն Հայրենիքը կը խորհրդանշէ, այլ ցեղին առաքինութիւններուն եւ Հոգեկան արժէքներուն ամբողջութիւնը:

Սկառուս մը ազգային դրօշին Հանդէպ պիտի ունենայ անսահման եւ սրբազն սէր:

Դրօշներուն ծագումը շատ հին է: Բոլոր ազգերը պատերազմներու ատեն կը կրէին նշաններ, նկարուած կամ քանդակուած ձեւերով, Երկար ձողերու ծայրը անցուած:

Մեր Եւ դարու լեզուին մէջ «դրօշ» անունը ծագում առած է պարսկական դրաւշ կամ պարթեւական դրաւշա Հոմանիշներէն:

Հայ հին դրօշներու մասին գոհացուցիչ վկայութիւններ չկան: Հայր Ղեւոնդ Ալիշան իր երեւակայութեան ոյժով ազգային դրօշը ուղած է աեսնել եռագոյն, իսկ թագաւորականը՝ սպիտակ:

Եռագոյնի մասին կը գրէ .

«Ո՞վ եռափայլ եռախորհուրդ կարմիր-կանաչ  
կապոյտդ Հայոց ,

Դրօշք հայրենի , յիշն առեալ դու զծալ ի ծալ  
ծոցոյդ պարզուած՝

Մինչ ի ծովէն յաւիտենից ժամանակ նոր քանայր  
ծոց :

Աւրիշ տեղ , ազգային եւ թագաւորական դրօշներուն  
համար կ'ըսէ .

«Կարմիր՝ կանաչ եւ կապոյտ սաւառնեալ գրոհից  
դրօշ՝

Զըսպիտակաւն արքենեաւ բարձրանային քաջորդոշ :

Առաջին տողերուն մէջ Հայ գոյները կըհամեմատէ  
ծիսածանի գոյներուն հետ :

Հայ անցեալը սակայն թողած է յիշատակներ որոնց  
քննութենէն Հայր Վ . Հացունի կու տայ հետեւեալ ար-  
դիւնքը իր «Հայ Դրօշները անուն գրքին մէջ (\*):

«1. Ալշակունեաց դրօշն էր ծիսանագոյն , չորեք-  
կուսի՝ կարճ եւ ոսկեծոսպ կամ երկար եւ անծոպ : Նշա-  
նը՝ արծիւ , հաւանօրէն թուով երկու , եւ մէջտեղը ա-  
րեւ , ու միշտ ոսկեհիւս : Բունը՝ նիզակ մը , որոյ վրա-  
յին կախուած էր վառը եւ կամ հորիզոնական կապուած ,  
ըստ կրկին ձեւոց դրօշին :

Զատ էին ձողաբարձ արձանակերպ ոսկի արծիւնե-  
րը՝ որ արքային առջեւէն կը տարուէին :

2. Բագրատունեաց դրօշը նոյնպէս ծիրանի էր , ի  
սկզբան երկայնաձեւ , յետոյ չորեքկուսի եւ ոսկեծոսպ՝  
նման բիւզանդականին :

\*) Դաստիարակութիւնը իին Հայոց մէջ իւ Դրօշներ  
գլուխները գրելու ատեն օվառուած ենք առաւելապէս Հ .  
Վ . Հացունիի աշխատութիւններէն :

Նշանը՝ հին արծիւն էր յատուկ ձեւով եւ ոսկեհիւս։  
Բունը՝ շատ հաւանօրէն կը կրէր խաչաբարձ ոսկի գունա-  
տը եւ վառը նախ հաստատուած բունին վրայ, յետոյ  
կախուեցաւ դէպի վար։

3. Ոուբինեանց վառն հաւասարապէս ծիրանի էր,  
եւ տուտնը ճեղքուած երկու կամ աւելի մասանց, եւրո-  
պական ոճով։ Նշանը՝ թագապսակ առիւծ մը, բոնած  
արքունի խաչապլուխ գաւազանը եւ նոյնպէս ոսկեհիւս։  
Բունը՝ զրեթէ ստուգապէս վերջացած խաչաբարձ դըն-  
դով, եւ վառը կապուած անոր վրայ։

Ասկէ զատ կային նաեւ զանազան նախարարական եւ  
իշխանական դրոշներ։

Նշանակիր կամ դրօշակիր մը ունէր վառը, որ ար-  
քայականին համար իշխան մը կ'ըլլար՝ տոհմային  
ժառանգութեամք, եւ իշխանականաց համար՝ զինուոր  
մը։

Հայ ազգային դրօշը, 1918 թուին, կրկին պիտի ծա-  
ծանէր համայն հայութեան գլխուն վերեւ, եթէ ոչ ամ-  
բողջական Հայաստանի հողերուն վրայ, երբ ընդհա-  
նուր պատերազմի եւ ուռւսական յեղափոխութեան եւ  
Հայ գէնքի ոյժին չնորդիւ հռչակուեցաւ Հայաստանի  
միացեալ եւ անկախ Հանրապետութիւնը, Մայիս 28ին։

Հայաստանի Հանրապետութեան դրօշակը եւագոյն  
է։ Հորիզոնական կարմիր, կապայտ եւ նարնջագոնն։ Ան  
հաստատուած է Հայաստանի առաջին օրէնսդրական  
մարմնին կողմէ, Հայաստանի Խորհուրդ անունով, ո-  
րուն մաս կազմած են նաեւ Հայաստանաբնակ այլազգի-  
ներ։

Դրօշակի գոյներուն կամ ամբողջութեան մէջ ճըշ-  
դրիտ խորհուրդ մը եւ բոլանդակութիւն մը տրուած  
չէ Հայաստանի Խորհուրդին կողմէ, այլ անոր ընտրու-  
թիւնն ու դասաւորումը արդիւնք է քուէարկութեան

պատահականութեան : Նարնջագոյնը կանաչով փոխարինելու համար եղած է երկար վիճաբանութիւն, նարընջագոյն կտոր Հայաստանի մէջ դանել այդ ժամանակներուն դժուար էր, կանաչը իրեն ի նպաստ ունէր ազգային գոյն եղած ըլլալը :

Գտնուած են սակայն այդ գոյներուն մէջ գաղափար եւ խորհուրդ զնողներ : Անոնց մէջ տեսնուած է Հայ պետականութեան ծագումն ու ապագան : Կարմիրը Հայ ժողովուրդի թափած արիւնն է, կապոյտը՝ Հայաստանի կապոյտ երկինքը եւ նարինջի կամ սակիթ գոյնը՝ խտացումը աշխատանքի : Հայ ժողովուրդը որ արիւնով էր ձեռք բերած աղատութիւնը, հայրենի կապոյտ երկինքի տակ, իր համբաւաւոր աշխատասիրութեամբ պիտի վերաշինէր երկիրը եւ ապրէր աղատ ու երջանիկ (Ս. Վ. բացեան — Հայաստանի Հանրապետութիւն զրքէն) :

Այս գոյներուն կարելի է տալ նաեւ ուրիշ մեկնութիւն, ինչպէս սովոր էին ընել երբ մեծագոյն Հայաստանը կ'ուզէինք ուկեկոչել :

Կարմիրը՝ աղատութեան համար թափուած արիւնը :

Կապոյտը՝ Սեւանայ լինին կապոյտը :

Նարնջագոյնը՝ Կիլիկիոյ նարինջները յատկանշող :

Հայ ազգային դրօչի վերջնական հաստատումը նախատեսուած ձեռք չկատարուեցաւ ու անոր հաստատման օրէնքը եւ ձիշդ թուականը առ այժմ անձանօթ է :

Նոյնպէս մինչեւ Սահմանադիր ժողովի գումարում, 1918 Յուլիսին, Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը հաստատած է պետական զինանշանի նախադիմը :

Զինանշանի կեղընը կը ներկայացնէ վահան մը, բաժնուած չորս մասի, որոնց մէջ ներկայացուած են Արտաշէսեան, Արշակունինան, Բագրատունինան և Ռու-

քինեան զինանշանները, մէջտեղը դրուած են գոյգ Մաս-  
սկաները ու անոնց վրայ Հ. Հ. (Հայաստանի Հանրապե-  
տութիւն) տառերը:

Վահանի աջ ու ձախ կողմերը բանած են արծիւ մը  
եւ առիւծ մը, իսկ տակը՝ սուր, գրիչ, ցորենի համկեր  
եւ կոտրուած շըբայ:

29 Նոյեմբեր 1920 թուականէն սկսեալ, Հայաստա-  
նի դլխուն կը ծածանի միջազգային կարմիրը, որուն վը-  
րայ գծուած է մուրին ու մանգաղը, իսկ վերերը, ձողին  
կողմը կան Հ. Խ. Ա. Հ. բառերը: Ունի նաեւ իր նոր  
զինանշանը, նոյնպէս երկու Մասկոներով:

(Զինանշանի պատկերները դրուած են Հայոց պատ-  
մութեան մասին մէջ:)



### ՄԻՈՒԹԵԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ

1.— Հայ Սկաուտներու Ընդհ. Միութեան դրօշը:  
Երկու եռանկիւն կերպաս իրար կարուած, բունին կող-  
մը կապոյտ գոյնով, միւսը՝ կարմիր, մէջտեղը՝ առա-  
ջին կարգի նշանակը, կարուած կամ իւղաներկ, նարըն-  
շաղոյն գոյնով (չափերը եւ ձեւը տես պատկեր 1):


2.— Հ. Մ. Բ. Մ. ի պաշտօնական դրօշ: (Պատ-  
կեր 2):

3.— Խումբի դրօշ: Իւրաքանչիւր խումբ կ'ունե-  
նայ իր խումբին գրօշը, որուն գոյները ինք կ'որոչէ.  
Ժիւնոյն շրջանի խումբերը կ'ունենան տարբեր գոյնով  
դրօշներ: (Պատկեր 3):


4.— Հ. Մ. Բ. Մ. ի մասնանիւղային դրօշ: (Պատ-  
կեր 4):

5.— Գայլիկներու հոյլի դրօշ: (Պատկեր 5):


6.— Խմբակային դրօշ: Օրինակ՝ Արծիւ խմբակի




Կան. 1




Կան. 2




Կան. 3



Կան. 4



Կան. 5



Կան. 6

Գրոշն է՝ կանաչ կերպասի վրայ սեւ կտաւով արծիւի դլուխ մը: (Պատկեր 6):

7. — Երեցներու փաղանգի դրօշ: Այս դրօշը պաշտօնական սկառատական դրօշէն կը տարբերի չափերով, լայնք՝ 0 մ. 45, երկայնութիւն՝ 0 մ. 60, իսկ վրան դրուած կ'ըլլայ հայերէն եւ օտար լեզուով Երեցներու Փաղանգ անունը, փաղանգին թիւը, չըջանը եւ ենթաշրջանը:

ԴՐՈՇԻ ՅԱՐԳԱՆՔԸ

Դրոշը պէտք է պարզել բացուած վիճակի մէջ եւ  
ոչ թէ ծալուած, սակայն ծայրերը գետին դպչելու չեն:  
Պարզողը պէտք է որ դլխարկը հանելով գետինը դնէ:

Սկառտական քանակում մը ունենալու է իր գրօշի  
կայմը, հակառակ պարագային, գէթ ծառ մը եւ կամ  
պարաններով կամ չուաններով հաստատուած բարձրու-  
թիւն մը:

1.— Դրոշը պէտք է բարձրանայ արեւածագին, ու  
վար առնուի արեւամուտին:

2.— Տողանցքի մը կամ գօրահանդէսի մը ատեն,  
երբ ազգային գրօշը անցնի, հանդիսատեսները պարսին  
ոտքի կենալ եթէ նստած են, կանգ առնեն եթէ կը քա-  
լեն եւ միշտ դլխարկը հանուած վիճակի մէջ: Սկառտ  
մը երբ համազգեստով է, պէտք է սկառտական բարեւ-  
տայ:

3.— Ցուղարկաւորթիւն մը կամ աղէտ մը յիշա-  
տակելու համար, դրօշը ամբողջութեամբ պէտք չէ բար-  
ձրացնել, այլ՝ կէս: Մակայն, կէս գիրքի մէջ հաստա-  
տելէ առաջ, նախ վեր հանել, առա կէսին իջեցնել, իսկ  
վար առնելու ատեն՝ նախ մինչեւ վեր հանել ու յետոյ  
վար իջեցնել:

4.— Աղպային տօնի օրը, մինչեւ կէս օր, կէս պար-  
զել, ի յարգանս անկախութեան եւ հայրենիքի համար  
դոհուողներուն, իսկ կէս օրէ վերջ՝ վեր բարձրացնել:

5.— Դրոշի մը վրայ որեւէ առարկայ դնել թոյլատ-  
րելի չէ:

6.— Քանի մը գրօշներու պարզելու պարագային,  
աղզային գրօշը պէտք է բարձրացնել ամէնէն առաջ ու  
ամէնէն բարձր տեղը:

Երկու կայմեր երբ գոյութիւն ունենան, աղբային դրօք պէտք է պարզել ձախ կայմին վրայ (չէնքի մը կամ վրանի մը ձախ կողմը որոշելու համար պէտք է անոր հետ ճակատ ճակտի կենալ) :



### ՄԱՐՄՆՈՅ ԳԼԽԱԽՈՐ ՄԱՍԵՐԸ

Մարմնոյ գլխաւոր մասերն են՝ գլուխ, իրան եւ անդամներ : Իւրաքանչիւր մաս կը բազկանայ շարք մը սակորներէ, որոնց կը պարտի իր ձեւն ու առկունութիւնը :

Ոսկորները իրարու միացնող մասերուն կ'ըսուի յօդ, որոնք շարժումներ կատարելու ընդունակ են, շընորհիւ զիրենք շրջապատող դնդերներու :

Ոսկորները, յօդերը եւ դնդերներն են որ մարմնոյն ճկունութիւն, շարժականութիւն կու տան եւ միասնաբար կը կազմեն շարժական մեքենան :

Ոսկորներու ամբողջութեան կը տրուի կմախք անունը. դնդերներու ամբողջութիւնը կը կազմէ դնդերային դրութիւնը :

Ներքին դործարանները շրջապատուած եւ պաշտպանուած են կմախքով եւ դնդերներով, ասոնք են մարտողական, շնչառական, արեան շրջանի, արտաքսեան ծառայող դործարանները, որոնց կը ծառայեն հինգ զգայարանները եւ զգային դրութիւնը :

Կ մ ա խ ք

Կմախքը 208 ոսկորներու ամբողջութիւնն է : Կան երկար, կարճ եւ տափակ ոսկորներ : Ոսկորը շրջապատուած է մաշկով մը, քրիոստե, որուն չնորհիւ ան կը որնանի, կ'աճի եւ կը վերածնի : Կմախքը երեք մասեր

ունի, գլուխի, իրանի եւ անդամներու ոսկորներ :

1.— Գլուխի ոսկորներն են . քանի ոսառները՝ թիւով ութ հատ, դէմքի ոսկորները՝ թիւով 14, որոնցմէ կզակը շարժուն է :

2.— Իրանի ոսկորներն են, ողնայարի ոսկորները, որուն մէջ կը գտնուի ողնածուծը : Ասոնց թիւն է 33 :

Կաղերը՝ թիւով 12 զոյգ, որոնցմէ գլխաւորները՝ կուրծքին առջեւ տափակ ոսկորի մը կը միանան կրծոսկրին . այս վերջնինին վերեւի մասին վրայ յօդուած են ուսուկրները :

3.— Անդամները, որոնք կը պարունակեն վերին եւ սառին անդամները :

Վերին անդամները կամ քեւերը իրանին կապուած են թիկնոսկրով ( omoplāte ) եւ ուսուկրով ( clavicle ), եւ կը բազկանան երեք մասերէ, բազուկ, մէկ ոսկոր, հայտաբազուկ, երկու ոսկոր, եւ ձեռք :

Ստորին անդամները կը բաժնուին երեք մասերու, իրանին ոսկորը, որունիքի երկու ոսկորները եւ ոտքը :

Երանքի ոսկորը սրունքներուն զուգորդող ոսկոր մը կայ որ ծունկը կը միացնէ, այս է ծնկուկրը :

### Հինգ գգայաբանները

Հինգ զգայաբանքներէն չորսը կը գտնուին գլխունք վրայ, որոնք են՝

Ա.— Տեսողութիւն, որուն դործարանն է աչքը :

Բ.— Լսողութիւն, որուն կը ծառայեն երկու ականջները :

Գ.— Հոտառութիւն, որուն գործարանն է քիթը :

Դ.— Ճաշակելիք, որուն կը ծառայէ լեզուն : Լեզուի չնորհիւ մարդս ունի նաև խօսելու կարելիութիւնը :

Եւ Շօշափիելիք, որուն կը ծառայէ մորթը եւ մաս-  
նաւորաբար ձեռքի մատները:

Զղային դրութիւն

Զղային դրութիւնն է որ կը զեկավարէ ու կը հա-  
մագրէ բոլոր գործարաններուն գործունէութիւնը: Ու-  
նի երկու գլխաւոր ստորաբաժանումներ:

1.— Ուղեղի եւ ողնածուծային դրութիւնը, որուն  
ուղղակի հրամանովը կը կատարուին գնդերներու չար-  
ժումները, ան է մտածումի եւ տրամաբանութեան կեղ-  
րոնը: Ուղեղը կը գտնուի զանկին մէջ եւ ունի բազմա-  
թիւ ծալքեր: Ողնածուծը կը գտնուի ողնաշարի ոսկոր-  
ներու խողովակին մէջ: Ուղեղի եւ ողնածուծի հրա-  
մանկներու վոխաղբութեան և գուրսի աշխարհի աղղե-  
ցութիւնը հոն բերելու զործողութեան կը ծառայէն 31  
դոյդ ջիղեր:

2.— Grand sympathique կոչուած դրութիւնը, որ  
կը գտնուի ողնայարի երկու կողմերը, կուրծքին եւ փո-  
րին մէջ, ջղային զանգուածներու եւ զեղծերու ձեւին  
տակ, որոնց չնորհիւ կը կատարուին զործարանական  
կեանքի աշխատանքները: Անոր գործունէութիւնը կամ-  
քի հակակշռին ենթարկուած չէ:



### ՊԱՀԱԿԻ ՄԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նոյնիսկ սկառւտական բանակումներու ընթացքին,  
կարգ մը պարագաներու տակ կամ ըստ երկրի, գիւղե-  
րէ ու քաղաքներէ հեռաւորութեան պարագային, պահա-

կը անհրաժեշտութիւն մը կը գառնայ :

Ու պահակը ոչ միայն պարտականութիւն ունի բանակումը զգոյշ պահելու չարագործներու ոտնձգութենէն, այլ նամանաւանդ վնասակար կենդանիներու ներս խուժումէն :

Պահակի մը գլխաւոր պարտականութիւնն է ինք-զինքը պահել այնպիսի դիրքի մը մէջ, որ կարելի եղածին չափ լաւ պաշտպանուած ըլլայ անձնապէս եւ իրեն նպաստաւոր դիրքի մը մէջ կրէ յարձակում մը եւ կամ ինքը նախայարձակ ըլլայ :

Ուստի անհրաժեշտ է որ պահակ մը ինքինքը ծած-կել գիտնայ :

Թերեւս թշնամի մը իր զոյութիւնը չ'անպիտանար, բայց իր դիրքին ու դտնուած տեղին անծանօթ' ան ար-դիւնաւոր ձեռներէցութենէ մը կը զրկուի զրեթէ միշտ ու կը դասնայ անվնաս եւ շուտով նոյնիսկ իր օձիքը ձեռք կու տայ :

Յերեկ ատեն ըլլայ թէ դիշեր, ան պէտք է չատ մը մանր մունր դէպքեր նշմարել կարենայ, ըլլայ լսողու-թեամբ, ըլլայ շօշափելով, ըլլայ հեռաւորութեամբ :

Գիշեր ատեն ձայները աւելի ուժեղ եւ աւելի հեռուները կը լսուին, ու երբ ականջը գետին կամ զաւա-գանի մը կրթնցուի, շատ աւելի հեռուները քալող մար-դու մը կամ կենդանիի մըքալելու ձայնը կրնայ լսուիլ : Ա՛լ աւելի յստակ լսելու համար, սկառաւտական կամ այլ զմելիի մը երկու չեղփերը բանալով, մին զետին միսել, իսկ միւսը ակռաներով սեղմել :

Ինչպէս որսորդ մը, նոյնպէս պահակ մը պէտք է պահութած ըլլայ. ան պէտք է կարելի եղածին չափ շատ տեսնել կարենայ. ուստի երկու գլխաւոր նախա-զգուշութիւններ ձեռք պէտք է առնէ :

Պէտք է որ իր հագուստը նոյն զոյնը ունենայ այն

պատուարին որուն առջեւ ապաստանած է, այսինքն՝  
անտառի մը խորքը, վրան մը, քարաժայու մը կամ  
չէնք մը, եւայլն:

Երբորդ: Երբ կը նշմարէ որ հեռուէն զինքը կը դի-  
տեն, պէտք է պահէ բացարձակ անշարժութիւն: Այս-  
պէսսվ, շատ անդամ բաց գաշտի մէջ անդամ քիչ մը  
ծպտելով ինքինքը եւ բացարձակ անշարժութիւն պա-  
հելով երբ բան մը կը նշմարէ, սկառուտ պահակ մը կըր-  
նայ: Իր գոյութիւնը չմանել ու ինքինքը կոճղի մը,  
ծառի բունի մը եւ կամ քարաժայուի մը տեղ անցընել:

Անջուշն կարելի չէ ամէն զոյնի հազուսաներ ունե-  
նալ, բայց կարելի է կենալիք տեղը ընտրել ըստ իր հա-  
գուստին: Որով երբ հափի հազուստ հազած է պահակ  
մը, պէտք չէ ճերմակ պատի մը կամ մութ զոյն տե-  
րեւներով ծառի մը առջեւը կանգնի, այլ չանալ ետե-  
ւը ունենալ աւազ, չորցած խոս եւ կամ ժայռեր, ու  
այլեւս չչարժիլ:

Երբ պահակը հազուստ է մութ զոյն հազուստ,  
պէտք է կանգնի ժայռերու չուքին մէջ, մութ տեղ մը,  
ծառերու մէջ երբ խորքը նմանապէս մութ է:

Երբ բլուրի մը վրան պահակութիւն ընել պէտք  
ըլլայ, պէտք է ուշագիր ըլլալ հորիզոնին վրայ  
ինքինքը չցցել, այլ միմիայն դլուխը դանդաղօրէն  
բարձրացնել եւ անշարժ պահել. Եթէ պատահի որ թրչ-  
նամին ճիշդ այդ պահուն իր կողմը չի նայիր այլ ա-  
ւելի վերջը կը տեսնէ ցցուած բան մը ու զայն զիտելով  
անշարժ կը դանէ, չի կասկածիր, իսկ երբ չարժում  
ըլլայ, անշուշտ անմիջապէս իր ներկայութիւնը կը  
մատնուի, որովհետեւ պէտք է նկատի ունենալ որ հա-  
կասակորդը նոյնպէս վարժ սկառուտ մը կրնայ: ըլլալ:

Գիշեր ատեն կարելի եղածին չափ պէտք է խոր  
տեղերու, փոսերու մէջ պահուըտիլ, որպէսպի չուքին

մէջ կարելի ըլլայ ապաստան գտնել. որ պարագային պահակը թշնամին գտնվ կը տեսնէ երբ ան ինքունքը իրմէն բարձր երկինքին կը ցցէ հասակը:

Անդլիացի սկառուտ մեծ պետը կ'ըսէ որ թուփի մը չուքին մէջ կծկուած ու բոլրովին անշարժ, գիշեր մը, թշնամի հետախոյլ մը ինձմէ մէկ մէթը հեռաւորութեան մօտեցնել տուի, ու երբ կը դառնար ան, տեղւոյն վրայ վեր կեցայ եւ զայն սեղմեցի բազուկներուս մէջ:

Նոյնպէս, գիշեր ատեն քալելու պարագային պէտք չէ աղմուկ հանել:

Չտեսնուելու համար զինուորական պահակներ, սկառուտներ, որսորդներ պէտք է գիմեն զանազան կեղծիքներու, ինչպէս զրեթէ միշտ սովոր են ընել, ափրիկեան Զուլուները, ամերիկեան կարմրամորթները, ինչպէս նաև վայրենի կոչուած դեռ ուրիշ շատ մը երկիրներու բնիկները. անոնք իրենց մարմնոյն վրայ, գըլխուն կապած կամ ձեռքերուն բռնած զանազան առարկաներ՝ կը յառաջանան, թշնամու արթնութիւնը խարեցու համար: Այս բոլոր մանրամասնութիւնները թուել աւելորդ է, քանի որ սկառուտական կեանքի մէջ ձեռներէցութիւնն է դիմաւոր ազգակը եւ ուսուցումը երկրորդական՝ այսպիսի պարագաներու մէջ պէթ:

Սկառուտ պահակ մը պէտք է ունենայ:

Ցուրտէ եւ անձրեւէ պաշտպանող հագուստներ: Ժամացոյց մը, սուլիչ մը, լուցկի, մոմ, եւ կամ գրպանի ելեքտրական լապտեր մը, ինչպէս նաև իր սկառուտական դաւազանը:

Անշուշտ վերեւը յիշուած նախագրուշութիւններուն ծանօթ ըլլալ եւ ձեռք առնել զանոնք ի պահանջել հարկին՝ շատ լաւ բան է, բայց ոչ մէկ սկառուտ պատանի պէտք է սարսափի պահակ ըլլալու վտանգներով, որովհետեւ բանակագայրի մը պահակին համար ամենադոյզն

վտանդ անգամ գոյութիւն չունի ու դեռ հայ սկառատա-  
կան կեանքի մէջ սկառատ պահակի մը վտանգուելու լու-  
րը լոռած չէ :

Ուստի ամէն սկառատ որ ինքդինքը կը պատրաստէ  
շատ աւելի վտանգաւոր ձեռնարկներու երբ հայրենիքի  
պաշտպանութիւնը կը ստիպէ, սիրով պիտի ընդունի գի-  
շերուան մը ընթացքին մէկ ժամու չափ պահակութիւ-  
նը :

Ու աւելորդ է ըսել որ սկառատը իրեն յանձնուած  
այս պատասխանատու գերը պէտք է կատարէ առանց  
թուլ եւ զժկամակ ողիի, պէտք է իր տեղը անցնի ճիշդ ժամուն, և  
անոր հազորդելով այդ զիշերուան կարգախօսը, ու  
այն բոլորին մասին որ նկատած է բանակալայրի  
շուրջը, առանց սուտ ու փուտ եւ իր եղբայրը չարու-  
թեամբ վախցնել ուղելու միտումով :

Որեւէ լուրջ վտանդի մը պահուն պէտք է անմիջա-  
պէս արթնցնէ բանակումի պետը, իսկ երբ այդ ընե-  
լու ժամանակ չունի, այն ատեն կը սուլէ վտանդի սու-  
լիչը :

Սկառատ պահակ մը պէտք չէ ճագարի մը կամ թըս-  
չունի մը անտասի մէջ հանած ձայնը վտանդի պատըր-  
ուակ բռնէ, ամպոտ զիշեր մը երբ լուսինը մնըթ ընդ-  
մերթ կը փայլի, ծառերուն եւ ժայռերուն դժել կթւ տայ  
ստուերներ որոնց ինքնութեան մասին սկառատը պէտք չէ  
տարակուսի :

Արդէն առհասարակ բանակավայրի մը սպառնացող  
դիմաւոր վտանդը՝ մառանի յատկացուած վրանին դէմ  
ըլլալիք յարձակումներն են, չուներու կամ այլ կենդա-  
նիներու կողմէ, որոնց դէմ պաշտպանուելու համար պա-  
հակը առանց ազմուկի եւ շատ դիւրութեամբ կրնայ մի-  
ջոցներ ձեռք առնել :

ՔԻՄԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ  
ՀԱՄԱՆՈՒՆ ԽԱՂԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Գիտնալու համար թէ ինչ կընայ կատարել սկառուտ մը, անգլիացի սկառուտապետը կը յանձնարարէ կարգալ իր հայրենակցին Քիվիլինկի մէկ վէպը, Քիմ անունով։

Քիմ, Հնդկաստանի մէջ ծառայող խոլանտացի յիսնապետի մը զաւակն է, որ կանուխէն որբանալով, ապաստան կը գտնէ իր ազգականուհիին մօտ, համեստ միջոցներով ապրող կին մը։

Իր խաղի ընկերները բոլորն ալ բնիկներ են ու աներկրին լեզուն որեւէ Եւրոպացիէ աւելի լաւ կը խօսի։

Մտերիմ բարեկամութեամբ կը կապուի ծեր կրօնաւորի մը հետ որ երկրին զանազան կողմերը կը շրջադայէր, ու անոր հետ կը ճամբորդէ Հնդկաստանի հիսուսային մասերը։

Օր մըն ալ կը հանդիպին այն գօրամասին որուն մէջ իր հայրը ծառայած էր, ու երբ բանակավայրը կը պարտէր, իբր գող կը ձերբակալուի։

Իր ծննդեան վկայագրէն ինքնութիւնը հասկցուելով, գօրամասին կողմէ կ'որդեգրուի եւ իր ուսման հոգ կը տարուի։ Իր գպրոցական արձակուրդներու ընթացքին, Քիմ, զրեթէ միշտ հնդկական տարագ հաղնելով, կը խառնուի բնիկներուն հետ։

Յետոյ կը հանդիպի զարդեղչնի եւ հնութեանց վաճառականի մը, որը իր երկրաճանաչութեան չնորհիւ, անդամ էր զստիկանական դաշտնի գրասենեակին։

Վաճառականը Քիմի մէջ հնդկական սովորութիւններու եւ երկրին անցուղարձերուն վրայօք ունեցած կարողութիւնները զնահատելով, խորհեցաւ որ ան կընայ դաշտնի գրասենեակին համար լաւ զործակատար մը ըլլալ, բայց վերջնականապէս պայմանաւորուելու համար,

զայն կ'ենթարկէ շարք մը փորձերու, դիտնալու համար թէ բաւականաչափ քաջութիւն եւ հաստատամտութիւն ունի<sup>թ</sup>:

Անոր կամքի ուժը գնահատելու համար, փորձեց գայն մագնիսացնել, այսինքն Քիմի խորհուրդները առաջնորդել կամ վարել, համաձայն իր սեփական մտածելակերպին։ Զօրաւոր անձերը այս բանը կրնան կատարել տկարներու հանդէպ։

Վաճառականը փարչ մը գետին նետելով կտոր կտոր ըրաւ, ու յետոյ, ձեռքը տղուն ծոծրակին դնելով, փորձեց անոր երեւակայել տալ թէ փարչը ինքնիրենը կը շինուի։ Բայց ի զուր։ Քիմ միշտ փարչը կոտրած կը տեսնէր։

Իր տեղը, ուրիշներ, թոյլ պիտի տային որ իրենց ակնարկը եւ միտքը չոս հոն թափառելով միեւնոյն առարկան չկրնան կեղրոնացնել, որ պարագային վաճառականը դիւրաւ պիտի կրնար մազնիսացնել զիրենք։

Այս փորձէն յետոյ վաճառականը զայն գտաւ հաստատմիուն եւ արթուն, անոր սորվեցուց ամէնէն փոքր մանրամասնութիւնները ուշադիր դիտելու եւ զննելու, ու յետոյ զանոնք վերյիշելու արուեստը։ Ատոր համար Քիմ պարտաւոր էր ինքովինքը վարժեցնել օրուան սրեւէ ժամուն եւ ուր որ ալ ըլլար։

Ան մէկ վայրկեան միայն Քիմին ցոյց տուաւ թանկարժէք քարերով լեցուն պնակ մը, ու յետոյ վրան թաշկինակ մը ծածկելով՝ հարցուց թէ քանի՛ տեսակ քար եւ իւրաքանչիւրէն քանի հատ։ Քիմի առաջին նկարագրութիւնը յաջող չէր, հազիւ մէկ քանին յիշել կրոցաւ, բայց կարգ մը փորձերէ վերջ՝ յաջողեցաւ բոլորը մտարերել։ Իր այս փորձերը յաջողութեամբ կը կատարէր այլեւո, ուրիշ որեւէ առարկաներու վրայ։

Քիմ ճամբորդեց նաեւ ծեր աՓղան ձիավաճառի մը

Հետ, որուն շատ կը սիրէր. անիկա ալ գաղտնի զբա-  
սենեակին անդամ էր: Անդամ մը, Քիմ այս Աֆղանին  
ծածուկ գրութիւն մը հասցնելով՝ անոր մեծ ծառայու-  
թիւն մատոյց. ուրիշ անդամ մըն ալ անոր կեանքը՝ ա-  
զատեց, զի՞նքը սպաննելու հետամուտ տեղացի խուժթի  
մը խօսակցութիւնը պատահաբար լսելով: Ան քնանալ  
ձեւացնելով, մզձաւանջէ տասապիլ կեզծեց, գիրք փո-  
խել կարենալու համար, եւ դաւագիրներուն դտնուած  
տեղին հետանալով՝ կրցաւ ժամանակին իր բարեկամը  
զգուշացնել:

Վերջապէս Քիմ գաղտնի զբասենեակին անդամ լն-  
դունուեցաւ, անոր արուեցաւ ինքինք ծանօթացնելու  
նշան մը, վզկապ մը եւ բառ մը, որ յատուկ արտասա-  
նութեամբ պիտի կրնար զի՞նքը ճանչցնել տալ:

Օր մը, չոպեկառքին մէջ կը հանդիպի անծանօթ մէ-  
կու մը: Տեղացի մըն էր ան, որ կառք նստելու ատեն  
ահարեկած կ'երեւէր, զլխու եւ բազուկի վէրքերով ան-  
կերպարան վիճակի մէջ, եւ միւս ճամբորդներուն կը  
պատմէր թէ սայլի արկած մը ունեցած էր կայարան  
դալու ատեն:

Քիմ, վարպետ սկառուտ մը, անմիջապէս նկատեց  
որ անոր վէրքերը շատ որոշ կերպով կտրուածքներ են  
եւ իյնալէ առաջ եկած վէրքեր չեն:

Երբ վիրաւորը իր զլուխը կապելու զբաղած էր,  
Քիմ նկատեց որ ան ալ իր նման նշան մը ունի, ու ջա-  
նաց իր կարգին նշանը ցոյց տալ. վիրաւորը տեսնելով  
նշանը, բառեր մը արտասանեց, որուն Քիմ պատասխա-  
նեց:

Օտարականը, ասոր վրայ, Քիմը մէկ կողմ տարաւ  
ու անոր յայտնեց թէ ինք ծածուկ հեռագիր մը կը տան-  
նի, թէ հանդիպած է կառավարութեան թշնամիներուն  
ու հաղիւ մահէ աղատուած: Բայ իրեն, հաւանաբար

թշնամիները՝ չոգեկառքին մէջ իր ներկայութեանը տեղ-  
եակ են, ու պիտի կրնան ճամբուն երկայնքը գտնուազ-  
իրենց գործակալներուն հեռագրել, ու պէտք էր հեռա-  
գիրը հասցնել ոստիկանական սպայի մը ու ըբոնուիլ:

Քիմ զայն ծպաելու գաղափարն ունեցաւ:

Հնդկաստանի մէջ, շատ մը սուրբ մուրացկաններ  
կան որ երկերը կը պտտին: Կը քալեն զրեթէ բոպիկ,  
մոխերով պլուած, գէմքերնուն վրայ նշաններ նկար-  
ուած: Ժողովուրդը անոնց սրբութեանը կը հիանայ, ա-  
նոնց կ'ողորմի հաց ու դրամ տալով:

Քիմ ալիւր եւ ծխամորճի մոխիր իրար խառնեց,  
մերկացուց իր բարեկամը, եւ անոր մարմինը լաւ մը  
ծեփեց, իր մօտ գտնուած ներկերով անոր ճակախն նը-  
շաններ նկարեց, մասամբ վէրքերը նուազ տեսանելի դարձնելու  
համար: Մազերը խառնեց, անոր տալու համար մուրա-  
ցիկի մը խոժոս երեւոյթը, ու զայն փոշիով ծածկեց,  
որով իր մայրը նոյնիսկ պիտի չկրնար մեր մարդը ճանչ-  
նալ:

Քիչ վերջ կը հասնին մեծ կայարան մը եւ դարափին-  
վրայ կը նշմարուի ոստիկան սպան որուն պիտի տրուի  
ծածուկ գրութիւնը: Կեզծ մուրացիկը կը հրմացիէ  
սպան, որը անզլիերէնով կը կշտամբէ, մուրացիկը  
դապանի բառերով խառն հայոցյանքներ կը թափէ:

Սպան թէեւ հնդկերէն չհասկնալ կը ձեւացնէր, բայց  
շատ լաւ կը հասկնար. զաղանի բառերէն հասկցաւ որ  
գաղանի գործակատարի մը հետ է գործը, որով մուրա-  
ցիկը ձերբակալել ձեւացնելով առաջնորդեց ոստիկանա-  
տուն: Հոն կրցան լաւագոյն կերպով խօսակցիլ ու այս  
ամէնքը անցաւ բոլորովին աննշմար:

Ի վերջոյ Քիմ ուրիշ բնիկ գաղանի գործակատարի  
մը հետ ալ ծանօթացաւ, զարդացած Հնդիկ մը, ու ա-

նոր օգնեց հիւսիսային սահմանին մօտերը երկու ոռւս լրանսներ ձերբակալելու:

Հնդիկը ինքզինքը Անգլիոյ թշնամի իշխանի մը սպասաւորը ներկայացուց, և ոռւս լրաեներուն հետ որպէս իշխանի ներկայացուցիչը բաւական տեղ քալեց: Այսպէս սովորացաւ անոնց զաղոնի թուղթերուն դրուած տեղը, որմէ վերջ երկու սպաներուն եւ սուրբ հոգեւորականի մը միջեւ կոիւ յառաջ բերել տուաւ, հոգեւորականը ծեծուած ըլլալով, տեղացիք զրգուուած՝ սպաներուն բեռները առնելով փախան եւ անյայտացան: Քիմ բեռնակիրներուն մէջ էր: Բացաւ պայտուսակները, թուղթերը գտաւ եւ տարաւ սպայակոյտի կեղրոնը յանձնեց:

Քիմի այս սպատմութիւնները կարդալ խիստ չահեկան է սկասուածի մը համար, ասոնք ցոյց կու տան թէ որ սատիճանի պատանի մը կրնայ օգտակար ըլլալ իր երկրին, երբ ան խելացի է եւ վարժ:



Սկասուայն համար Քիմը խաղ մըն է, որ կրնայ խաղցուիլ ամէն տեղ: Օրինակ՝ ցուցափեղի մը քննել, ու ապա վերյիշել հոն կտնուածները: Ազմուկ լոել եւ ձայները զանազանել: Շօշափելով զանազան իրեր ձանչնալ, եւայլն:

Սկասուած մը պէտք է գիտող, զննող ըլլայ:



### ՔԻՄԻ ԽԱՂԸ

Սկասուակի մը վրայ դրուած 24 զանազան առարկաներ, մէկ վայրկեան դիտելէ վերջ, թուել անոնցը՝ 16 հատ մինչեւ 5 վայրկեան տեսողութեան ընթացքին:

Այս խաղը փորձելու առեն, առարկաներու թիւը կրնայ մինչեւ 30ի հասնիլ: Մէկ վայրկեան ցոյց տալէ վերջ ծածկել ու յետոյ, իւրաքանչիւր սկասուած առանձին

առանձին կանչելով հարցնել ու նշանակել՝ տրուած առարկային անունին գիմաց եւ մասնակցող սկառւախն անունին տակ։ Ամենէն շատ վերյիշողը կը շահի խաղը։



ՎԱՐԺ ԿԵՐՊՈՎ ՊԱՏԷ ՄԸ ԿԱՄ ԶՈՂԻ ՄԸ  
ՄԱԳԼՑԵԼՈՒ ԿԵՐՊԸ

Մազլցիլը ամենէն հաճելի եւ օպտակար մարզանք-ներէն մին է եւ բոլոր պատանիներէն սիրուած։ Լեռ մազլցողներուն մեծամասնութիւնը նախ ծառերու վը-րայ մազլցելով, չուանէ եւ կայմերէ վեր մազլցելով սկսած է, ու ապա սկսած է ժայռերէ վեր մազլցիլ։

Մազլցելու համար մարմնոյ անդամները պէտք է ըլլան գօրեղ, պէտք է ունենալ յանդզնութիւն, վճռա-կանութիւն եւ տոկունութիւն։ Ու այս ամէնը կը ստաց-ուի մարզուելով։ Լեռ մազլցելու համար էական է պաղարիւն ըլլալ, ոտքը փութով եւ ապահով ուղած տեղը դնել զիտնալ։ Ասոր համար փորձելու է տախ-տակի մը եղերքին վրայ քալել, քարէ քար ցատկելով քալել՝ զանոնք զանազան հեռաւորութեանց վրայ շա-րելով։

Բոլոր տեսակի մազլցումներու կերպերը կը ստաց-ուին մշտատեւ վարժութեամբ, որը ինչպէս ըսուեցաւ, մարզանքի լաւազոյն մէկ տեսակն ալ է։



ՄԵԿ ՏԱՐՈՒԱՆ ՄԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՌՆՅԻԱԶՆ  
ԶՈՐՍ ԶԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Սկառւատ մը պէտք է ձեռքէն ճարտար ըլլայ. Հին երկրախոյզները քանի մը արհեստ գիտէին ու ամենէն նեղ դրութեան մէջ անդամ անոնք ինքնարաւ էին։ Ինք-

նաբաւ պէտք է ջանայ ըլլալ նաեւ սկառւտ մը:

Զեռական աշխատութիւն լսելով կը հասկցուի շատ հասարակ առարկաներու չինութիւնը, ինչպէս օրինակ հի համար՝

Կոճակ կարել գիտնալ. զմելիով առարկայ մը չինել. խաւաքարտէ տուփ մը չինել. լաւ կապուած ծրար մը ներկայացնել. բանակումի ընթացքին՝ ոեղան, աթոս, կամուրջ չինել. բանակավայրը զարդարել. բնութեան տեսարաններ զծագրել. սկառւտական ժամանակացոյցներ զարդանկարել:



Ամեսչի գիւղատնեսական վարժարանի կօշկակար Սկառւտներու խմբակ մը, 1920 թուին:

## ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՍԿԱՌԻՏ

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՒ ԶԱՆՈՆՔ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ  
ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՒԽ ՄԱՍԻՆ ԲԱԱՑՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ



Երկրորդ կարգի նշանակ

### Ա. — Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

Նորընծայ մը Երկրորդ կարգի սկառւտ կարենալ ըլ-  
լալու համար պէտք է լրացնէ հետեւեալ պայմանները.

Ա. — Վեց ամիս իրր նորընծայ սկառւտ գործել:

Բ. — Գոհացուցիչ բացատրութիւններ տալ հետեւ-  
եալ նիւթերու շուրջ:

1. — Հինգ վայրկեանի մէջ վրան մը կանգնել:

2. — Կացին գործածել եւ ծառ մը տապալելու ե-  
ղանակը գիտնալ:

3. — Երկու լուցկիով բաց օդին մէջ՝ կրակ վառել  
եւ զանազան տեսակի օճախներ չինել:

4. — Կերակուր եւ անուշեղէն եփել գիտնալ: Խըմ-  
բակի մը բաւարար չափով կերակուր պատրաստել:

5. — Բ. կարգի յատուկ կապերը և հետախուզական  
նշանները գիտնալ: Հիւղակ մը շինել:

6. — Մարմնոյ ներքին գործարաններուն եւ անոնց պատշտօնին չուրջ ծանօթութիւններ ունենալ :

7. — Մարմնական առողջապահութեան մասին ծահօթութիւններ ունենալ եւ գիտնալ սենեակի մարզանքի դիմաւոր փորձերը :

8. — Անմիջական օգնութեան փութալու կերպերուն ժանօթ ըլլալ :

9. — Ակառուտական գնացքով 15 վայրկեանէն երկու քիւոմեթր ճամբայ կտրել, մէկ վայրկեանի սխալով մը միայն :

10. — Կողմնաճանաչութիւն՝ աստղերով, լուսինով, արեւով, ժամացոյցով : Բնական երեւյթներով առաջնարդուիլ :

11. — Օգաճանաչութիւն՝ բնական երեւյթներով, ինչպէս հոփ, ամպ, եւալին, կենդանիներու ձայներով և անոնց ընթացքով :

12. — Համառօտ կերպով բացատրել Հ. Մ. Ը. Փ. ծաղումը և պատմութիւնը, նոյնպէս սկառուտական շարժման նպատակը :

13. — Հայոց պատմութիւնը իր ընդհանուր մէջ մինչեւ Արշակունեաց Հարստութեան վերջաւորութիւնը :

14. — Գրաւոր կերպով բացատրել Դաւանանքին առուազն երկու յօդուածները :

15. — Գոյ գիտնալ եւ երգել տասնեակ մը հայերէն երդեր, մասնաւորաբար ազգային եւ սկառուտական :



### ՎԵՅՏԻՍ ՆՈՐԾՆԾԱՅ ՄՆԱԼ

Այս պայմանաժամը պէտք է հաշուըւի նորընծայք քննութիւնը, երգումը եւ նշանակը առած թուականէն :

Նորընծայի քննութիւնները յաջողութեամբ անցընող սկառուտ մը, սկառուտական բարոյախօսութեան դլիս-

ոոր եւ հիմնական սկզբունքներու կիրառման ընդունակ պատահի մըն է, որը պէտք է առաջնորդուի քայլ առ քայլ գէպի գործնական աշխատանքի: Ան, դեռ սկառատական բուն կեանքին, գիտութեան եւ անոր պահանջներուն անծանօթ, պէտք է պատրաստուի անոր դադանիքներուն ու խորհուրդներուն թափանցելու:

Նորընծայի պայմանները լրացուցած ըլլալը բաւական չէ որպէսզի ան ինքովինքին իրաւունք տայ պահանջելու Բ. կարդի պատրաստել զինքը, այլ իր ամենօրեայ կեանքի ընթացքին, դաւանանքի յօդուածները կիրարեկեով պէտք է տիրացած ըլլայ սկառատական ողիին, ու այն ժամանակ ան ինքնարերաբար կ'ընդարձակէ իր սկառատական գիտութեան պաշարը, կը ձգտի բարձրանալ, կարենալ իր կարգին բարձրացնելու ուրիշները, ինչպէս որ կը տրամադրէ Հ. Մ. Բ. Մ. Փ. սկառատին սիրուն նշանաբանը:

Իր առաջնորդը և խմբապեալ որոնք մօտէն կը հըսկեն իր վրայ, անշուշտ կը նշմարեն իր հետաքրքրութիւնը, խանգալառ ու յառաջադէմ ողին ու զինքը կ'առ սաջնորդէն որպէսզի ան տիրանայ Բ. կարգի գիտութիւններուն, որոնք ա'լ աւելի պիտի գարզացնեն տղուն մէջ զիտելու եւ առաջնորդուելու կարողութիւնները, ու քայլ մը եւս կը մդեն զինքը դէպի ինքնարաւութիւն զանազան անօդնական վիճակներու մէջ գտնուելու պարագային շվհատելու համար:

Գաղթահայ Բ. կարգի սկառատ մը արգէն իր մայրէնի լեզուով գրելու կարողութիւնը ունի ու իր Ազգային պատմութեան առաջին ըրջանին յատկանշական գէծերուն քաջածանօթ է:




Բ . — ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒԻ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՎՐԱՆ ԿԱՆԳՆԵԼ.

Զանազան ձեւի եւ մեծութեամբ վրաններ կան. առողջ կանգնումը դժուարութիւններ ներկայացնելէ առելի խնամքի կարօտ է:

Երագ կերպով վրան մը կանգնելու համար պէտք է յաճախակի մրցումներ կատարել սկառուտական խմբակներու միջեւ:



Վրանը իստ տոպրակեն հանելով քակել եւ դեմնի վրայ բանալ, գուռը կամ զոները նախապէս դոցել: Վը բանի կեղբոնի երկու ծայրերը զանել, ծակերու բացուածքին չափ հեռաւորութեամբ գետինը երկու փոս փորել եւ հոն հաստատել կեղբոնական երկու կայմերը եւ վրանը անցընել իրը կայմ ծառայող երկու սկառուտական գաւաղաններու ծայրը: Մինչդեռ երկու սկառուտայդ կայմերը բռնած են, ուրիշ երկու հոգի կայմերը միացնող պարանը երկու զօրաւոր ցիցերով գետինը կը հաստատեն (ուշագիր ըլլալ որպէսզի կայմերը եւ ցիցերը մէկ դժի վրան գտնուին) եւ պարանը պրկող վայաւեայ կամ մետաղեայ պրկիչները պատշաճօրէն կը քոչեն: Աղա չորս հոգի վրանին չորս ծայրի կապերը ցիցերով կը կապեն ու կը պրկեն, այդպէս կարդով բոլոր եղեր-

քի կապերը եւս կ'ամբացնեն :

Վրանը հաստատելէ յետոյ մէջի խորտութորութիւնները չակել եւ յատակը մոմլաթ մը փուել :

Վրանին չորս կողմը ակօսներ բանալ, որպէսպի անձրեւի պարագային ջուրը ներս չյորդի : Այս ակօսները՝ վրանին ետել, հեռուն պատրաստուած, խոշոր փոսի մը միացնել, որպէսպի ջուրերը հոն հաւաքուին :

Վրան մը լարելէ առաջ, անհրաժեշտ է տեղը եւ վրանին ուղղութիւնը ճշգել :

Տեղը պէտք է ըլլայ չոր, ճահիճներէ հեռու, զետինը կարելի եղածին չափ աւագուտ եւ քիչ մը չեղ, ջուրի համար թափանցիկ :

Պէտք է ընտրել խմելիք ջուրի մօտ տեղ մը ուր կը րակ վառելու համար բաց տեղ զանուի ինչպէս նաեւ փայտ ճարելու յարմարութիւն, զօրաւոր օդի հոսանքներէ պաշտպանուած, արեւէն պաշտպանուելու յարմար ծառերու մօտիկ, բայց ոչ թէ ծառի չուքի տակ :

Գալով վրանի ուղղութեան, նախ ճշգել հովի ուղղութիւնը եւ լարել՝ կոնակը հովին դէմ :



### ԿԱՅԻՆԸ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Կացինը սկառւոյին անբաժան ընկերն է, իր գաւառ դանէն յետոյ ամենէն գործածական իրբ :


Զայն լաւազայն կերպով գործածելու համար անհրաժեշտ է վարժութիւն ընել, ու աշխատանքի սկսելէ առաջ նկատի ունենալ որ ան փայտ կտրելու սահմանուած է ու ոչ թէ գործածողին ոտքը կամ մարմնոյ որեւէ մէկ մասը եւ ոչ ալ իր մօտը զանուազներունը :

Կացինը գործածելու է մէծ խոհեմութեամբ, կարեւոր աշխատութիւն մը նախաձեռնելու պարագային պէտք է նախապէս պետին հաւանութիւնն ու արաօնութիւնը ստացած ըլլալ :

Առանց արտօնութեան պէտք չէ ծառ տապալել. կան որոնց դպչիլ արգիլուած է. այդպիսիներուն որեւէ հարուած իսկ տալէ զգուշանալ:

Կացինը գնել ընտիր տեսակէ, երկաթագործի կողմէ դարբնուած և ոչ թէ ձուլուած: Երկաթեայ մասը՝ ծանր, իսկ կոթը՝ կրկնակ շեղութեամբ, լաւ տեսակ փայտէ:

Կացինին դլուխը, այսինքն սուր ծայրին հակառակ մասը պէտք է ըլլայ տափակ, իբր մուրճ ծառայեցնելու



համար թեթեւ աշխատութեանց ատեն միայն, հակառակ պարագային, կոթը անցընելու սահմանուած ծակը կամ աչքը իր ձեւը փոխելով պատճառ կ'ըլլայ որ կոթը թուլնայ եւ գուրս գայ: Կացինի այս ձեւին քանատական կացին անունը կու տան:

Գործածութեան պահուն, սուր ծայրը կամ բերանը պէտք է շարժել մարմինէն հեռու, թնաւ զէպի ոտքը ուղղուած շարժելու չէ: Եթէ կտրելու սահմանուած

փայտը ձեռքով բռնուած է, շարժումը պէտք է ըլլայ ձեռքէն հեռու հարուածող ուղղութեամբ:

Կտրելիք փայտը զնել կոճղի մը կամ փայտէ յենարանի մը վլրայ, որպէսզի կացինին բնրանը հողի կամ քարի հանդիպելով չուտ մը անդործածելի շդառնայ: Բացի այդ, եթէ ֆարուածը ստանալիք տեղին տակը ամուր յենարան մը ըլլայ, կտրելը կը գժուարանայ: Կացինը փայտին պէտք է հանդիպի ճիշտ յենարանին վրայ, որպէսզի հարուածին կարեւոր մէկ մասը փայտի առաձգակնութեան միջոցաւ չվատնուի:

Վրան գամ ունեցող փայտերուն նախ գամերը հանել, ասոր համար, շատ մը կացիներու վրայ մասնաւոր ձեղք մը կայ:

Կացինին բերանը կարելի եղածին չափ խորը մացը նելու համար, անոր տալու է մօտաւորապէս 60 աստիճանի շեղութիւն մը. զայն ձեռքին մէջ բռնազրօսիկ սեղմելու չէ, այլ անոր ծանրութիւնն է որ պէտք է օդուազործել, փայտին մէջ խրելու համար:

Ծառի մը ճիւղերը կտրելու համար, կացինի հարուածը տալու է ճիւղին գուբասի կողմէն, եւ ոչ թէ ճիւղին եւ բունին մէջտեղէն, որով ճիւղերը կտրելու համար սկսելու ծառի կամ տապալուած խոշոր ճիւղի մը վարի կողմէն ու հետզհետէ գէպի ծայրը երթալ:

Ծառ մը տապալելու համար նախ անոր իյնալիք կողմը ճշգելու է. երբ որոշ արդելք կամ ոգատճառ մը ըլլեկայ, իյնալիք կողմը ընտրելու է ըստ հոգի ուղղութեան եւ ուշաղիր ըլլալ որ ծառը ինկած ատեն ուրիշ ծառերու կամ որեւիցէ բանի չվնասէ:

Ուղղութիւնը ընտրելէ յետոյ, կացինը զարնելիք մասը եւ զայն շարժելու ըլլանակը ամբողջութեամբ մաքրելու է մացառներէն կամ սատերէն:

Կտրուածքը որքան կարելի է դետնին մօտերը պէտք

Ե ըլլայ ու առաջին կտրուածքը իշնալիք կողմին վրայ բանալու է, կտրուածքին բացուածքը կեղրոնին աւելի հեռու պէտք է տարուի ու անոր ամենասուր մասի գիծն է որ անկումին իբր առանցք պիտի ծառայէ:

Առաջին բացուածքը լրացնելէ յետոյ, անոր ճիշդ հակառակ կողմը ու աւելի բարձրէն կացինով ուրիշ մը բանալ, ու երբ այս երկրորդ կտրուածքը բաւականաչափ յառաջացած ըլլայ՝ ծառը ինքնիրեն կ'իշնայ: Խոհեմութիւն է ծառը պարաններով երեք ուղղութեամբ բանել առալ, ծառին իշնալիք եւ հակառակ կողմը ոչ ոք պէտք է զտնուի, այլ երկու կողքերուն վրայ: Փոխանակ երկրորդը ճեղքը կացինով բանալու, կարելի է սղոցել:

Կացին ունենալը բաւական չէ, պէտք է որ ան շարունակ գործածելի վիճակի մէջ ըլլայ, ուստի զայն այս ու այն կողմ գետնին վրայ նետելու չէ, ոչ միայն գետնին քարերէն կը վնասուի ու խոնաւութենէն կը ժանդուի, այլ կընայ մէկու մը վիրաւորուելուն պատճառ դառնալ:

Կացինը պէտք է պահուի ապահով տեղ մը, իր պատեանին մէջ, երբ գայն գործածելու համար ձեռք առնուի, պէտք չէ կոթէն բոնել, այլ երկաթի կողմէն, ուրուն սուր ծայրը մարմինէն գուրս ուղղուած լլայ: Իսկ երբ ուզուի մէջքին հաստատել, պէտք է ետեւի կողմէն կօտիին անցընել եւ ոչ թէ առջեւէն կամ կողքերէն:

Կացինին սուր ծայրը պէտք է միշտ սրուած վիճակ ունենայ ու գործածութենէ յետոյ թեթեւ մը խւզոնել:

Ծայրը աւրուած կացին մը սրելու համար կը գործածուի յատուկ սրբար մը, ջրով ողողուած սրբարը պէտք է գառնայ միշտ դէպի դուրս, սրողի կեցած դիրքին նկատմամբ սրելու ատեն սուր ծայրը պէտք է գընել սրբարին վրայ, կացինի երկաթը բոնելով ձախ ձեռքը, աջ ձեռքին մատներով սուր ծայրը սրբարին վրայ

Ճնշել, ինչպէս ցոյց արուած է պատկերին վրայ:

Երբ քարէ կլոր սրբարին վրայ կացինի ծայրի խորտուրուրութիւնները անհետանան, սուր մասին ծայրը կը մնան աւելորդ մասեր, որոնք հանելու համար կը դեմենք անշարժ տափակ սրբարի մը օգնութեան, իւղով օծուած. այս պարագային, անշուշտ, կացինի սուր մասն է որ կը չարժի սրբարին վրայ շրջանակաձեւ չարժումով։ Տափակ սրբարի փոխարէն կարելի է գործածել յզկուած կարծր քար մը։



### ԿՐԱԿ ՎԱՌԵՆԻ

Անտառի մէջ բանակումի կամ արշաւի ատեն, որեւէ եղանակի մէջ, կատարեալ սկառուտ մը պէտք է կարենայ կրակ վասել՝ երկու լուցկի միայն դորժածելով։

Երկու լուցկիով կրակ վասելու փորձին ատեն, բանկուած լուցկիներու թիւն է որ պէտք է հաշուել եւ ոչ թէ առանց կրակ առնելու փճացածներուն թիւը։

Կրակը վասելէ առաջ, անհրաժեշտ պայմանն է նախապէս արտօնութիւն ստանալ այն տեղին համար ուր կ'ուղուի կրակ վասել։

Վասելիք տեղին չուրջը, մօտաւորապէս երկու մեթր շրջանակի մը վրայ, խնամքով մաքրել, չոր խոտերը եւ տերեւները հեռացնել, որպէսզի մարզագետինը, մացաները կամ անտառը հրդէհէ զերծ մնան։

Եթէ տեղը թաց է, քանի մը կտոր փայտի գլանիկներ կար կով քովի շարել ու անսնց վրայ վասել։ Այդ փայտերուն վրայ չոր խոր կամ չոր տերեւներ դնել։

Անձրեւոտ եւ խոնաւ օդով կրակ բոնկցնելու համար չոր նիւթեր կարելի է դանել ծառերու տակ եւ անսնց բունին մօտերը, ու վասելէ յետոյ, թաց փայտերը միշտ կրակին մօտ պահել, հետզհետէ չորցնելու համար, կամ հովին դնել, եթէ հով կայ։

Զոր կամ մեռած փայտի պաշարը մէկ անգամէն նախապէս հաւաքել։ Աւշաղիք ըլլալու է որ խէժ պարունակող փայտերը աւելի չուտ եւ լաւ կը վառուին, թէեւ կրակ չեն ձգեր։ Աւուենին, եղեւինը (չամ), կաղնին, շաղանակենին, կաղամախին լաւ չեն վառուիր եւ շատ ծուխ կու տան։ Մինչդեռ ցարասին, հացին, շոճին, կնձնին, հաճաբենին, նշտարենին լաւ կը վառուին եւ կայծեր կը թողուն։ Լաւ վառելանիւթ են նաեւ կօշիկները, ինչպէս նաեւ չոճին բոռնցքները։

Փայտերը նախապէս կոտրտել, փոքր ճիւղերը կամ կրկուտը եւ բիրերը բիրարմէ զատել. փայտերը շարելէ առաջ, նախ թուղթի ճմոթկուած կաորներ գետեղել, վըրան բոլորովին չոր ոստիկներ, չոր տերեւ եւ մամուռ, յետոյ կրկուտ. որքան կարելի է յարդ չգործածել։ Յետոյ բուրգի ճեւով հետզհետէ հաստ կաորներ շարել, երբ կրակը յաջողած կը նկատուի. պէտք չկայ շատ մեծ կրակ մը վառել. վառուելու վրայ եղող կրակը բնաւ չիքել, որովհետեւ բերնով փչելը թափերուն խիստ վընասակար է։

Բոնկցնել հովը փչած կողմէն լուցկին թուղթի դէղին դէմ խօթելով։

Մուխը բոլորովին անցնելէ յետոյ միայն կերակուրը վրան գնել, որպէսպի մուխ չառնէ։

Կրակ մը առանց հսկողութեան պէտք չէ ձգուի, ու եթէ այլեւս անոր պէտք չկայ, աւելի վերջը կամ յաջորդ օրը զայն օղտագործելի դարձնելու համար, մոխիրով ծածկել ու խնամքով թաղել, որպէսպի հովը չկարենայ կրկին բանալ։


Մկառւտ մը թոյլ պիտի չտայ որ իր վառած կրակին տեղը նշմարուի, քանի որ իր մշտական մտահոգութիւնն է ջանալ ամէն ինչ տեսնել ու բնաւ չտեսնուիլ։

### ՕՃԱԽՆ ՇԻՆԵԼ

Օճախն շինելու տառեն նկատի ունենալ հովին ուղղութիւնը, ու ըսպ այնմ, չինել երկու զուգահեռական պատեր, որուն վրայ կաթսայ մը առանց չըջուելու վտանգին ենթարկուելու պէտք է կարենայ մնալ: Պատերը կարելի է չինել հողով, քարով կամ փայտի խոշոր կըտորներով: Եթէ հողը թաց է, դայն ծածկել կղմինարով ևթէ կայ, որովհետեւ կղմինարը կ'աւելցնէ նաեւ ջերմութեան պահպանումի տեւողութիւնը:

Ստորեւ կու տանք հինգ գանագան ձեւեր :

Ա. Զեւ, տափակ գետնի վրայ 20 սանթիմեթր բարձրութեամբ, նոյնքան լայնութեամբ եւ 60 սանթիմեթր երկանութեամբ փոս մը փորել հովին ուղղութեամբ, պատերը լաւ մը ծեփել: (Պատկեր 1):



Բ. Զեւ, Խաչաձեւ օնախ, որուն վրայ քանի մը կաթսայ միաժամանակ կարելի է տեղաւորել եւ հովի ուղղութեան փոփոխումները մասամբ դարձանել: Բանալ 15 սանթիմեթր մեծութեամբ խորանարդ փոս մը, որուն չուրջ խաչաձեւ առաներ փորել ու կէս մեթր հե-

ոռւն հողին հաւասարեցնել՝ իւրաքանչիւր առուի ծայրերը : (Պատկեր 2) :

Գ. Ձեւ . կաթսան՝ գետինը խիստ տոկուն կերպով հաստառուած փայտի մը կամ փայտերու վրայ կախել, վառելիք փայտերը տակը աստղաձեւ շարել, այս կերպով փայտերը աւելի գանդազ կը վասին, կրակը դիւրաւ չի մարիր եւ փայտի ու ժամանակի խնայողութիւն ալ կ'ըլլայ : (Պատկեր 3) :

Դ. Ձեւ . 30էն 35 սանթիմեթր մեծութեամբ խորանարդ փոս մը փորել, փոսին քովերը երկու ամուր ցիցեր հաստատել, որոնց վրայ պիտի կախուին կաթսաները : Փայտերը փոսին մէջը պիտի դրուին ուղղահայեցի մօտեցող շել զիրքով, մէկ ծայրը փոսին մէջ եւ կաթսային բոլորը շարուած ու յետոյ կրակը վառել : (Պատկեր 4) :

Ե. Ձեւ . Վերը յիշուած չափերով փոս մը փորել, տակը երկու կամ երեք կարդ տափակ քարեր շարել, վրան կրակ վառելով քարերը լաւ մը տաքցնել, յետոյ կրակը քաշել, մոխիրը մաքրել քարերուն վրայ միս, ձուկ կամ այլ խորոված դնել, ատոր վրայ դոզաւոր աման մը դարձնել, կամ կանաչ տերեւներ դնել ու վրան ծածկել մոխիրով ու յետոյ կայծերով, այս կերպով կը ստացուի շատ լաւ եփուած եւ համեղ խորոված : (Պատկեր 5) :



### ԿԵՐԱԿՈՒՐԻ ԵՒ ԱՆՈՒՇԵՂԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Խոհանոցը՝ սկառատի մը գործունէութեան անհըրաժեշտ եւ կարեւոր բաժիններէն մին է : Ամէն սկառատպարտի նախանձախնդիր ըլլալ մաքուր եւ համեզ կերակուրներ եփելու, մանաւանդ բանակումի ընթացքին պէտք չէ մտահան ընել որ կերակուրը ոչ թէ բոցով,

այլ կրտկով եփելու է, քանի որ բոցը կերակուրը կը բայց այրել, իսկ անոր հետ անբաժան ընկերացող մուսխը կերակուրին կու տայ մուիսի համ մը:

Բանակումներու ընթացքին ընտրելու է այնպիսի կերակուրներ որոնց պատրաստութիւնը երկար ժամանակի չկարօտիր: Արդարեւ, կան արշաւներ որոնց ընթացքին ոմանք միմիայն կերակուրի պատրաստութեամբ կը զբաղին ու տուն կը վերագառնան առանց չուրջերնին զիտած ըլլալու եւ սկառտական ուրիշ որեւէ զործի մը մասնակցած ըլլալու:

Դրաի մէջ տրուած ցուցմունքներէն աւելի, խոհանոցի հմտութիւն ձեռք ձգելու գիւրամատչելի եւ լաւագոյն միջոցը՝ տունը, մայրիկին մօտ մէկ քանի կերակուրներու պատրաստութեան ներկայ զանուիլն է:

Ուստի, ամէն անդամ արշաւի մեկնելէ առաջ, իր ճաշերու ցուցակը նախապէս ոպատրաստող հողածու սկառտ մը կրնայ՝ չմեկնած՝ պատրաստելիք կերակուրներու շուրջ իր մայրիկէն վերստին բացատրութիւններ առներով չիշողութիւնը թարմացնել:

Ահաւասիրէ կարդ մը գիւրին պատրաստելիք կերակուրներ :

1. — Գետնախնձոր լսաշել: Գետնախնձորը լեցնել աղի ջրով լեցուն ամանի մը մէջ եւ վաս կրակի վրայ 20 վայրիկեան եփել. ջուրին քանակը պէտք է գետնախնձորը ծածկելու չափ ըլլայ: Խաչած ըլլալը հասկնալու համար, պատառաքառ մը մինել, որը պէտք է դիւրութեամբ մանէ: Մէկ հողիի համար բաւարար չափն է մօտաւորապէս 200 կրամ:

2. — Գետնախնձոր տապկել: Գետնախնձորին կեղեւը գերելով հանել, կարելի եղածին չափ բարակ չերտեր կտրել, լոււալ ու ցամքեցնել, յետոյ թափել եռացող խղի մէջ եւ 10 վայրիկեան տապկել:

3.— Զուածեղ : Ամանի մը մէջ հաւկիթ կոտրել ու պատառաքաղով մը զարնել մէնչեւ փրփուր յառաջ գալը, աղ ցանել, ինչպէս նաեւ քիչ մըն ալ ազատքեղ դնել մէջը : Բնկոյզի մեծութեամբ կարագ հալեցնել, եւ երբ լաւ մը տաքցած է, հաւկիթը անդամ մըն ալ խառնելի վերջ՝ կամացուկ մը իւղին մէջ թափել ու խառնել, եփած մասերը դէպի կեղրոն ժողվելով . տապակին ցընցումներ տալ, որպէսպի հաւկիթը յատակը չփակչի, ու սպասել որ տակը կարմրի, մինչդեռ վրան զեռ թեթեւ մը նօսր է : Պնակին մէջ դնել, մէկ կէսը միւս կէսին վըրայ կիսաշընակի մը ձեւ ծալլելով :

### Մ Ս Ե Ղ Ե Ն

1.— Պիփրէկ : Ասոր պատրաստութիւնը դիւրին է . մէկ հոգիի համար 125 կրամնոց շերտ մը տապակին յատակը ծածկող հալած կարագի կամ ուրիշ յարմար իւղի մը մէջ դնել : Կրակը պէտք է ըլլայ բարկ եւ միսը դնելէ առաջ իւղը եռալու տաքութեան հասած : Միսը զարձնել մէկ կողմէն միւսը, վրան աղ ցանելով : Կրակի վրայ պահել մօտ 10 վայրկեանի չափ, ու վար առնել՝ երբ պատառաքաղ մը խոթելով՝ կը տեսնուի որ արիւն գուրս կու գայ : Ուտելէ առաջ քիչ մը կարագ եւ համեմներ աւելցնել վրան :

2.— Խորաված : Մսի փոքր, խորանարդածեւ կտորներ՝ փայտէ ձողի մը վրայ անցընել՝ իւղի եւ սոխի կը տորներու հետ փոխնիփոխ եւ կրակի կայծերու վրայ եփելէ վերջ աղել :

Կառ՞ միսը բանալ, ըլլայ կտրելով, ըլլայ ծեծելով, երկու երեսներուն վրայ դանակի հարուածներ տալ՝ տաքութիւնը ներս կարենալ ներս թափանցելուն ծառայելու համար . երկու ծայրերէն փայտերով բռնելով՝ բացուած վիճակով կրակին վրայ բռնել, տակը պնակ մը

զնել, չիւթերը հաւաքելու պայմանաւ։ Երկու կողմնաւ պէ  
հաւասարապէս եփել, վրան քիչ մը իւղ քսելով, ո՞ւ  
ովտիկի, կրակին կողմին կտորները չածխանան։

3. — Համեմուած միս։ Կտրուած միսը իւղի մէջ  
տապկել, քանի մը կտոր սոխի կտօրներ աւելցնելով,  
քիչ մը ալիւրի մէջ միսը թաթխել, յետոյ եփել մինչեւ  
կարմրիլը։ Վրան ջուր աւելցնել, աղել ու եփել, ջուրը  
եփ ելլելուն պէս՝ մէջը համեմներ դնել (կամբառէ,  
ու ֆնէ, սարգենիկ տերեւներ)։ Մինչ այդ գետնախըն-  
ծոր կեղուել ու շորս հինգ կտոր ընելով 20 վայրկեան  
յետոյ մէջը նետել ու կրկին 20 վայրկեան եփել։

### ՀԱՅ ԵՓԵԼ

Մէկ քիլօ հացի համար 800 կրամ ալիւր տոնել։  
Ջուր աւելցնելով շաղել մինչեւ կտրծր իմոր մը սաւ-  
նալը։

Փորձի տոնեն առնել միայն 200 կրամ ալիւր, լաւ  
մը շաղել յետոյ 35ն 10 կրամ թթխմոր դնել եւ թողու-  
որ խմորը աճի, առնուազն երկու ժամ պահելով։ Մասց-  
եալ ալիւրն ալ աղով ու ջրով շաղելէ վերջ՝ վրան աւել-  
ցնել աճած խմորը ու սկսիլ հաց եփելու գործողութեան։

1. — Խմորը բանալ երեքին չորս սանթիմէթր լայ-  
նութեամբ եւ մէկ սանթիմէթր հաստութեամբ, սկսու-  
տական դաւազան մը լաւ մը մաքրելէ յետոյ, կրակի  
վրայ լաւ մը տաքցնել, խմորի շելտը պտուտակածի վը-  
րան վաթթել ու կրակի կայծերուն մօտեցնելով ու դար-  
ձնելով զայն եփել։

2. — Բարկ կրակ պատրաստել, խմորը իւղոսուած  
պհակի մը մէջ դնել, վրան ուրիշ պհակ մը դարձնելով  
կրակի մէջ թաղել։ Մէկ քանի անգամ փորձեր կտառ-  
րելէ վերջ, կրակի է կրակէն հանելու ճիշդ ժամանակին.

ընտելանու, առանց հացը այրելու:

Յ. — Ամորը փաթթել թգենիի կամ նման ծառք մը  
բայն տերեներուն մէջ, յետոյ՝ մաքուր հողէ կամ կա-  
ռէ շաղախի մը մէջ պարուրել՝ մէկ քանի ծակեր թողե-  
րով չողիին ելքը գիւրացնելու համար, ու զնել կայծէ  
կրակի վրայ. շաղախը չորնալուն պէս՝ հացը եփոծ  
պէտք է ըլլայ: Այս կերպ կարելի է եփել նաեւ միս,  
ձուկ, թոշուն:

Թոշունը կաւով պատելու տաեն՝ վիտահլու կարիք  
չկայ, կաւը չորնալուն պէս, վետուրները հետը կը կար-  
ծքանան եւ միսը կ'եփի առանց վետուրը վատելու, ինչ-  
պէս որ բնկոյդին կեղեւը չվասուծ՝ միջուկը եփոծ  
կ'ըլլայ:

### Թ Ե Յ

Թէրը երբեք ջուրին հետ պէտք չէ եփի, այլ եփած  
ջուրին մէջ պէտք է զնել ու կրակին վրային վար առ-  
նել, մէկ քանի վայրկեան ծածկել, ու յետոյ խմել:

Եթէ անմիջապէս կարելի չէ խմել՝ քիչ թէյ դնել,  
որ պարագային սակայն նոյն համբ չունենար:

### Ս Ո Ւ Բ Ճ

Արեւելիան սուրճ եփելու համար, անհրաժեշտ է  
շատ բարակ սուրճի ալիւր, մինչդեռ եւրոպականը կա-  
րելի է եփել սուրճի հատիկները չիշով մը չարդելով:  
Մէկ հողիի եւրոպական սուրճ պատրաստելու հար-  
մար, ապուրի գզալով մը սուրճ զնել մաքուր լաթի մը  
մէջ ու զայն բոնել ամանի մը բերանը եւ եսացած ջու-  
րը կամաց կամաց սուրճին վրայ թափել:

Կամ, սուրճը մաքուր լաթի մը մէջ՝ փաթթելով,  
թէյի պէս եսացած ջուրին մէջը նետել ու տասը վայր-  
էնան սպանել: այս պարագային, մէկ հողիի համար 10  
կրտմ սուրճ կը բաւէ:

Ծ Ա Փ Ա Լ Ա

Եփելու համար կան յատուկ չսքոլայի կտորներ .  
բուզոյն է վոշին ունենալ , որ աւելի գիւրութեամբ  
կը լուծուի : Մէկ հողի բաւարար չափն է՝ 25 կրամ :

Շաքոլային վրայ նախ ջուրին կամ կաթին մէկ մո-  
ռէ լցնել , ու լաւ մը հալեցնելէ եաք մնացեալը աւել-  
ցնել , թեթեւ կրակի մը վրայ դնել ու տառը վայրկեանի  
չափ եփել :

Կր յանձնարարուի չսքոլան եփել մէկ օր առաջ , եւ  
յաջորդ օրը տաքցնել ու խմել :

ԱՆՈՒՇԵՑԼԻՆ

Ի հարկէ սկառւտական բանակումներու նպատակը  
խոհարարներ պատրաստել չէ . անուշեցները լուա-  
զոյն է պատրաստ գնել , մէկ հողի համար 40 կրամ  
նկատի ունենալով : Միայն թէ՝ անհրաժեշտ է անոնցմէ  
մէկ քանի տեսակներ եփել զիտնալ , առատ պտուղ ե-  
ղած վայր մը բանակած ատեն՝ թարմ եւ աժան անուշե-  
զէն ճաշակելու համար :

Ֆիբոնի , Կենաչի , Ելակի ԵԽ ՍԱԼՈՐԻ ԱՆՈՒՇԵՑԼԻՆ

Այս պտուղներով անուշեցնեն պատրաստելու համար ,  
օրինակ , ծիրանով՝ զայն մէջտեղին կիսել եւ կուտը հա-  
նելով կըսել :

Շաքարի թահճը օչտրակ մը պատրաստել՝ պտուղի  
ծանրութեան չափ չաքարով եւ քիլոյին 700 կրամ համե-  
մասութեամբ ջուր աւելցնելով : Օչարակը եղած կը հա-  
մարուի երբ չաքարի եւ ջուրի խանութքը եսացնելէ  
դերջ , ցնցուղէ մը , թահճը կաթիլներու ձեւին տակ  
կ'անցնի՝ չիրմութիւնը մինչեւ 33 աստիճան եղած ատեն :

Այս վիճակին հասնելուն պէս , պտուղը մէջը թա-  
քել եւ առաջին անգամ եռ դալուն , պտուղները ցամքե-  
ցընելով դուրս հանել , օչարակը վերստին եփել , մինչեւ  
որ դարձեալ իր առջի թահճրութիւնը ստանայ , ծիրա-

Նը կըկին մէջը թափել ու հռացնել, մէջը նուշի քանի մը  
կտորներ նետել ու վար առնել:

### ԽՆՁՈՐԻ ԱՆՈՒՇԵՂԵՆ

Խնձորը կեղեւ եւ փոքր փոքր կտրտելով ամանին  
մէջ դնել ու զայն ծածկելու չափ ջուր աւելցնելով լաւ  
մը եփել:

Եփած խնձորին ծանրութեան չափ շաքար առնել ու  
անկէ օշարակ պատրաստել, ինչպէս վերեր բացարուած  
է, խնձորը մէջը աւելցնել ու մէկ ժամ եփել, ատեն առ  
ուեն խառնելով:

Խնուշահոտելու համար, մէջը ծեծուած լեմոնի կե-  
ղեւ դնել, մէկ քիլո խնձորին մէկ լեմոնի կեղեւ համե-  
մատութեամբ:

### ՄՐԳԱՆՈՒՇ

1.— Ծիրանի: Վեց հոգինոց խմբակի մը համար  
մէկ քիլո ծիրան, երկու զաւաթ ջուր եւ 200 կրամ շա-  
քար:

Շաքարէ օշարակ պատրաստել՝ զայն թանձրացնե-  
լով, մինչեւ որ ցնցուղղալին մէջն միալար վազէ:  
Ծիրանները մաքրել, կիսել, կուտերը հանել եւ օշարա-  
կին մէջ 10էն 12 վայրկեան եփել:

2.— Կեռափի: Նոյն չափերը, բայց մէկ գաւաթ  
ջուր միայն: Կեռափին կոթը եւ կուտը հանել, ջուրով  
եւ չաքարով միասին ամանի մը մէջ դնել, 10 վայրկեան  
եփել ու պաղելէ վերջ ուտել:

3.— Խնձորի: Վեց հոգիի համար 500 կրամ խըն-  
ձոր, 200 կրամ շաքար, քառորդ լիթր ջուր, վանելիս  
կրամ լեմոնի կեղեւ:

Կեղեւ, չորս մասի բաժնել, միջուկը հանելով՝ առ  
մէնքը միտեղ ամանի մը մէջ դնելով դօրաւոր կրակով

10 վայրկեան եփել եւ դաղջ վիճակի մէջ ուտել:

4.— Զոր պտուղի: Պտուղները լուալ եւ երկու ժամ ջուրը դնել, մէկ ժամ դանդաղօրէն ջուրի, շաքարի եւ վանելիսի հետ միասին եփել: Պաղեցնել, վրան կաղին, նուշ կամ ընկոյդ աւելցնել ի հարկին:

**Զափերը հետեւեալներն են** —

200 կրամ սալոր կամ թուզ, կամ 125 կրամ խաղող, 100 կրամ շաքար, քառորդ լիթը ջուր: Վանելիս, նուշ, կաղին, եւայլն:

### ԿԱՊԵՐ ԵՒ ՀԵՑԱԽՈԽՎԱԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

#### Ա. — ԿԱՊԵՐ

Բ. կարգի սկառւտէ մը պահանջուած կապերն են: —

1.— Սանդուխ կապ: Կը զործածուի պարանով եւ փայտերով սանդուխ չինելու համար, ցանկապատ կանդնելու համար:

2.— Աքոռ կապ (արար եւ կրկնակ): Կը զործածուի երբ մէկը վեր հանել կամ վար իջեցնել պէտք ըլլայ: Հրդեհէն մէկը աղատելու, վիրաւոր կամ նուազած մէկը փոխադրելու համար:

Օղակներէն մին, փոքրը, անութներուն տակը անցընել, եւ մեծին մէջ նստիլ կամ նստեցնել: Կը ծառայէ նաև երբ մէկը ստիպուած է օդին մէջ, ստափ մը երկայնքին աշխատելու ատեն, այս պարագային օդակներէն մին թեւերուն, միւսը մէջքին անցընել:


3.— Զեռեալկապ: Կը նմանի գերան կապին:

4.— Հանգոյց կապ: Մէկ պարանով, իբր սանդուխ թեւերու ուժով վեր մագլցելու կը ծառայէ:

5.— Ամրապնդիչ կապ: Պարան մը երկաթեայ ու դակի մը հաստատելու համար:

6.— Խարսխիչ կապ: Խաւերը խարսխելու համար

ԿԸ գործածութիւն:




7. — Բեռամբարձ կապ (պարզ կամ կրկնակ): **Կարծը** եւ ծանր տուարկաներ վեր հանելու համար: այս կազզը կը սահքի, հետեւարար, մարդ կամ կենդանի վեր հանելու համար պէտք չէ գործածել:

8. — Միացնող կապ: Կը ծառայէ երկու գերան կամ դաւազան իրար կցելու:

9. — Պարանի մը ծայրերը բակուելէ զերծ պահելու համար: Բարակ կապով մը, հասու պարանի մը կամ կը-ւր տուարկայի մը վրայ կը կիրարկուի, պատկերին մէջ շոյց տրուած ձեւերով:

Բ. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Բ. կարգի հետախուզական նշանները պէտք է գըր-  
ուեին, ըլլայ կասիճով, գաւաղանի կամ փայտի կտորով  
մը, զետինը կամ որեւէ տեղ մը դժելով։ Բ. ըլլայ բնու-



կան միջոցներով՝ ինչպէս՝ քարերով, խոտով, փայտի կտորներով։

1.— Հոս սպասէ (պատկեր 1, 2)։ Եթէ մէջը թիւ մը դրուած ըլլայ, կը նշանակէ՝ այդքան վայրկեան սպասէ։

2.— Բաժնուած ենք։ Օրինակ՝ 3 մէկ ուղղութեամբ, իսկ 2՝ միւս։ (Պատ. 3, 4)։

3.— Աւշադրութիւն։ (Պատ. 5)։

4.— Արգելքը անցնիլ։ (Պատ. 6, 7)։

5.— Բանակումի յարմար տեղ։ (Պատ. 8)։

6.— Խաղը սկսած չէ. վտանգ չկայ. խաղաղութիւն։ (Պատ. 9)։

7.— Կոխ. Խաղը սկսած է։ (Պատ. 10)։

8.— Բանակավայր։ Մլաքով կամ տռանց սրաքի փոքր եռանկիւնը եթէ դրուի, կը նշանակէ թէ բանակավայրը բնակուած է. եթէ զիծ մը միայն ըլլայ, կը նրանակի բնակութիւն չկայ։ (Պատ. 11)։

9.— Զեր բայլերուն վրայ ետ վերադարձէ՞։ (Պատ. 12)։

10.— Վտանգ կայ։ Օգնութիւն (Պատ. 13)։

11.— Հետեւելիք ուղղութիւն (պատ. 14, 15, 16, 17), կամ Զեր բնակուած ուղղութիւնը նիշդ է։

12.— Այս ուղղութեամբ ոչ շատ հեռու (պատ. 18)։

13.— Այս ուղղութեամբ, բաւական հեռու (պ. 19)։

14.— Այս ուղղութեամբ, երեք ժիլմէքը հեռու։ (Պատ. 20)։


15.— Աչ կամ ճախ դառնալ և յառաջանալ (պ. 21)։

16.— Խածնող շուն. ագարակին կամ պարտէզին մէջ վտանգաւոր շուն կայ։ Այս ուղղութեամբ պարտէզին մէջ խածնող շուն կայ։ (Պատ. 22, 23, 24)։

17.— Բանակավայրին մէջ հիւանդ կայ (պատ. 25)։

Գ. Հիմակ Շինել.

Ակառւտ մը, բնութեան մէջ զանուած պարագային, իբ արամաղբութեան տակ միշտ վրան մը չունենաք, եթէ բնեմն ալ կը պատահի որ բաւականաշափ վրան չըլւաք՝ հիւրեր կամ արկածեալներ ընդունելու համար. ուստի գիշեր անցընելու պարագային, հովին, ցուրտէն, արե-



Նէն եւ անձրեւէն պաշտպանուելու համար պէտք է կառ-  
բենայ հիւղակներ շինել:

Հիւղակի մը տանիքը ծածկելու համար, պէտք է  
սկսիլ վարէն, ինչպէս տանիքներու վրայ կղմինսը դնել-  
լու ժամանակ: Պէտք է դնել երկայնքին ճիւղեր, եղից-  
ներ, անսոնց վրայ տերեւներ ու տողա յարդ:

Արքան տանիքը հաստ ըլլայ, այնքան ամառը հիւզուկին մէջ զով կ'ըլլայ: Եթէ ցուրտէն պատսպարութէ կ'ուզուի, ալէտք է հիւզակին չորս կողմը ծունկի բարձրութեամբ պատ մը շինել: Անձրեւի ջուրերը ներս չընդունելու համար չորս բալորը փոսեր բանալ, ինչպէս սովորաբար կ'ըլլայ վրաններու շուրջ:

Հոգին ուզգութիւնը ճշգել ու յետոյ միայն շինելու ակսիլ, գուռու միշտ հակասակ կողմը ճշգելով:

Հայաստանի մէջ, հսկայ կողովներ կը շինեն, ուռենի ճիւղերը գետին խրելով, քառակուսի կամ կլոր ճեռով, յետոյ ճիւղերուն գագաթները իրար միացնելով կը կասեն ու ճիւղերուն շուրջ ուրիշ բարտի ճիւղերով կը հիւսեն: Այս կերպով կարելի է շատ սիրուն հիւզակներ շինել, վրան վերժակով ու յարդով ծածկել: Պէտք առջև Փառութ կը դրէ որ ափրիկեան Զուլու կոչուած ցեղին մէջ այս կերպով կը շինուին հիւզակները, որոնք իշենց մշտական բնակութեան կը ծառային:



### ՄԱՐՄՆՈՅՆ ՆԵՐԻԲԻՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ

ՈՒ ԱՆՌՆՑ ՊԱՇՏՈՆԸ

Ա. ԱՐԵԱՆ ՇԲՁԱՆ

Արեան ըլջանի գործարանին պաշտօնն է՝ արիւնը շարժման մէջ դնել, որուն չնորհիւ անունպները եւ օդին թթուածինը մարմնոյն մէջ կ'անցնին, իսկ աւելորդ նիւթերը անկէ կը հեռանան:

Ասեղով մը երբ մարմնոյն որեւէ մէկ մասին վրայ քիչ մը խորունկ ծակենք, կարմիր հեղուկ մը զուրս կը ժայթէ, որուն արփև անունը կը տրուի. ան մարմնոյն ամէն կողմը առածուած է, առանց որուն ապրիլ անկարելի է:

Արիւնը կը բազկանայ՝ կարմիր և ներմակ գնդիկ-

նիրէ եւ հեղուկէ մը (վլասմա), որուն մէջ այդ գլու-  
զիկները կը լողան ու կը շարժին:

Կարմիր զնդիկները անհամալ են. մէկ միլիմէթը  
խորանարդ ծաւալով արեան մէջ, հինգ միլիոն կարմիր  
գնդիկ կայ. ասոնց պաշտօնն է թթուածինի փոխադրու-  
թիւնը:

Ճերմակ զնդիկները աւելի խոշոր են և թիւով նուազ.  
իրենց պաշտօնն է՝ միքրոպներով դէմ մաքսուելով զժեղ  
պաշտպանել:

Մաքուր եւ կարմիր արեան կը արուի Շնչերակային  
անունը, իսկ սեւ կամ աղտոտ արեան երակային:

Արեան կեղրոնն է սիրալ, որ բռունցքի մէծութեամբ  
մկանէ տոպրակ մըն է, ձախ ստինքին տակը, երկու թո-  
քերուն մէջտեղը զետեղուած. կը կշռէ մօտաւորապէս  
250 կրամ, եւ մէկ վայրկեանի մէջ չափահառ եւ առողջ  
մարդոց մօտ 70 անգամ կը բարախէ, իսկ առողջ մանուկ-  
ներու մօտ՝ 80 անգամ:

Սիրուր վերէն վար երկու մասի բաժնուած է. մէկ  
մասին մէջ կայ կարմիր արիւն, միւսին մէջ կու զայ  
հաւաքուելու աղտոտ արիւնը:

Մաքուր արիւնը սրտէն մարմինին ամէն կողմը կը  
տարածուի շնչերակներով, աղտոտելէ վերջ սիրու կը վե-  
րաբանայ երակներով. շնչերակներն ու երակները իրա-  
րու հետ կը հազորդակցին լազերակներով:

Երակները մորթին աւելի մօտիկ կը զտնուին, եւ  
ոմանց մօտ գիւրաւ տեսանելի են, մինչդեռ շնչերակնե-  
րը աւելի խոր կը զտնուին, բացի մէկ քանիներէ, եւ  
չեն տեսնուիր:

Սիրա եկած աղտոտ արիւնը մաքրելու համար, թո-  
քերուն մէջ կը զրկուի եւ մաքրուելէ վերջ սիրու կը վե-  
րաբանայ, անկէ մարմնոյն մէջ զրկուելու համար:  
Այս շարունակական եւ յարատեւ զործողութեան կ'ըս-

ուի արեան շրջան, որ երբ գաղրի, մարդն ալ ապրելէ Կը գաղրի:

Այս գործողութիւնը հնարաւոր է շնորհիւ սիրտի կծկումներուն. ան շարունակարար կը կծկուի եւ կ'ընդ-լոյնի եւ ճնշումով արիւնը ամէն տեղ կը հանի եւ ետ կը վերագանայ: Սրտի այս շարժումներուն է որ քարախում կ'ըսենք, որոնց թիւը կարելի է համրել բազ-կերակը բռնելով:

Բազուկին անցնող գլխաւոր շնչերակը կը կոչուի քաղկերակ, որը յաձախ քննութեան կ'ենթարկուի՝ որը տին վիճակը հասկնալու համար: Եթէ մէկը մեռած է, բազկերակը չի զարներ. եթէ շատ թեթեւ եւ քիչ կը զարնէ՝ մահամերձ է. եթէ շատ արագ կը զարնէ, հի-ւոնդը աաքութիւն ունի:

Բազկերակը գանելու համար, բթամատին ուղղութեամբ եւ անոր ծայրէն մօտ 10էն 15 սանթիմէթր դէ-պի բազուկ յառաջանալով, մատով թեթեւ մը սեղմէլ, իսկոյն կը զանքք բազկերակին համաշափ զարկերը: Հի-ւանդ մը քննելու ատեն, ձախ բազկերակը բռնելու է:

Բացի արեան շրջանէն, մարմնոյ մէջ զոյութիւն ու-նի նաեւ աւշային շրջան մը, որուն ենթակայ է աւիշը, այն է՝ արեան հեղուկի (փլաստ) եւ ձերմակ զնդիկնե-րու բազաղութիւնը:

Աւշային շրջանը կը կատարուի շատ խիտ ցըռւած մազերակներու եւ երկու խողովակներու միջոցաւ. մին կրծափողը (քանալ քօռասիք), միւսը՝ աւշային մեծ ե-րակը:

### Բ. ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

Մեր կերածները մարմնոյն օդտակար դարձնելու գործողութեան կը տրուի մարսողութիւն անունը: Այս տարերը մարմնոյն կ'անցնին արիւնի միջոցաւ եւ հիւս-

ուստժքները կը սնուցանեն :

Մարսողութիւնը կը կատարուի մարսողական գործարանին մէջ, եւ արդիւնք է մեքենական (ծամել, կը լել) եւ քիմիական աշխատանքներու :

Մարսողական գործարանի բաղկացուցիչ մասերն են՝

Ա. — Գեղձերը. լորձունքի գեղձերը, փանքրէառ եւ լեարդ :

Բ. — Մարսողական խողովակը. բերան, ըմբան (ֆառինք), սոսուզն (էօզօֆաժ), ստամոքս, նրբաղի եւ ստուարալի :

Բերանին մէջ կերակուրները կը ծամուին, եւ լորձունքով թրջուելէ վերջ՝ կ'անցնին դէպի ըժբան, որը մարսողական եւ չնչառական խողովակին իբր անցք կը ծառայէ միանդամայն : Կերակուրը յետոյ ստուզնէն կ'իյնայ ստամոքսին մէջ ուր ան մարսողական հիւթով խռնուած՝ կը մարսուի ու յետոյ կ'անցնի նրբաղիին մէջ, որ երկար խողովակ մըն է, եւ ծալլուած՝ ամբողջ որովայնը կը լեցնէ :

Աղիքներուն մէջ կը հոսին փանքրէառի եւ լեարդի հիւթերը, որոնք կը կազմեն աղիքահոյլը. ինչ որ կը մարսուի, աղիքներու պատեաններէն կ'անցնի արեան մէջ եւ արեան չնորհիւ՝ ամբողջ մարմնոյն մէջ :

Զմարսուած կամ անմարսելի մասերը կ'անցնին ստուարաղիին մէջ, որոնք յետոյ կ'արտաքսուին ուղարանէն :

Ուրիշ աւելորդ մասեր ալ կան, ինչպէս ածխային թթուն (ասիս չառպնիք) որ կ'արտաքսուին թոքերէն, չբարինքը որ կ'արտաքսուի մորթի միջոցաւ եւ մէզը որ կ'արտաքսուի երկիկամունքներու չնորհիւ :

Գ. ՇՆՋԱՐՈՒԹԻՒՆ

Շնչառական դործաբանին պաշտօնն է՝ մարմնոյն եւ մթնոլորտին միջեւ կազերու փոխանակութիւն կատարել. կը բազկանայ շնչառական խողովակէն եւ քոքերէն:

**Շնչառական խողովակին մասերն են՝**  
1. — Բերանը եւ ֆիթը, որոնց չնորհիւ կը չնշենք:  
Պէտք է չնչել քիթով, որովհետեւ քիթին խոսոչները գուրսի օգը կը զանան եւ որու տաքութեան մը հասցնելի ետք ներս կը դրկեն:

2. — Ըմբանը:

3. — Խռչափողը

4. — Շնչառփողը, որ երկու ձիւզի կը բաժնուի. այս երկու ձիւզերն ալ, իրենց կարզին, ցնցուզներու բաժնուելով, կը հասնին թոքերու խոսոչներուն:

Թոքերը կը զտնուին կուրծքին մէջ, ոզնայարէն, կողերէն եւ ստամոքսէն զատող թաղանթէն ըրջապատրւած: Թոքերը ամփոփուած են երկու մաշկերէ, զորս կը կոչենք լամբամաշկ:

Թոքերուն կը հասնին անհամար խողովակներ, որոնք աղտոտած արիւնը կը բերեն ու հօն կը թողան ածխային կաղը. ուրիշ խողովակներ՝ թթուածինով հարբստացած մաքուր արիւնը դէպի մարմնոյն զանագոն մասերը կը տանին:



ԱԹՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԵՒ

ՍԵՆԵԱԿԻ ՄԵԶ ԿԱՏԱՐՈՒԻԵԼԻՔ ՄԱՐԶԱՆՔԻ  
ԳԼԽԱԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ

Արդի սկառատութեան հիմնազիրը կ'ըսէ. «Մեռնեց առաջ մեռած եմ մի՛ ըսէք», ու կը յանձնաբարէ որ իւրաքանչիւր տղու զգացնել տրուի թէ ինքն է իր սեփական ուժին, առողջութեան եւ առողջապահական պայ-

մաններուն պատովանատուն :

Քանի որ սկառաւախ մը մտահոգութիւններէն մին է նաև ուրիշին օդնել, ասոր ի վիճակի ըլլալու համար, անհրաժեշտ է նախ Փիզիքական լաւագոյն պայմաններուն տիրանալ :

Տղոց մեծամասնութիւնը նախ դատապարաւած է փակուած կեանք անցընել, ու յեսոյ գպրոց յաճախոել ու նստակեաց մնալ ժամերով : Աւստի, անոնց համար բացօթեայ կետնքը եւ մարմինը չարժման մէջ դնող խաղերը բացարձակ անհրաժեշտութիւններ են :

Առողջութեան գաղտնիքն է՝ ունենալ մաքուր արիւն եւ լաւ արեան շրջան մը, որուն կանոնաւորութիւնը կ'ապահովուի սիրալ զօրացնելով . որովհետեւ, արիւնն է որ մարմնոյն բոլոր հիւսուածքներուն կը հայթայթէ կենսարար նիւթը որ կը շինէ ոսկորը, միաը եւ դնիկերը :

Առողջ ըլլալու համար, պէտք է զօրացնել թոքերը, սրմնց ներշնչած մաքուր օդին չնորհիւ է որ կը մաքուր արիւնը . պէտք է հսկել, նոյն պատճառաւ, նաև մորթային կանոնաւոր չնշանաւթիւն ապահովելու միջոցներուն, մորթի ծակախիքները բաց պահելով : Պէտք է հըսկել սոսամոքսի կանոնաւոր գործունէութեան, որուն շընորհիւ մարսուած նիւթերով կը ոնանի արիւնը . հսկել աղիքներու տշխատանքին, անհարսնի նիւթերն ու թոյները լաւագոյն կերպով արտաքսելու համար :

Աւժի տիրանալու համար, մարդկուն եւ աշխատցնելու է մկանները :

Աղքելու համար, մարդուն անհրաժեշտ է մաքուր օդ, արեւ, ջուր եւ սնունդ :

Բակ առողջ ապրելու համար, անհրաժեշտ է՝

ըլլալ մաքուր, մարմինը չարժման մէջ պահել, հանգիստ բնել :

### ՄԱՅՈՒՄԻՐ ԹԴ

Օդը մէր ամէն երկվայրկեանի անհրաժեշտ անունզն է, որուն պարունակած թթուածինը՝ թոքերուն մէջ զըս չուած աղտօս արեան ածխածինին հետ միանալով՝ ածխային կաղի ձեւին տակ կ'արտաշնչուի, արիւնը աղտելով ածխածինէն, հետեւաբար զայն մաքրելով։

Սկառութ բացօթեայ կեանքի սիրահար մըն է, բաց պատուհաններու ջատագով մը ո՛ւր որ ալ ըլլայ։ Մի միայն կիրակնօրեայ եւ տօնական օրերուն ներշնչած օդով կարելի չէ զոհանալ, ուստի տան մէջ երբ սկառութ միս-միսակ է, իր սեննեակին եւ ննջասեննեակին պատուհանը եղանակին համեմատ առաւել կամ նուազ բաց կը պահէ, խնկ գպրոցը, զործատեղիին մէջ կամ այլուր, իր հետ զտնուողներուն հետ կը համաձայնի առելի մաքուր օդ չնշելու համար՝ պատուհանները բանալ առաջնորդելով։

Օդի շրջադայութեան եւ ասողջապահութեան տեսակէտով, սկառուտական հաղուստը շատ յարժարութիւններ կ'ընծայէ. արդարեւ, ինչպէս տեսանք, մորթը կը չնչէ ու կ'արտաշնչէ, որով որքան տեղը եւ պատշաճութիւնները կը թոյլատրեն՝ վիզը, թեւերը եւ որունքները բաց պահէլ։

### Ա Բ Ե Խ Ը

Արեւը, առանց որու կեանքը անկարելի է, մարդուն սպասնացով մահացու միքրոպներուն ամենալորեն սորաննիչն է. ան երկու ժամէն կը փճացնէ մանրէներ, որոնց վերջ տալու համար, լոււազոյն հականնիփչը 24 ժամ կը զնէ։

Սկառութ անչուչտ արեւի բարեկամ է, բայց ոչ արեւէն այլուելով թուի զոյն ստանալու համար, որ ոչ միայն անհրաժեշտ չէ, այլ վնասակար. ան կը բաւարկանանայ կուրծքը եւ անդամները մերկ՝ արեւուն ջեր-

մութեան տակ աշխատիլ, խաղալ ու մարմինը մարգել, այս կերպով միայն պէտք է հասկնալ արեւու լողանքը, որ օդի լողանք ալ է միանգամայն:

Զ Ո Ւ Բ Բ

Ջուրը առաջնակարգ եւ լաւագոյն բնական խմիչքն է, եթի մաքուր, ջինչ, անկոյն, անհամ, պազ եւ օդով հարստութ է:

Բայց ամէն ջուրը ըմպելի չէ. կան ազտոտ ջուրել, որոնք կը պարունակեն զանազան հիւանդութեանց մանրէներ, գլխաւորաբար ֆիեվոը թիփոյիտ կոչուած ջերամին միքրոպը:

Լաւ ջուրը չատ խմելը վնասակար չէ. միայն թէ ջաշի ատեն մէկ կամ երկու գաւաթէն աւելի պէտք չէ խմել. իսկ ճաշերէ գուրսս խմելը լաւագոյն է. ինչպէս ամէն բան, ջուր խմելն ալ չափազանցելը վտանգաւոր է: Օրական մինչեւ մէկ կուկէս լիթր կարելի է խմել:

Ջուր մը, որուն մաքուր ըլլալը կասկածելի է, պէտք է եռացնել քառորդ ժամ. յետոյ պատառաքաղով մը զարնել՝ մէջը օդ ներմուծելու համար, եւ ապա պաղեցնելով խմել:

Աչ չատ պազ եւ ոչ ալ չատ տաք խմելու է. ծարաւը անցընելու համար, ամառ տտեն, տաք բան խմելը լաւագոյն է:

Ցարւութեան դէմ պայքարելու միջոց մըն է՝ բերանը զոց քարել, քիթէն չնչելով. ամէն անդամ ծարաւ զղալու տտեն չխմել. չատ անկամ, փոքր համբերութիւն մը կը բաէ այլեւս ծարաւ չպարու համար:

Յանձնաբարելիք դավացուցիչ մըն է իմոնի հիւթով պատրաստուած օչարակը: Լիմոնատն ալ կը զոփացնէ, բայց ստամոքսի խիթեր պատճառելուն՝ ամէն մարդու չի պատշաճիր:

Ա Ն Ո Ւ Ն Գ Բ

Մննդասութեան նպատակն է՝ մարմնոյ կողմէ շաբանակաբար վատնուած ուժերը վերանորոգել։ Առանց ուտելու ապրիլ կարելի չէ դժբախտաբար։ Մնունդը մարդկան աւելի կարեւոր է քան ածուխը չոգեմեքենային, ուրագհետեւ, մինչդեռ ածուխը մեքենային մաշած կամ կոտրած մասերը չի կրնար վերանորոգել, մնունդը աշխատանքի խթան մըն է եւ միւնային ատեն հիւսուածքները աճեցնազ, վերաշինող։

Մնունդի կարեւորութիւնը ոլէտք չէ մզէ սակայն կարծելու թէ՝ չատ ուտելով աւելի ուժով կ'ըլլայ մարդ եւ չուտ կ'աճիք։ Ծնդհակառակը, ստամոքսը ծանրաբեռնելով՝ մարմինը կը թուլնայ, կը գիրնայ, կամքը կը թուլնայ, եւ ծանր հիւսանդութիւններու կ'առաջնորդէ։ Քիչ ուտելին ալ զէ հետեւանքներ կ'ունենայ, ենթական կը հիւծի, կը տժգունի, կը տկարանայ եւ ի վերջոյ կը հիւսնդահայ։

Ուտելու համար կարդ մը կանոններ կան, որոնց հետեւելու է։ Ուտել որոշ ժամերու, որպէսզի ստամոքսի ցաւեր չունենաք, եւ ճաշերէ դուրս չուտել։

Ուտել զանդագորէն, առանց կարգալու։

Լաւ ժամել եւ կերակուրները լորձունքով չաղել։ այն մեքենական աշխատանքը որ ականերով չի կտարուիր, մէծ յոկնութեամբ զլուխ կը հանէ ստամոքսը։

Պէտք չէ ուտել եթէ չատ յողնած էք, այլ պառկիլ եւ հանգստանալ։

Ուտելէ անմիջապէս յետոյ խաղ եւ մարգանք չԵ՞նի։

Շատ տաք ուտելէ եւ խմելէ զգուշանալ։

Կերակուրները լաւ եփել եւ լաւ պատրաստել, թէ եւ սեղանի հաճոյքը երկրորդական է, բայց ոչ աւելորդ։

Մննդասութեան չափը տարիքի եւ աշխատանքի հետ կապ ունի։ Սկանուտ մը, աճելու տարիքին մէջ ըլլալուն։

պէտք է լաւ ուտէ . նոյնպէս մարզիկ մը :

Ֆիզիքական եւ յոգնեցուցիչ աշխատանք կատարող մը աւելի առատ մնունդի պէտք ունի քան նատած կամ մտաւոր աշխատանք կատարող մէկը , մանաւանդ երբ մէծ փոր ունենալու հակամէտ է :

Ծերերը նուազ մնունդի պէտք ունին , եթէ չառ ու-  
տեն պնդերակութիւն եւ արեան խոնում կ'ունենան :

Զմեուլ չառ աւելի տաքութեան պէտք ունինք , հե-  
տեւաբար բատ այնմ ուտելու է , մասնաւորաբար խմո-  
րեղին եւ ձարսլային . իսկ ամառը թեթեւ ուտել , թարմ  
բանջարեղին , կաթնեղին եւ պատղ :

Առաջնակարգ մնունդ են հացը , հաւկիթը , կաթը ,  
բրինձը , պանիրը :

Պահածոյ պատրաստ ուտելիքներէն եւ երշիկներէն  
որքան կարելի է զգուշանալ . ասոնք յաճախ մարմինը  
կը թունաւորեն , եւ իբր մնունդ՝ կենսունակութենէ այ  
զուրկ են :

Մեղրը , պտուղներէն ստացուած շաքարը , չոքո-  
լան առաջնակարգ մնունդներ են . բայց պօնպօն ըսուած  
ձարտարարուեստական շաքարեղիներէն խուսափիլ . ա-  
սոնք ակուաները կը փճացնեն եւ ստամոքսը կը յողնե-  
ցնեն :

Միսը : Լաւ մնունդ մըն է , բայց ոչ առաջնակարգ  
ինչպէս կը կարծուի . ուստի , պէտք չէ չափաղանցել  
կարելի է զայն առատ ուտել աճումի տարիքին ու  
հետզետէ նուազեցնել : Միսը , որ չառ մը խմորեղին  
ուտելիքներէ նուազ մննդարար է , ինչպէս բրինձը , կը  
թողու չմարտուած մասեր , որոնք եթէ պէտք եղածին  
պէս չարտաքսուին , յօդացաւ , յօդերու կաթուած եւ  
այլ հիւանդութեանց պատճառ կ'ըլլան :

Աւրեմն քիչ միտ ուտել , սովորաբար ցերեկուան ձա-  
շի պահուն , տապկուած կամ խորսված վիճակի մէջ ,

Համեմներով խառնուած միսը դժուարամարո է, իսկ  
խաչածը՝ սնունդէ զուրկ:

Երբեմն երբեմն միսը փոխարինել ձուկով:

Բանջարեղին: Մարդոց սնունդին առանցքը կը կատ-  
մեն հացը եւ խմորեղիները, ինչպէս նաեւ բոլոր տեսա-  
կի թարմ եւ չոր բանջարեղիները, որոնք թէ աժան են  
եւ թէ առողջարար:

Սիսեռը, սապը, լուբիան՝ միսին պարունակած նիւ-  
թերովը հարուստ են եւ շատ սննդարար:

Բուսաջուր, թէյ, խահուէ: Կերակուրէն վերջ,  
մասնաւրապէս երեկոները, բուսաջուր խմելով մար-  
սովութեան կը նպաստենք:

Թէյը, խահուէն՝ առատ եւ զօրաւոր չափերով երբ  
խմուին, սրտի տկարութիւն կը պատճառեն: Սուրճը  
օրական մէկ փոքր գաւաթէն աւելի պէտք չէ խմել:

Թէյ կամ սուրճ փոքր տղոց բնաւ չտալ:

Բմպելիներ: Գարեջուրը եւ խնձորօղին, եթէ քիչ  
ալքոլ կը պարունակեն, սքանչելի խմելիքներ են:

Գինին՝ եթէ ջուրով խառնուած գործածուի, այն ալ  
օրական կէս լիթրէն ոչ աւելի, ուժ կու տայ:

Օղին եւ այլ ախորժաբեր խմիչքներ վնասակար են,  
որովհետեւ աւելի խտացեալ չափով ալքոլ կը պարու-  
սկեն:

### ԱՅԲՈԼԱՄՈԼՈՒԹԻՒՆ

Ամէն սկառւու սկառք է սկայքարի ալքոլամոլութեան  
իմ:

Ալքոլը մարդուս մարմնական եւ մտաւոր ուժերը  
կը քայքայէ, կը վճացնէ սիրտը, կը տկարացնէ կամքն  
ու առողջութիւնը:

Ալքոլին աւերները անհամար են. ան ոչ միայն ալ-  
քուամոլը կը դարձնէ վատասողջ, այլ ամէն տեսակ վատ

արարքներու կը մդէ, մինչեւ սձրագործութիւն։

Ալքուամոլութիւնը աղքատութեան տանող մեծա-  
զայն մոլութիւնն է։ ամբողջ ընտանիքներ կը տուայտին  
թշուառութեան ճիրաններուն մէջ։ Թոքախար, ջղային  
հիւանդութիւնները, խելագարութիւնը միակ ժառանգու-  
թիւններն են զորս ալքուամոլը կը ձգէ իր զաւակներուն։  
Աչ ոք կրնայ վստահիլ ալքուամոլին, ոչ մէկ զործառէր  
յանձն կ'առնէ ալքուամոլի մը զործ տալ, բացի իր նման-  
ներէն, ոչ մէկ զիստակից մարդ յանձն կ'առնէ բարեկա-  
մական յարաբերութիւն մշակել իր հետ։

Մարդիկ կան որ կը պնդեն թէ ալքուը մարմնոյն  
համար անհրաժեշտ է։ բայց անոնք կը մոռնան որ պր-  
տուղներէն եւ այլ սնունդներէն ստացուած բնական եւ  
չափաւոր ալքուը լիուլի կը բաւէ։

### ՊԵՏՔ ԶԵ ԾԽԵԼ

Ծխելը թոքերուն համար չափականց վնասակար է։  
Հայո, որտի տկարութիւն եւ չնչարգելութիւն կը պատ-  
ճառէ։ Կը տկարացնէ տեսողութիւնը, հոտասութիւնը եւ  
յիշողութիւնը։ Ծխախոտին պարունակած նիշօրին կոչ-  
ուած թոյնը կ'առգէ ջղային դրութեան վրայ եւ զայն  
կը կազմակուծէ ու կը տկարացնէ, կ'ազգէ ստամոքսին  
եւ աղիքներուն վրայ ու ախորժակը կը դոցէ, երակնե-  
րու պնդութեան պատճառ կ'ըլլայ, չնչառութեան խո-  
ռավակին մէջ ուսեր յառաջ կը բերէ, քաղցկեզի հակա-  
մէտ դարձնելով եւ թոքախարին դուռ բանալով։

Տեսանք թէ արիւնը ինչ կարեւոր դեր կը խաղայ-  
աբու, արիւնը կը մաքրուի թոքերուն մէջ զրկուած օդի  
թթուածինին միջոցաւ։ Եթէ այդ օդը ծխախոտի ած-  
խածինովը խառնուի, արեան մաքրութիւնը կը կատար-  
ուի անկանոն ու անկատար կերպով։

Բացի այս բոլորէն, ծխելը բարեկախտաբար անհր-

առժեշտութիւն մը չէ, եւ ոչ ոքի մտքէն պիտի անցնէր չիմել, եթէ տղէտ ընկերներ չմղեն մէկզմէկ այդ մոլութեան։ Սկառութը որ կամքի ունէր է, պէտք չէ տարուի, այլ պէտք է ջանայ հակազգել, քանի որ այդ անօգտակար եւ վնաս պատճառող ծխելիքը իր խնայողական ուղին դէմ ալ մեղանչել է։

Ճափոնի մէջ, 20 տարեկանէն վար անհատներուն ծիմելը խստիւ արդիլուած է։

Ծխախոսը ամերիկան արտադրութիւն է։ Հնդիկները անոր տերեւները զլանաձեւ փաթթելով կը վառէին, անոր ծուխովը իրենց չաստուածները խնկարկելու համար։

### ՄԱՐԴՈՒԻ ԸՆԿԱՆ

Առողջապահութեան ամէնէն տարբական պայմանակրէն մին է մաքրութիւնը՝ մարմնոյ, հագուստի եւ բըսակարանային։

Մարմինը ամբողջովին պատող մորթը, կատարեալ լրահ մըն է որ միքրոպներու մուտքը կ'արդիլէ, որով լորթը յաճախ լոււալու է որդէսպի հոն հասած միքրոպները երկար մնալով, յարմար առիթը ներկայանալուն ներս չթափանցեն։

Երդարեւ, եթէ մարմնոյ որեւէ մէկ կողմը կարուի կամ վէրք մը բացուի, եթէ մորթը մաքուր է՝ չուտով կարելի է առաջքը առնել, մինչդեռ երբ մորթը առաջուց ազտոտ է, վէրքը կը թունաւորուի եւ ուշ կ'աղէկնայ։ Բացի այդ, լու, մլուկ, ոջիլ ազտոտ մորթը աւելի կը սիրեն ու կը խածնեն քան մաքուր մորթը։

Մորթին մաքուր պահուիլը անհրաժեշտ է նաեւ քրանաթոր գեղձերու ծակոտիքները բաց պահելու համար, որոնցմէ օրական մինչեւ մէկուկէս լիթը քրտինք կ'արտաքսուի։

կամ աղտեր որոնք աչքով տեսանելի են, բայց մոր-  
թին ծակտիքները զոցող ճարպը նշմարել կարելի չէ։  
ուստի մարմինը մաքուր պահելու համար լաւագոյն  
կերպն է գէթ շաբաթը անդամ մը կէս ժամ տեսողու-  
թեամբ 30էն 35 աստիճան դազը ջուրով լողանք անել։  
Լաւագոյն է սակայն ամէն առաւտ մարմինը ջուրով լաւ-  
մը չփել։ ասոր համար ձեռքերը պաղ ջուրի մէջ թաթ-  
խել, ցնցելով քիչ մը ցամքեցնել ու խոնաւ ձեռքերով  
մարմինը չփել։ Սկսիլ թեւերէն, շարժումները միշտ  
գէտի սիրալ ուղղելով։ Թեւերէն վերջ անցնիլ սրունքնե-  
րուն ծունկերէն վար, յետոյ ազգրերը։ Սրունքները եւ-  
ագրքերը չփելու ատեն մէկ ոտքի վրայ կենալ, չփելիք  
ագրքերը միւսին վրայ դնելով հաւասարակշութիւն պա-  
սրունքը միւսին վրայ դնելով հաւասարակշութիւն պա-  
սել։ Ապա կարդով, որովայնը, մէջքը, կուրծքը, լան-  
ջոսկը, վիզը։

Իւրաքանչիւր մասը երեքէն հինգ վայրկեան չփել  
կը բաւէ, այսորէսով մարմինը կը չորսայ՝ թիթիւ խո-  
նաւութիւն մը միայն պահելով, եւ արեան չըջանառու-  
թիւնը աւելի կարագանայ։

Ամէնին աւելի մաքուր պահելիքը ձեռքերն են։ Բը-  
նաւ սեղան չնստիլ՝ նախարազուկները, ձեռքերը եւ մաս-  
նաւոնդ եղունդները օճառով եւ առատ տաք ջրով։ Մա-  
մը լուալէ ասած։ Միքրոսկոպը ամէնին աւելի կերա-  
կուրներուն հետ է որ բերանէն ներս կը մտնին։

Դէմքը լուալ առնուազն ամէն առառւ եւ ամէն երե-  
կոյ, ու երեսի վրայ փոչի, օծանելիք չքսել։ անոնք ա-  
ռաւելութիւն մը չունին, այլ մորթին ծակտիքները դո-  
ցելու անպատեհութիւնը միայն։

Բերանը եւ ակռաները նմանազէս մասնաւոր հոդա-  
ծութեան առարկայ պէտք է ըլլան։ Սկառու մը ունե-  
նալու է զօրաւոր ակռաներ, ամէնին կարծր ուսեկիքներն-  
անդամ ծամէլու կարող։

Լաւ ակուաներ ունենալու համար, վարքը հառակէն պէտք է զանոնք մաքսւր պահել, օրական երկու անգամ զանոնք վրձինով լուսալ, վրձինին վրայ յատուկ փոշի, խմոր կամ լաւ օճառ քսելով։ Ամէն սեղանէ ելեկէ վերջ բերանը լաւ մը ցողուել, մանաւանդ պառող եւ թթու պարունակող ուտելիքներ ուտելէ վերջ։ Սկառառ մը վրձին զանելու համար չի տառամսիր, բանակումի առեն ծառի մը ճիւղէն կրնայ վրձին շինել, անոր ծայրի ըստ ճեղքելով։

Ոտքերը ամէն երեկոյ օճառոտ զաղջ ջուրով լուսալ։ Եթէ ոտքերը կը քրանին եւ կուռին, լուսազոյն է ամէն երեկոյ զաղջ ջուրով 10 վայրկեան լովանք առնել, ջուրին մէջ ապուրի զգալով մը ֆօրմօլ կամ խաչուցի զւպալով մը ալեօնի փոշի խառնելով։

Կարճ եւ մաքուր եղունգներ ունենալ։ Մարդիկ կան որ եղունգներէն շատ կը նեղուեն, ասոնք եթէ չխնամուին եւ լաւ չկարուին, ոտքի միսին մէջ կը խրուին եւ բարգութիւններու պատճառ կ'ըլլան։

Սկառառ որ լաւ քալող պարտի ըլլալ, զգուշանալու է որ ոտքի անհանգստութիւններ իր դործունէութեան արդելք չհանդիսանան։

Ոտքի եղունգները շաբաթը անդամ մը կտրելու է, ոչ շատ կարճ եւ ոչ ալ կլոր ճեւով, այլ քասակուսի։ Կոչիկները պէտք չէ նեղ ընարել, որպէսզի ոտքը չտանենայ։ Նեղ կօշիկը թէ՛ ցաւ կը պատճառէ եւ թէ արեան շրջանառութեան արգելք կ'ըլլայ։

Զեռքի եղունգներուն համար յատուկ վրձին ունենալ, ասոնք ալ շաբաթը անդամ մը պէտք է կարսուին բառական կարճ եւ կլոր։ Շատեր չեռքի եղունգները կը ծելը տպեղ եւ աղտոտ սովորութիւնը ունին, առանց գիմնալու որ ամէն եղունգի տակ միքրոպներու շտեման մը կայ։

Ք ի Թ Ը

Քիթը չնչառական գրծարանին տեսանելի մասն է՝  
անոր մէջ օդը կը ապքնայ, կը խոնաւնայ չափով չի,  
կը մաքրուի ու յեսոյ միայն թոքերուն կ'անցնի : Այս բու-  
լորը հնարաւոր են չնորհիւ քիթին մէջ գանուած մաղե-  
քուն եւ անոր յասուկ կեղձերուն որոնք խլինքը կ'ազ-  
տաղըն :

Բայց ստիպեալ պարագաներու ատեն, բնաւ բեր-  
նէն շունչ առնելու չի, մանաւանդ ձմեռ ատեն, որով-  
հեաեւ պազ, փոշու եւ միքրոպով լեցուն օդը ուզգանի  
թոք կը համնի եւ չառ անզամ կոկորդի ուռ եւ հարբուն  
կը պատճառէ ու աւելի ծանր հետեւանքներու գուռ կը  
բանայ, ինչպէս թոքատապ, ցնցպատապ, եւայլն :

Ամառ ատեն քիթով չնչելու ունի նաև ուրիշ առաս-  
ւելութիւն մը, այն է որ բերանը զոց պահելով՝ նուտոց  
ծարաւ կը զգանք :

Քիթէն չնչելու վարժուող մը կիշերը չի խոկար,  
բան մը որ չառ անգամ թշնամի հոզի վրայ հետք մտո-  
նելու պատճառ կ'ըլլայ : Աւ վազով մը քիթով լաւ ըն-  
շելու է :

Այն որ քիթով լաւ չի կրնար չնչել, կը նշանակէ թէ  
քիթին մէջ կամ բերան հասնագ քիթի ծակներուն չուրջը  
աւելորդ մասկոյտեր կան զորս պէտք է հանուին բժիշկի  
մը կոզմէ : Այն անձը որ յաճախ դլիսու պաղառութիւն եւ  
հարբուն կ'ունենայ, յանձնարարելի է որ բացօղեաց  
կեանքի վարժեցնէ ինքինքը, աստուները թաց լոթով  
մարմինը շփելով լոգանք առնէ եւ ստամոքսը ծանրաւ-  
բեռնելէ զգուշանայ :

Քիթը ինչնելու է մեղմօրէն եւ զգուշութեամք, եւ ոչ  
թէ ուժով եւ երկու կողմերը միաժամանակ, որպէսպի  
միքրոպներով լեցուն խլինքը ճնշումի հետեւանքով զէ-  
պի ականջ չմզուի, որմէ օքիր հիւանդութիւնը յառաջ

կու զայ, եւ կամ դէմքի ոսկորներու խոռոչներուն մէջ կ'անցնի, խոռոչներ որոնք ուղեղին հետ կը հազորդակցին եւ որոնց բորբոքումը սինթիզիք կոչուած վտանգաւոր հիւանդութեան պատճառ կը դառնան:

Քիթը ինչել մէկ կողմը դոցելով եւ կամաց, ու այսպէս փոխն ի փոխ:

Ճառ անդամներ խլիքնքը քիթին մէջ կը չորնայ, այս չորցած մասերը եղունգներով դուրս քաշելու չէ, այլ քիթին մէջ վազլին դնել որ կը կակուզցնէ եւ ինքնարեւաբար դուրս կը մղէ զանոնք:

Երախաններուն՝ որոնք ինչնել չեն դիտեր, այս կերպով պէտք է մաքրել անոնց քիթերը:

Ամէն ոք պէտք է ունենայ իր սեփական թաշկինառէք, որը միայն ու միայն ինքը պարտի դորժածել:

### Ա Կ Ա Ն Զ Բ

Լսովութիւնն ալ մեր ամենաթանկարին դրայարանքներէն մին է, որ կը կատարուի ականջի չնորհիւ: Երբ ականջը սրեւէ հիւանդութեան մը ենթակայ է, հիանդանները կրնան աղիտարեր ըլլաւ, ուստի ամմիջապէս զարող մասնակէտի մը գիմել: Երբ ականջը ամենաթեթեւ չափով մը իսկ խլանայ, բժիշկի դիմել: սովորութիւն լաւ լսող ականջ մը 80 սանթիմէթր հեռուէն ժամացոցցի մը թիք-թաքը լսելու է, այն ալ մէկ ականջը դոց պահելովէ:

Ուրեմն ականջն ալ մաքրութեան եւ խնամքի կը կարցուի: Կլիստաւորաբար ականջի ցաւերը արդիւնք են, խոսդովակին մէջ սուր ծայրով առարկաներ խոթելու անխռչեմութեան, որով, ոչինչ պէտք է խոթել ականջին մէջ:

Ականջը մաքրելու համար, բամուտիկի կտոր մը ծամֆակի մը կըոր մասին վրայ անցընել, դայն դադջ ջուրի մէջ թաթիւն ու դրազութեամբ խոզովակին բերանը

Ժաքիլ:

Սուր ծայրով առարկայ մը ականջին մէջ խոթելը թաղանթը պատռելու պատճառ կ'ըլլայ, ուստի հետեւնքը խութիւնն է:

Եթէ ականջի խողովակին մէջ հաւաքուած գեղին զոյնով աղալը մաքրել ուզուի, որը յաճախ կը կարծրաց նայ եւ թեթեւ խութիւն մը կը պատճառէ, դաղջ կիխենայ կաթեցնել մէջը ու խողովակին բերանը զոցել, որ մը վերջ լուալ եւ խցան կազմող այդ աղտերը դաւոն հանել:

Բանակումի ատեն շատ անդամ միջատ մը ականջին մէջ կը մտնէ, ու եթէ ողջ է՝ կրնայ ցաւ պատճառելու դայն դուրս հանելու համար տաքցած իւղ կաթեցնել մէջը:

### Ա. Զ Փ Ը

Սկառաւ մը ունի նաեւ սուր աչքիր: Ան կը տեսնէ կարելի եղածին չափ հեռուն ու լաւ կը զանազանէ զոյտ ները: Գոյները իրարմէ չգանազանել յաճախաղէով է, ինչ որ դժբախտութիւն մըն է եւ շատ մը արհեստներու անընդունակ կը գարձնէ:

Այս թերութիւնը յամառ կամքով բուժել կարելի է, օրուան լոյսով կամ արուեստական լոյսի մէջ, վստահ զոյներով կերպասներ կամ առարկաներ ցոյց տալու վորածեր կատարելով:

Պատանիին սպառնացող աչքի տկարութիւններէն մէին է կարծատեսութիւնը, որ հետեւանք է շատ մօտէն կարգալ զրելու եւ կամ աշխատելու ատեն չափազանց ծոկու յոսի սովորութեան:

Շատ յոզնած աչքերը կ'ունենան կարմիր կոսիր եւ գարել, ուստի աչք մը խնամելէ առելի կարեւոր է առ նոր հիւանդութեան պատճառը վերցնել:

Յկառւաը ոեւէ մէկէն աւելի հնարաւորութիւն ունի  
իր աչքերը զօրացնելու, արգարեւ, բաց դաշոփ մը կամ  
բլուրներու վրայ հեռուները նայիլ՝ աչքը կը հանդար-  
տեցնէ եւ կը զօրացնէ:

Վստահ ըլլալու համար թէ լաւ կը տեսնէք, զբքին  
այս էջը վեց կամ եօթը մէթը հեռուն դնելով առաջին  
տողը կարգալ, հինգ մէթը հեռուէն՝ երկրորդ տողը,  
խոկ երեք մէթը հեռուէն՝ երրորդ տողը:

Բ Գ Դ Ժ Ւ Փ

Ւ Չ Պ Ր Վ Գ Տ Ց

Թ Խ Ղ Ճ Յ Կ Ո Հ

Այս փորձերը ընել երկու աչքերը բաց եւ իւրաքան-  
չեւր աչքով, երբ փորձերը ցոյց կու տան որ լաւ չէք  
տեսներ, այն ատեն առաջնակարգ ակնաբոյժի մը կող-  
մէն լաւ մը քննուիլ եւ անոր ցուցմունքներուն համաձայն  
ակնոց գործածել:

Մերթ ընդ մերթ քննութեան ենթարկել աչքերը եւ  
ակնոցները, եթէ ահսողութիւնը բարելաւուած է:

Աչքերը մինչեւ 25 տարեկան եթէ զօրաւոր մնացած  
են, անկէ վերջ շատ քիչ է կարճատեսութեան ենթակայ են,  
առանի փոքր տարիքէն հոգ տանելու է աշխատելու ձե-  
ւին, առհասարակ զգուշանալ արուեստական լոյսով աշ-

խառելէ, լոյսը ի՞նչ ազբերէ որ ըլլայ, բնաւ ճակատէն չընդունիլ, այլ ճախ կողմէն ու գլխուն ետեւի կողմէն: Արուեստական լոյս գործածելու ատեն ուժը 15 մոքէ նուազ պէտք չէ որ ըլլայ ու աշխատութեան վայրէն կէս մէթը հեռու դրուած:

Կարգալու եւ գրելու ատեն, վիրքը աչքէն առնուազն 30 առնթիմէթը հեռու ըլլալու է:

Քլուելը միշտ ուղիղ պահել, որպէսզի արխմէնը դրսուն մէջ չխուժէ, աչքերը աւելի շատ կը յողնին, ու յու ճախ զլիու ցաւերը աչքերու յոդնութեան արդիւնք են:

Աշխատելու է չեղ սեղանի մը վրայ, որպէսզի դլուսի ըստ ծուելու հարկ չըլլայ, եւ եկեքարական լոյսին վրայ միշտ լուսամփոփ մը պահել, որպէսզի լոյսը ուղղակի աչքերուն չզարնէ:

#### ՊՆԴՈՒԹԻՒՆ

Տեսանք թէ ինչքան կարեւոր է ազիքներուն մէջ հուաքուած չմարսուած եւ թունաւոր նիւթերու արտաքսումը: Մարգիկի կան որոնց մարսողութիւնը դանդաղ է կամ անկանոն: Պնդութիւնը կու դայ աստիճան մը եւս խանգարելու այս կարեւոր դործողութիւնը:

Պնդութեան ենթակայ եղողներուն կը յահճնարարուի՝ առառն կանուխ լեցուն դաւաթ մը պազ ջուր խրմէլ, եւ ազիքներու, որովայնի յատուկ մարդանքներ ընել, բնակարանին մէջ քալելով չքչիլ զես նախաճաշ չըրած: Առառները, անոնք որ հնարաւորութիւն ունին, կրնան շրջակայքը քանի մը քիլոմէթը որոոյտ ընել, եւ կամ կէս ժամ հեծելանիւ նստիլ: Անոնք որ ժամանակ եւ մինչայներ ունին, կրնան շաբաթը երկու անդամ մարզանքի սրահ այցելել եւ կամ մարզախաղերու մասնակցիլ:

Ամէն օր որոշեալ ժամուն պէտքարան երթալ, ըլլայ արթնալուն պէս, ըլլայ պասկելէ անմէջապէս առաջ:

Ամէն օր նոյն ժամուն պէտքարան նստիլ եթէ նոյն խոհ պէտք չի տեսնուիր : Ամէն անդամ որ դուրս հանել պէտք զգացուի՝ գոհացում տալ :

Կասկարած հացը, կուտեր պարունակող կերակուրները եւ պտուղները պնդութիւնը գարմանելու կը նոր պաստեն :

Ամենօրեայ ասաւուան պազ ջուրով լոզանքը կամ թաց լաթով մարձումները եւս խիստ յանձնարարելի են :

### ՀԱԳՈՒՍՏԸ

Հագուստը մարմինը ցուրտէն և արկածէն կը պաշտպանէ, բայց անդամներու չարժումներուն և ներքին դորձարանական աշխատանքներուն պէտք չէ արգելք ըլլայ : Հագուստը պէտք է ըլլայ չափաւոր. ո՛չ նեղ եւ ոչ ալ շատ լայն :

Մորթի միջոցաւ կատարուած չնչառութեան եւ արտաշնչումին արգելք պէտք չէ ըլլայ. ուստի անթափանց (քառուչուէ) կերպաս չգործածել :

Հագուելու է համաձայն պարագաներու, եղանակի եւ ասրիքի: Ոչ ծանրաբեննելու է եւ ոչ ալ կուրծքը չառ բաց պահելու, որովհետեւ չառ անդամ, մանուանդ կիներու մօտ, թոքերու հիւանդութիւնները այս անխոհեմութեան արգելնք են :

Ներքին հագուստաները պէտք է ըլլան մաքուր. յոհճախ փոխուելու է, առնուազն շաբաթը անդամ մը, մորթը չգործակելու համար :

Բուրդէ կամ ֆանէլայէ ներքնաշապիկ կրելու է, որեւէ պատճառի արգիւնք, մորթին խոնաւութիւնները չորցնելու համար: Թրջուած հագուստով չմնալ եւ կորելի եղածին չափ չուտ փոխել:

Սկառութի մը չափիկը բուրդէ պէտք է ըլլայ եւ ոչ թէ բամպակէ, որը թէ տաք կը պահէ եւ թէ թրջուելու

սպարագային՝ չուտ կը չորնայ : Մարդանքի առեն կարե-  
լի եղածին չափ հանուիլ, լմնալին վերջ հակուիլ եւ ո-  
ղի հոսանքէ գլուշանալ :

Գլխաբաց ապրելու վարժուիլ :

### ԲՆԱԿԱՐԱՆ

Իտէալ բնակարանը այն է որ արեւավ եւ օդով ո՞-  
զողուած է օրն ի բուն, որովհետեւ վնասակար մանրէ-  
ները կ'ապրին սովորաբար խոնաւ, օդէ եւ լոյսէ զուրի  
տեղերու մէջ : Հօն ուր առատ արեւ, օդ եւ ջուր կայ,  
հոն բժիշկ չի մաներ :

Բնակարան մը՝ ամառուան տաքերին երախաները  
պատսպարելու համար յատուկ զով սենեակ մը զէթ ու-  
նենալու է, ինչպէս նաև ամէն սենեակ՝ օդը չուտով փո-  
խելու յարմարութիւններ . որքան սենեակ մը փոքր ըլ-  
լայ, այնքան օդը չուտ փոխել անհրաժեշտ է :

Սենեակները մաքրելու առեն փոշի հանելու շէ ո-  
րոնք միքրոպիներով լեցուն են : Կարասիները պէտք չէ  
փոշիներու դարակները ըլլան, ու լիենց պարզութեամբ  
դիւրու մաքրուելիք, որոնց փոշին առնելու համար խո-  
նաւ լաթ մը դարձածել :

Բնակարանի մը տաքութիւնը պէտք է ըլլայ համա-  
հաւասար, մօտ 17 աստիճան : Տաքնելու ամենասոսոյ-  
չապահիկ ձեւը հին օճախին է, որ միանզամայն օդի փո-  
խսիսութիւն կը կատարէ . անզատեհութիւնը այն է որ  
մոխիրը կրնայ սենեակի մէջ անցնիլ :

Երկաթեայ ձուլուած վասարանները լաւ կը տաք-  
ցնեն, բայց կարմրելով թունաւոր կազեր կ'արձակեն,  
օդի խոնաւութիւնը իր բնականոն վիճակին կը նուազե-  
ցնեն, ինչ որ չնչասութեան լաւ չէ : Այս վառարանները  
շատ բարկ վառելու չէ, ու վրան ամանով ջուր դնելու  
չափ բարկ վառելու չէ, ու վրան ամանով ջուր դնելու  
չէ, օդին մէջ ջրաչողիի քանակը պահպանելու համար :

Փայտի յատուկ յախճապակիէ վասւարանները եւ շառողջապահիկ են: Խոկ դանդաղ վասով վասւարանները եւ քարիւղի վառարանները վտանգաւոր են, հետեւարու նիշասենեակներու մէջ զէթ, բնաւ ասոնցմէ չլործածեր: Օդային կազով ջերմոցները բնաւ չլործածել: Ելեք-աղական տաքութիւնը լաւակոյն է, եթէ սղութիւնը նը-կատի չառնութիր: Հաւաքական ջերմոցները նմանապէս լաւ են եթէ տաք ջրով կամ չոփիով են եւ ոչ թէ տաք օդով, որ նոյնպէս թունաւոր կազեր արձակելու վե-տանին ունի:

### ՀԱՆԳԻՍՏԸ

Հանդիսաւը մարմնոյ համար սնունդի համարժէք կարելի է համարել, ու այս մասին պէտք է խիստ ու-շնորիր ըլլալ:

Հանդիսաւի լաւակոյն վիճակն է քնացած վիճակը, որու ընթացքին, մարմինը, միտքը, ջղային եւ դնդե-րային դրութիւնները հաւասարապէս կը կազդուրուին:

Մանաւանդ փոքրերը եւ պատանիները քնանալու ա-մեն է որ կ'ածին ու կը զօրանան, երբ մանաւանդ իրենց քանը բաւականաչափ, հանդարտ է եւ խոր:

Սկառւտական տարիքն ունեցող պատանի մը օրա-կան 9էն 10 ժամ քնանալու պէտք ունի, չափահանները նուազ, խոկ ծերերը աւելի քիչ:

Հանդիսաւ քնանալու համար սենեակը պէտք է ըլլայ ժութի մէջ, օդը ոչ չատ տաք, օդասուն եւ անազմուկ:

Ցուրտին համեմատ պատուհանը ասաւել կամ նուազ բաց պառկելու է, բայց օդի հոսանքին պասպարուիլ, ըստ ծածկուիլ, որ պարագային ոչ հարբուի եւ ոչ ալ հիւանդութիւն կրնայ պատահիլ, ու այսովհայ վար-ժութի պատուհանը հետզեաէ աւելի բաց պասկելու:

Երաղներ եւ այլ անհանգստութիւններ չունենալու

համար, անկողինը շատ կակուղ չընտրել, մանաւանդ զգուշանալ փետուրէ անկողինէն. ծածկոցներն ալ պէտք չէ ծանր ըլլան, քրտինքը երկար ատեն չպահելու համար:

Պառկիլ աջ կողմի վրայ, սրտին ազատ գոքծելուն նպաստելու համար: Կոնակի վրայ չպառկիլ, որովհետեւ ողնածութը շատ տաքնալով երազափորձութեան ենթակայ կ'ընէ:

Անկողին մտնել որոշ ժամերու, երեկոյեան ժամը 9էն 10ի միջեւ եւ արթննալ ու անկողինէն ելլել 6էն 7ի ատենները, բայց երեկոյեան ընթրիքէն անմիջապէս յետոյ անկողին չմտնել:

### Մ Ա Ր Զ Ա Ն Ք

Մարզանքը անհրաժեշտ է մարմնոյ գործարանները գործունէութեան լաւագոյն վիճակի մէջ պահելու համար, որովհետեւ շարժումը կ'օգնէ սնունդներու իւրացումին, չնչառութեան եւ հետեւարար արեան ըլջանի կանոնաւորութեան:

Ամէնէն նախնական մարզանքն է քալելը: Յետոյ կուգան մարզախազերը (ափօռ) եւ վերջապէս աւելի վերջերս մուտ զործած է սենեակի մարզանքը:

### Ս. — ՍԵՆԵԱԿԻ ՄԱՐԶԱՆՔ

Անոնք որ ազատ օդի մէջ խաղալու եւ մարզական խաղեր կատարելու հնարաւորութիւնը չունին, պէտք է առառուները անկողինէն ելլենուն պէս, երբեմն ալ երեկոները սենեակին մէջ փորձեր կատարեն, բաց պատուհանով, գրեթէ մերկ եւ կամ կուրծքէն վեր մերկ անզայման:

Սկսելու առաջին շրջանին, փորձերու տեւողութիւնը 5 կամ 7 վայրկեանը անցնելու չէ, ու հետզհետէ մին-

չեւ 15 վայրկեան պէտք է յատկացնել ամենօրեայ մարդանքի : Նախ կատարել ամէնէն աւելի շարժում պահանջող փորձերը, ինչպէս ոստոստել, արագ քալել, չուանցակել, ու ապա ստորեւ ցոյց տրուած փորձերը կըրկնել իւրաքանչիւրը նէն մինչեւ 10 անգամ :

Պատկերներով ցոյց տրուած փորձերը մարմնոյն զանազան մասերը զարգացնելու համար բաւարար կարելի է համարել, աւելի շատ փորձեր կատարելու կամք եւ ժամանակ ունեցողները կրնան մասնագիտական դրվոյկներէ եւ մարզիչներէ քաղել իրենց պահանջած փորձերը :

Մարզանքը կատարելէ անմիջապէս յետոյ լււացուիլ, թաց ձեռքերով մարմինը չփել, ուշագիր ըլլալով չփումի շարժումը դէպի սրտի ուղղութիւնը կատարելու :

### ՄԱՐԶԱՆՔԻ ՓՈՐՁԵՐ

Պատկերներով ցոյց տրուած փորձերը յատուկ են ամէն տարիքի : Պատանիներու եւ գեռասի երիտասարդներու համար շարժումի փորձերը, որպէս ճկունութիւն տուող փորձեր կարելի է բաւարար համարել . Երիտասարդներու եւ տարեցներու համար պէտք է ջանալ մկան շինող եւ ճարպերը հալեցնող փորձերուն նախապատուութիւն տալ :

Ուղիղ կեցուածք մը մարզիկի մը լաւագոյն յատկանիչն է : Գլուխը վեր բռնած, կուրծքը գուրս, փորը ներս քաշուած, բազուկները զիստերուն կպած, ոտքերուն բացուածքը ուղղանկիւն մը կազմող, ահա պատրաստի դիրքը՝ որ մարզանքի իւրաքանչիւր փորձէ առաջ պէտք է բռնել : (Պատկեր 1) :

### 1. — ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ (Պատկեր 2)

Պատրաստի դիրքէն նախ քիչ մը դէպի առաջ ծըռիլ, թեւերը վարերկնցած դիրքով, ձեռքին ափերը դուրս դարձուած ու արտաշնչել : Ապա ձեռքերը դլու-

Խին վրայէն վեր բարձրացնել, թեւերը պրկուած վիճաւ կով եւ ուսերուն վրայ դարձնելով։ Շարժումը շարունակել մինչեւ ուղղահայեաց գիւրքի հասնիլը, միանդամայն ոտքի մասներուն վրայ վեր բարձրանալով։ Երբ թեւերը վեր բարձրացնելու ատեն հորիզոնական դիրքին կը հասնին՝ չունչ առնել սկսելու է. իսկ արտաշընչել սկսելու է երբ թեւերը կողմնակիորէն հորիզոնական դիրքը կը թողուն։

Փորձը կատարել դանդաղօրէն եւ չնչել քիթերու ծակերէն եւ արտաշնչել բերնէն։

Նպատակ։ Ծնչառութիւնը գիւրացնել, կուրծքի վանդակին ճկունութիւն տալ, իրանի եւ ուսերուն մը կանները զարդացնել։

2.— ԻՐԱՆԸ ԼՅՈՎԻՆ ԾԱ.ԵԼ. (Պատկեր 3)

Ուզիղ կեցուածքի կամ գիրքի վիճակը ստանալ. երկու ձեռքերը ծոծրակին վրայ իրարու միացած, մարմինը կոնակի վրայ ետ ծուած։ Զեռքերը ուղղահայեց վեր նետել, մարմինը դէպի առաջ ծռել՝ բազուկները միանդամայն վար իջեցնելով, մինչեւ որ ձեռքերուն ծայրերը ոտքի ծայրերուն դպչին, ծռնկերը պէտք չէ կոտրուին։ Դէպի ետ ծուած ատեն չնչել, դէպի տուաջ ծռելու ատեն արտաշնչել։

Նպատակ։ Որովայնի գիւրաթեքութիւն, ինչպէս նաև յետոյքի եւ զիստրի գնդերներուն ճկունութիւն։

3.— ԻՐԱՆԸ ՇՐՋԱՆԱԿԱՋԵՒ ԵԼ ՇԱ.Ր.ԺԵԼ. (Պատկեր 4)

Ուզիղ կեցուածքի գիրքէն մեկնելով, թեւերը գըլուխն ի վեր պարզուած, բաղուկին զնդերները ականջին դպած վիճակի մէջ, կոնակի վրայ ծռիլ, ապա ծռիլ դէպի աջ եւ ի վերջոյ կրկին դէպի ետ եւ ալսպէսով ձեռքերուն կոն մը զծել տալ։

Ուշադիր ըլլալ որ փորձի պահուն ոտքերը դեանին հարթ վահած ըլլան եւ ծռւնկը պրկուած։

Նպատակ: Աղնայարին ճկունութիւնը եւ ծռելու կարողութիւնը զարդացնել, որովայնի գնդերները պըր-կուած վիճակին դուրս բերել:

4.— ՈՒՍԻ ՅՕԴԵՐՈՒ ՇԱՐԺՈՒՄ (Պատկեր 5)

Արմուկները դէպի առաջ, նախաբազուկը ծալլուած ու մատները ուսերուն փակած, բազուկը զուգահեռական գերքի մէջ: Այս վիճակին մէջ, բազուկ եւ նախաբազուկ կողմնակի ուժգին կերպով բանալ, ու այս շարժումը կրկնել:

Նպատակ: Բազուկներու եւ ուսի յօդերու գնդերն ներու զարդացում:

5.— ԲԱԶՈՒԿՆԵՐՈՒ ՇԱՐԺՈՒՄ (Պատկեր 6)

Նախաբազուկը ետ քաշուած եւ բոռնցքները կուրծքին դպած: Բազուկները դէպի առաջ նետել եւ ետ բերել:

Նպատակ: Բազուկներու գնդերներուն եւ ուսերու յօդերուն ճկունութիւն եւ զարդացում:

6.— ԲԱԶՈՒԿՆԵՐՈՒ ՇԲՁԱՆԱԿԱԶԵԻ ՇԱՐԺՈՒՄ

(Պատկեր 7 եւ 8)

Նախ ոտքի մտաներուն վրայ բարձրանալ, բազուկները դլխուն վրայ վեր բարձրացնելով: Այս գիրքէն մեկնելով բազուկները շրջանակածել շարժել, շարժումը կատարել ուղղութիւնը յաճախ փոխելով:

Նպատակ: Ուսի յօդերուն եւ գնդերներուն զարդացում:

7.— ԻՐԱՆԻ ԳԱԼԱՐՈՒՄ (Պատկեր 9 եւ 10)

Դիրք: Ատքերը քով քովի, բազուկները դէպի առաջ տարածուած, ձեռքին ափերը դէպի գետին: Դանդաղօքէն իրանը դարձնել դէպի ձախ, ձեռքերը ուսերու բարձրութեան վրայ պահելով: Սրունգները եւ ոտքերը պէտք չէ շարժին. ծունկի ետեւի գնդերները պըրկուած


պահել:

Վերադառնալ դէպի վիրք վիճակը, եւ շարժումը կատարել դէպի ձախ դարձնելով իրանը:

Նպատակ: Կուրծքի վանդակին եւ իրանի դնդերներուն ճապուկութիւն տալու համար:

8.— ԲԱԶՈՒԿԻ ԴՆԴԵՐՆԵՐՈՒ ՇԱՐԺՈՒՄ (Պատկ. 11)

Դիրք: Բազուկները քովլնատի տարածուած հորիզոնական դիրքով, կոնակը թեթեօրէն դէպի առաջ ծռած:



Բազուկները առաջակողմէն դէպի ետին չըջանակա-  
ձեւ շարժումներ կատարել :

Նպատակ : Բազուկներու եւ ուսի յօդերու զարգա-  
ցում :

9.— ՍՏՈՐԻՆ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ԹԵՔՈՒՄ (Պատ . 12 և 13)

Դիրք : Աւզիդ կենալ , ձեռքերը մէջքին , բթամատը  
ետին եւ մատները որովայնին կողմը : Ոտքի մատներուն  
վրայ բարձրանալ , զլուխը վեր ցցած եւ ուզիդ , արմուկ  
եւ ուս թեթեւ մը ետ նետուած : Վար իջնելու ատեն բեր-  
նէն արտաշնչել , իսկ վեր բարձրանալու ատեն քիթով  
ներշնչել :

Նպատակ : Սրունդի եւ սոտքերու , ինչպէս նուեւ յօ-  
դերու դիւրաշարժութիւն :

10.— ՍՏՈՐԻՆ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ՇԱՐԺՈՒՄ (Պատկ . 14)

Կոնակի վրայ պառկիլ , ձեռքերը ծոծրակին տակ  
ծալլուած , արմուկները գետին , եւ կամ ձեռքերը դէպի  
ետ , զաստակները գետնին կպած , ոտքին մատները եր-  
կընցուած : Դանդաղօրէն սրունդները վեր բարձրացնել ,  
միասին կամ անջատ անջատ եւ փոխին ի փոխ , առանց  
կոնակը եւ գլուխը շարժելու ու վար լջեցնել :

Նպատակ : Որովայնի եւ երանդի գնդերները զար-  
գացնելու համար :

11.— ԲԱԶՈՒԿՆԵՐԸ ԾԱԼԼԵԼ (Պատկեր . 15)

Դիրք : Ոտքի ծայրերուն եւ ձեռքին վրայ յենելով  
մարմինը ուզիդ պրկուած պահել : Բազուկները ծալե-  
լով վար իջնել ու վեր բարձրանալ , մարմինը միշտ պըր-  
կուած :

Նպատակ : Աւսի եւ բազուկի գնդերները զարդացնե-  
լու համար :

12.— ՄԵԶՔԻ ՇՈՒՐՋ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ (Պ . 16 , 17 և 18)

Դիրք : Աւզիդ կենալ , ձեռքերը մէջքին .—

Ա. — Առանց ստքերը եւ սրունդները շարժելու, մէջքին վրան ծոփլ գէպի առաջ :


Բ. — Ծոփլ գէպի ետ :

Գ. — Ծոփլ քովընտի, նախ աջ, յետոյ ձախ :

Դ. — Մէջքին շուրջը շարունակական շրջանակային շարժել իրանը, նախ աջին ձախ, ու ապա ձախէն աջ ուղղութեամբ :

13. — ՈՐՈՎԱՅՆԻ ԴՆԴԵՐՆԵՐՈՒԽՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Դիրք: Կոնակի վրայ պառկիլ, թեւերը կողմնակի



**Աղաբղած .—**

Ա .— (Պատկ . 19) : Առանց կրունկները գետին դըպցնելու, սրունդները ծալլել, հեծելանիւ քչելու շարժում կատարել տալով : Շարժումներուն ընդարձակ ծաւալ տալ : Իւրաքանչիւր սրունդով քսան անդամ կրկնել :

Բ .— Երկու սրունդները բարձրացնել, ծունկերը ծալլելով (պատկ . 20) : Յետոյ ծունկերը քակել և ոտքերը յառաջցնել դէպի զլուխ : Դանդաղօրէն վար իջեցնել, սրունդները պրկուած պահել եւ առանց կրունկները գետին դպցնելու : Հինգ անդամ կրկնել :

Գ .— Սրունդները իրարու միացած դէպի վեր բարձրացնել (պատկ . 21) : Դանդաղօրէն վար իջեցնել, սրունդները իրարմէ որքան կարելի է հեռացնելով, իւրաքանչիւր անդամին ալ կրունկները գետին չդպցնել :

Դ .— Միեւնոյն շարժումը կատարել հակառակ ուղղութեամբ, այսինքն նախ վեր բարձրացնել սրունդները իրարմէ հեռու վիճակով, յետոյ միացնել օդին մէջ ու վար իջեցնել : Առ առաւելին հինգ անդամ :

Այս փորձերը կատարել, ձեռքերը մարմնի ուղղութեամբ դէպի զլուխն ի վեր երկնցնելով, թէեւ շարժումը աւելի դժուար է կատարել, բայց աւելի օդառակար է :

Բ .— ԴԱՇՏԻ ԿԱՄ ԴԵՏՆԱՅԱՐԿ ՏԵՂԵՐՈՒԻ

ՑԱՏՈՒԿ ՓՈՐՁԵՐ

**1. ՎԱԶՔ .—**

Ա .— Տեղւոյն վրայ, ծունկերը փոխն ի փոխ կարելի եղածին չափ վեր հանելով, ու ոտքի ծայրերուն վրայ բարձրանալով : Տեղութիւն՝ մէկ վայրկեան (պատկեր 22) :

Բ .— Դարձեալ տեղւոյն վրայ, ոտքերուն վրայի մասը՝ մարմինէն 50 սանթիմէթր առաջ եւ 30 սանթիմէթր

գետնէն վեր կապուած պարանի մը դացնելով (պատկեր 23) :

Փորձերը կատարել, պարանին բարձրութիւնը փոխելով, փորձին տեւողութիւնը երկարելով եւ ոտքի բազի խումներուն արագութիւնը աւելցնելով :

2.— ՏԵՂԻՈՅՆ ՎՐԱՅ ՈՍՏՈՒՄՆԵՐ (Պ. 24: 25 և 26)

Դիրք : Զեռքերը մէջքին, ոտքերը իրարու կպած :

Ա .— Զեռքերը մէջքին, ոտքերը գէպի ետ ու առաջ իրարմէ զատել :

Բ .— Զեռքերը մէջքին, ոտքերը քովընտի իրարմէ անջատել :

Գ .— Զեռքերը մէջքին, ոտքերը մկրատի ձեւ շարժելով :

Դ .— Ոտքերը իրարմէ անջատել, թեւերն ալ չարժելով :

Ե .— Բոլոր ոստումներուն թիւը 50ը անցնելու չէ :

Ֆ .— ՄԱՐԶԱԽԱԼԱԿ ԿԱՄ ԴԱՇՏԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Ճշմարիտ մարզիկի մը յատուկ խաղերն են ասոնք, Սփոռանունով ծանօթ :

Ճնդակի խաղեր՝ ոտքով, ձեռքով, ձիու վրայ եւ չուրի մէջ : Թենիս, եւայլն :

Արագ վագքեր, երկար վագքեր :

Զողով ցատկել, կանգնած երկայնութիւն եւ բարձրութիւն ցատկել, վագելով երկայնութիւն եւ բարձրութիւն ցատկել :

Գունատ, սկաւառակ եւ նիզակ նետել :

Պարաններէ վեր բարձրանալ, բազուկներէն միայն կախուելով :

Սուսերամարտ եւ ինքնապաշտպանութեան յատուկ վարժութիւններ, եւայլն, եւայլն,

Վագքերով, ոստումներով խաղերը մարմնոյ ձկու-

Նութիւնը եւ չնչառութիւնը զարդացնող առաջնակարգ խաղեր են, ինչպէս նաև հեծելանիւ նստիւ, թիավարել, լողալ:

Հնարաւոր եղածին չափ ընտրել բացօթեայ աշխատանք :



### Ք Ա Լ Ե Լ Բ

Ամէն տարիքի համար քալելը խիստ յանձնարարուելիք մարդանք մըն է, նամանաւանդ տարիքուներու համար :

Լաւ քալել կարենալու համար, պէտք է քալողին ստքերը լաւ վիճակի մէջ ըլլան, ունենալու է յարմար եւ ընտրի կօչիկ: Այս պայմանները լրացնող մը կընայ աստիճանաբար քալելու վարժութիւններ կատարել, ու լաւ քալող մը դանաւալ:

Ոտքերը լաւ վիճակի մէջ ոլահելու համար, անհրաժեշտ է առնուազն երկու օրն անդամ մը, զանոնք տաք չուրի մէջ օճառով մաքրել: Կան որ ստքերուն յատուկ օծանելիքներ կը քսեն, ու ոմանք ալ թալքի փոշի, այս պէտք ստքին մորթը կ'ըլլայ կակուղ եւ դիմացկուն:

Կօշիկներուն տակի կաշին պէտք է ըլլայ հաստ եւ

կօշիկը ըստ բաւականի մեծ, որպէս զի ոտքին ծայրերը կամ քովերը չսեղմէ:

Կօշիկին լեզուակը պէտք է երեսին հետ կարուած ըլլայ՝ որպէս զի ջուրը անմիջապէս ներս չթափանցէ: Ուշագրութիւն ընելու է որ թրջուած կօշիկ մը կամաց կամաց չորնայ եւ մէջը թիմելու է, որպէս զի իր ձեւը չփախուի:

Քալելու վարժութիւնն ալ աստիճանական փորձերու կը կարօտի: Սկսելու ատեն, օրական 6էն 10 հազարամէթր քալելու է, աւելի վերջը մինչեւ 18էն 20 հազարամէթր, այն ալ ժամը 4 կամ 5 հազարամէթր արագութեամբ:

Իւրաքանչիւր ժամ, կամ ամէն 5 հազարամէթր քալելի յետոյ քառորդ ժամ մը հանդստանալու է:

Սկսուտական խումքերը, իրենց թոռւցիկ բանակումներու ատեն, օրական 15 հազարամէթրէն աւելի կատարելու չեն: Այս պարագային, ուրիշ դոյքերու կարգին, անհրաժեշտ է ունենալ զէթ երկու դոյդ շաւ գուլպայ, եւ ամէն օր փոխելու է զանոնք, ժամանակ տալով որ դուրպաները չորնան:

Իբր առօրեայ մարզանք, ոմանց համար մէկ ժամ քալելու յատկացնելը յաճախ կարելի չէ, սակայն ամէն մէկ քաղաքացի, կիրակի, տօն եւ կամ իր հանդիստի օրերը, իբ բնակարանին շրջակաները, մաքուր օդի մէջ, քաղաքներու փոշիներէն ու ալտու կաղերէն հեռու, կրնայ երկար պտոյաներ կատարել, որոնք մեծ չափով պիտի կազդուրեն իր շաբաթական աշխատանքէն յոդնած մարմինը, քան երթալ մարձուիլ սինէմաներու եւ թատրոններու ապականած օդին մէջ, եւ ինչ որ աւելի դատաղարտելի է, ժամանակ եւ առողջութիւն սպառել սրճարաններու նեխութեանց մէջ:

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ  
ԹԵԹԵՒ ԱՆՀԱՆԴՍՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՊԱՀԱՒԻՆ

— առ —

Բ. կարգի սկառուտ մը, կարգ մը թեթեւ անհանդըստութիւններու պահուն ձեռք առնելիք միջոցներուն քաջածանօթ ըլլալու է :

Այսպիսի պարագաներու մէջ պաղարիւն ըլլալ, լաւ մը խորհիլ ընելիքի մասին եւ գործի անցնիլ ամէն զգուշութիւն ձեռք առնելիք յետոյ :

Էական պայմաններէն մին է ըլլալ խիստ մաքուր : նոյնիսկ կապուած՝ վէրքի մը, քթի թէ բերանի թաղանթի մը, բժշկական գործիքի մը, չպաչիլ, եթէ ձեռքերը եւ խնամքով կարուած եղունգները օճառ ջուրով լաւ մը մաքուած չեն :

Ահաւասիկ քանի մը թեթեւ եւ յաճախաղէպ փոքր արկածներու պարագային ձեռք առնելիք միջոցները :

Զրխոց : Ամէն սկառուտ արշաւի կամ բանակումներու ընթացքին, կացին կամ բրիչ գործածած եւ ձեռքին վրայ զրխոց (ամփուլ) ունեցած է : Ասիկա ջրով լեցուն պարկ մըն է որը պէտք չէ բանալ, այլ զայն օծել վազըլինով եւ կապել եթէ կը փափաքուի :

ԱՅՐՈՒԱԾՔՆԵՐ .— Ա. աստիճան : Երբ մորթը այլուելով կը կարմրի եւ ցաւ կը պատճառէ :

Բ. աստիճան : Մորթին վրայ ջրխոցներ կը ձեւանան :

Գ. աստիճան : Մորթը բոլորովին մեռած է եւ վէրք բացուած :

Առաջին երկու աստիճաններուն համար, մորթը վազըլինով, իւզով, ամպոխնով կամ կարագով օծել, ուսնց ուսեցքներուն դպչելու, եւ չոր փանարմանով մը ծածկել :

Կարուածք : Զեռքին, ծունդին կամ մատին վրայ  
թեթեւ կարուածքներ, մորթը հանուած :

Եռացուելէ ետք պաղած ջուրով, պաղ թէյով աւ-  
քոլով լաւ մը լուալ կամ թէնթիւր սիհօս ֆանէ, կազով  
(յատուկ վիրակապ) մը ծածկել եւ կապել :

Հարուած, թէնթիւ նմրում : Հարուածը ստացուած  
տեղը կը սկսի ցաւիլ, մորթը գոց կապոյտ գոյն կը ստա-  
նայ, որ հետզհետէ թուխ կանանչորակ գոյնի կը փոխ-  
ուի : Պէտք է պաղ լողանք կամ պաղ քօմփուկս զնելով  
կապել :

Խիթ (քոլիք) : Փորին վրայ տաք ջուբով լեցուն  
ջրաման մը զնել, մէջքին բուրդէ գօտի մը փաթթել եւ  
տաք ըմպելիներ խմցնել :

Պինդաւթիւն : Եփած պտուղ եւ կանանչ բանջարեղին-  
ներ կերցնել, փորին վրայ տաք քոմփրէսներ զնել :

Անմարտութիւն : Ծոմ բոնել եւ փոքր լեզուն դըր-  
պուելով միսիւկ տալ :

Զերմ : Մէկ կամ մինչեւ երեք հատ անթիվիրին  
տալ :

Արեւահարութիւն : Այրուած տեղերը պաղջ ջուրով  
լուալ եւ քալքի փոշիով վրան պատել :

Յոգնութիւն : Կատարեալ անշարժութիւն պարտա-  
դրել, սրունդները դէպի սիրտը շարժումով թեթեւօրէն  
չփել, տաք եւ քաղցր ըմպելիներ խմցնել :

Խելքի պտոյտ, ուշքը կորսնցնել : Շուքին մէջ պառ-  
կեցնել, երբ որ կարելի ըլլայ՝ թեւը մտնելով կամաց  
կամաց պտոյտնել : Կրկնուելու պարագային, բժիշկի մը  
ցուցնել :

Մորքի բորբոքում : Գաղջ ջուրով լողանք, քալքի  
փոշի զնել վրան : Մորթի գրգռումը առ հասարակ հա-  
գուստին քսուելէն յառաջ կու գայ, ուստի ասոր առաջքն  
առնել :

Կոկորդի ցաւ, կոփիք: Տաք ըմպելի տալ, կլիսէսին  
հօտէ կամ լեմոնի ջրով կոկորդը պատել, աղի կամ  
պուար տը սուտի ջուրով կառկառա ընել տալ:

Քիքի արխանահոսութիւն: Օքսիթէնէ կամ անքի-  
փիրինէ (մէկ կրամ, քառորդ գաւաթ ջուրի համար) ջուրին մէջ թաթիւուած բամպակէ խցան մը քիթին մէջ  
խոթել: Եթէ օքսիթէնէ ջուր չկայ, քիթէն վեր պազ ջուր  
քաշել տալ, ծակերը կազով գոցել, արիւնը թանձրա-  
ցնելու համար, եւ քանի մը ժամ սպասել: Ենթական  
սստած պահել՝ զլուխը թեթեւ մը ետ շրջուած, ճակտին  
եւ քիթին վրայ սառոյց կամ պազ բան մը, քիթը խըն-  
ջելէ բոլորովին զգուշանալ՝ եթէ հնարաւոր է:

Այն քիթը որ արիւնած է, այդ կողմի թեւը վեր  
հանել տալ, եւ բթամատով արիւնուած քիթին վրայ  
դուրսէն թեթեւ մը ճնշել:

Աչքին մէջ օտար նիւթ: Երբեմն աչքին մէջ ածու-  
խի կտոր, փոշի, փոքր միջատ մը կրնայ իյնալ, որ ողա-  
շագային առատ արցունք կու դայ եւ չատ անդամ դուրս  
կը հանէ այդ օտար նիւթը:

Ուստի բնաւ աչքը չչփել: Թարթիչներէն բոնելով  
կոպը մատիտի մը վրայ չրջել, մաքուր թաշկինակի մը  
ծայրով կամ թուղթի կտոր մը ոլորելով մէջը ինկածը  
հանել: Աչքին վրգուռթիւնը անցընելու համար դադջ  
պորիքէ ջուրով լոււալ:

Ականջին մէջ օտար նիւթ: Բնաւ մէջը կարծր եւ  
սրածայր առարկայ մը խոթելով ինկածը դուրս հանել  
չփորձել, այլ քառէւուէ տանձի մը միջոցաւ ականջին  
մէջ զաղջ ջուր դրկել, կամ սուրժի դդալի չափով ձի-  
թախող, կլիսէսին լեցնել եւ ականջին բամպակ գնելով  
այդ կողմին վրայ պառկեցնել, առարկան իւղին հետ  
թիսախին դուրս կու դայ: Անյաջողութեան ողարադային,  
բժիշկի դիմել:

Երբեմն ականջին մէջ միջատ մը կը մտնէ . զայն դուրս հանելու համար , նախ միջատը չնշահեղձ ընել , ըլլայ իւղ լեցնելով կամ ծխախոտի ծուխ փչելով . քանի մը վայրկեան վերջ , իւղին հետ միասին միջատը դուրս պիտի գայ :

Կոկորդին մէջ օտար նիւր ; Շատ կը պատահի կոկորդին մէջ ձուկի փուշի մը մնալը կամ գնդասեղ մը : Բան մը չկերցնել , եւ կլլելու , վար զրկելու շարժում ալ ընել : Եթէ առարկան տեսանելի է , աքցանով մը դուրս քաշել , եթէ ոչ՝ բժիշկի դիմել :

Եթէ կոկորդը դացածը սուր ծայրով առարկայ մը չէ , պղափի լեզուն խտիստացնելով՝ փսխել տալ , կամ հացի միջուկներ թխմելով կլլել զանոնք : Այնուհետեւ ուշագիր ըլլալ ճշգելու համար թէ պէտքին հետ դուրս եկած է թէ ոչ :

Փուշի խայթուածք : Շուրջը սեղմելով փուշը դուրս հանել . ելլելն վերջ կրկին սեղմել՝ քիչ մը արին հանելու համար . խնամքով լուալ եւ թէնթիւ ա'հօտ քրսել . ի հարկին վրան անգլիական թավթա զնելով կապել : Եթէ խայթուած տեղը շարունակէ ցաւիլ , բժիշկի մը ցուցնել :

Միջատի խայթուածք : Կիժը հանել , եթէ վրան աղտ կապած կայ՝ հանել զայն , եւ արիւն հոսեցնել , եւ պաղ աղի ջուրով , օ տը Քօլոնիլով կամ քանի մը կաթիլ ամօնիաքով լուալ :

Բերնին մէջ պիծակի խայթուածքը միշտ ծանրակը չիու է , ուստի բժիշկի ցուցնել : Կարիճի (սՔօնփիոն) , ձիու պիծակին (Փոլլօն) խայթուածքը մահացու ըլլալու աստիճան վտանգաւոր է :

Ի՞՞նչ ԴԵՂԵՐ ԿԸ ՊԱՐՈՒՆԱԿԵ  
ՍԿԱՌԻՑԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱԶԻ ՊԱՅՈՒՄԱԿ

Իւրաքանչիւր խումբ, նոյնիսկ ամէն խմբակ ունենալու է իր Կարմիր Խաչը, գեղեր եւ վիրակապերու յատուկ առարկաներ: Դեղերը պէտք է յաճախ նորութիւն: Հինցած գեղերը կրնան երբեմն թունաւորել, փոխանակ բուժելու:

1. - Թէնթիւր ա՞հօս: Քերթուածներու եւ մակերեսային վէրքերու վրայ կը քսուի, միքրոպէ զերծ կը պահէ եւ թոյլ չի տար որ ան աճի: Վէրք չի չորցներ սակայն: Քիչ քսելու է, որովհետեւ մորթը կ'այրէ: Այս գեղը պէտք է թարմ ըլլայ, վրձին պարունակող եւ լաւ դոցուած չիշի մը մէջ դրած:

2. - Ամպոխն եւ Ասխու փիլքիք: Այլուածքներու վը-  
րայ թափելու համար:

3. - Օ օքափէնիկ: Վէրքերը լոււալու համար: Հակա-  
նեխելէ, լուալէ վերջ լաւ մը չորցնել մաքուր քամպա-  
կով:

4. - Վազրլին պօնիք: Կը դրուի վէրքի ժը վրայ,  
որպէսպի վիրակապը վրան չփակչի:

5. - Ամօնեաֆ: Հականնեխիչ է: Թունաւոր խայթը-  
ւածքներու վրայ թափել: մարտղներուն չնչել ուալ՝ ուշ-  
քի բերելու համար:

6. - Թէնթիւր ա՞Առնիքա: Կը գործածուի խայթը-  
ւածքներու համար:

7. - Օգիտ աը զէնք: Վէրքերու վրայ դնել՝ աղտո-  
տութիւնները գուրս հանել տալու, վէրքի ծաւալիլը կա-  
սեցնելու եւ զայն չորցնելու համար:

8. - 50 սանթիկրամնոց Անթիփիոխինի հապեր, ջեր-  
մի, դլիու ցաւի ատեն առնելու համար: Կարելի է գոր-  
ծածել նաեւ Ասփիոխիը:

9. Կլիսէոփն պօռիքէ : Ականջին մէջ կաթեցնելու .

10. - Ալքոլ քամփոէ : Պաղառութեան ատեն կոնակը ,  
կուրծքը կամ կողերը շիբլու համար :

11. - Քամփոէ իւդ (Խլի քամփոէ) : Ճմլումներու եւ  
հարուածներու տեղուանքը շիբլու համար :

Բացի այս գեղերէն , Կարմիր թաչի պայուսակը  
ոլէտք է պարունակէ նաեւ .

- Քօթօն Խռոօֆիլ , եւ 25 կրամնոց Ռուար Խռոօ.  
Փիլի ծրար մը :

- Երկու հատ վանաբմանի տուփի :

- Հինգ մէթր երկայնութեամք 4էն 8 սանթիմէթր  
լայնքով կազի կտորներ :

— Մէկ քանի ապահով գնդասեղ , սրածայր մկրամ  
մը , մաքուր թաշկինակներ , վիրակապեր :

— Փոքր ծաւալով վէրքեր կապելու յատուկ կպչուն  
լաթի կտորներ : Այս ձեւով կապելու ատեն , վէրքին ճիշդ  
վրան կը տակ ծակ մը բանալ , որպէսզի կրագի եւ բամպակի  
մէջէն վէրքին շոգիացումը չարգիլուի :

Այս բոլորը՝ մաքուր լաթի մը մէջ վաթթուած . ջու-  
րի դէմ պաշտպանուած զոց պայուսակի մը մէջ ոլէտք է  
արշաւներու ընթացքին միասին ունենալ :



### ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՔԱՅԼ



Ակառուտական քայլ անունը կը տրուի փոխն ի փոխ  
վաղելուն եւ քալելուն :

Այս կերպը պատանիներուն համար լաւագոյն փորձն  
է , որովհետեւ չնչասպառութեան չի մղեր եւ նուազ  
յոդնեցուցիչ է :

Ակառուտական քայլը կը կայանայ 20 քայլ վաղել

Եւ 20 քայլ քաղելու մէջ :

Այս փորձին համար կը պարտազբուի երկու քիլո-  
մէթր ճամբայ կտրել 15 վայրկեանի մէջ, մէկ վայր-  
կեանի սխալով միայն, որով շատ մը փորձերու կարօտ  
է, քանի որ քայլերու մեծութիւնը եւ արագութիւնը  
ճամբային համաձայն կը փոխուի : Առհասարակ սկառու-  
տական քայլի արագութիւնը պէտք է ըլլայ այնպէս որ  
թոյլատրէ ժամը մօտաւորապէս 8 քիլոմէթր ճամբոր-  
դելու եւ առանց յոդնութեան :

Իւրաքանչիւր արշաւի ընթացքին, նախաձաշերէ ա-  
ռաջ սկառուտական քայլի փորձեր կատարել տաւ, սկսիւ  
200 մէթրէն ու հետզետէ փորձերը կատարել մէկ քիլո-  
մէթրի վրայ, ինչ որ լաւ մարզանք մըն է, եւ եթէ քայ-  
լերու համաշախափութեան եւ արագութեան տիրացած ըլ-  
լանք, առանց ժամացոյցի օգնութեան կարելի է հեռա-  
ւորութիւններ չափել չնչին սխալով :



### ԿՈՂՄՆԱՋԱՆԱՉՈՒԹԻՒՆ

#### Ա. — ԱՍՏՂԵՐՈՒԻ ՄԻՋԱՑԱԿ

Ամէն սկառուտ պարտաւոր է քեւեռային կամ հիւսի-  
սային աստղը ճանչնալ : Այս աստղը դարերէ ի վեր երկ-  
նակամարին վրայ ճանապարհ կը ցուցնէ, առաջնորդե-  
լով ծովի թէ ցամաքի վրայ ըրջողները :

Բեւեռային աստղը ճանչցողը դերծ է կորսուելու  
վտանգէն, քանի որ ան իր տեղը կը մնայ անշարժ եւ  
անփոփոխ : Ան կը գտնուի երկնակամարին ամենանորագ  
փայլ ունեցող աստղերու շրջանակի մը մէջ ու ա՛լ ա-

ւելի մեծ ճշգութեամբ հիւսիսը կը ցուցնէ քան կողմնարդոյցը :

Երկրորդական մեծութեամբ այս աստղը Փոքր Արջ համաստեղութեան մաս կը կազմէ եւ աշխարհագրական իրական հիւսիսէն կամ աշխարհի բնեւուն 1° դէպի Մեծ Արջ համաստեղութեան կը հակի, ու բեւեսին չուրջ, 24 ժամուայ ընթացքին շատ փոքր չրջանակ մը կը գծէ՝ աչքով անտեսանելի :

Հիւսիսային աստղը շատ գերեաւ կարելի է գտնել : Երբ աստեղագարդ գիշեր մը, կողմնացոյցի օգնութեամբ դէպի հիւսիս դառնալով երկնակամարը դիտենք, հոն կը տեսնենք երկու յայտնի եւ կարեւոր համաստեղութիւններ՝ Մեծ եւ Փոքր Արջ, որոնց իւրաքանչիւրը եօթնական աստղերէ կը բաղկանայ եւ իրենց շարուած ձեւը կը նմանի շերեփի մը, որոնց կոթերը իւրարու հակառակ դիրքն ունին : Փոքր Արջի կոթին ծայրի աստղն է՝ բնեւային աստղ :

Եթէ, Մեծ Արջի շերեփին գուրսի երկու աստղերու ուղղութեամբ եւ անոնց հեռաւորութեան հինգ անդամը դէպի Փոքր Արջ յառաջանանք, պիտի հանդիպինք բնեւային աստղին .(Պատ. 1) :

Հարաւը ցուցնող աստղերն են՝ Հայկ (Օնիոն) կամ, ինչու հիները կը կոչէին՝ Որսորդ համաստեղութեան մաս կազմողները, որոնք կը պատկերացնեն որսորդ մը, իր գլուխովը, ուսերովը, մէջքի գօտիով եւ սուրով ու սուքերով :

Մինչդեռ Մեծ Արջը կը գտնուի հիւսիսային կիառագունդին վրայ, Հայկ համաստեղութեան չնորհիւ կարելի է գտնել հիւսիսը ո՛ր կիսագունդին վրայ ալ որ գըտնուինք :

Ասոր համար Որսորդի գօտիին մէջտեղի աստղէն մեկնելով, պլուխի կեղբոնէն անցնող դիծը շարունակե-

լով կը հասնինք դէպի թեւեռային աստղ, որուն համառակառակ կողմը կ'ըլլայ ուրեմն հարաւը, որ պարագային գիծը կ'անցնի սուրը պատկերացնող նախավերջի աստղ դէն (Պատ. 2):

Հարաւային կիսադումդին վրայ Մեծ Արջի դերը կառարողը, այսինքն հարաւը ցուցնող ասողը կը կոչուի Հարաւի Խաչ (Պատ. 3):

### Բ. — ԺԱՄԱՅՈՅՑԻ ՄԻՋՈՅՍԻ

Կողմնացոյցի չորյութեան պարագային, կարելի է ժամացոյցով եւ արեւով հիւսիսը ու հետեւաքար միւս բոլոր կողմերն ալ գտնել:

Ժամացոյցով գանուած կողմերը՝ ուրիշ միջոցով դանուածներէն աւելի ճշգրիտ են, սակայն միմիայն արեւ եղած ատեն կարելի է գայն զործածել:

Ահա թէ ինչպէս:


Ժամացոյցին համար հորիզոնական դիրք ընծայող տեղ մը ընտրել ու փոքր սլաքը դէպի արեւը դարձնել, մինչեւ որ սլաքը իր շուրջին հետ նոյնանայ: Այն ատեն հարաւ հիւսիս ուղղութիւնը, փոքր սլաքին եւ 12 թուառ նշանին կազմած անկիւնը երկուքի քաժնող գծին ուղղութիւնն է, որովհետեւ արեւը եւ ժամացոյցին փոքր սլաքը միեւնոյն արագութեամբ չեն շարժիր, քանի որ սլաքը ըստ 24 ժամուան մէջ երկու շրջան կ'ընէ:

Պէտք է նկատի ունենալ որ արեւը առաւօտեան դէպի հարաւ կ'երթայ, որով հարաւը կը գտնուի սլաքին կամ արեւին աջ կողմը, իսկ կէսօրէն վերջի ժամերուն՝ հարաւը կը գտնուի սլաքին ծախ կողմը (Պատ. 4 կամ 5):

Հարաւը ցուցնող ուղղութիւնը այնքան աւելի ճիշդէ որքան կէս օրուայ մօտ կատարենք փորձը, իսկ տարուայ ընթացքին՝ երբ գիշերահաւասարի մօտաւոր օրերուն մէջ ըլլանք:

Ամառային ժամացոյցով փոխանակ 12 թուանշանին  
1 թուանշանը առնելու է որպէս հիմ :

Ինչպէս տեսանք, ժամացոյցին մեծ ոլոքը չի դոր-  
ծածուիր :



#### Գ.—ԱՐԵՒՄՈՒՄ ՄԻՋՈՑԱԿ

Արեւուն ծագելու եւ մայր մտնելու ժամերը իւրա-  
քանչիւր եղանակի համաձայն կը փոխուին .

Գիշերահաւասարի ատենները, Մարտ 21ին եւ Սեպ-  
տեմբերի 21ին, արեւը առաւօտեան ժամը 6ին արեւել-  
քէն կը ծագի եւ երեկոյեան ժամը 18ին մայր կը մտնէ  
արեւմուտքէն :

Զմեռը, Գեկտեմբերին, ժամը 8ին կը ծագի եւ ա-  
ւելի կանուխ մայր կը մտնէ :

Ամառը ժամը 4ին (կամ 5ին, ըստ ամառային ժա-

մացոյցի) կը ծաղի եւ ժամը 21ին մայր կը մտնէ, եւ ժամը 6ին չէ որ արեւելք կը գտնուի, ինչպէս նաեւ ճիշդ ժամը 18ին չէ որ արեւմուտք կը գտնուի:

Կէսօրին, կոնակնիս արեւելն տուած երբ կանգնինք, արեւելքը կը գտնուի աջ կողմերնիս, արեւմուտքը՝ ձախ, իլիսիսը՝ դիմացնիս, իսկ կոնակնիս՝ հարաւը:

Արեւը ժամը 15<sup>o</sup>ի աղեղ մը կը կտրէ, քանի որ 24 ժամուան մէջ 360<sup>o</sup> շրջան մը կը բոլորէ, ուստի կողմնացոյցի մը բոլոր կողմերը կարելի է ամբողջացնել՝ զիտնալով արեւու ծաղման եւ մայր մտնելու ժամերը:

Արեւուն եւ զայն զիտողին միջեւ գտնուող ուղիղ գիծը, այսինքն արեւելն հետ ճակատ ճակտի դիրքը ձըշկելու համար, գաւաղան մը ուղղահայեաց բռնելով՝ անոր չուքը պատկերացնող զծին ուղղութիւնը առնելու է:

### Դ.—ԼՈՒՄՆԻ ՄԻՋԱՑԱՒ

Ինչպէս արեւը, լուսինն ալ կը ծաղի արեւելքէն ու մայր կը մտնէ արեւմտեան կողմը: Միջօրեականի վրային իր անցքը ամէն օր 50 վայրկեանի ուշացում մը կ'ունենայ, ուստի պէտք է առաջուց օրացոյցի միջոցաւ լուսին եղած օրերը զիտնալ:

Երբ լուսինը հետզհետէ կը մեծնայ, մահիկին երկու ծայրերը դէպի արեւելք գարձած կ'ըլլան. այդ ծայրերը միացնող զիծը դէպի հորիզոն շարունակելով՝ կը ստացուի լատիներէն Բ գրին ձեւը. ասիկա առաջին բառդ լուսին նշան է (Premier):

Իսկ երբ հետզհետէ կը պղտիկնայ, մահիկին ծայրերը դէպի արեւմուտք գարձած կ'ըլլան, ու այդ ծայրերը միացնող զիծը դէպի երկիր շարունակելով, կը ստացուի լատիներէն Ծ (Dernier) գրին պատկերը. այս շրջանը կը համապատասխանէ լուսին վերջին բառորդ շրջանին:

Լուսնային ամիսի շրջանին, լուսինը գլխաւոր կողմերուն վրայ կը դանուի հետեւեալ ժամերուն :

| Լսնյին ամիս | Արեւելք   | Հարաւ     | Արեւմուտք | Հիւսիս    |
|-------------|-----------|-----------|-----------|-----------|
| Նոր լուսին  | Ժամը 6ին  | Ժամը 12ին | Ժամը 18ին | Ժամը 24ին |
| Ա. Քառորդ   | Ժամը 12ին | Ժամը 18ին | Ժամը 24ին | Ժամը 6ին  |
| Լիալուսին   | Ժամը 18ին | Ժամը 24ին | Ժամը 6ին  | Ժամը 12ին |
| Վերջ. Քորդ  | Ժամը 24ին | Ժամը 6ին  | Ժամը 12ին | Ժամը 18ին |

### b.— ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ

Այս նշաններով մօտաւոր ցուցմունքներ միայն կը ստացուին, ուստի խոհեմութիւն է միշտ առաջուընէ կողմնացոյցի մը հետ բազդատելով անոնց բուն դիրքը ճշդել:

Եկեղեցւոյ մը սեղանը կամ խորանը դէպի արեւելք կը դանուին, իսկ մուտքի զլիսաւոր դուռը արեւմուտք կը բացուի:

Թուչունները՝ իրենց բոյներուն մուտքերը գէպի հարաւ կը շինեն. նմանապէս մեզաւներն ու մրջիւնները:

Երկիրներ կան ուր ծառերը՝ փչող հովերը մ' կողմէն որ աւելի գերակշիռ են, անոր հակառակ ուզզութեամբ հակած կ'ըլլան, ինչպէս նաև ասաւօտեան ցողը: Արեւածազիկին ուզզութիւնը նոյնպէս ցուցմունք մըն է:

Զափալանց շրջահայեաց ըլլալու է բերանացի տեղեկութիւններ առնելու պարագային, ըլլայ ճամբայ հարցնելու ատեն, ըլլայ ճամբու տեւողութեան մասին դաղափար մը ունենալու համար: Եատ անդամ քարտէս ներու վրայ գրուած տեղական անունները տեղացիներու կողմէ նոյն անունով չեն դործածուիր, որոնք, այս պաշտօնական անուանակոչումին տեղեակ անդամ չեն ըլլար:

## ՕԴԻ ՆԱԽԱԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ



Օդը կանխագուշակել, սկառատի մը համար նմանապէս կարեւոր եւ էական պարագայ մըն է: Արդարեւ, սկառատը, բացօթեայ կեանքի սիրահար մըն է թէեւ, բայց ոչ թէ ցեխի, անձրեւի, փոթորիկի եւ այլ տարերային անհամութեանց, որոնք իրեն արշաւի ժամերը կը մուայլեն եւ եթէ անոնցմէ լաւ պաշտպանուելու կերպերուն ծանօթ չէ, կրնայ հիւանդանալ:

Ասոր համար, ան պէտք է վարժ ըլլայ դիտել՝ երկինքին վիճակը, աստղերը, բնութիւնը, ամպերու բարձրութիւնն ու շարժումները, հովի ուժգնութիւնն եւ ուղղութիւնը, անասուններու եւ բոյսերու վիճակը, եւ այդ բոլորէն հետեւութիւններ հանել: Գիւղացիք, ծովագնացները՝ շատ վարժ են այս մարզին մէջ:

Ամէն երկրի համար, բնական երեւոյթները միեւնոյն նշանակութիւնը չունին: Հ.Մ.Լ.Մ.ի սկառատները, աշխարհի չորս կողմը ցրուած ըլլալնուն, այս մասին իւրաքանչիւր տեղի պատշաճող տեղեկութիւններ տալ շատ հեռուները պիտի տանի մեղ. ուստի պիտի բաւականանանք ընդհանուր ծանօթութիւններ միայն տալով:

Այսպէս, օդաչափին (պարամեթր) գանդագ եւ չարուհակարար անկումը, իր բնական չափանիշն է առհասարակ 76 սանթիմէթր բարձրութեամբ սնդիկի սիւնի մը ձնչումը, գէշ օդի նշան է. իսկ գանդաղ եւ շարունակարար վերեւը՝ գեղեցիկ օդի:

### ԳԵՂԵՑԻԿ ՕԴԻ ՆՇԱՆՆԵՐ

— Վարդագոյն երկինք՝ արեւը մայրը մտած տուեն: Փոյլուն աստղեր: Առաւոտեան՝ բաց մոխրագոյն երկինք: Թեթեւ կամ երբեմն ալ թահճը մշուշը ընդհան-

բարեկս լւու օդի նշան է : Առաւոտեան ժամը 7էն առաջ  
երբ անձրեւէ , ժամը 11էն առաջ առհասարակ օդը կը  
պայծառանայ : Առաւոտեան , երբ մարգաղետինը ցօղով  
ծածկուած է , անձրեւ չի տեղար :

— Ճերմակ , անորոշ շրջապիծերով , թափանցիկ ,  
թեթեւ եւ բարձր ամպեր գեղեցիկ օդի նշաններ են :

— Հիւսիսէն կամ Արեւելքէն մեզմ հովը լւու օդի  
նշան է , այս հովը զով է . իսկ հարաւայինը՝ տաք :

— Կենդանիները անհանդստութիւն ցոյց չեն տար :  
Ծիծեռնակները շատ բարձրէն կը թուչին : Ճպուռները  
կը ձայնեն : Գորտերը եւ ձուկերը ջուրերուն խորերը  
կը շրջին :

### ԱՆՁԲԵՒԻ ՆՇԱՆՆԵՐ

— Երեկոյեան մօտերը աստղերը կաթնակոյն են :  
Երկինքը տփոյն ու գեղնորակ է : Լուսնի շուրջը պատկ  
մը երբ ճեւացած ըլլայ : Առաւոտեան , արեւածալին ,  
երկինքը երբ կարմիր ըլլայ : Մշուչ՝ բարձր ու թանցը :  
Երբ մարգաղետինը չոր է : Թոյլ կապուած պարան մը  
երբ պրկուած վիճակի մէջ գտնենք : Երբ օճախին ծուխը  
չիփ շիտակ վեր բարձրանայ : Երբ հեռուէն եկած ձայն  
ները յստակօրէն լսուին եւ տեսողութեան շրջանակն ալ  
ընդարձակ ըլլայ :

— Մեծ ու սեւ ամպեր զէշ օդի նշաններ են , ինչպէս  
նաև հորիզոնէն բարձրացող միակտուր ամպերու կոյ՝  
տեր :

— Սովորաբար , արեւմտեան եւ հարաւարեւմտեան  
հովերը անձրեւաբեր են :

— Կենդանիները պատսպարան կը փնտուն : Ծիծեռնակները  
գետնին շատ մօտերը կը թուչին : Միջատները  
ձանձրացուցիչ են եւ կը խայթեն : Զուկերը կը լողան  
ջուրին երեսը : Շուները գետինը կը փորեն եւ ոսկոր կը

թաղեն հողին մէջ : Կատուները պոչերնին կրակին դարձուցած կը նստին եւ իրենց երեսը կը լգեն : Գորտերը կը կրկռան, ջուրին երեսը ելլելով :

— Յանկարծակի տեղատարափը շուտով կը դաղըի, իսկ դանդաղօրէն տեղացող անձրեւը երկար կը տեւէ :

ՀՈՎԻ ՆՇԱՆՆԵՐ

— Երկինքը կ'ունենայ սեւ կապոյտ գոյն կամ նարհջագոյն : Լուսնի բոլորսիքը պսակ մը ձեւացած կ'ըլլայ :

— Երկինքը ծանր եւ յստակ շրջագիծ ունեցող ամպերով լցուն :

— Փոթորիկէն մէկ քանի ժամ առաջ հովի անկանոն եւ կարճ տեւողութեամբ ուժգին հոսանքներ :

— Արածող կենդանիները կը հաւաքուին հովէն պատսպարուելիք անկիւններու մէջ :

ՓՈՒԹՈՒԵԼԻ ՕԴԻ ՆՇԱՆՆԵՐ

— Երկնքի վրայ կարմրագոյն եւ սոկելոյն դօտիներ՝ արեւամուտի տաեն :

— Երկինքը կլոր ամպերով ծածկուած, կամ, պայծառ ու նեղ ամպերու շարքեր, զեղին գոյնով :

— Հովի յանկարծական փոփոխութիւններ :

— Անասուններու մօտ ջղայնոտութիւն եւ իրարանցում :

ՀՈՎԻ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ ՃՇԴԵԼՈՒ ԿԵՐՊ ՄԸ


Բթամատը բերնի լորձունքով թրջել լաւ մը տաքցընելէ յետոյ հովին բոնել : Այն կողմ ուր ցուրտը ամէն աւելի զգալի ըլլայ, հովը այն կողմէն կը փչէ :

ԶՈՐՈՐԴԻ ՄԱՍ

ՅԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱԻԱՆԴԱԿԱՆ ԵՒ ՔՆԱԿԱՆ

ՍԿԻԶԲԵՆ ՄԻՒՉԵԽ ՄԵՐ ՕՐԵՐՈՒ  
ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ  
ԵՒ ԽՏԱՑՈՒՄԸ



Աֆրիկական Սկսուան եւ Գայլիկ խումբերէն մաս մը (Փարիզի Ենթադրասն)

ԱՐՄԵՆԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



ՀԱՅԿԱԶԱՆՑ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

**ՀԱՅԿ :** Մեր պատմութեան նախահայրը՝ Մովսէս Խորենացի՝ Հայերու ծագումը կը կապէ Ս. Գրքին:

Հայերս, ըստ յիշեալ պատմագրին, սերած ենք Հայկ անունով ցեղապետէ մը՝ Նոյ նահապեաի սերունդէն:

Հայոց ազգային նկարագրի կազմութեան ամենացայտուն արտայայտութիւնն է իրենց Պետին ըմբռութիւնը ԲԵԼ անունով ազգակից բռնաւորի մը դէմ, որ կը ցանկար ինքզինքը իրր ասաւուած մը պաշտեւածաւ:

Հայկ չհանջուրեժելով ԲԵԼԻ ամբարտաւանութեան, իր ցեղին բոլոր անդամները հսւաքելով, կը թողու Բարելուը եւ կրոգիմէ դէղի հիւսիս, դէղի Արարատեան երկիրը, հոն լեռնագաչուի մը մէջ կը հիմնէ Հայկաշէն զիւղը եւ լեռնագաշտին անունը կը կոչէ Հարք: Այս դէպքը տեղի ունեցած է իրր 2350 թուին՝ Քրիստոսէ առաջ:

Հայկ լսելով որ ԲԵԼ բազմածաւալ ամբոխի մը զըլուին անցած զինքը ընկճելու կու զայ, իրեննեցը հաւաքելով՝ Վանայ լիճին մօտերը կը դիմաւորէ հակառակորդը եւ Հայկական առաջին յազթութիւնը կը տանի, չնորհիւ իր մարգոց կարդապահ ուազմավարութեան: Հայկական քանակը եռանկիւնաձեւ շարուած՝ երկուք կը բաժնէ թշնամու խաժամուժ բանակը, եւ ԲԵԼ կը տապարի Հայկի լայնալիճ աղեղէն փրթած շեշտակի նետի հարուածէն: Պատերազմին վայրը կոչուած է Հայոց Զոր, իսկ ԲԵԼԻ զինուորներուն ինկած տեղը Գերեզմանք:

Հայկի հաստատած իշխանութեան արուած է Հայ-

կազմանց Հարստութիւն անունը:

**ԱՐԱՄ:** Հայկի սերունդէն քաջ եւ հայրենասէր իշխան մը, Արամ, ընդարձակելով Հայաստանը, կոչուածէ մեր առաջին աշխարհակալը: Ան իր իշխանութիւնը կը տարածէ մինչեւ Կեսարիա եւ Ասորեստանի մէկ մասին վրայ:

Կ'ըսուի թէ իր անունով է որ Յոյները մեղ կոչած են Արմէն:

Արամ Ք. Ա. 2000 թուականներուն կը պատերազմի Մարերու Նիւքար իշխանին դէմ, զայն կը գերէ եւ պարիսպին աշխարհակէն կը կախէ, ճակտէն գամելով:

Արամի օրով կազմուած են Առաջին, Երկրորդ, Երրորդ եւ Չորրորդ Հայք կոչուած երկիրները:

**ԱՐԱ. ԳԵՂԵՑԻԿ:** Արամի որդին եւ յաջորդն էր, իր գեղեցկութեամբը, ընտանեկան հաստատամտութեամբը եւ մաքրութեամբը անուանի:

Ասորեստանի Շամիրամ թագուհին, լսելով Հայոց իշխանին արտակարգ գեղեցկութեան համբաւը, ուզեց ամուսնանալ Արայի հետ, բայց մերժուեցաւ:

Հայ իշխանը՝ ընտանեկան պատուախնդրութիւնն ու իր կնոջ հանդէպ տածած հաւատարիմ սէրը նախամեծար համարեց՝ խսոսացուած հզօր թագւարութիւնն ու պատիւներէն, եւ վրէժինդրական պատերազմի պահուն, սխալմամբ սպաննուեցաւ: Սխալմամբ, որովհետեւ Շամիրամ իր զօրքին պատուիրած էր գերի բռնել Հայոց Մեծը: Հայերը՝ վրէժինդիր իրենց պետին մահուան ի ուսու, աւելի մեծ կատաղութեամբ սկսան կռուիլ, բայց Շամիրամ, Արա Գեղեցիկի դիակը գողնալով, անոր զըրահները ուրիշի մը կը հագուեցնէ ու կը յայտարարէ թէ ողջ է Արա Գեղեցիկ: Ասով Հայոց մէջ շփոթութիւն առաջ կու գայ, եւ Շամիրամ կը յաջողի յաղթել:

Հստ աւանդութեան, Շամիրամ իր առտուածներուն

կը հրամայէ Արայի մարմինը լիզելով՝ վերակենդանացնել զայն, բայց ի զուր:

Շամիրամ այսուհետեւ կը ղիմէ զէսլի Հայաստան, ու Վանայ լիճին եզերքը կը հիմնէ գեղեցիկ եւ պարսպապապատքագագար մը Շամիրամակերտ անունով, որուն համար կը սուրէ թէ այսօրուան Վան քաղաքին տեղն էր:

Վէրքերը լիզել տալով վերակենդանացնելու հաւատքը մէր մէջ մուտ գործած է Ասորա-Բարեացիներու կողմէ, որոնց Մարդուկ ասորուածին եւ իր հետեւորդ չորս շուներուն կը վերագրէին այս զօրութիւնը: Անոնք մէր մէջ կոչուած են Արակեզմեր:

ՊԱՐՈՅՔ ԹԱԳԱՒԻՈՒՅ: Արայի մահէն յետոյ, Հայերը էրկար ատեն ասորեստանեան տիրապետութեան տակ մնացին, մինչեւ որ Պարոյր անունով քաջ իշխան մը, Մարերու օգնութեամբ յաջողեցաւ ինքինքը Հայոց անկախ թագաւոր հռչակել: Ան եղած է մէր Առաջին թագաւորը:

Մարերը հնդեւրոպական ժողովուրդ մըն էին, իրենց երկերը կը տարածուէր Ուրմիոյ լճի արեւելքէն մինչեւ Պարսից ծոց, Եկրատան կամ Համատան մայրաքաղաքով:

ՏԻԳՐԱՆ ԵՐՈՒԱՆԴԵԱՆ: Պարոյրի յաջորդներէն ամէնէն նշանաւորն է Երուանդ թագաւորի որդին Տիգրան, որուն օրով Հայաստան շէնցաւ, Հարստացու ու մէծցաւ:

Տիգրան Հայկական բանակը կազմակերպեց, եւ Հայաստանը օտարներէ աղատուէլէ վերջ՝ Փոքր Ասիոյ յունական դաւաններէն ալ մաս մը գրաւեց:

Պարսից Կիւրոս թագաւորին հետ մտերիմ բարեկամէ էր, եւ անոր օգնութեամբ է որ Ք: Ա. 607-604 թուին դրաւեց եւ աւերակի վերածեց Ասորեստանի հռչակաւոր ժայրաքաղաքը՝ Նինուէ:

Պարսիկները՝ Պարսից ծոցի արեւելեան կողմի լեռներուն մէջ կը բնակէին եւ սկիզբը կը գտնուէին Մարաց իշխանութեան ներքեւ :

Մարաց Աժդահակ թագաւորը (Ք. Ա. 584-549) Տիգրանի եւ Պարսից Կիւրոս Բ. թագաւորներու բարեկամութենէն սկսաւ վախճալ, մանաւանդ երբ երազի մը մէջ Հայաստանի լեռներէն միոյն վրայ կը տեսնէ կին մը, որ երեք հսկաներուն ծնունդ կու տայ, որոնցմէ երրորդը վիշապի մը վրայ հեծած՝ իր երկրին վրայ կը յարձակի եւ որուն հետ կոռւի բոնուելով կը յազմուի :

Երազը մեկնուեցաւ, որպէս թէ Տիգրան կը պատրաստուի Մարատանը կործանել, ուստի Աժդահակ կը փութայ խնամիութեամբ Տիգրանի հետ բարեկամանալ անոր քոյրը՝ Տիգրանուի իշխանուհին կնութեան առնելով :

Աժդահակ կը յուսար իր կնոջ միջոցաւ Տիգրանը ծուզակի մէջ ձգել, բայց հայրենասէր Հայուհին նախօրոք կը զուշացնէ իր եզրայրը, ու պատերազմ կը յայտարարուի : Տիգրան անձամբ կը խոյանայ Աժդահակի վրայ, անոր զրահապատ կուրծքը կը խոցէ իր նետովը ու զայն դուրս քաշելով թոքերուն մէկ մասը դուրս կը թափէ :

ՎԱՀԱԳՆ : Տիգրանի յաջորդներէն ամէնէն անուանին է Վահագն, որ իր քաջութեամբը անմահացաւ : Հայերը եւ Վրացիները զինքը ուրաքս աստուած պաշտեցին : Վահագնի նույիրուած են ժողովրդական երգեր, որոնցմէ մեզի հասած են հետեւեալ տողերը, իր ծնունդը զովաբանով .—

Երկներ Երկին եւ երկիր .

Երկներ եւ ծիրանի ծով .

Երկն ի ծովուն ուներ .

Զկարմրիկ զեղեգնիկն .

Ընդ եղեգան փող՝ ծաւլս ելանէր,

Ընդ եղեգան փող՝ բոց ելանէր.

Եւ ի բոցոյն պատամեկիկ վազէր.

Կա հուր հեր ունէր, բոց ունէր մորուս.

Եւ աշխունքն էին արեգակունք :

Հայկազանց Հարստութիւնը կը վերջանայ Վահագնի  
սերունդէն Վահէով, որուն համար կ'ըսուի թէ մեռած  
է Արեբսանդր Մակեդոնացու գէմ իր մղած պատերազմի  
ընթացքին :



Փարիզի Հ. Մ. Բ. Մ.ի  
Կայսերաւ Խումբէն  
մաս մը

ՔՆՆԱԿԱՆ ԿԱՄ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ,



1.— ՀԱՅԵՐԸ ՊԱՐՍԻՑ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԿԱՅ

Պարսից կիւրոս Բ. թագաւորը (Ք. Ա. 558-529) ինք-  
զինքը Մարտաց եւ Պարսից թագաւոր կը հոչակէ 550 թը-  
ուականին, կը կործանէ Բաբելոնը 558ին եւ Հայաստանն  
առ կ'առնէ իր իշխանութեան տակ:

Կիւրոսի մահէն վերջ, Հայերը անոր յաջորդ Դարեհ  
Ա. ի դէմ կ'ապստամքին. սկիզբները կը յաղթանակին,  
ու քանիցս ապստամքելէ եւ յամառ ընդդիմութիւն ցոյց  
տալէ վերջ, տեղի կու տան Դարեհ Վշառապինայ թագա-  
ւորի անհամար ուժերուն տոցեւ, վերջնականապէս  
կ'ընկճուին Ք. Ա. 521 թուին, ու մօտ երկու հարիւր  
տարի կը մնան Պարսից իշխանութեան ներքեւ:

Հայաստան անունը առաջին անդամ պատմութեան  
մէջ յիշուած է Դարեհի թողած արձանազրութիւններու  
չնորհիւ: Աւատի մեր երկրի պատմութեան սկիզբը պիտի  
համարենք այս թուականը:



2.— ՀԱՅԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԵՒ ՍԵԼԵԿԵԱՆ

ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆՑ ԵՆԹԱԿԱՅ

Աղեքասնդր Մակեդոնացին 330 թուին Արեւելք ար-  
շաւելով, կը կործանէ պարսկական թագաւորութիւնը  
ու իրեն կը հպատակեցնէ Պարսկաստանն ու անոր տի-  
րապետութեան տակ գտնուած բոլոր երկիրները, որոնց  
կարդին նաեւ Հայաստան՝ Մեծ ու Փոքր Հայք եւ Ծոփք:

ՄԵՃՆ Աղեքսանդրի մահէն վերջ, 301 թուին, իր զօրավարները կը բաժնեն գրաւուած երկիրները։ Հայաստան բաժին կ'իյնայ Սելեւկիոս զօրավարին, որ եր եշ խանութեան մայրաքաղաք Կ'ընտրէ Անտիոքը։



### Յ. — ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ



### Ա. — ԱՐՏԱՇԵՍԵԱՆ ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆ

ԱՐՏԱՇԵՍ Ա. (189-161 Ք. Ա.): Հայոց առաջին իսկական թագաւորը եղած է Արտաշէս Ա., որ 189 թուին Սելեւկեան Անդրնիոս Մեծի դէմ ապստամբելով՝ Հայաստանը կը յայտարարէ անկախ։

Այդ առենները Հայաստանի վրայ կ'իշխէին երկու իշխաններ՝ ԶԱՐԵԿ, Ծոփաց եւ Անձիտի (Խարբերդ) շրջաններու թագաւորն էր, իսկ ԱՐՏԱՇԵՍ՝ Մեծ Հայքի, կեղզոն ունենալով Արարատեան գաշտը՝ Աշտիշատը որպէս մայրաքաղաք, որուն հիմնարկութեանը ձեռնարկուած է 187 թուին՝ Կարկեդոնացի հռչակաւոր զօրավար Անիքալի խորհուրդին եւ ծրագրին համաձայն, Երասմիի ձախ ափին։

Արտաշէսեան Հայաստանը կը պարունակէր 15 նահանգ, 191 գաւառներով։ Ասո՞նք էին՝

Ա.՝ Բարձր Հայք կամ Կարնոյ աշխարհ։

Բ.՝ Չորրորդ Հայք կամ Ծոփաց Աշխարհ։

Գ.՝ Աղձնիք (Բաղէշ, Պիթիս կամ Մալնաձոր եւ Սառեն)։

Դ.՝ Տուրուքերան (Տարօն կամ Մուշ, Հարք կամ Պուշանը, Աղահունիք կամ Մանաղկերտ, Բզնունիք կամ Աղջավագ)։

Ե.՝ Մոկք, Վանայ լճին հարաւակողմը։

Զ.՝ Կորհայք կամ Կորդուաց աշխարհ, Տիգրիսի  
հռվիտին մէջ:

Ե.՝ Պարսկահայք, Ուրմիոյ լճին շուրջ գտնուած  
զլիստոր գաւառներով, Զարեհաւան կամ Սալմաս,  
Հեր կամ Խոյ:

Ը.՝ Վասպորական (Ռշտունիք, Տոսող, Անձեւացիք,  
Արտազ կամ Շաւարչան, Գողթն կամ Աղուլիս, Նախիջե-  
ւան եւ Ջուղայ):

Թ.՝ Մինիիք կամ Սիսական (Զանդեղուր, Վայոց  
Ձոր կամ Դարալազեալ, Գեղարքունիք, Զորք կամ Ղա-  
փան, Արեւիք կամ Մեղրի):

Ժ.՝ Արցախ կամ Ղարապաղ (Շուշի, Գանձասար):

ԺԱ.՝ Փայտակարան կամ Աղուանից Աշխարհ (Շա-  
մախի, Բաղման կամ Պաքու):

ԺԲ.՝ Ուտի, Մեւանայ լճին հիւսիս արեւելակողմը  
(Գանձակ կամ Շակաչէն):

ԺԳ.՝ Գուգարք (Ախալքալաք, Լոռի, Արտահան,  
Ղաղախ):

ԺԴ.՝ Տայք, Գուգարքի արեւմտեան կողմը (Օլթի):

ԺԵ.՝ Այրարան (Բասեն, Արշարունիք կամ Սար-  
դարապատ, Բաղրեւանդ կամ Ալաշկերտ, Ծաղկոսն,  
Շիրակ, Վահանդ կամ Կարս, Արագածոտն կամ Էջմիա-  
ծին, Ապարան):

ՄԵԾՆ ՏԻԳՐԱՅՆ Բ.: Բնդհանուր աղբաց պատմու-  
թեան կարգն անցած եւ Հայոց մեծագոյն եւ աշխարհա-  
կալ թագաւորն եղած է ՄԵԾՆ Տիգրան, որուն օրով կաղ-  
մուած է մեծագոյն Հայաստանը ու առաջին եւ միակ  
կայսրութիւնը: Ինքն է որ նախ Հայաստանի կը միացնէ  
Մոփաց Հայ թագաւորութիւնը:

Տիգրան Բ. թագաւորութիւնը որ մեր պատմու-  
թեան բաղաբական ոսկեդարն եղած է, ունեցած է կար-  
ճատեւ կեանք, Հաղիւ 18 տարի, որուն գլխաւոր պատ-

ձառն էր անմիաբանութիւնը, իր անել՝ Պոնտոսի Միհրդատ Եւփաղոր թագաւորի արկածախնդրական պատերազմները, ու իր հարազատ որդւոյն՝ Կրտսերն Տիգրանի փառասիրական հայրապաւ եւ հայրենադաւ արարքները:

Տիգրան Բ. Հայաստանի թագաւոր կը հոչակուի 94 թուեն Ք. Ա.։ Ան Պարքեւներէն կը յաջողի ինքովնքը առդատել՝ իր հայրենի կալուածներէն փրկանք տալով։

Իր առաջին գործը կ'ըլլայ Պարթեւներէն վրէժ լուծել ու ստիպել զանոնք նուաստացուցիչ դաշինք մը կընքել։ Ապա կ'արշաւէ Մարտատան, կը գլաւէ Կապադովկիան, ուր ի վերջոյ Հառվիմայեցիք կը յաջողին իրենց թեկնածու թագաւորը վերահաստաել։

Տիգրան Բ. Կէս միլիոն զօրքով կ'արշաւէ Ասորիք, ինքովնքը Սելեւկեանց թագաւոր կը հոչակէ, եւ իր պատեկերով դրամ կը տպէ Անսիանի մէջ։

Յիշատակելի գործ մը թողած ըլլալու համար՝ կը շինէ Տիգրանակերտը, որուն բնակիչները կը բերուին Կապադովկիոյ մայրաքաղաք Կեսարիայէն։

Պոնտոսի թագաւորը Միհրդատ, հոռվմէացի Լուկուլլոս զօրավարէն յաղթուելով Հայաստան ապաստանած ըլլալով, հոռվմայեցիք պատրուակ բռնեցին Տիգրանի թագաւորութիւնը կործանել, ուստի Միհրդատը իրենց յանձնելու անիրաւ պահանջքը դրին, որ անշուշտ մերժուեցաւ։

Պատերազմի բախտը Հայոց համար աննպաստ եղաւ եւ Տիգրանակերտը կործանեցաւ։ Լուկուլլոս ուզեց գէպի Արտաշատ յառաջանալ, ճամբան հանգիստեցաւ հայկական դաշնակից բանակին ու իր զօրքերուն մէջ ասլուտամբութիւն ծաղելով ստիպուեցաւ նահանջել։

Տիգրան Բ. Լուկուլլոսի նահանջէն չկրցաւ օգտուիլ, որովհետեւ իր որդիներն իրեն դէմ ըմբռոստացան եւ պարթեւական ուժերով եկան պաշարեցին Արտաշատը։

Տիգրան հաղիւ իր ներքին թշնամիներուն յաղթած էր, երբ լուկուլսի յաջորդը՝ Պոմպեոս, Կրտսերն Տիգրանի առաջնորդութեամբ՝ երեւցաւ Արտաշատի մօտերը:

Մեծն Տիգրան կը ստիպուի հաշտութիւն կնքել 66 թուին Ք. Ա. ան Հայոց թագաւոր կը մնայ Հռովմի հաճութեամբ ու կը թաղաւորէ 94-55 թուականը Ք. Ա.։

Տիգրանի յաջորդեց իր որդին Արտավագդ Գ., որ լաւ յունարէն գիտէր եւ այդ լեզուով ողբերգութիւններ դրած է: Արտաւազդ Հռովմի Սրեւելան Եռապէտ Անդոնիոսէն խարդախութեամբ կը բռնուի եւ իբր ընծայ կը դրկուի Եղիպատոսի Կէնպատրա թազուհին:

Արտաշէսեան Հարաստութիւնը կը վերջանայ Արտաւազդի յաջորդներէն Տիգրան Դ.ով, Ք. Ե. 1 թուին, 150 տարի Հայաստանը կառավարելէ ետք:



#### Բ. — ԱՐՇԱԿՈՒՆԵԱՑ ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆ

Հայ Արշակունիներու Տան Հիմնագիր թագաւորն է ՏԻԳՐԱՆ Ա. (52-75 Ք. Ե.) որ Պարքեւներու Վաղարշ թագաւորին կրտսեր եղբայրն էր:

Բուն իսկ Արշակունիաց Հիմնագիրը եղած է Պարթեւներու Արշակ Ա. կայսրը, որ Պարքեսատանը յաջողեցաւ աղատէ Սելեւկներ լուծէն (250 թուին, Ք. Ա.)

Հայ Արշակունիք Պարթեւ Արշակունիներու Հայացած մէկ ձիւզն են: Այս Տան թագաւորները Հայաստանը կառավարած են չուրչ 300 տարի, 63 թուականէն մինչեւ 428 թուականը Քրիստոսէ վերջ:

Հայաստան, Տիգրան Դ.էն յեսոյ, 62 տարիներու ընթացքին օտար թագաւորներէ կառավարուելէ վերջ, վերստին կ'ունենայ իր ազգային իշխանութիւնը 63 թւականին՝ Պարթեւներու եւ Հռովմայեցիներու միջեւ եր-

կար պատերազմներէ յետոյ :

Տրդատ Ա.ի թագաւորութեան սկիզբը, Հոռվմայեցիք մեծ ընդդիմութիւն ցոյց տուին, մինչեւ որ Տրդատ ընդունեց Հոռվմի գերիշխանութիւնը : Ասոր վրայ ան Հոռմ գնաց եւ Ներոնի ձեռքէն Հայաստանի թագը ընդունելով փառքով եւ ընծաներով 66 թուին վերադարձաւ Հայաստան :

Տրդատ իրեն ի պատիւ Հոռվմի մէջ արուած հանդէսի մը ընթացքին, իր ճարտիկութիւնը ցուցնելու համար, կեցած տեղէն սլաք մը արձակելով երկու ցուլեր կը խոցէ : Կըսուի նաեւ որ, Ալաններու արշաւանքին գէմ կըուուած միջոցին, Ալան մը, կը յաջողի հեռուէն պարան նետել Տրդատի վրայ, բայց Հայոց թագաւորը իր սուրով շուտ մը կը կարէ պարանը եւ կ'ազատի :

ՏՐԴԱՏ Բ. : Տրդատ Ա. կը մեռնի 100 թուականին, ու իրմէ յետոյ, Հայաստան պահ մը կ'իյնայ Հոռվմէական տիրապետութեան ներքեւ . նորէն տեղի կ'ունենան անհատնում պատերազմներ Պարթևներու եւ Հոռվմայեցիներու միջեւ հայկական հողերու վրայ : Այդ ըջանին Հայաստանի վրայ կ'իշխեն մերք Պարքեւներէ եւ մերք Հոռվմայեցիներէ պաշտպանուած քազաւորներ, մինչեւ որ 216 թուականին, Հայերը իրենց Սահատրակ թագաւորին Հոռմի մէջ խարէութեամբ բանտարկուած ըլլալը իմանալով՝ զինքի կը դիմէն, պարտութեան կը մատնեն Հոռվմէական բանակը ու գահը կը բարձրացնեն Սահատրակի գահակից Վագարշ Բ. թագաւորի որդին Տրդատ Բ. կամ այլ անունով կոսրով Մեծ :

Տրդատ Բ.ի օրով, 220 թուին, Արտաշիր անունով դօրավար մը, պարսկական Պարթեւ Հարստութեան վերջ կու տայ ու կը հիմնէ Սահանեան Հարստութիւնը : Պարթեւներու անկումը մեծ հարուած մը եղաւ Հայ Արշակունիներու համար, ու շատ շանցած Տրդատ Բ. իս-

բէութեամբ կը սպաննուի եւ Հայաստան կ'անցնի Սասան-  
եաններու ձեռքը 238 թուականին :

ՏՐԴԱԾ Գ.։ Տրդատ Բ.ի որպին Տրդատ Գ. (287-  
337) մէկ քանի անյաջող փորձերէ վերջ Հռովմայեցիննե-  
րու օգնութեամբ կը տիրէ իր հօրենական դահուն :

### ՀԱՅԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ

Արշակունիններու օրով տեղի ունեցած առաջին մէծ  
յեղաշրջումը, Հայկական կեանքին մէջ, եղած է Քրիս-  
տոնէութեան որպէս պաշտօնական կրօնք լնդունուիլը,  
որ կատարուեցաւ Տրդատ Գ.ի օրով եւ Կեսարիոյ մէջ  
ուսած Պարքեւ ցեղէ Ս. Գրիգոր Լուաւորիչի ձեռքով :

Ս. Գրիգոր Լուաւորիչ Հայաստան գալով սկսաւ  
քարոզել Աւետարանը. Ենթարկուեցաւ Հայածանքի եւ  
բանտարկութեան. սակայն, ի վերջոյ թագաւորը ինքն  
ալ դարձի կու դայ եւ 295 թուականին կ'ընդունի Քրիս-  
տոնէութիւնը :

Քրիստոնէութիւնը առաջին անգամ պաշտօնապէս  
ճանչցուած է Հայոց կողմէ : Հոռմի մէջ ան ճանչցուե-  
ցաւ 100 տարի վերջ, իսկ Թրանսայի, Անդլիոյ եւ Գեր-  
մանիոյ կողմէ՝ շատ աւելի ուշ :

Տրդատ ամրապնդեց Արշակունեաց դահը՝ կովկաս-  
եան ցեղերու հետ բարեկամանալով, որոնք էին Վրա-  
ցիք, Ազուանները եւ Ալանները, որոնց թագաւորին  
դուստրը Աշխեն Հայոց թագուհի եղաւ : Բայց միւս կող-  
մէ քրիստոնէութեան մուտքը պատճառ դարձաւ քաղա-  
քական անկախութեան անկման : Արդարեւ, Սասանեան-  
ները ամէն կերպ ջանացին Հայերը անջատել քրիստոն-  
եայ ինւլգանդիոնէն ու իրենց մէջ ձուլել զանոնք :

Իրենց ծրագիրը մասամբ յաջողութիւն դատաւ շը-  
նորհիւ քրիստոնէայ կայսրերու վատութեան. քանի որ

Հայոց մէջ տակաւին կային հեթանոսութեան հետեւորդ՝ ներ ու ներքին խոռվութիւնները անպակաս էին :

Տըգատ Գ. եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մեռան խոր ծերութեան մէջ, թագաւորը թաղուեցաւ Կամախի (Անի) ամբոցը, իսկ Լուսաւորիչը՝ Թորդան աւանը :

ԽՈՍՔՈՎ ԿՈՏԱԿ : Տըգատի կը յաջորդէ իր որդին իսուրով կոտակ : Ասոր օրով, Սասանեան Շապալի Բ. քանիցո, Հայերու մեղսակցութեամբ Հայաստան կ'արշաւէ : Հակառակ արտաքին պատերազմներու, Խոսրով Հայաստանը կը ծաղկեցնէ ու կը հիմնէ Դուին մայրաքաղաքը :

ՏԻՐԱՆ : Խոսրովի որդին Տիրան ուզեց Բիւլանդիսնի եւ Սասանեաններու հանդէպ գիւտանազիտութեամբ շարժիլ եւ յաջողեցաւ հաշտութիւն ապահովել, բայց ան չէր սիրուած կրօնականներէն, եւ ի վերջոյ, իր սենեկապետին քսութեան զոհ գնաց ու Պարսիկներէն շըլթայուելով՝ իր աչքերու լոյսէն զրկուեցաւ (342-350) :

Տիրանի մահէն վերջ, Հայաստանի զբացի երկու պետութիւններու մէջ տեղի ունեցան երեսուն տարի տեսող պատերազմներ, որոնք աշխարհակալական բնոյթ ունէին՝ Հայաստանի տիրապետութիւնը :

Այս շրջանին արդէն, Հայաստանի մէջ, քաղաքական իշխանութեան կողքին շատ կարեւոր եւ տիրական դեր կը կատարէր եկեղեցական իշխանութիւնը, դժբախտաբար սակայն, այսպիսի ճշնաժամային օրերուն իսկ, այդ երկու իշխանութիւնները շատ հեռու եղած են իրենց ուժերը եւ գործունէութիւնը համարելէ ի նըպաստ Հայրենիքի գերազոյն շահերուն ու պատմութիւնը կ'արձանագրէ աղսոտ պայքարի այլանելի դէպքեր :

ԱՐՃԱԿ Բ. : Վերջապէս հայ հոռվմէական ուժերու յաղթութեամբ (350-367) եւ երկու պետութեանց հաւանութեամբ, Տիրանի որդին Արշակ Բ. կը բարձրանայ-

Հայկական գահուն վրայ : Պատմութիւնը կ'ըսէ որ Արշակ Բ . ուզեց թագաւորական հեղինակութիւնը տարածել եւ ընդունիլ տալ բոլոր նախարարութիւններէն , որովան ձեռնարկած է պետութիւնը վերակազմելու գործին :

Արշակ Բ .ի ծրագիրն էր՝ Հայաստանը ծաղկեցնել ու հարստացնել , աւատապետական , այսինքն Հայ նախարարական աղնուապետութիւնը՝ թագաւորին իշխանութեան հպատակեցնել , Արշակաւան անունով քաղաք մը շինել տալ , Հայաստանի սահմանները ամրացնել , Հայկական բանակ մը ստեղծել :

Արշակ Բ .ի այս անհրաժեշտ բարենորոգումներուն դէմ՝ աւատապետական գրութիւնը , իրենց առանձնաշնորհները հայրենիքի շահէն գերագասող նախարարները եւ նոյն իսկ Կոթողիկոսը միացան :

Պարսիկներու Շապուհ Բ . արքան յաղթեց Հայ-Հոռմէական բանակին , իրեն հետ ունենալով երկու ուրացող նախարարներ՝ Մերուժան Արծրունի եւ Վահեան Մամիկոնինեան :

Արշակ Բ . իր իսկ գաշնակից կայսեր մեղսակցութեամբ գերի կ'իյնայ եւ իրեւ կալանաւոր կը նետուի Անյուշ Բերդը (367 թուին) , ուր մորթագերծ եղաւ , ինչ պէս նաեւ Հայոց սպարապէտը՝ Վասակ Մամիկոնեան :

Դաւաճան երկու նախարարները իրենց արժանի պատիժը կը գտնեն Վահանի որդւոյն Սամուելի ձեռքով : (Կարդալ Բաֆֆիի «Սամուել» անուն պատմական գեղեցիկ վէպը) :

ՊԱՊ (367-374) : Պապ Հոսոմներու օգնութեամբ գահ բարձրանալով , հետեւեցաւ իր հօր՝ Արշակ Բ .ի քաղաքականութեան , ու ինքն ալ ներքին մեծ ընդդեմութեան հանդիպեցաւ : Ուզեց Հայաստանը Պարսից եւ Բիւղանդացւոց կոռւախնձորի վիճակին գուրած հանել , ու մօտեցաւ Պարսիկներուն : Ուզեց նաեւ հիմնել Հայ-

կական անկախ եկեղեցի մը, եւ յաջողեցաւ կեսարիոյ հետ կրօնական կապերը խղել, անկէ ի վեր Հայաստան-էայց եկեղեցւոյ կաթողիկոսանիստ քաղաքը եղած է Վաղարշապատը (Էջմիածին) :

Պարսիկներու հանդէս իր բոհած քաղաքականութիւնը եւ իր կրօնական գործերը պատճառ դարձան Արքեւուտքի կայսեր Վաղեսի նենդութիւնը իր վրայ հըրաւիրելու, որուն մարդկանց կողմէ ընթրիքի մը հրավիրուելով՝ սպաննուեցաւ:

Պատը կարելի է կոչել մեր ամէնէն կորովի եւ յանդուղն թաղաւորներէն մէկը:



#### 4.— ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՊԱՐՄԻՑ ԵՒ

##### ԲԻՒԶԱՆԴԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՒ

Այսպէս ուրեմն Հայաստան քաղաքական անկախութեան ի խնդիր կը տատանուէր մերթ Պարսից եւ մերթ Բիւզանդիոնի պաշտպանութեանց ապաւինելով, մինչեւ որ Շապուհ եւ Բիւզանդիոնի Մեծն Թէոդորոս կայսրը, յարատեւ պատերազմներուն վերջ տալու համար, 387 յարատեւ պատերազմներուն վերջ տալու համար, 387 թուականին իրենց մէջ բաժնեցին Հայաստանը: Ամենամեծ մասը, Արեւելեան Հայաստանը անցաւ Սասանեաններու ձեռքը, իսկ Արեւելանը, որուն մաս կը կազմէին Բարձր Հայքը, Չորրորդ Հայքը եւ Աղձնիքի մեծ մասը՝ Բիւզանդիոնի:

Յունական Հայաստանի թաղաւորեց Արշակ Գ., ու մեռաւ անզաւակ ու իրմէ վերջ երկիրը կառավարուեցաւ Բիւզանդական Կոմսի մը կողմէ, Կիւրեղապատ տիտղոսով:

Պարսկահայաստանի թաղաւորն էր Խոսրով Դ. որ Արշակ Գ.ի մահէն վերջ, ուղեց միացնել երկու Հայաստանական կապերը և կազմակերպեց Հայաստանի անդամութեանը:

տանները, բայց նախարարները դիսքը կ'ամբաստանեն Տիգրոնի արքունիքին առջեւ։ Պարսիկները շղթայակապ Անյուշ բերդը կը նետեն թաղաւորն ու Սահակ Կաքողիկոսը, ու Հայաստանի թաղաւոր կը դնեն Վռամշապուհը (392-414)<sup>1</sup> Խոսրովի եղբայրը։



### ՀԱՅ ԳՐԵԲՈՒ ԳԻՒՏԸ

Վերջին Արշակունիներու օրով կատարուած պատմական երկրորդ մեծ դէպքն է Գրոց գիւտը, 405 թուին։

Մինչդեռ Հայաստանը երկուքի բաժնուած, իր քաղաքական անկախութիւնը կորսնցնելէ վերջ, դատապարտուած էր ձուլումի եւ յաւէտ քնաջնջման, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը, թաղաւոր Վռամշապուհի օգնութեամբ եւ Ս. Սահակ Հայրապետի քաջալերութեամբ կը յաջողի անխորստակելի թումբ մը կազմել՝ ստեղծելով ազգապահապահումի հօր զինք մը՝ Հայ Գիլը։

Ս. Մեսրոպ 361-440), Վռամշապուհ եւ Ս. Սահակ Հայ ցեղը գրին յաւիտենականութեան ծոցին մէջ։ Անոնք եւ իրենց աշակերտները կոչուեցան Թարգմանիչներ, որովհետեւ անոնք Աստուածաշունչը Հայերէնի թարգմանեցին եւ Հայ գրականութեան մեծ փայլ տը ուին։ Այս շրջանը կոչուած է Ռակեդար։

Արշակունիաց թաղաւորութիւնը վերջ գտաւ 430 թուին Արտաշէս Դ. կամ Արտաշիր թաղաւորով, որմէ յետոյ Հայաստան դարձաւ պարսկական նահանգ մը։

Արշակունիաց օրով Հայաստանի սահմաններն էին, Հարաւէն Միջագետք, Արեւմուտքէն՝ Եփրատ, Հիւսիսէն՝ Կուր գետ, արեւելքէն՝ Ասրագատական, որով ան մօտաւորապէս պահած է Արտաշէսէան Հարստութեան ատենուայ սահմանները։

5.—ՄԱՐԶՊԱՆՄԵՐՈՒ ԵՒ ԱՍՏԻԿԱՆՆԵՐՈՒ ՇՐԷՋԱՆ

Արշակունիներու թագաւորութեան անկումէն ետք, Փարսիկները Հայաստանը կը կառավարէին Մարզպան-Ալբու միջոցաւ, որոնք երեմն Հայերէ կ'ընտրուէին, մասնաւորաբար Սիւնեաց, Մամիկոնեանց եւ Բագրատունեաց նախարարութիւններէն :

Աւրեմն Հայաստան առանց հայ թագաւորի էր, բայց ժողովուրդը ուղղակիօրէն կապուած էր հայ նախարարութեանց : Այս ըրջանին զլիսաւոր դեր կատարած են Մարմիկոնեանները՝ որոնց կը պատկանէր հայ բանակի սպարապետութիւնը, Բագրատունիները՝ որոնք Արշակունեաց օրով քափադրութեան պաշտօն ունէին, Արծրունիները՝ որոնք ասորական ծաղում ունէին եւ կը տիրէին ամբողջ Վասպուրականին եւ Սիւնիները՝ որոնք Փարսիկներու կողմնակից էին եւ կ'իշխէին այժմեան Զանդեղուրի, Գովզն զաւառին եւ Նախիջեւանին :

Մարզպաններու ըրջանին (428էն 627) Հայաստան քանից ենթարկուեցաւ Սասանեաններու քրիստոնէ Հաւած քաղաքականութեան ու ամէն անդամ ալ Հայերը ապստամբեցան կատարուած բոնութեանց դէմ :

Ա.Բ.Ա.Զ.Ի. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

Սասանեան Յազկերտ Բ. արքան, որ համիրանական քաղաքաբներ ունէր, կ'ուղէր իր տէրութեան սահմաններուն մէջ ապրող ժողովուրդները կրակապաշտութեան գարձնել, մասնաւորաբար Հայերը : Այդ ըրջանին Հայաստանի Մարզպանն էր Սիւնեաց Վասակ իշլանը (438-451), որ կողմնակից էր հաւատափոխութեան եւ կ'երացէր Հայաստանի անկախութիւնը պարսիկ հովանին տակ, իր թագաւորութեամբ :

Հաւատափոխութեան Հակառակորդներն էին Մա-

միկոնեան Վարդան Բ. Քաջ սպարապետը, կղերը՝ առաջնորդութեամբ Յովսէփ Ա. Կաքողիկոսի, Ղետոնդ Երեցի եւ շատ մը ուրիշ նախարարներ ու իշխաններ, ուրոնց մեր պատմութիւնը կը կոչէ Վարդանանի:

Յազկերտ հրամայեց իր նախարարապետ Միհրանիստիկի, հրովարտակ մը զրկել Հայոց, Վրաց եւ Աղուաններուն՝ Զրադաշտեան կրօնը պարտագրելու, ուր կը յայտարարէր թէ, անոնք որ պարսկական կրօնքը չունին, մոլորեալ են, խուլ եւ կոյր:

Հրովարտակին պատասխանելու համար, 449ին Կաթողիկոսը Աղքային Ժողով գումարեց Արտաշատի մէջ (այդ ատեն Հայոց քաղաքական եւ կրօնական մայրաքաղաքը Դութին էր) :

Ժողովը մերժեց Յազկերտի առաջարկը եւ պատասխանեց խստութեամբ, յայտարարելով որ, ոչ իրեշտակներ, ոչ մարդիկ, ոչ սուր եւ ոչ հուր կրօնան զիրենք իրենց հաւատքէն խախտել, որուն համար պատրաստ են կրելու ամէն զրկանք եւ մահ:

Յազկերտ, հայ նախարարները Տիգրոն կանչեց, ուր անոնք առ երեսս ուրանալով, մողերով Հայաստան դարձան: Հայերը շատ զէշ ընդունելութիւն ցոյց տուին ուրացողներուն ու նոյն տարւոյ ընթացքին Անգղ գիւղաքաղաքին մէջ կոտորեցին Մողերը:

Պատերազմը անխուսափելի էր: Վարդան կշռելով աղէտին ահաւորութիւնը, որոշեց ընտանեօք դաղթել, ու ճամբայ ելաւ զէպի Յունահայաստան, բայց մնացեալ նախարարներէն պատվամաւրութիւն մը յաջողեցաւ զինքը ետ զարձնել ու Շահապիվանի ժողովին մէջ վըճռեցին ապստամբիլ:

Վասակի կարգագրութեամբ, Վարդան Աղուանիստանի պաշտպանութեան փութաց, ու Խաղխաղ քաղաքի մօտը, Լովինաս գետի ափերուն վրայ, Վայլուն յաղ-

թանակ մը տարաւ Պարսից վրայ: 450 թուին քանդեց ձորայ Պահակի բերզը, գաշինք կնքեց Հոներու հետ, ու Հայաստանէն հասած գէշ լուրերը առնելուն պէս՝ փութաց դէպի երկիր:

451ի գարնան, պարսիկ հրամանատար Մուշկան Նիւսարաւուտ, իր զօրքերը կեղրոնացուց Հեր (Խոյ) եւ Զարեւանդ (Սալմաստ) գաւաններու մէջ:

Պարսկական բանակը լատեսելու պաշտօնը յանձնըւեցաւ քաջ եւ խմասուն սեպուհին՝ Առանձար Ամառունիին, որ փոքրաթիւ ձիաւորներով պարսկական գիրքերը լատեսելէ յետոյ, անոնց վերջապահ գունդերուն վըրայ յարձակելով չատերը որէ անցուց եւ ողջ առողջ վերագարձաւ: Այս դէպիքէն յետոյ, պարսկական բանակները, թուով 300,060, յառաջացան մինչեւ Աւարայրի դաշտին Տղմուտ գետի ափերը, իսկ Վարդան իր 66,000 կտրիձներով եկաւ ճակատեցաւ Տղմուտի միւս ափին վրայ:

Աւարայրի ճակատամարտը տեղի ունեցած է 2 Յունիս 451 թուին, շաբաթ օր մը: Բանակին կեղրոնի գունդին կը հրամայէր Արծրութեաց Ներշապուհ իշխանը, աջ գունդին՝ Խորէն Խոռխոռութի, իսկ ձախ գունդին՝ Հայոց սպարապետ Կարմիրն Վարդան, Սիւնեաց ուրացող գունդին դէմ:

Սկիզբը՝ Հայերը յաղթող էին, մինչեւ այն ատեն երբ Հայոց մէջէն Վարդանի ճակառակորդ տարբերը սկսան փախուստի գիմել, որմէ յետոյ, Վարդանի բանակը ամէն կողմէ պաշարուեցաւ, ու մէկ կողմէ փիզերու երամակին, միւս կողմէ Մատեան քաջամարտիկ գունդին դէմ հերոսաբար կոռւելով ինկան Հայոց 1036 քաջերը, որոնցմէ էր նաև Քաջն Վարդան:

Պարսիկները երեք անդամ աւելի կարուստ ունեցան, եւ Հայկական գիմադրութիւնը ընկճուած չէր, Ղեւոնդ

Երեց եւ եօթը քահանաներ Պարսկաստան տարուելով նահատակուեցան, իսկ Վասակ Սիւնի մեռաւ պարսկական բանտերուն մէջ անարգ մահով :

Հայերը, զէնքի ուժով Յազկերտէն խլեցին խղճի ազատութեան հրովարտակ մը ու այսպէսով շահած եղան բարոյական յաղթանակը :

### ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

Վատանդը միշտ կախուած էր հայ ազգին զլխուն, բայց ազգային ողին ընկճուած չէր. Վահան Մամիկոնեան, Վարդանի Հմայեակ եղբօր որդին, ստանձնեց Հայոց զօրքին սպարապետութիւնը. Հայերը մարզպան ընտրեցին Սահակ Բագրատունին, եւ 481 թուին պարզեցին Երկրորդ ապստամբութեան գրօշը: Պատերազմը տեսեց երեք տարի. ան եղաւ Աւարայրի ճակատամարտին շարունակութիւնը. բայց այս անգամ Վահան գրեթէ բոլոր կոփւներու մէջ յազթող դուրս եկաւ եւ Պարսիկներուն պարտադրեց Նուարակի գաշինքը, 484ին:

Վահան Մամիկոնեան եւ Հայաստանի հիւսիսի գաշնակիցները յազթեցին եւ սպաննեցին պարսիկ Պերտզ արքան, ու իր յաջորդը Վաղարշ (483-491) Հայաստան դրկեց Նիխոր Վշնասդատ անունով իմաստուն իշխան մը, Հաշտութիւն կնքելու համար:

Վահան, Նիխորի բանակցութեան առաջարկին պատասխաննելով, վաշտով մը Պարսից բանակը գիմեց, հըրամայելով դրօչներ պարզել եւ ուզմի փողեր հնչեցնել:

«Նախ զիս Պարսից իշխանութեան հնագանդեցուք, ապա անոնց օրէնքները ինծի պարտադրէ, կը պատաշխանէ քանի եւ արի Մամիկոնեանը, երբ Նիխոր դիտողութիւն կ'ընէ իրեն թէ, վալարափողերով բանակ մըտնելու պատիւը վերապահուած է միմիայն Արեաց Արքային եւ իր սպարտապետին»:

Նուարսակի դաշինքին պայմաններն էին՝ Արքայից  
Արքան պէտք էր ճանչնար Քրիստոնէութիւնը որպէս  
Հայոց օրինաւոր կրօնքը, բռնի մոդ չընտրել եւ ոչ ոք  
հաւատուրացութեան համար պատուի կամ պաշտօնի  
չկոչել, Հայաստանի մէջ ատրուշաններ չըինել, ամբաս-  
տանութիւններու եւ զրագրութիւններու չհաւատալ,  
այլ անձամբ քննել ու ապա դատել իբ որեւէ հպատակը;  
Արժանաւոր մարդիկը միայն առաջ քաշել եւ արդարու-  
թեամբ վարուիլ: Իսկ Հայերը փոխարէնը կ'ընդունէին  
արքան իրենց տէրը ճանչնալ եւ Հայաստանը Պարսից տի-  
րապետութեան տակ դնել:

Վահան Մամիկոնիան դաշինքով մը խղճի ազատու-  
թիւնը պարտապրելէ վերջ, 485ին Հայաստանի Մարզպան  
կարգուելով՝ փառաւոր մուտք մը ունեցաւ Դուին և  
ցնծութեամբ ընդունուեցաւ Յովհան Կաթողիկոսին,  
կղերին, աղնուականութեան եւ ժողովուրդին կողմէ: Ան-  
մեռաւ 510 թուին, ու իրեն յաջորդեց իր կրտսեր եղ-  
բայրը՝ Վարդան Գ.:

### ԱԶԴԱՑԻՆ ԵՐՈՐԴԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

564ին մարզպան դրկուեցաւ Սուրէն անունով մէ-  
կը, որ ազգով Արշակունի էր: Այս մարզպանը կրօնա-  
կան հայածանքը վերսկսու, նուարսակի դաշինքը խղեց,  
եւ 571ին Հայաստանը մովերով լեցուց:

Հայերը անմիջապէս պարզեցին ապստամբութեան  
կրօշը, գլուխ ունենալով Վարդան Գ. Մամիկոնիանը,  
նախապէս դաշնակցելով Բիւղանդիոնի Յութիանոս Բ.  
կայսեր հետ:

Պարսից Խոսրով Ա. արքան ամօթալի պարտութիւնը  
մը կրեց Կադամախի զայտին վրայ, բայց կրկին և ա-  
ւելի մեծ պատրաստութեամբ որոշեց վերապահնայ

բուն լուրն առնելով եւ Հայոց միաբանութեան վրայ կասկածելով՝ Վարդան Գ. իրեններով Բիւզանդիոն գաղթեց, անկէ կայսրը Պարսիկներու դէմ զրգուելու մտօք:

578 թուին, Տիբել կայսրը, Մաւրիկ Հայկազիը իր լեպէսններուն սպարապետ կարգելով, զրկեց Խոսրովի դէմ, իրեն կ'ընկերանար հայկական զունդ մը Վարդան Գ. ի հրամանատարութեամբ: Երկու հայ զօրականները պարտութեան մատնեցին պարսիկ արքան, Եփրատի մօտ, անոր վրանները գերեցին հանդերձ Տիկնանց Տիկինվ, իսկ Մոգպետան Մոգպետն ու Որմիզդական կրակը Եփրատի ջուրերուն մէջ խեղդեցին:

Երբ Մաւրիկ կայսր եղաւ, Պարսկահայաստանի մեծ մասը Հոռոմներուն ձեռքն անցաւ, բայց հոն ալ չուտապ Հայահալած քաղաքականութիւն մը ստիպեց զանոնք դէնքի դիմել, դէպի թրակիա բանի գաղթին պատճառաւ:

Հայերը որոշեցին անկախ թագաւորութիւն մը ստեղծելու համար զոհել իրենց կեանքը, փոխանակ Բիւզանդիոնի դահունի դահուն զոհուելու:

Այս ըրջանին, Պարսկական Հայաստանի մէջ աչքառու գեր խաղացած են Տարօնի իշխան Մուշեղ Մամիկոնեան եւ Սմբատ Բագրատունի, ինչպէս նաև խորամանկութեան եւ հնարագիտութեան համար Գայլ մակդիրին արժանացած Վահան Մամիկոնեանը, փորձառու, յանդուզն եւ պարտիգանական կուներու մասնազէտ զօրագար մը:

### ԱՐԱԲՆԵՐՈՒ ԱՐՇԱԿԱՆՔՆ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

Արաբական կայսրութեան հիմնադիրը եղաւ Մուշամէտ՝ իսլամական կրօնքի հիմնադիրը միանդամայն, որ ծնած է 571 թուին: Ան յաջողեցաւ արար ցեղերը միացնել եւ իրեն հպատակեցնել բովանդակ Արաբիան, սուեղծեց ահարկու պետութիւն մը, եւ յայտարարեց որ

Աստուած իրեն պատուիրած է իր կրօնքը տարածել ահրով :

Արաբներու առաջին գործը եղաւ գրաւել Իրաքը, Միջադետքն ու Ասորիքը : Վերջ տուին Սասանեան պետութեան եւ 672ին հասան կ. Պոլսոյ գոներուն առջեւ, բայց զայն գրաւել չկրցան :

Արարական առաջին արշաւանքը գէպի Հայաստան տեղի ունեցած է 636 թուին, գէպի Տարօն, Արդուակիմի առաջնորդութեամբ, որը հասաւ մինչեւ Բասեն եւ Վանանդ :

Երկրորդ անդամ կրկին արշաւեցին մինչեւ Գողքն եւ Նախիցեւան, բայց Թէոդորոս Ռշտունի ջարդեց ու հեռացուց զանոնք :

Երրորդ արշաւանքին Արաբները գրաւեցին Հայոց Դաւին մայրաքաղաքը, որմէ յետոյ անոնք մինչեւ 693 թուականը կոռացան Բիւզանդիոնի գէմ, Հայաստանը ամբողջութեամբ գրաւելու համար :

693էն 859, Հայաստան կառավարուեցաւ արար Խալիֆաներու կողմէ կարդուած Ռատիկաններու միջոցաւ, որոնք էին, երբեմն Հայ, երբեմն Արար եւ մինչեւ անդամ Թուրք, որոնց պաշտօնն էր տուրք հաւաքել եւ ժողովուրդը հնազանդութեան մէջ պահել :

Արար ոստիկաններէն ամէնէն արիւնկղակն եղաւ Բուղա, ազգով Թուրք: Ամբողջ տարի մը, 852-853, Հայաստան անլուր գաղանութեանց թատր եղաւ, մահ, խարազան, բանտ, գլխատում, աքսոր, խմբական կոտորած եւ դաւանափոխութիւն:

Բուղա, Պազտատ վերադարձաւ, իրեն չետ տանելով Հայ նախարարներն ու ազնուականութիւնը, որոնցմէ ու ժանք իսլամացուեցան, իսկ անոնք որ չուրացան իրենց կրօնքը, նահատակուեցան: Նահատակուողներուն մէջ էր Ամբար Բակրտունի սպարացետը, որ մործած էր

Բուղայի բարեկամութիւնը շահիլ, Հայաստանի վրայէն  
աղէտը հեռացնելու մտօք, ու ինքն ալ մեռաւ իր մաս-  
նութեան արատը կարենալ որբելու համար:

Պատմութիւնը Ամբատին տուած է Խոստովանող ա-  
նունը:



## 6. — ԱԶԳԱՅՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ Գ. ՇՐՋԱՆ



### ԲԱԳԻՐԱՏՈՒՆԵԱՑ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

#### ԱՇՈԾ Ա. ԲԱԳԻՐԱՏՈՒՆԻ.

Սիրուած հայ ժողովուրդի բոլոր խաւերէն, եւ իր  
նուրբ գիւտանողիսութեամբը արար ամիրապեաներու  
վասահութիւնը զրաւելով, Աշուն Ա. Բագրատունի,  
Ամբատ Խոստովանոցի որդին, 859 թուին Հայաստանի  
Եշխանաց իշխան կարգուեցաւ եւ եղաւ հիմնադիրը Բագ-  
րատունեաց Հարստութեան:

Մամիկոնեանները Բիւգանդիոն քաշուելի յետոյ,  
հայ ժողովուրդին զիփաւոր զեկավարներն էին Բագրա-  
տունեաց, Արծրունեաց եւ Սիրունեաց նախարարները, ո-  
րոնցմէ ամէնչն աւելի ուժեղն էր Բագրատունեաց Տու-  
նը, որ աիրացաւ Մամիկոնեաններու կալուածներուն, ու  
իր ժառանգական կալուածներէն զատ, որոնք կը գտնը-  
ւին Բարձր Հայքի Սպեր գաւառին մէջ, իր ազգեցու-  
թեան տակ ասաւ նաև Տարօնը, Արարատեան նախանգը,  
Գուգարքն ու Տայքը:

Խնամութեամբ իր իշխանութեան միացան Արծրուն-  
եաց եւ Սիրունեաց նախարարութիւնները, ու ապա Վրաս-  
տան եւ Ադրսամիստան :

Աշուն Ա. Արարենէն թագ սաացաւ եւ 885ին օծ-  
ուեցաւ քարառոր Հայոց՝ Գէորգ Բ. Կաթողիկոսէն: Իր

թագաւորութիւնը ճանչցուեցաւ նաեւ Բիւզանդիոնի կայսրէն։ Աշոտ Ա. մեռաւ 890 թուին։

**ՍՄԲԱՏ** Ա. — Աշոտ Ա. ի որդին Սմբատ Ա. հռչակ-ուեցաւ Հայաստանի թագաւոր։ Իր օրով Հայաստան ներքին խոսվութիւններու եւ Ատրպատականի Ռստիկան-ներուն կողմէ յարուցուած կոիւներու թատր եղաւ. Վաս-պուրական առանձին թագաւորութիւն ստեղծեց Գագիկ Արծրութիով (908 - 937), որ Յուսուփ սստիկանը Հա-յաստան առաջնորդեց։

Սմբատ հերոսարար կոռւեցաւ, քաջուեցաւ անառիկ Կապոյտ բերդը, բայց երբ տեսաւ որ Ռստիկանը իւր բա-նակին առաջը դրած է բոլոր քրիստոնեաները, անոնց խնայելու համար անձնատուր եղաւ ու 914 թուին Դուի-նի մէջ մեռաւ խաչի վրայ։

**ԱՇՈՏ** Բ. եի ԱԲԱՍ. — Սմբատի որդիները վրէժ-ինդրական պատերազմ մղեցին եւ Արարները ջարդելով Հայաստանէն վանակեցին. իր երէց որդին Աշոտ Բ. (914 - 929) եղաւ Հայոց թագաւոր, որ իր արտակարգ ուժին եւ զործերուն համար կոչուեցաւ Երկար։ Իրեն յաջորդեց իր եղբայրը Աբաս (925 - 953), ան Կարսը ընարեց մայրաքաղաք, ուր չինել տուաւ Հոյակապ եկե-ղեցի մը, ջախջախեց Ավիխավիները ու զերի բանեց անոնց Բեր թագաւորը որ իր գէմ ըմբոստացած էր։

**ԱՇՈՏ** Գ. — Աբասի յաջորդեց իր երէց որդին Աշոտ Գ. Ոգորմած, որ իր խաղաղասիրութեամբը, խոնար-հութեամբը եւ ողորմածութեամբը նշանաւոր եղաւ։ Ա-շոտ Գ. Հայոց մայրաքաղաքը Կարսէն Անի փոխադրեց եւ 964ին Անիի շուրջը պարիսպներ քաշել տուաւ. բայց Կարսի մէջ իր Մուշեղ եղբօր կողմէ Կարսց թագաւո-րութեան հիմը դրուեցաւ 962 թուին։

**ՍՄԲԱՏ** Բ. — Աշոտ Գ. ի որդին (977 - 989) Սմբատ Բ. Տիեզերակալ ծաղկեցուց Անին եւ Տրդատ նարտարա-

պետին ձեռքով չինել առւաւ հոչակաւոր Մայր Եկեղեցին :

ԳԱԳԻԿ Ա. — Սմբատ Բ.ին յաջորդեց իր եղբայրը Գագիկ Ա., Բագրատունեաց շրջանի ամենափայլուն թագաւորը : Իր օրով Անին մէկ միլիոն բնակչութիւն ունեցած է, երկիրը հարստացած վաճառականութեամբ եւ երկրագործութեամբ :

Գագիկ Ա. Արաբներէն ստացաւ Շահնշահ, Արքայից Արքայ տիտղոսը եւ թագաւորեց 989էն 1020 թուականը :

Իր եղբօր որդին Դաւիթ Անհող, Տաշրաց գաւառը եւ Վրաստանի մէկ մասը գրաւեց, Տփղիսը իրեն հնացանդեցուց եւ Ազուաններու թագաւոր եղաւ հաստատելով Կիւրիկիան թագաւորութիւնը :

ՅՈՎՀ. ՍՄԲԱՏ. — Գագիկ Ա.ի յաջորդեց իր անդրանիկ որդին Յովհաննիկ Սմբատ (1020-1042), բայց թոյլ մէկն ըլլալով, իր եղբայրը Աշոտ Դ. ուղեց իր տեղը գրաւել եւ տեղի ունեցան քաղաքացիական աւերիչ կոխներ : Երկիրը բաժնուեցաւ երկու մասի, Սմբատ Դ.ի մնաց Շիրակ եւ չրջակայ երկիրները, Անիով միասին, որ ընդունեց Բիւզանդիոնի հովանաւորութիւնը 1022ին եւ խոստացաւ իր մահէն յետոյ երկիրը Յոյներուն թողուլ : Բայց Վասիլ Բ. կայսեր յաջորդը Կոստանդիին Թ. (1035 - 1048) որ ծագումով Հայ էր, հայ թագաւորին յանձնառութեան թուղթերը յանձնեց Կիրակոս անուն քահանայի մը, ըսելով. «Այս թուղթերը տար Հայոց թագաւորին եւ ըսէ .— Առ գիրդ եւ թագաւորութիւնդ տուր զաւկիդ» : Բայց անարդան քահանան թուղթը պահելով վաճառեց Միքայէլ Դ. կայսեր (1034-1041) :

ԳԱԳԻԿ Բ. — Հայաստանի թագաւոր օծուեցաւ Աշոտ Դ.ի որդին Գագիկ Բ., Պետրոս Գետադարձ կաթողիկոսի եւ հզօր ու հայրենասէր Վահրամ Պահլաւունի

սպարագետին ձեռքով։ Հոսոմները վճռեցին գրաւել Հայաստանն ու իրենց կայսրութեան կցել անոնք քանից արշաւեցին եւ աւերեցին չէն Հայաստանը՝ բայց Անին գրաւել չկրցան, ու խարէութեամբ Գագիկ Բ.ը Պոլիս հրաւերելով զայն վար գրին (1045ին) եւ Բագրատունեաց Հարստութիւնը վերջ դատւ։ Հայաստանը Յունաց ձեռքը յանձնեցին Պետրոս Կաթողիկոսը եւ հայրենակաւ Վետր Սարգիս Սիւնին, կայսեր դրկելով Անի քաղաքին քառասուն բանալիները։ Հայաստան դարձաւ կայսերական նահանգ մը եւ ժողովուրդը ստրուկ։

\*  
\*\*

Բագրատունեաց թագաւորութիւնը արդիւնք էր՝ իր հիմնադիրներուն դիւնագիտական նրբութեան։ Բագրատունիները Հայոց պետականութեան հիմերը գնելու անկեղծ ջանքեր ի դործ գրին, բայց իրենց ջանքերը ամլութեան պատապարտուեցան ներքին վէճերու պատճառաւ։ Անոնք բոլորովին անկախ չէին, այլ Արաբներուն հարկատու։ Բիւզանդացիք եւ Արաբները շարունակ կը միջամտէին Հայոց ներքին զործերուն, որովհետեւ նախարարները իրարու հետ հաշտ չէին ու օտարի օդ նութեան կը դիմէին։ Այս պատճառաւ Բագրատունիք երկար կեանք չունեցան եւ Հայաստանի մէջ ստեղծուեցան եօքը թագաւորութիւններ։

Ա.՝ Արծրունեաց թագաւորութիւն։ Հիմնուած 908-ին, Վասպուրականի մէջ, Գագիկ Արծրունի իշխանին կողմէ։ Կը պարփակէր Հայոց ծոք, Շատախ, Խիզան եւ Կարմիան գաւառները։ Այս թագաւորութիւնը վերջ գըտաւ 1021ին թաթար Տուղրիլի արշաւանքով եւ Սենեֆերիմ թագաւորը Վասպուրականը կայսեր առւաւ փռիսան Սերաստիոյ ուր Արծրունիները թագաւորեցին մինչ չէր 1080։

Բ.՝ Կարսի թագաւորութիւնը հիմնուեցաւ Մուշեղ

Բագրատունիի կողմէ եւ տեւեց մինչեւ 1065, որուն վերանձն թագաւորը Գևագիկ, նոյնպէս իր երկիրը թողուց Յոյներուն, փոխարէն ստանալով Փոքր Հայքի Ծամնդաւ բերդը:

Գ.՝ Սիւնեաց քագաւորութիւնը որ ծնաւ 970 թուին Երկար չտեւեց, բայց իր իշխանները մինչեւ 19րդ դար դայն ինքնավար վիճակի մէջ պահեցին:

Դ.՝ Անձեւացեաց քագաւորութիւն:

Ե.՝ Ռշտունեաց քագաւորութիւն:

Զ.՝ Լոռիի քագաւորութիւն կամ Կիւրիկեան, որ հիմնուեցաւ 982ին եւ 1045ին միացաւ Վրաստանի:

Է.՝ Տայքի քագաւորութիւն:

Բագրատունեաց շրջանին, Հայկական բոլոր թագաւորութիւնները միասին, կը տարածուէին Արարատեան նահանգի եւ իր շրջակայ Երկիրներու վրայ, Վասպուրական, Սիւնիք, Բարձր Հայք, Տարօն, Աղանիք, Տայք և Գուգարք: Հայաստանի սահմաններն էին, հիւսիսէն Կուր գետը եւ Վրաստան, հիւսիսարեւմուտքէն եւ արեւմուտքէն՝ Բիւզանդական կայսրութիւնը, իսկ Հայաւէն եւ Հարաւարեւէլքէն՝ Արարական կայսրութիւնը:



#### 7. — ՄԵԼՃՈՒՔԵԱՆ ԹՈՒՐՔԵՐԸ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

Մինչեւ Հայաստան կը պայքարէլ երկու ճակատներու վրայ, Յունաց եւ Արաբներու դէմ, նոր թշնամի մը մէջտեղ ելաւ, Սիւնակեան թուրքերը, որոնց պետը Տուղրիլ պէկ (1037 - 1063) Պարսից թագաւորութիւնը վերականգնելով, արշաւեց Հայաստան՝ իր ճամբուն վրայ հանդիպած բոլոր չիները քանդելով եւ բնակիչները սրէ անցընելով:

Տուղրիլ ջարդեց Կարսի Գևագիկ վերջին թագաւորին

զօրքելը եւ բազում գերիներ տարաւ, որոնց մէջ էր Քաջն Թաթուլ, որ Պարսից ամիրային որդին մահացու վիրաւորած էր։ Տուղթիլ իր առջեւ բերել տալով Թաթուլը, ըստ Հեթէ տղան ապրի, քեզ կ'ազատեմ, իսկ ևթէ մեռնի, քեզ անոր պիտի զոհեմ»։ Թաթուլ պատասխանեց քաջութեամք. «Եթէ իմ ձեռքովս զարնուած է՝ չ'ապրիր»։

Տուղթիլի յաջորդեց իր եղբայրը Ալփալան (1064-1072) որ իր նախորդէն ալ աւելի վայրագ եղաւ։ Անդրաւեց եւ կործանեց Անին 1064ին ու վերջ տուաւ Կարսի թագաւորութեան 1065ին։

Այս նոր սարսափներուն չկարենալ տոկալով, հայ ժողովուրդը իր իշխաններուն առաջնորդւթեամբ, լքեց իր հայրենիքը, երթալ հաստատուելու համար յունական երկիրներու մէջ, ուրկէ անոնք անցան Եւրոպա ու հաստատուեցան Հունգարիոյ, Մալտանիոյ եւ Լեհաստանի մէջ։

### 8.— ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻՈՅ ՄԵԶ

#### ՈՒԽԲԻՆԵԱՆՔ ԻՇԽԱՆ ԵՒ ԹԱԴԱԼՈՒՐ

Այս հալածանքներէն փախչող Հայերէն մաս մը եկաւ հաստատուիլ Կիլիկիոյ մէջ, որ ենթակայ էր Բիւղանդական կայսրութեան։

Հայ իշխաններէն ոմանք հսն բերգեր ստացան, մասնաւրաբար սահմանային բերդեր՝ զանոնք պաշտպանելու համար։ Գաղթական իշխաններուն մէջ ամէնէն նշանաւորներն էին Գող Վասիլ, Ավելիան ու Լամբրոն բերդին տէրը Օշին։ Կիլիկիա եկան նաեւ նախապէս Փոքր Հայք եւ Կապաղովիկիս ապաստանած իշխաններ, ինչպէս նաեւ աքսորական կրօնաւորներ, որոնք Ամանոսի լեռ-

ներուն վրայ վանքեր հիմնեցին:

ԱՌԻԲԵՆ. Խուրիմեան հարստութեան հիմնադիրն եղաւ Բագրատունեաց տոհմէն Խուրէն անունով իշխան մը, որ կ'իշխէր Կոստանտայ ամբողջին: Ան լսէլով Գարգիկ Բ. ի սպանութիւնը, վերեւ յիշուած իշխաններուն միանալով ապստամբեցաւ Բիւզանդիոնի դէմ եւ 1080 թուին Կիլիկիոյ բարձունքներուն վրայ հիմնեց Հայկական նոր թագաւորութիւն մը, որ հետզետէ մեծցաւ, ամբողջ Կիլիկիոյ վրայ տարածուեցաւ, ու տեւեց մինչեւ 1375 թուականը:

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա. — 1095ին Խուրէն մեռաւ յաղթական. իրեն յաջորդեց իր որդին Կոստանդին Ա. (1095-1100), որուն օրով, 1096ին, Եւրոպացի Խաչակիրներու բանակը Կիլիկիա մտաւ եւ Հայերէն օդնութիւն ստացաւ:

Երուսաղէմ այդ միջօցին կը գտնուէր Մահմետականներու ձեռքը, որոնք Քրիստոսի գերեզմանին ուժափ գացողները մեծ նեղութիւններու եւ բռնութեանց կ'ենթարկէին: Այս վիճակին վերջնականապէս լուծում մը տալու համար, Եւրոպայի Քրիստոնեանները որոշեցին միանդամ ընդմիշտ գրաւել Երուսաղէմը, ու այս նպատակաւ շատ մը Խաչակիր բանակներ դէպի արեւելք շարժեցան:

Հայ ժողովուրդը քաղաքական օդուտ մը չտեսաւ այս արշաւանքներէն. Ընդհակառակը, անոնց ներկայութիւնը ներքին կուսակցական հակամարտութեանց գուռս բացաւ եւ շրջակայ մահմետական երկիրներու թշնամութիւնը գրգռեց Հայոց գէմ:

15 Յուլիս 1099ին Խաչակիր բանակը գրաւեց Երուսաղէմը եւ հոն հիմնեց Լատին թագաւորութիւն մը, որ կը բովանդակէր Պապիստինը: Կազմուեցաւ նաեւ Անտիպի, Տրիպոլսոյ եւ Եֆեսոյ իշխանապետութիւնները: 1191ին Անդլիոյ Ռիշարտ Ա. թագաւորը գրաւեց Աքիան

եւ Կիպրոսը : Կիպրոս կղզին յետոյ ծախուեցաւ Նրուս-  
սաղէմի գահապուրկ Գուլիտոն Լուսինեան թագաւորին :

ԹՈՐՈՍ Ա. (1100 - 1123) յաջորդեց իր հօրը եւ ե-  
ղաւ Կիլիկիոյ նշանաւոր իշխաններէն մէկը : Իր Տիշխա-  
նութեան ժամանակ պարսիկ Սելջուկները արշաւեցին  
Կիլիկիոյ վրայ բայց ջարդուեցան Գող Վասիլի Կողմէ :

Թորոս երկիրն ընդարձակեց մինչեւ ծով, Յոյներէն  
Խլեց Անարքարա քաղաքը ու հասաւ մինչեւ Կապարով-  
կիայ սահմանները : Ան գրաւեց Գագիկ Բ.ի սպաննիչ  
Մանտաղեան եղբայրներու Կիզիստրա բերդը ու անոնցմէ  
երկուքը սպաննելէ վերջ երբորդը գերի տարաւ :

ԼԵՒՈՆ Ա. — Թորոս Ա.ի յաջորդեց իր եղբայրը Լե-  
սոն Ա. (1123 - 1137), որոն կեանքը անցաւ պատերազ-  
մի մէջ : Ան Յոյներէն զրաւեց Մամեստիա, Առանա եւ  
Տարսոն քաղաքները եւ հասաւ մինչեւ ծովափ : Աստիս-  
քի իշխանէն խլեց Սարուսանդիքար զղեակը (1135), ու  
այնքան պատկառանք ներշնչեց եւրոպացի ասպետներուն  
որ անոնք զինքը կոչեցին «Առիւծ Տարսոս» :

Լեսոնի յանդզնութիւնները զսպելու համար Հոռոմ-  
ներու Յովիհաննէս Բ. Կոմինենոս Պերփենումէն կայսրը  
մէծ պատրաստութեամբ Կիլիկիա արշաւեց ու յաջողե-  
ցաւ զերի տանիլ Լեւոն իշխանը իր ընտանիքով եւ պահ-  
մը Կիլիկիան անցաւ հոսոմ իշխանութեան տակ, մինչեւ  
1147:

ԹՈՐՈՍ Բ. — Իր հօր մահէն վերջ, Թորոս Բ. (1145-  
1168) յաջողեցաւ վախչիլ Պոլսէն եւ իր երկիրն ալպատեց  
Յունաց ձեռքէն : Յոյները քանիցս արշաւանք կազմա-  
կերպեցին Թորոսի զէմ, բայց չյաջողեցան, անոնք գրգ-  
ռեցին եւ Հայոց զէմ զրկեցին Գոնեայի Սելճուկ Սուլ-  
թանը 1157ին, որուն բանակը նոյնպէս ջախջախուեցաւ  
Հայերէն եւ Խաչակիւներէն : Խաչակիւները Թորոսի  
հետ գաշինք կնքելով Հայոց թողուցին Կիլիկիան եւ Խ-

սարիան :

ՄԼԵՀ. — Թոքոս Բ.ի մահէն վերջ հայկական Կիլիկիան քաղաքացիացիական կոփէներու թատր եղաւ։ Թոքոս Բ.ի որդին Ռուբէն Բ. անշափահաս ըլլալով, իր հօրեղբարարութիւն Մլեհ, օտար (մահմետական) ոյժերու բռնութեամբ պարտադրեց իր իշխանութիւնը որ սարսափներու եւ ոճիրներու շարք մ'եղաւ։ Մլեհ Կիլիկիայէն վարչաց Տանարասկան ասպետները եւ փայլուն յաղթութիւններ տարաւ Յոյներու վրայ (1169 - 1174)։

ԱՌԻԲԻՆ Գ. — Մլեհ հայ իշխաններէ սպաննուեցաւ եւ Հայոց իշխանապետ ընտրուեցաւ իր Ստեփանէ եղբօր որդին՝ Ռուբէն Գ.ը (1175-1185) որ երկիրը խաղաղեցնելէ վերջ հրաժարեցաւ, իշխանութիւնը իր եղբօր Լեւոնին յանձնելով։

ԼԵՒՈՆ Ա. ԹԱԳԱԽՈՐ. — Լեւոնի օրով, Կիլիկիոյ Պարոններու իշխանութիւնը փոխուեցաւ թագաւորութեան (1187 - 1219)։ Լեւոն Ա. թագաւորը ստացած է Մեծագործ մակղիրը ու Մեծն Տիգրանին յետոյ Հայոց ամէնէն հզօր դէմքն է։ Պատմաբանը հետեւեալ կերպով կը ներկայացնէ զինքը. «Այր իմաստուն եւ հանձարեղ, ձիավարժ հմուտ, եւ զինուորութեան մէջ քաջասիրտ, ամէն բարի գործերու մէջ արիազոյն, արագ եւ զուարթերես»։

Լեւոն Ա.ի երազն էր ամբողջական Հայաստանի աղատագրումը, Միջերկրականէն մինչեւ Կասպից ծով, ու իր նպատակներուն հասնելու համար զուրկ էր քաղաքական խղճահարութենէ։ Ան նախ ուզեց գաշնակցիլ Բիւզանդիոնի հետ ընդդէմ Մահմետականաց, եւ Կայուրէն ընդունիլ թագաւորական թագ, բայց Յոյներու գոռողութիւնը անյաջողութեան մատնելով զինք, պատճառ դարձաւ որ Կիլիկիան իր բախտը կապէ Գերմանիոյ հե-

ուստոր Ֆրետերիք Շիկամօրուս կայսեր եւ Խաչակիլներուն :

Լեւոն, Հայոց մայրաքաղաքը Տարսոնէն Սխ փոխագրեց, որուն զիմաց գտնուող Ուալին դաշտին վրայ Թիւրքմէններու զէմ փառաւոր յաղթանակ մը տարսւ :

Իր իշխանութեան սկզբական տարիներուն, Եղիպատոսի Սաղահէտամին սուլթանը, 2 Հոկտեմբերի 1186ին երաշտազմը զրաւեց ու անոր թագաւորութեան վերջ տուաւ : Վերոպան կազմակերպեց երրորդ Խաչակրութիւնը, եւ Լեւոն, Հոսոմի պատէն օգնութեան զիր ստացաւ, իսկ խաչակիր բանակի զերման պետը նոյնպէս օգնութիւն հայցելով Հայոց իշխանին թագ խոստացաւ : Լեւոնի օժանդակութիւնը պատճառ շարձաւ որ Եղիպտոսի Մամլուքները ուխտեն Կիլիկիոյ Հայոց իշխանութեան կարծանումը, որուն համար երկու հարիւր տարի անընդհատ պայքարելի վերջ յաջողեցան : Հայերը շատ սուզի գնեցին Հոսոմի պատին եւ Կայսեր զրկած սոկեզն թագը՝ որով 6 Յունուար 1199ին, Լեւոն, Տարսոնի եկեղեցւոյն մէջ Կիլիկիոյ թագաւոր օծուեցաւ : Ան՝ 1196ին թագաւորական թաղ ստացած էր արդէն Բիւզանդիոնի Կայսրէն :

Լեւոնի միջատակելի յաղթանակներէն մին Սիլճուկ Սուլթանին վրայ տարածն է, որ զատկական տօնի օրերուն Կիլիկիա խուժեց եւ տուրք պահանջեց : Լեւոն, Սուլթանին պատղամաւորները երկար թափառեցնելէ եւ ժամանակ կորսնցնելէ յետոյ, զաղանապէս պատրաստուեցաւ, ու գեռ Սուլթանը իր գեսպաններուն գարձր չտեսած, յանկարծակի յարձակման, ենթաբկաւելով, չարաչար պարտուեցաւ եւ իր պահանջածէն աւելի ծանր տուրք վճարելու գտառպարաւեցաւ :

Լեւոն Հայոցիր զիսմամ Կոխել տուած է «Թագաւոր Հայոց» մակարութեամբ : Իր տէրութեան սահմաններն

էին արեւելքէն Եփրատ գետը, հիւսիսէն՝ Սալամանթագետը, արեւմուտքէն՝ Միջերկրականն ու Կալիկադնոս գետը, հարաւէն՝ Սուլթան սու, Հռոմկլա, Այնթապ եւ իսոս քաղաքներով:

Լեւոն Ա.ի օրով զպրութեան եւս զարկ տրուեցաւ. գպրոցը գլխաւորաբար վանականներու ձեռքին տակ կը դանուէր. վանական գպրոցները գեռ թագաւորութենէն առաջ ալ ծաղկեալ վիճակ ունէին ու այս շրջանը «Արծաթէ դար» կոչողներ զանուած են: Այս շրջանին նշանաւոր եղած են Ներսէս Շնարիալի, Գրիգոր Տղայ և Ս. Ներսէս Լամբրանացի:

ՀեթոնիՄ Ա.— Լեւոն Ա.ի յաջորդեց իր Զապէլ աղջկը, Լամբրոնի ընտանիքէն Պապիոնի մեծ Պարոն Կոստանդինի խնամակալութեամբ: Զապէլի առաջին ամուսինը, որ լատին իշխան մըն էր, երկրին շահերուն հաջկառակ շարժած ըլլալուն համար, Կոստանդին Պայյլ զայն մէջտեղիքն վերցնել տուաւ եւ Զապէլը ամուսնացուց իր Հեթոնմ զաւկին հետ որ եղաւ թագակից իր կընջ (1225 - 1270), եւ Ռուբինեանց զահը անցաւ Արծրունի ցեղէ Պապիոնի տան:

Կոստանդին իր զաւկին Հեթոնմ Ա.ի դործակիցն եղաւ եւ երկիրը կառավարեցին իմաստութեամբ, դրացի տէրութիւններու հետ խաղաղութեան դաշինքներ կնքելով:

Այս ատենները մէջտեղ ելան թաթարները, որոնք ձենիզ Խանի առաջնորդութեամբ (1206 - 1227) նուածեցին Զինաստանը, եւ իրենց պետը ծրագրեց աշխարհակալել բովանդակ Ասիան: Իր յաջորդները մտան պատմական Հայաստան, եւ ամէն տեղ աւեր սփոեցին, անլուր անգթութիւններ գործելով: 1236ին Զարմազան զօրսպետը իր թաթարներով դիմեց դէպի Անի, քաղաքը կայտեց, բնակիչներուն մեծ մասը ջարդեց ու գերեց:

Քաղաքին բոլոր հրաշակերտները կործանեցան, այլեւս չվերականգնելու համար, ու դար մը վերջ, 1320ին երկրաշարժը վերջացրուց անոր զոյսւթիւնը:

Արարատեան դաշտէն անոնք 1242ին անցան Կարին, Երզիկա, Սերաստիա եւ Կեսարիա:

Հեթում, տեսնելով որ երկրին շահը կը պահանջէ Թաթարներուն մօտենալ, անոնց հովանաւութիւնն ընդգունելով, Սելջուկներու դէմ երկրին պաշտպանութիւնը ապահովեց: Արդէն Թաթարները նախապէս պուտայաշ կան ըլլալով, մահմետականներուն հակառակ էին ու քրիստոնեաններուն աւելի բարեացակամ: Եւ 1254ին Հեթում կնքեց Գրաքագորումի դաշինքը, որուն չնորհիւ իւրաքանչիւր կողմ յանձն կ'առնէր յարդել միւտին ասհմանները եւ զէնք չբարձրացնել, ու երբորդի մը կողմէ յարձակման ենթարկուելու պարագային օգնութեան փութալ:

Հայ - Թաթարական ոյժերը աւերակի վերածեցին արար ամիրապետներու զեղեցիկ ոստանը՝ Պաղտատը (1258). գրաւեցին Գամասկոսը եւ կը պատրաստուէին Երաւանադէմը Մարտկինոսներու ձեռքէն իւլել, երբ իրենց պետեկուն մահով Թաթարական ահեղ ամբոխը արժէքագուրկ գարձաւ:

Յըր, Հեթում իր այդ ծրագրին զործագրութեամբ զբաղած, Հայստանին դուրս կը գտնուէր, Եղիպտոսի Սուլթանը յարձակեցաւ Կիլիկիոյ վրայ. Հեթում Հազիւ կրցաւ իր Լեւոն որդին վերութենէ ազատել, յաղթականին հետ դաշինք կնքելով:

Լեհինն Բ. — Լեհան Բ. (1280 - 1289) արդէն իր հօրը դահակից եղած էր: Ան բարեպաշտ, վեհանձն ու ոզորմած՝ արտաքին թշնամիներու հանդէպ զէնքով եւ դիւանագիտութեամբ ճարտար Թագաւոր մը եղաւ: Եպատագիք կրկին արշաւեցին Կիլիկիա եւ շատ մը աւեր-

ներ գործեցին, Ախա տոկոց բոլոր յարձակումներուն եւ ի վերջոյ Հայերը յաշողեցան ետ մզել թշնամին ու յետոյ Թաթարներու հետ միացած արշաւեցին Եղիպատաց-  
ւոց վրայ:

ՀեթոնիՄ Բ.— Լեռն Բ.ի յաջորդեց Հեթում Բ.,  
որուն օրով Եղիպատացիք Կրկին յարձակեցան Հայոց  
վրայ (1292), ու մեծ աւելներ գործեցին: Հեթում Բ.  
մէկ քանի անդամ Հրաժարեցաւ ու կրօնաւորի սէհմ հազ-  
նելով վանք քաշուեցաւ, երկրորդ անդամ գահ բարձրա-  
ցաւ 1299ին, բայց երկու տարի յետոյ վերջնականապէս  
քաշուեցաւ, զահ բարձրացնելով իր Լեռն Գ. Եղիօրոր-  
դին, 1301ին:

Լեհոն Բ.— Կիլիկիոյ Բագոււորութեան անկման  
շրջանը սկսաւ Հեթումի մահէն վերջ: Անկման գլխաւոր  
պատճառներն էին ներքին դաւանաբանական ու ծիսա-  
կան խնդիրներու երեսէն ծագած խոռվութիւնները:  
Ներքին դաւերու զահ գացին Լեռն եւ իր կողմնակից  
իշխաններ, արտաքին միջամտութեամբ, ու երբ Լեռնի  
եղբայրը Օչին զահ բարձրացաւ (1308-1320) Թաթար-  
ները արդէն մահմէտական դարձած, իրենց զէնքերը  
գարձուցին վաղեմի զինակից Կիլիկիոյ դէմ, որ ամէն  
կողմէ պաշարուեցաւ մահմէտական աշխարհով:

Լեհոն Դ.— Քրիստոնէութիւնը եւ Եւրոպան նորէն  
լքեցին Հայերը, որոնց թագաւորները քաղաքական ան-  
հեռատեսութիւնն ունեցան Եւրոպայի կապուելու ու  
կրօնական անկարեւոր խնդիրներու համար ժամանակ  
վատնելու: Այս թոյլ եւ օտարամոլ թագաւորներէն մին  
էր Լեռն Դ.՝ Օչինի սրդին, որ կտակով իր թագը թո-  
գուց Լուսինեան տոհմէն Գուփտոն անուն իշխանի մը,  
որ Կոստանդին Բ. անուամբ թագաւոր օծուեցաւ (1342-  
1344) ու Հայկական զահը կաթոլիկ Լուսինեաններու  
ձեռքն անցաւ:

Կոստանդին Բ. ազգայնական կուսակցութեան պատ-  
կանող իշխաններէն սպանուեցաւ ու իր տեղը ընտրուե-  
ցաւ, Նղենան Պաղտին մարաջախտի անդրանիկ որդին՝  
Կոստանդին Դ. (1344-1363) եւ Հայերը պահ մը ներքին  
անդորրութիւն կրցան վայելել: Ասոր յաջորդեց իր հօր-  
եղբօր որդին Կոստանդին Դ. (1365-1373) որու օրոք  
դարձեալ ներքին խոռութիւններ ծագեցան, ու այս  
տակնուվրայութենէն օգտուելով Պետրոս Ա.՝ Կիպրոսի  
թագաւորը, Հայոց թագաւոր հոչակեց Լուսիննեան վեր-  
ջին թագաւորը, Գուհիդոն-Կոստանդինի եղբօրորդին՝  
Լեւոն Ե. (1374-1375):

Հայերը փոխանակ երկիրը օտարներու ձեռքէն առ-  
նելով իրենց սեփական ճակատագիրը վարելու, կրկին  
եւրոպական խարդախութեանց զոհը եղան, անոնք կրօ-  
նական մոլեոնանդութենէ աղատուիլ չկրցան:

Ահա այս խառնակ գրութեան մէջ էին Կիլիկիոյ Հա-  
յերը, երբ Եղիպատոսի Մելիք-Էլ-Աշրաֆ Շաբան Սուլթա-  
նին ուժերը եկան պաշարեցին Սիսը, որ հերոսական դի-  
մաղրութենէ մը վերջ, 16 Ապրիլ 1375ին Լեւոն Ե. գերի-  
բոնուելով Եղիպատոս առարուեցաւ, ու Հայոց թագաւո-  
րութեան ալ վերջ գրուեցաւ:

Լեւոն Ե. եւրոպական միջամտութեամբ աղատուե-  
ցաւ ու մեռաւ 29 նոյեմբեր 1393ին Փարիզի մէջ: Իր  
ոսկորները կը դանուին Փարիզի գետնադամբանները,  
իսկ գերեզմանաքարը Սէն-Տրնի քաղաքին Արքայարանը:

\*  
\*  
\*

Կիլիկիոյ թագաւորութիւնը հիմնուած էր աւատա-  
պետական գրութեան վրայ, ինչպէս եւրոպական այն տ-  
աենուան բոլոր թագաւորութիւնները:

Թագաւորութիւնը միասետական էր. բոլոր իշխան-  
ները ունէին իրենց բերդը կամ կալուածը, մեծ աղեցու-

թիւն ունէր նաեւ կաթողիկոսը որ իր աթոռը նոյնպէս  
Սիս փոխադրեց :

Իշխանները կը կոչուէին «Փառան», անոնք թագա-  
ւորին դերիշխանութիւնը կ'ընդունէին, անոր տուրք կու  
տային եւ պատերազմի ատեն պարտաւոր էին օդնութեան  
փութալ :

Այս ըրջանին, բարձրաստիճան պաշտօնեաներու ա-  
նունները եւրոպական էին, օրինակ՝ սպարապետը կը  
կոչուէր գալնուտապլ, իսկ կը օգնականը՝ մարտչափուտ :

Պետութեան պիտօնէն կը հոգացուէր հարկերու մի-  
ջոցաւ, դիւղացիները տասանարդ կը վճարէին, օտար  
վաճառականները՝ մասս, մահտեմականները՝ գլխա-  
հարկ, եւայլն :



#### 9.—ՕՏԱՐ ՏԵՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆ

«Երեք հազար տարուան անկախութեան պատմու-  
թիւն մը ունենալէ յետոյ, Հայութիւնն ընկաւ օտար իշ-  
խանութեանց լուծին տուկ։ Զինուորական դասքերու  
տեղ, յաղթանակներու տեղ, այս անդամ նա ցոյց պի-  
տի տայ իր նկարագրի ուրիշ մէկ կողմը, ան է զիտ-  
նալ տառապանքի մէջ կոռուիլ, տուկալ եւ աւելի ասրիւ՝  
քան զինքը տանջողները։ Նա կրեց այնպիսի հարածանք-  
ներ, այնպիսի կեղեգումներ, ունեցաւ այնպիսի զժնդակ  
փորձութիւններ՝ որոնց նմանը չունի ուրիշ որեւէ ժո-  
ղովուրդի պատմութիւն։ այսօր Հայ ժողովուրդի մը զո-  
յութիւնը գիտուած մ'է, իր արխութեան ու կորովին  
չքեղ ապացոյցը»։ (Հ. Ս. Տէր Մովսէսեան)։

Այսպէս ուրեմէ, մէկ կողմէ կիլիկոյ թագաւորու-  
թիւնը կ'իմար եղիպատացւոց ձեռքը, միւս կողմէ պատ-  
մական կամ Մեծ Հայաստանի գլխուն կը պայթէր Աէնի  
Թիմուրի փոթորիկը։ Թաթարներու երկրորդ կայսրու-

թեան հիմնադիրը, 1387ին, իր տիրապետութիւնը առաջեց Հայաստանի վրայ, աննկարազրելի սարսափներով ու կոտորածներով։ Սիւնեաց, Այրարատի, Վասպուրականի, Տուբուքերանի հահանգները արեամբ ողողուեցան, բազմամարդ քաղաքներ հողին հաւասարեցան։ Վանի մէջ դիմազրութիւն ցոյց տրուած ըլլալուն պատճառաւ, բնակիչները բերդին ժայռերէն վար նետուեցան, իսկ Սեբաստիոյ մէջ քաղաքի բնակչութիւնը սրբ անցուելէ ետք, 4000 զինուորներ ողջ ողջ թազուեցան, իսկ մահուկները Սեւ Հողեր անուն տեղ մը հաւաքուելով՝ ձիերու կողմէ կոխուուեցան։ Սովը եկաւ լրացնելու համար մնացեալը ու նոր զաղթականութիւններ կատարելու պարտազրեց։

Լէնկ Թիմուրի մահով, Հայաստան 1468ին զրաւուեցաւ Ա.ք.-Քօյունլու կամ Սպիտակախոյեան Թիւմինէն Հարստութեան հիմնադիր Ռոգրն Հասանէն, որ վերականդնած էր պարսկական զահը։

Ռոգրն Հասան ուղեց նաեւ աշխարհակալել Օսմանեան երկիրները, բայց անոնց կ. Պոլիսը զրաւով Մէհմեմեդի թ. Սուլթանէն պարտուեցաւ Դերջանի մօտերը, Արեւմտեան Հայաստանէն մաս մը յաղթականին թողելով (1473) եւ առաջին անգամ ըլլալով Օսմանցիներու Հայաստան մտնելուն պատճառ դարձաւ։

1514ին պարսկական Սեֆիան Հարստութեան առաջին թագաւորը Խամայիլ Ա., յարձակեցաւ Սուլթան Սէլիմ Ա.ի վրայ, բայց Զալտըրան գաշտին մէջ յաղթուեցաւ ու Հայաստանի ամբողջ արեւմտեան եւ հարաւային մասերը, մինչեւ Ռումիոյ լին, անցաւ Օսմանցիներուն ձեռքը։ Իսկ Սուլթան Մուրատ Փ. (1575-1595), Պարսից վրայ արշաւելով, Շահ Աբաս Ա.ի (1585-1628) պարտակրեց Հաշտութիւն մը, որով ամբողջ Հայաստանը, Վլաստուանը եւ Ասրպատականը զրաւեց 1585ին։

ՇԱՀ ԱԲԱՍ Ա. ԵՒ ՀԱՅԵՐԸ

Հայերը, դժգոհ տաճկական տիրապետութենէն, Շահ Աբաս Ա.ի պատգամաւորութիւն մը զրկեցին՝ անոր հովանաւորութիւնը խնդրելու համար : Շահը արդէն կը ծրագրէր իր կորսնցուցած երկիրները վերագրաւել, ուստի ընդառաջ գնաց Հայոց խնդրանքին, եւ 1603ին, մէծ ուժերով ետ առաւ Ատրպատականը եւ գրաւեցԱյրարատեան նահանգը . բայց Օսմանեան ահագին բանակ մը իր դէմ շարժման մէջ դրուած ըլլալու լուրն առնելուն պչս, որոշեց նահանջել եւ իր հետ տանիլ գրաւած երկիրներու բնակչութիւնը :

Այս բոնի գաղթը տեղի ունեցաւ 1605ին : Հայոց տուները, եկեղեցիները, վանքերը կրակի տքուեցան, ժողովուրդին տառապանքը աննկարագրելի չափերու հասաւ . Պարսիկները անխնայ կը սպաննէին մեկնիլ չուզողները, ճանապարհին յողնածութեան եւ հիւանդութեան պատճառաւ ետ մնացողները խարազանի հարուածներու տակ կը մեռցուէին, Արաքս գետը անցնելու ատեն փոխագրութեան յատուկ մակոյկները քիչ ըլլալուն, ժողովուրդը ստիպուեցաւ լողալով գետն անցնիլ ու շատեր կամաւ ու շատեր հոսանքէն տարուելով անհետացան :

Այս անլուր անդգամութիւններէն ազատուողները տարուեցան արքայանիստ Սպահան քաղաքը, որուն մօտենը նոր Զուրլա անունով քաղաք մը չինեց Շահը, ու գաղթականներուն տուաւ բացառիկ արտօնութիւններ եւ դիւրութիւններ : Շահը, Հայերը սիրաշահելու համար, տօնական օրերը եկեղեցի կ'երթար, երեւելի Հայերը իրեն սեղանակից կ'ընէր, Հայ մը նեղող Պարսիկը խըստիւ կը պատժէր :

Օսմանցիք եւ Պարսիկները, 1620ի դաշլինքով Հայստանը իրենց մէջ բաժնեցին : Արեւելեան Հայաստանը,

Ս. էջմիածինով միասին, եւ Արաքս գետը սահման ունենալով՝ մնաց Շահ Արասին. իսկ Արեւմտեան Հայաստանէն զատ, Օսմանցիք Եղիպատոսի Սուլթաններու երկիրներն ալ գրաւեցին, որոնց մէջ էր նաեւ Կիլիկիան:

Շահ Արասի յաջորդները, Հայոց հանդէպ հալածանքի քաղաքականութեան հետեւելով, Հայերը ստիպուեցան գաղթել Ասիոյ ամէն կողմերը, Հնդկաստան, Աֆղանստան, Զինաստան եւ մինչեւ Ճավա, Սումաթրա եւ Փիլիպեան կղզիներ :

### ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

Շահ Արաս Ա. Ղարաբաղը կիսանկախ վիճակի մէջ սպահեց՝ զայն հինգ իշխանութիւններու կամ Մելքոնթիւններու քաժնելով, որ ծանօթ է Խամայի Մէլիքութիւններ անունով :

1.— Գիւլիստան կամ Թալիշ գաւառը, որ կը սարածուէր Գանձակի սահմաններէն մինչեւ Թարթար գետը եւ որուն տէրն էր Մելիք Բէգլարեան տոհմը:

2.— Ջրաբերդ գաւառը, Թարթար գետէն Խաչէն գետ, ուր կը տիրէր Մելիք Խարայէլեան տոհմը:

3.— Խաչէն գաւառը, Խաչէն գետէն մինչեւ Բալու չայ, որուն տէրն էր Հասան-Ջալալեան տոհմը:

4.— Վարսանդա գաւառը, Բալու չայէն մինչեւ Դիղովայտի լեռները, որուն կը տիրէր Մելիք Շահնազարեան տոհմը:

5.— Տիգակ գաւառը, Դիգափայտի լեռներէն մինչեւ Արաքս գետ, որուն տէրն էր Մելիք Աւանեան տոհմը:

1678ին, էջմիածնի Յակոբ Դ. Զուղայեցի Քաթողիկոսը, պարսկական Հայաստանի անկախութիւնը ձեռքբերելու համար ազգային զաղանի ժողով մը կը գումարէ, ուր կ'որոշուի Հռովմի Պապին գերիշխանութիւնն ընդունիլ եւ Եւրոպայի պետութիւններուն դիմել: Ժողո-

վականները՝ վեց աշխարհական եւ վեց կրօնաւորներ, համամիտ գոնուելով, Յակոբ Կաթողիկոսը եւ Մելիք Իորայէլեան 19 տարու Օրի Երիտասարդը ճամբայ կը հանեն զէպի Եւրոպա: Կաթողիկոսը, 1680ին, Պոլսոյ մէջ կը վախճանի: Օրի, մինակը կ'անցնի Վենետիկ, ապա Ֆլանսա, ուր զինուորական գառնալով՝ Անդիացիներուն ձեռքը գերի կ'իյնայ. յետոյ կ'անցնի Գերմանիա, ուր Պալատինայի Յովիաննիս Վիլհելմ իշխանը կը համոզէ իրեն աշակեցելու համար եւ անոր կը խոստանայ Հայոստանի թագը:

Իշխանը կը թելագրէ որ Օրի մեկնի Հայաստան եւ տեղույն վրայ խնդիրը ուռումնասիրելով ծրագիր մը պատրաստէ (1698), բայց այս անգամ նորընտիր կրօնական պետերը Հոռվժի գերիշխանութիւնն ընդունելու դէմ կ'արտայայտուին, եւ միւս կողմէ, Վերսալ վերադին, Օրիի խորհուրդ կը արուի դիմել Ռուսաց Մեծի Պետրոս Յարին (1682-1725):

Մեծն Պետրոս խոստացաւ օդնել, բայց իր խոստումը յարգել չկրցաւ: Օրի քաղաքական նողատակներով զենապան կարգուեցաւ Պարսկաստան, եւ Սպահան հասաւ 1709ին, երկար եւ կասկածելի ճամբորդութենէ մը ետք, որուն հետեւանքն այն եղաւ որ Շահը վարպետութեամբ դինքը գուրս հանեց: Օրի վերագարձին Ասորեստանի մէջ մեռաւ 1711ին: Օրիի վերջին տարիներու օդնականն էր Մինաս վարդապետ Տիգրաննան, Գանձասարի Ս. Յակոբ վանքի վանահայրը, որ վերջէն Ազրակ Եսայի Կաքողիկոսին Արքեպիսկոպոս օծուելով Ռուսաստանի Հայոց առաջնորդ կարգուեցաւ:

Մինաս Արքեպիսկոպոս յաջողեցաւ չարժել Պետրոս Մեծի բանակը, որը եկաւ գրաւեց Տէրպէնտը. բայց փոխանակ յառաջանալու, Պարսկաց հետ հաշտութիւն կընքելով ետ դարձաւ (1723), իսկ Հայոց թելագրեց Ռուս-

սաստան գաղթել:

Այդ ատենները, Ղարաբաղի հարաւային կողմերը, Ղափանի շրջանին մէջ, Սիւնեցի Դաւիթ-Բէկի ի նպաստ անկախութեան մեծ յաջողութիւններով կը դորձէր (1722): Մելիքները, Պետրոս Մեծէն յոյսերնին կարած, միացան Դաւիթ Բէկին և ընդհանուր ապահամբութեան դիմելով՝ 1724ին Ղարաբաղը յայտարարեցին անկալի:

Ապահամբ բանակին սպարապետն էր Միթքար: Սպայակոյտի անդամներն էին՝ Հալիճնրեցի Մելիք Փարսպան, անոր Վեստոն՝ Տէր Աւետիք քահանայ, Թորոս իշխան, Բալի գօրքանլար և Մելիք Ստեփանեսոս Շահումեան: Պատերազմին ոճը Վահան Մամիկոննեանի սպազմագիտական ոճն էր, այսինքն ճակատ ճակատի մեծ պատերազմներէ խուսափիլ: Այսոք օով Հայերը յաջողեցան դուրս ըչել Պարսիկները:

Սակայն, Օսմանցիք, առիթը նոպաստաւոր համարելով, ուղեցին արքել Ղարաբաղի, եւ եկան Դաւիթ Բէկը պաշտպեցին Հալիճնրի ամուռը բերզին մէջ: Միթքար սպարապետ եւ Տէր Աւետիք փոքրաթիւ գունդով մը օդնութեան համելով, Հարդեցին եւ ցրուցին թշնամի բանակը, ձեռք անցընելով անթիւ աւար եւ 148 օսմաննեան դրօշ (1727): Իսկ Պարսից նոր Շահը Թահմազ Բ. (1722-1732) հաշտուեցաւ Հայոց հետ, Դաւիթ Բէկին տալով «Խշխանաց իշխան» տիտղոսը: Ղարաբաղը կատարելու պէս անկախ էր, ան իրաւոնք սահացաւ իր անունով գըրամ կոխելու: Բայց Ազուլիսի Մելիք Մուսի իշխանը չուցեց հնազանդին նոր իշխանութեան, ու Դաւիթ Բէկ մեռաւ 1728ին, պաշտելի եւ զիւցազնական անուն մը թողլով:

Ղարաբաղի անկախութիւնը եղաւ կարձատեւ. ան զոհն եղաւ ներքին անհամաձայնութեանց, եւ Տաճիկինքը 1730ին վերջնականապէս կրցան գրաւել զայն՝ Տէր

Աւետիքի մատնութեամբ :

Ղարաբաղի անկումէն վերջ Հայաստան տարիներ շարունակ Պարսիկներու եւ Թուրքերու կոռախնձորը դարձաւ. երկու բանակներու ընդհարումները հայկական հողերու վրայ՝ կրկին ստիպեց հայ ժողովուրդին որ գաղթականի ցուսզը ձեռք առնէ, ամայի թողելով իր բը նաշխարհը: Անոնք հազարներով գացին հաստատուելու Արեւելեան Եւրոպայի մէջ (Լեհաստան, Մոլտավիա, Թուրանսիլվանիա եւ Հունդարիա. այսօր անոնց սերունդները ամբողջովին ձուլուած են եւ իրենց հայութիւնը պատմութեան անցած է:

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

ՊԱՐՍԻՑ, ՌՈՒՍԻՈՑ ԵՒ ԹՈՒԲԻՌԻՈՑ ՄԻԶԵՒ

Ղարաբաղի անկախութեան ցաւալի վերջաւորութիւնը, փոխանակ վհատեցնելու, ա'լ աւելի գրգռած էր Մելիքներու եւ հայ ժողովուրդի աղաստութեան տենչը: Անոնք աչքերնին յառած պահեցին Ռուսիոյ վրայ, օգնութեան հրաւիրեցին նաև Վրաստանը եւ Պարսկաստանի մէջ յայտնուող նոր ուժի մը՝ Աղա Մէհմէտ Խանի առաջարկները մերժեցին: Բայց Աղա Մէհմէտ Խան յաջողեցաւ գրաւել Կովկասը, սփուելով մահ ամէն կողմ (1796): Ռուսական բանակը վերջապէս շարժեցաւ, եւ 1797ին, ձեռք անցուց Պարսկական Հայաստանի մէկ մասը:

Պարսիկները, 1826ին, Արաս Միրգայի օրով կրկին յարձակեցան Ռուսիոյ վրայ: Անպատրաստ Ռուսերը Հայոց օգնութիւնը խնդրեցին, եւ Ռուսաստանի Հայոց Առաջնորդը՝ Ներսէս Աշտարակեցի (1843-1857) կամաւրներու գունդով մը միացաւ Պասկեւիչի բանակին եւ Պարսիկները պարտութեան մատնեցին: 1828ին Նախիճեւանի եւ Երեւանի խանութիւնները անցան Ռուսերուն ձեռքը, որոնք խոստացած էին ստեղծել Հայկական ինք-

նավար աշխարհ մը, բայց խոստումնին չյարդեցին:

Նոյն տարին Ռուսերը Տաճիկներէն գրաւեցին նաև Կարսը, Ախալքալաքը, Կարինը, Ալաշկերտը, Խնուսը Բարերդը, եւ Եւրոպական Թուրքիոյ կողմէն մտան Աղբիանուպոլիս, ուր կնքուեցաւ հաշտութիւն մը, 4 Մետեմքերը 1829ին: Այս գաշնագրով Ռուսերը տաճկական հողերէն եւ Հայաստանէն պահեցին միմիայն Անափա, Փոթի, Ախալքալաք եւ Ախալցխա:

Այս պատերազմներու ընթացքին, մեծ թիւով Հայեր Պարսկահայաստանէն եւ Տաճկահայաստանէն դէպի Ռուսաստան եւ Ռուսահայկական սահմանները գաղթեցին:

1877ին, Ռուսերը կրկին պատերազմի բռնուեցան Օսմանցիներուն հետ ու պարտադրեցին Այ-Սթէֆանոսի եւ ապա Պերլինի դաշնագրութիւնը՝ 1878ին: Ռուսերը Կարինէն եւ Բայազիտէն, զնիս գրաւած էին, քաշուեցան ու իրենց պահեցին Պաթումը, Աջարիան, Արդուինը, Օլթին, Արտահանը, Կարսը, Անին եւ Կաղզուանը: Այս պատերազմին, ոռւսական բանակին մէջ շատ մը բարձրաստիճան Հայեր կային՝ Խշան Մատաթիան, Մովսէս Երկայնաբազովակ Արդութեան, Լորիս Մելիքեան, Տէր Ղուկասեան, եւայլն:

Հայաստան բաժնուած էր Պարսից, Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ: Հայերը, պահ մը փորձեցին կեանքի լաւագոյն պայմաններ ստեղծել տիրապետող երկիրներու օրէնքներուն ներքեւ: Քաղաքական անկախութիւն հետապնդելէ պատրաստ էին ձեռք քաշել, ու ամենուրեք ինքինքնին նուիրեցին ժողովուրդի գաստիարակութեան եւ մտաւոր կրթութեան: Ռուսաստանի մէջ առնոք նախանձախնդիր էին պահելու կրօնական, ազգային եւ մշակութային անկախութիւն: Բայց . . .

1903ին, Խրիմեան Հայրիկի Կաթողիկոսութեան ու

ւով, Ռուսերը գոցեցին հայ վարժարանները եւ եկեղեցական կալուածները զբաւելու ելան։ Հայերը արտակարգ քաջութեամբ եւ միահամուռ ուժերով պաշտպանեցին իրենց իրաւունքները եւ յաջողեցան 1905ին Յարին հրովարտակը յեսա կոչել տալ, ու հայ-թաթարական կըսիւներուն մէջ, որոնք կատարուեցան Ռուսերու հաճութեամբ, պատուով եւ փառքով դուրս եկան։

### ՏԱԶԿԱՀԱՅԵՐՈՒ ՄԱՐՏՆՉՈՒՄՆԵՐԸ՝

Օսմանցիներու վասքի ըրջանին, երբ Թաթիչ Մէհմէտ Բ. 1453ին Պոլիոր զբաւեց, Փոքր Ասիային Հայեր հրաւիրեց իր նոր մայրաքաղաքը՝ Յայիները հակակռւունկառով, ու Պրուսայի Հայոց Առաջնորդ Յավակիմ Եպիսկոպոսը Պոլիս տանելով, զայն Տաճկահայստանի ընդհանուր Հայոց Պատրիարք ահուանեց, ու Հայերը կրօնական եւ աղքային խողիրներու չուրջ առանձնաշնորհումներ ստանալով՝ կապուեցան Պոլոսյ Պատրիարքարանին։

Տարիներու ընթացքին, պատրիարքական իշխանութիւնը չարաշահութեանց եւ ներքին խռովութեանց նոր ասմարէղ մը դարձաւ, ժողովուրդը իր մեծերուն կամայականութեանց վերջ տալու համար, կառավարութենէն պահանջեց որ իրեն իրաւունք տրուի աղքային դորժերը զեկավարելու։

### ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Այս շարժման վլուխ կանդնած էր ի սկզբան արիեսաւոր դասակարգը, բայց վերջին բարձր կրթութեամբ օժտուած աղատամիտ աղքայիններ, ինչպէս Գ. Օտեան, Ն. Պալեան, Ռուսինեան, Սերվիչէն եւ Ադաքօն, եղան ժողովուրդին առաջնորդները ու խմբագրեցին Հայոց Ազգային Սահմանադրութեան յօդուածները, որ 1863 Մարտ

29ին. Բարձրագոյն Դոնէն վաւերացուելով՝ պետական օրէնքի հանդամանք ստացաւ:

1863էն յետոյ, Տաճկահայերը, տեսակ մը կիսանդրախան գրութեամբ կը կառավարուէին Ազգային Երեափոխանական ժողովով մը, ներքին եւ կրօնական գործերու համար:

Աւելորդ չենք սեպեր հոս գնելու այդ Սահմանադրութեան առաջին եւ վերջին յօդուածները, որոնք հայ ազատական եւ քաղաքացիական դիտակցութեան վայլուն մէկ ապացոյցը կու տան:

«Ազգին ամէն մէկ անհատ առ Ազգը պարտաւորութիւններ ունի: Ազգն ալ իր կողմէն առ ազգային ամէն մէկ անհատ պարտաւորութիւններ ունի: Դարձեալ ամէն մէկ անհատ իրաւունքներ ունի Ազգին եւ Ազգն անհատներէն: Ուստի, Ազգն ու ազգայինք փոխադարձ պարտեօֆ կապուած են իրարաւ հետ. անանկ որ մէկին պարտաւորութիւնք միւսին իրաւունքն են:»

«Երեափոխանական Վարչութեան հիմք՝ ԻՐԱԿԱՆՑ ու ՊԱՐՏԵԱՅ սկզբունքն է, որ արդարութեան սկզբունքն է. իր ոյժը ճայնից բազմութեան մէջ կը կայանայ, որ օրինաւորութեան սկզբունքն է:»



### 10.— ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Թէեւ մէկ կողմէ Առւթանները Հայերուն կարդ մը արտօնութիւններ կու տային եւ իրենց մայրաքազաքի հայութեան հանդէալ թոյլատու դիրք մը բանած էին, բուն իսկ երկրի հայ ժողովուրդին վրայ ծայր տուած հալածանքի մտածուած քաղաքականութիւն մը. էին եւ նոր թուրքերը համաձայն էին Հայերը ընկճել միանդամ

ընդ միշտ, եւ գաւառներու մէջ մասնակի սպանութիւններն ու կողոպուտի եւ բոնութեան դէպքերը շատցան:

Հայերը ստիպուեցան դիմել եւրոպական պետութեանց, որոնք կըցած էին Թուրքերէն ազատել ուրիշ քրիստոնեայ ազգեր, ինչպէս Ռումանացիները, Յոյները, Սերպերը եւ Պուլկարները: Այդ միջամտութիւններուն չնորհւ, 1856ին արգէն կը խոստացուէր երկրին մէջ բարեկարգութիւններ մտցնել: բայց հակառակ առոր տեղի ունեցան ջարդեր, 1845ին՝ Լիբանանի մէջ եւ 1860ին՝ Լիբանանի եւ Սուլիոյ մէջ, իսկ 1862ին փորձուեցաւ վերջ տալ կիսանկախ Զէյթունին: Սուլթանին բանակները պարտուեցան, եւ արտաքին միջամտութեամբ կարելի եղաւ հաշտութիւն գոյացնել:

Արտաքին միջամտութիւնը հրաւիրելու յանդուդն եւ ուղղակի փորձը ըրած է Ներսէս Պատրիարք Վարժապետեան, 1878ին, երբ ոռոսական բանակը Այ-Ստեֆանոս հասաւ: Այ-Ստեֆանոսի գեսպանաժողովով կնքուած դաշինքին մէջ աւելցուեցաւ 16Երորդ յօդուածը (3 Մարտ 1878), որ Հայկական նահանգներուն մէջ բարենորդումներ մտցնելու խոստումները կը պարունակէր, եւ ամէն բանէ առաջ կեանքի ապահովութեան երաշխիքներ:

Այս յօդուածը, նոյն տարւոյ Յուլիսին, Պերլինի Վեհաժողովին նիւթ եղաւ, ուր Հայոց կողմէ պատգամաւոր էին Խրիմեան Հայրիկ, Խորէն Աքք. Նարպէյ, Ստեփան Փափագեան եւ Մինաս Զերոպ:

Անգլիացիները, նախապէս համաձայնած ըլլալով Թուրքերուն հետ, Հայոց վերաբերեալ նախնական յօդուածը կրծատուեցաւ եւ փոխարինուեցաւ 61Երորդ յօդուածով մը, որը իր կարգին մեռեալ գիր մը եղաւ յետագյին:

Վեհաժողովի պատգամաւորները վերադարձան դառն յուսախաբութեամբ, ու իրենց հետ բերին նոր կար-

գախոս մը՝ «Օտարէն յայս չկայ»։ Շուտով կազմուեցան գաղտնի կազմակերպութիւններ, մէկ կողմէ պայքարելու համար բռնութեանց դէմ եւ միաժամանակ իրականացնելու համար Հայաստանի պատագրումը։ Եւրոպայի մէջ հիմնուեցաւ Հնչակեան Յեղափոխական Կուտակցութիւնը (1887.), ժողովուրդը յեղափոխութեան պատցութիւնը (1890ին), Կովկասի մէջ կազմուեցաւ Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը։

Հայ ժողովուրդը ուխտեց պատուով մեռնիւ. մէջ առեղ ելան անձնուրացութեան, քաջութեան եւ Հայրենանուէր ասպետներու փաղանդ մը, որ ոեւէ աղբէ պատիւ պիտի բերէր։

Թուրքերը պատասխանեցին արեան մէջ խեղդելով 1894ի Սասունի ըմբռոտութիւնը, 1895ի համիտեան ջարդերը շարունակուեցան մինչև 1909ի Ատանայի ջարդը, որ տեղի ունեցաւ Օսմանեան Սահմանադրութենէն վերջ «Երիտասարդ Թօնըքերաւ» արիւնաբրու վոհմակին կողմէ եւ որոնք բարբարոսութեան ամէն չափանիշ խլեցին, 1915ին սպանդանոց տանելով ամբողջ ազգ մը, Հայկական հարցը ջարդելով խեղդելու համար, համաշխարհային պատերազմին առիթէն օդառուելով, եւ պետութեանց կողմէ Հայկական գաւառներու բարենորոգութեանց հսկելու համար զրկուած Հօֆ եւ Վետտենիկ երկու եւրոպացի քննիչները վերադարձնելէ յետոյ։

Ամէն տարի Ապրիլ 24ին, աշխարհի բոլոր կողմերը ցըռուած Հայութիւնը, երկիւղածութեամբ կը հաւաքուի, յարդելու յիշատակը բոլոր անոնց՝ մտաւորական կամպարդ գիւղացի՝ որոնք Հայրենիքի սրբազան դոհերն եղան, ու նորոգելու իրենց դարաւոր ուխտը՝ Հայաստանի անկախութեան իրագործումը եւ պահպանումը։

ՀԱՅՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒՆՅՑԸ


Բայց թուրքերը ո՛չ կրցան Հայերը ջնջել եւ ոչ ալ հայկական խնդիրը, զանգուածային կոտորածի եւ տեղահանութեանց ընթացքին, ձեպէլ Մուսայի բարձունքներէն մինչեւ Վան, անցնելով Ուրֆայէն, Շապին Գարակիսարէն, հայ ժողովուրդի անհման հերոսները արժեցուցին իրենց զարաւոր համբաւը։ Կովկասի մէջ կազմուեցան հայկական կամաւորական գունդեր, թիւով եօթը, որոնց հրամանատարներն էին՝ Ազգային դիւցագնական հերոս՝ Անդրանիկ, օգնական ունենալով Սմբատը, երկրորդ գունդին՝ հրամանատար՝ Հաւագասապ, երրորդին՝ Դրո եւ Արմեն-Կարօ, Զորբորդին՝ Քեռի, Հինգերորդին՝ Վարդան, Վեցերորդին՝ Զանփոլադեան եւ Պանդուխտ, Եօթներորդին՝ Խշան Յովսէկի Արդութեան։

Կամաւորական հրամանատարներուն հետ կը զործակցէին նաև Ալիւծախիրուն Մուրատ, Սեպուհ, Գէլի Ղազար, Խեցօ եւ ուրիշներ։

Հայ կամաւորական խումբերը ամենուրեք ամենաշփառար կոփները մղեցին, անոնք միշտ յառաջապահ դիրքերուն մէջ կոռւեցան, եւ պատերազմի յայտարարութեան սկիզբին ոռուական կովկասնեան բանակը ծանր պարտութենէ մը փրկեցին։

Վերոյիշեալ հայ զէնքի ասպետներուն անունին քով ամէն Հայ Սկառու հպարտութեամբ եւ մասնաւոր հոգածութեամբ սկառք է սորվի անունները Ազբիւր Մերաբներու, Գէորգ Զավաշշներու, Հրայր Գժոլխժի, Պօյանեաններու, Նիկոլ Տումաններու եւ բոլոր անոնց որոնք Օսմանեան բանտերու եւ կախաղաններու վրայ եւ ոսւական սառնամանիքներու մէջ մահացան։





11.—ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

(28 ՄԱՅԻՍ 1918)

1914ին 1918 տեւող համաշխարհային պատերազմը Հայոց համար եղաւ Մեծ Եղեռնի ըրջան մը, բայց եւ միանդամայն բերաւ մեծ պատեհութիւն մը, մեծադոնի որ մեր պատմութիւնը արձանագրած ըլլայ:

Հայկական աշխարհը, իրաւ է, դարձած էր աւերակ եւ իր բնակիչներէն գատարկուած, բայց իր ժառանգական թշնամին՝ Թուրքը՝ պատերազմէն սպառած էր։ 1917ին, Հոկտեմբերեան Մեծ Յեղափոխութենէն ետք, սուսական բանակը քաշուեցաւ Կովկասէն եւ Հայկական նահանգներէն։

Ամբողջ Անդրկովկասը ձգուած էր իր բախտին։ 1917 Նոյեմբերին ան ինքինքը յայնարարեց անկախու կոչուեցաւ Անդրկովկասի Դաշնակցային Դեմոկրատ Հանրապետութիւն, որուն մաս կաղմեցին Վրացիները, Հա-

յերը եւ կովկասի Թաքարները :

Նոր Դաշնակցային Հանրապետութիւնը ենթարկուեցաւ թուրք եւ գերման յարձակումներուն, եւ Հայաստանի ու Վրաստանի մէկ մասը շուտով գրաւման ենթարկուեցաւ. Թուրքերը յառաջացան ու զրաւեցին Պաքուն, Թաթարներուն օժանդակութեամբ :

Անդրկովկասը բազկացնող երեք ժողովուրդները, թուրքերուն ճնշումին տակ, ստիպուեցան առանձին առանձին հաշտութիւն կնքել Պաթումի մէջ, Անդրկովկասի Խորհրդարանը լուծուեցաւ եւ Հայերը, ստիպուած, իրենք ալ իրենց կարգին Հայաստանը յայտարարեցին միացեալ եւ ամկախ, 1918 Մայիս 28ին :

Մինչ այդ սակայն հայկական բանակը Դարաքիլիսէի կոիւով կասեցուց թրքական յառաջիւսադացումը, եւ Սարդարապատի կոիւներուն մէջ յաջող դուրս եկաւ :

Անկախ Հանրապետութիւնը կը պարունակէր Արարատեան նահանգը՝ Երեւան մայրաքաղաքով, եւ ստացաւ Հայաստանի Հանրապետութիւն անունը :

1918ի Դաշնակցիցներու յաղթանակը ստիպեց թուրքերը պարպել ամբողջ Ռուսական Հայաստանը, ու 10 հազար քառակուսի քիլոմէթրէն ան ընդարձակուեցաւ եւ կազմեց 60 հազար քառակուսի քիլոմէթր տարածութեամբ երկիր մը, որուն Սեւոփ հաշտութեան դաշնակիրը սկիսի դար կցելու թրքահայաստանէն կարեւոր մասմը :

Սեւոփ դաշնագիրը ստորագրուած է 1920 թուի 0-դոստոսին :

Թուրքերը ընդդիմացան Սեւոփ դաշնագիրի գործադրութեան, իսկ Դաշնակիցները չուզեցին դէնքի ուժով պարտադրել դայն, գրժելով իրենց վոքր դաշնակիցին ըրած խոստումները, որմէ քաջալերուած, թուրքերը

1920 Մեպտեմբերին պատերազմ յայտարարեցին նորակազմ Հանրապետութեան դէմ : Անոնք շատ շուտով կըլրցան գրաւել Կարս քերդաֆաղաքը եւ երկրին կէսը : Հայոց համար միակ եւքը խորհրդային Ռուս մէծ Հանրապետութեան ուղեգիծն ընդունիլն էր, ինչ որ կատարուեցաւ 1920 Նոյեմբեր 29ին :

Հայաստանի անկախութիւնը եղաւ երազային : ահաւոր էին այն դժուարութիւնները որոնց ստիպուած էին դէմ դնել օրուան վարիչները . Երկիրը լեցուած էր ողորմելի վիճակի հասած գաղթական եւ որբ բազմութեամբ . սովը, թշնամին ժամանակ չտուին, որպէսզի ան կարենայ ոտքի կանգնիլ :

Սակայն, իր կարճատեւ իշխանութեան ընթացքին, հայ նորակազմ կառավարութիւնը լիովին դիտակցեցաւ հայ նորահաս սերունդին կատարելիք դերին, որուն կազմակերպութեանը համար Պոլսոյ մէջ եւ ապա Հայաստանի մէջ առաջ նետուեցաւ Հայ Մարմեակրթական Ընդհանուր Միութիւնը, որը շուտով ճանչցուեցաւ որպէս պետական կազմակերպութիւն, ու պետական պաշտօնեայի կարգին դասուեցան Հ. Մ. Բ. Մ. ի կողմէ Պոլսէն դրկուած զեկավարները՝ Վահան Զերազը (\*) եւ իր ընկերները :



(\*) Հ. Մ. Բ. Մ. ի սերտնդնելքը հպարտութեամբ կրնան յիշել որ Վահան Զերազ հայ-քրիստոնական պատերազմի ծագելուն առաջին օրն իսկ, պիտական պաշտօնելութենէ հրաժարած եւ անմիջապէս մեկնած է կրակի առաջին գծին վրայ, ոչ միայն հայրենիքի պաշտպանութեան, այլ ամբողջական Հայաստանի ազգաւոր գրման հրակէզ հաստիութեան :



ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆԴԱՄ ԽՈՐՀՐԴԱՑԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ

(29 ՆՈՅԵMBER 1920)

Կարսի յոյժ անսպասելի անկումը 20 Հոկտեմբեր 1920ին, վերջ տուաւ Հայաստանի Հանրապետութեան :

Նախագէս արդէն Ամերիկայի Միացեալ Նահանգները մերժած էին ստանձնել Հայաստանի Հռովատարարին, իսկ Դաշնակիցները հանդիսանեսի դեր կատարեցին հայ-քրիստոնէան պատերազմի ընթացքին, եւ թուլ տուին որ մանուկ Հայաստանը տրորուի : Այդպէսով անոնք նպաստեցին թրքական ուժերու վերակազմութեան :

Հայ ժողովուրդի Փիղիքական գոյութեան եւ ապադայի վերելքի միակ ապաւէնը ուրեմն կը հանդիսանար

Սովետական Բուսաստանը, որուն ազգութիւններու վերաբերմամբ ընդպրկած նոր եւ բարեպատեհ տեսակէտները շատոնց արդէն հրապուրած էին Հայ Համայնալար դեկավարները:

Արբացած ու սըխնաքամ Հայաստանը, 29 հազար քառակուսի քիլոմէտր տարածութեամբ, դարձաւ Խորհրդային Միութեան անդամ եւ կոչուցաւ Հայաստանի Սոցիալիստական Սովետական Ռէպուլիբեա:

Հակառակ իր փոքրաթիւ բնակչութեան եւ փոքրածաւալ հանդամնքին, Հայաստան քառորդ դարու շինարարական խանդավառ աշխատանքով՝ պատուոյ տեղն ունի Խորհրդային Մեծ Միութեան մէջ, եւ առիժի բաժին բերաւ վերջին ահաւոր պատերազմը յաղթութեամբ պսակելու մարտնչումին մէջ:

Երբ այս տողերը կը գրուին, ամէն Հայ սբատարոփ կը յուսայ որ Խորհրդային Միութիւնը պիտի չլըէ իր արի եւ հերոս դաշնակիցին՝ Հայ ժողովուրդին արդար դատը, ինչպէս ըրին առաջին մեծ պատերազմի իր դաշնակիցները:

Ներգաղթը՝ որ Հայոց պատմութեան մէջ անաշխն անգամ արձանագրուած երջանիկ մէկ պարագան է, արդէն իսկ կը բաւէ ամէն գովեստ եւ օժանդակութիւն չըղլանալու Հայոց օրուան զեկավարութեան, ու լաւագնյն զրաւականն է առաւելագոյնը յուսալու:

Իսկ մեզ համար, սիրելի եղբայր Սկառտ, մեր խոռոտումը կը մնայ միշտ նոյնը, «Ծառայել Հայրենիքիս»: Մնալ հաւատարիմ հայ ժողովուրդի դարաւոր մշակոյթին եւ ընթանալ անսայթաք՝ լիովին իրազործելու համար իր արդար տեսչերը:



(Վերջ Ա. Հատորին)

ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

|                                                         |     |
|---------------------------------------------------------|-----|
|                                                         | էջ  |
| Յառաջաբան      Գր. Յակոբեանէ                            | 7   |
| Նախաբան                                                 | 10  |
| Զօր. Պէյտըն Փառւըլի նամակը Հ.Մ.Լ.Մ.ի. ուղղուած          | 15  |
| Ա. Մ Ա Ս                                                |     |
| ՍԿԱ.ՈՒ.ՏՈՒԹԵԱՆ ՅԱՌԱՋԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՒ                        |     |
| Հ. Մ. Լ. Մ. ի ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ                        |     |
| Ասպիտականութիւն                                         | 19  |
| Պատանիներու դաստիարակութիւնը հին Հայոց մէջ              | 25  |
| «Կորիններու» կազմակերպութիւն                            | 35  |
| Զարքաշական Ընկերութիւն                                  | 39  |
| Սկառատութեան գաղափարականութիւնը                         | 45  |
| Սկառատութեան կազմակերպութիւնը եւ իր յառաջ դիմութիւնները | 50  |
| Սկառատութեան հին դպրոցները                              | 52  |
| Պատմութիւն սկառատական շարժման                           | 54  |
| Սկառատական պատմութիւնը իր հիմնադրին կողմէ               | 57  |
| Սկառատութեան մուտքը Հայոց մէջ                           | 67  |
| Հ. Մ. Լ. Մ. ի հիմնարկութիւնը ըստ Գր. Յակոբանի           | 72  |
| Հ. Մ. Լ. Մ. ի համառօտակի պատմական գիծները               | 77  |
| Բ. Մ Ա Ս                                                |     |
| ՍԿԱ.ՈՒ.ՏԱԿԱՆ ՇԱՐՔԵՐԸ                                    |     |
| Սկառատական շարքեր                                       | 89  |
| Խճչական սկառատ ըլլալ                                    | 89  |
| Էական պայման մը՝ կարգապահութիւն                         | 91  |
| Սկառատական խմբակը                                       | 92  |
| Առաջնորդը                                               | 94  |
| Սկառատական խումբեր                                      | 96  |
| Խմբապետը                                                | 96  |
| Քարտուղարը                                              | 99  |
| Վարչական բաժանումներ                                    | 100 |

**Գ. Մ Ա Ս**

**ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԱՐԴԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ**

|                                           |     |
|-------------------------------------------|-----|
| Նորընծայ                                  | 109 |
| Խոստումը եւ խոստման արարողութիւնը         | 111 |
| Դաւանանքը                                 | 114 |
| Դաւանանքի յօդուածներուն բացատրութիւնը     | 115 |
| Նշանաբանը                                 | 124 |
| Նշանակը                                   | 124 |
| Բարեւը                                    | 125 |
| Նշանը (սկառւտական նշան կամ ձեռքի սեպմում) | 128 |
| Կարգերը (սկառւտական)                      | 128 |
| Աստիճանները (սկառւտական)                  | 129 |
| Տարազը                                    | 130 |
| Կարգավահական վարժութիւններ                | 133 |
| Հանգույցներ (նորընծայի)                   | 138 |
| Հետախուզական նշաններ նորընծայի            | 141 |
| Կողմնացոյց                                | 143 |
| Հայերէն քրել եւ կարգալ                    | 146 |
| Հայոց ցեղային ծագումը                     | 146 |
| Հայաստանի Աշխարհագրութիւն                 | 151 |
| Քարտէս Հայաստանի                          | 152 |
| Դրօշներ                                   | 158 |
| Միութեան դրօշները                         | 162 |
| Դրօշի յարգանքը                            | 164 |
| Մարմնոյ գլխաւոր մասները                   | 165 |
| Պահակի մը պարտականութիւնները              | 167 |
| Քիմի պատմութիւնը                          | 172 |
| Քիմի խաղը                                 | 176 |
| Մագլցիլը                                  | 177 |
| Զեռական աշխատանիք                         | 177 |
| Բ. կարգի սկառւտ. պայմաններ                | 179 |
| Վրան կանգնել                              | 182 |

|                                                               |     |
|---------------------------------------------------------------|-----|
| Կացինը եւ իր գործածութեան եղանակները                          | 183 |
| Կրակ վառել                                                    | 187 |
| Օճախ շինել                                                    | 189 |
| Կերակուր եւ անուշեղէն պատրաստել                               | 196 |
| Կապեր Բ. կարգի                                                | 197 |
| Հետախուզական նշաներ Բ. կարգի                                  | 199 |
| Հիւդակ շինել                                                  | 201 |
| Մարմնոյ ներքին գործարանները և անոնց պաշտօնը                   | 202 |
| Առողջապահութիւն                                               | 206 |
| Մարզամբ                                                       | 225 |
| Անմիջական օգնութիւն                                           | 236 |
| Կարմիր Խաչի պայուսակին դեղերը                                 | 240 |
| Քայլ (սկանտական)                                              | 241 |
| Կողմնահանաչութիւն                                             | 242 |
| Օդի հայտագուշակութիւններ                                      | 248 |
| Հովի ուղղութիւնը նշդելու կերպ                                 | 250 |
| <b>Դ. Մ Ա Ս</b>                                               |     |
| Ա. — Աւանդական պատմութիւն. Հայկագանց<br>Հարստութիւն           | 253 |
| Բ. — Քննական կամ իսկական պատմութիւն                           | 253 |
| 1. - Պարսից իշխանութեան շրջան                                 | 258 |
| 2. - Մակեդոնական եւ Սելևկեան շրջան                            | 258 |
| 3. - Ազգային տնկախ իշխանութիւն<br>ա) Արտաշէսեան Հարստութիւն   | 259 |
| β) Արշակունիաց Հարստութիւն                                    | 262 |
| γ) Քրիստոնէութիւն                                             | 264 |
| 4. - Բաժանում Պարսից եւ Բիւզանդիոնի միջեւ<br>Հայ գրերու գիւտը | 267 |
| 5. - Մարզպաններու և Ռուսիկաններու շրջան                       | 269 |
| Առաջին հայկական ապստամբութիւն                                 | 269 |
| Երկրորդ հայկական ապստամբութիւն                                | 272 |
| Երրորդ հայկական ապստամբութիւն                                 | 273 |

Գ. Մ Ա Ս

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԱՐԴԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

|                                            |     |
|--------------------------------------------|-----|
| Նորընծայ                                   | 109 |
| Խոստումը եւ խոստման արարողութիւնը          | 111 |
| Դաւանանքը                                  | 114 |
| Դառանանքի յօդուածներուն բացատրութիւնը      | 115 |
| Նշանաբանը                                  | 124 |
| Նշանակը                                    | 124 |
| Բարեւը                                     | 125 |
| Նշանը (սկառուտական նշան կամ ձեռքի սեպմում) | 128 |
| Կարգերը (սկառուտական)                      | 128 |
| Աստիճանները (սկառուտական)                  | 129 |
| Տարազը                                     | 130 |
| Կարգապահական վարժութիւններ                 | 133 |
| Հանգոյցներ (նորընծայի)                     | 138 |
| Հետախուզական նշաններ նորընծայի             | 141 |
| Կողմնացոյց                                 | 143 |
| Հայերեն գրել եւ կարգալ                     | 146 |
| Հայոց ցեղային ծագումը                      | 146 |
| Հայաստանի Աշխարհագրութիւն                  | 151 |
| Քարտէս Հայաստանի                           | 152 |
| Դրօշներ                                    | 158 |
| Միութեան դրօշները                          | 162 |
| Դրօշի յարգանքը                             | 164 |
| Մարմնոյ գլխաւոր մասները                    | 165 |
| Պահակի մը պարտականութիւնները               | 167 |
| Քիմի պատմութիւնը                           | 172 |
| Քիմի խաղը                                  | 176 |
| Մագլցիլը                                   | 177 |
| Զեռական աշխատանիք                          | 177 |
| Բ. կարգի սկառուտ. պայմաններ                | 179 |
| Վրան կանգնել                               | 182 |

|                                             |     |
|---------------------------------------------|-----|
| Կացինը եւ իր գործածութեան եղանակները        | 183 |
| Քրակ վառել                                  | 187 |
| Օճախ շինել                                  | 189 |
| Կերակուր եւ անուշեղին պատրաստել             | 196 |
| Կապեր Բ. կարգի                              | 197 |
| Հետախուզական նշաններ Բ. կարգի               | 199 |
| Հիւդակ շինել                                | 201 |
| Մարմնոյ ներքին գործարանները և անոնց պաշտօնը | 202 |
| Առողջապահութիւն                             | 206 |
| Մարզանիք                                    | 225 |
| Անմիջական օգնութիւն                         | 236 |
| Կարմիր Խաչի պայուսակին դեղերը               | 240 |
| Քայլ (սկառտական)                            | 241 |
| Կողմինահանաչութիւններ                       | 242 |
| Օդի նախագուշակութիւններ                     | 248 |
| Հովի ուղղութիւնը նշդելու կերպ               | 250 |
| <b>Դ. Մ Ա Ս</b>                             |     |
| Ա. — Աւանդական պատմութիւն. Հայկագանց        |     |
| Հարստութիւն                                 | 253 |
| Բ. — Քննական կամ իսկական պատմութիւն         |     |
| 1. - Պարսից իշխանութեան շրջան               | 258 |
| 2. - Մակեդոնական եւ Սելևկեան շրջան          | 258 |
| 2. - Ազգային անկախ իշխանութիւն              |     |
| ա) Արտաշեսան Հարստութիւն                    | 259 |
| բ) Արշակունեաց Հարստութիւն                  | 262 |
| Քիստոնեութիւն                               | 264 |
| 4. - Բաժանում Պարսից եւ Բիւզանդիոնի միջեւ   | 267 |
| Հայ գրերու գիւտը                            | 268 |
| 5. - Մարզպաններու և Ռատիկաններու շրջան      | 269 |
| Առաջին հայկական ապստամբութիւն               | 269 |
| Երկրորդ հայկական ապստամբութիւն              | 272 |
| Երրորդ հայկական ապստամբութիւն               | 273 |

|                                                            |     |
|------------------------------------------------------------|-----|
| Արաբական արշաւանք                                          | 274 |
| 6.- Ագգային իշխանութեան Գ. շրջան<br>Բազմատանեաց Հարսութիւն | 276 |
| 7.- Սելինուկոներու արշաւանքը                               | 280 |
| 8.- Հայերը Կիլիկիոյ մէջ Ռուբինեանք                         | 281 |
| 9.- Օտար տիբապետութեան շրջան<br>Շահ Աբաս Ա. եւ Հայերը      | 290 |
| Ղարաբաղի անկախութիւնը                                      | 292 |
| Հայաստանի բաժանումը                                        | 293 |
| Տաճկահայերու մարտնչումները                                 | 296 |
| Ազգային Սահմանադրութիւն                                    | 298 |
| 10.- Հայկական հարցը                                        | 299 |
| Հայութեան Երկունքը                                         | 302 |
| 11.- Հայաստանի Անկախութիւնը                                | 303 |
| 12.- Սովետական Հայաստան                                    | 306 |

Պ Ա Տ Կ Ե Ր Ն Ե Ր

|                                          |    |
|------------------------------------------|----|
| Ազգ. Սկառտ Պետ Գրիգոր Յակոբեան           | 6  |
| Լորտ Պէյտըն Փառութիւն                    | 14 |
| Քէփ. Թէսիկըրի այցելութիւնը               | 16 |
| Ազգային Հերոս Զօրավար Անդրանիկ           | 18 |
| Աւարայրի ոգեկոչում                       | 32 |
| Սկառտական Ա. Խումբ, Գր. Յակոբեանի կազմած | 67 |
| Սկիւտարի 1913ի Սկառտական խումբը          | 69 |
| Հայկ Ճիզմէնեան                           | 73 |
| Սկառտական միջագրային տողանցք Պոլսոյ մէջ  | 78 |
| «Նոր դպրոց»ի սկառտները                   | 80 |
| Պուերէշի սկառտները                       | 82 |
| Ֆիլիպէի եւ Թաքար-Փագարներքի սկառտները    | 84 |
| Դամասկոսի հայ եւ արաբ սկառտները          | 86 |
| Հայ կայտեր Պոլսոյ մէջ                    | 88 |

|                                           |            |
|-------------------------------------------|------------|
| Կենդանիներու գլուխներ խմբակի դրօշի համար  | 93         |
| Սասո Փառվոյի սկառտները                    | 98         |
| Երուաղէմի սկառտները                       | 101        |
| Սկիւտարի մարզաբանին մէջ փորձ              | 104        |
| Դարակիօքեանի և Եսայեանի սկառտներէն մաս մը | 106        |
| Ա . Խոստման արարողութիւն Պոլսոյ մէջ       | 108        |
| Էսայեան Խումբի Խոստումը                   | 110        |
| Նորընծայի նշանակ                          | 111        |
| Բարեւի կերպեր                             | 126        |
| Սկառտական տարագ                           | 131        |
| Հաւաքումի կերպեր                          | 137        |
| Կապեր եւ հետախուզական նշաններ նորընծայի   | 139        |
| Կողմնացոյց                                | 143        |
| Քարտէս Հայաստանի                          | 152        |
| Դրօշներ                                   | 163        |
| Արմաշի կօշկակար սկառտներ                  | 178        |
| Բ . կարգի նշանակ                          | 179        |
| Վրան                                      | 182        |
| Կացինի գործածութիւն                       | 184        |
| Օնախներ                                   | 189        |
| Բ . կարգի կապեր                           | 198        |
| Բ . կարգի հետախուզական նշաններ            | 199        |
| Հիւղակներ                                 | 201        |
| Մարզանքի փորձեր                           | 229 եւ 231 |
| Կողմնանաչութիւն                           | 245        |
| Ալֆորվիլի սկառտներ                        | 252        |
| Փարիզի Կայտեր                             | 257        |
| Հայաստանի Հանր . Զինանշան                 | 303        |
| Սովետ . Հայաստանի Զինանշան                | 306        |

ՆՇՄԱՐՈՒԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ

| Էջ  | Տող   | Սլալ                                | Ուղիղ            |
|-----|-------|-------------------------------------|------------------|
| 7   | վերէն | 2 էնժէն .                           | էնժէնիչօռ        |
| 15  | վարէն | 4 Պաղեստին իմէջ                     | Պաղեստինի մէջ    |
| 23  | վերէն | 16 ասպ տներէ                        | ասպետներէ        |
| 30  | վերէն | 5 Կամաւորականներու Կամաւորականներու |                  |
| 45  | վարէն | 10 սուտ                             | սուր             |
| 46  | վերէն | 5 Երկու փայտերու                    | ամէնէն խոնաւ տե- |
| 46  | վերէն | 6 Երկու                             | Երկու            |
| 46  | վարէն | 4 նախանաձախնդիր                     | նախանձախնդիր     |
| 48  | վերէն | 6 ապոհովութիւն                      | ապահովութեան     |
| 49  | վերէն | 3 վերաբեմունքը                      | վերաբեմունքը     |
| 72  | վարէն | 4 համախմելով                        | համախմբելով      |
| 76  | վերէն | 12 առարակյ                          | առարկայ          |
| 76  | վերէն | 14 դուքեն                           | դութեան          |
| 77  | վերէն | 4 վիլաք                             | վիթալ            |
| 83  | վերէն | 10 եղկտեմբեր                        | Եղկտեմբեր        |
| 83  | վարէն | 4 ին                                | են               |
| 97  | վերէն | 4 պատասախնատու                      | պատասխանատու     |
| 102 | վարէն | 5 ՄԱՐՄԻՆ                            | ՄԱՐՄԻՆ           |
| 109 | վարէն | 15 նրեկայացմեն                      | ներկայացնեն      |
| 114 | վարէն | 14 հաւատարիմ                        | հաւատարիմ        |
| 120 | վերէն | 13 օգնուքիւնենր                     | օգնութիւններ     |
| 121 | վարէն | 13 թափուած                          | թամբուած         |
| 123 | վերէն | 11 խնամքոս                          | խնամքով          |
| 123 | վերէն | 4 չկարսնցնելու                      | չկորսնցնելու     |
| 124 | վարէն | 11 իսալը                            | իտէալը           |
| 125 | վերէն | 11 յիշենք ոք                        | յիշեն , որը      |
| 125 | վարէն | 14 բակերկամութիւն                   | բարեկամութիւն    |
| 125 | վարէն | 8 նշանակին                          | նշանակ           |
| 129 | վարէն | 6 գլխակին                           | գլխարկին         |
| 132 | վերէն | 12 (5)                              | (6)              |
| 132 | վերէն | 14 (6)                              | (5)              |

|     |       |    |                 |                 |
|-----|-------|----|-----------------|-----------------|
| 142 | վերէն | 10 | սահմանուածներն  | սահմանուածներէն |
| 144 | վերէն | 5  | երկրորդական     | երրորդական      |
| 151 | վարէն | 10 | Հայաստնը        | Հայաստանը       |
| 151 | վարէն | 9  | բաժիւներու      | բաժիններու      |
| 156 | վարէն | 7  | հիւսիսա-        | հիւսիսային      |
| 160 | վարէն | 9  | նարնչագոնն      | նարնջագոյն      |
| 161 | վարէն | 14 | կ'ուղէինք       | կ'ուղէին        |
| 163 | վերէն | 2  | սսաորները       | սսկորները       |
| 166 | վերէն | 8  | սսկորի          | սսկորով         |
| 185 | վարէն | 11 | սկսելու         | սկսելու է       |
| 188 | վարէն | 14 | թափերուն        | թռքերուն        |
| 189 | վերէն | 3  | ըսպ             | ըստ             |
| 190 | վարէն | 16 | պատկեր          | պատկեր 5        |
| 190 | վարէն | 7  | պատկեր          | պատկեր 4        |
| 192 | վարէն | 9  | խորաված         | խորոված         |
| 193 | վերէն | 1  | պայմանաւ        | համար           |
| 203 | վերէն | 7  | նուազ           | նուազ           |
| 205 | վարէն | 1  | երկիկամանքներու | երիկամունքներու |
| 212 | վարէն | 9  | սկեն            | նակին           |
| 215 | վարէն | 6  | սաւելութիւն     | սաւելութիւն     |
| 217 | վերէն | 2  | գրծարանին       | գործարանին      |
| 218 | վերէն | 4  | դառնան          | դառնայ          |
| 232 | վարէն | 4  | բարձրացնելով    | բարձրանալով     |
| 243 | վարէն | 5  | համաստեղութիւն  | համաստեղութիւն  |
| 249 | վարէն | 12 | դետակ           | շիտակ           |
| 266 | վերէն | 14 | կոթողիկոսը      | կաթողիկոսը      |
| 281 | վերէն | 13 | առաջնորդութեամբ | առաջնորդութեամբ |
| 284 | վերէն | 5  | ոյժերու         | ոյժերով         |
| 287 | վարէն | 1  | ատաղիք          | դիպտացիք        |
| 290 | վերէն | 12 | մահեմականները   | մահեմականները   |
| 290 | վարէն | 4  | ուրեմէ          | ուրեմն          |
| 292 | վարէն | 16 | ճանապարհին      | ճանապարհին      |
| 300 | վարէն | 8  | Զերող           | Զերաղ           |
| 305 | վարէն | 1  | հաւատքով        | հաւատքով        |

## ԿԱՐԵՒՌ



1932ի Հ.Մ.Լ.Մ.ի Ընդհանուր Պատգմ. Ժողովը աեղի տալով հայ սկառատական շարժումը Փութպալի կամ մարզական միութեան մը մաս կազմելուն դէմ մզուած քարոզութեանց, Հ.Մ.Լ.Մ.ի կից և անոր անմիջական հովանիքն ներքեւ, ստեղծեց՝ ՀԱՅ ՍԿԱՌԻՑՆԵՐՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆԸ.

Այն օրերուն Հ.Մ.Լ.Մ. անունին տակ կը կարծէին անմիջապէս ճանչուել Սկառատական Միջազգային Գրասննեակէն :

Հետեւաբար, կազմակերպչական բաժնին մէջ աըրուած ցուցմունքները այդ ուղղութեամք կատարուած են եւ կրնան յետապային անունի կամ այլ թեթեւ փոփոխութիւններ միայն կրել :



Հ.Մ.Լ.Մ.ի համառոտակի պատմութիւնը, որ լնդ հատած ենք էջ 86ի մէջ, կը մնայ շարունակելի Բ. հատորին համար. ուստի կը խնդրենք բարեկամներէ, որ բարեհածին մեկ հազորդել որեւէ երկրի մէջ Հ.Մ.Լ.Մ.ի ստեղծման եւ զարդացման համառոտակի պատմութիւնը, թուականներով եւ կազմակերպողներուն անուններով: Խոկ սկառատ եղբայրներէն կը սպասենք թելազըրութիւններ, իրենց գործունէութեանց մասին տեղեկութիւններ եւ լուսանկարներ:

Բ. հատորին մէջ կարեւոր բաժին մը կը փափաքինք յատկացնել Սով. Հայաստանի Պիտներական շարժումին, որուն համար պիտի ջանանք ունենալ անհրաժեշտ եւ լիակատար նիւթեր եւ պատկերներ:





ԳԻՆ 300 ՖԲ.  
Արտասահման՝ 2,50 սոլար :